



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material




83
4-55

28 JUN 2005

ԿԼՈՊԵՏՈՎԻ

02 NOV 2009


Մ Ե Ս Ի Ա Կ Ա Ն



ՀԱՅԻ Ի ՀԱՅ

Հ. ԱՎԵՐԻՔ ԳԱՆԹԱՐԵԱՆ

Ի ՄԻՒԹ-ԱՐԵԱՆՑ




ՎԵՆԵՏԻԿ — ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ

1903

4-55

այ կլողօտսուկի

ՄԵՍԻԱԿԱՆ




ՀԱՅԻ ՀԱՅՏ

Հ. ՍԱՄՈՒԵԼ ԳԱՆԹԱՐԵԱՆ

Ի ՄԻՒԹԱՐԵԱՆՑ

438
ՀԱՅԻ
1903



ՎԵՆԵՏԻԿ — ՍԱԿՐԲ ԴԱԶԱՐ

1903

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Կլողականի, մին ի գերակասար եւ յառաջագաս քերթարաց գերմանացւաց, ճնաւ յամին 1734 ի Յրուսականն Սաքառնիոյ Կուէզլինբուրգ քաղաքի, եւ մեռաւ յամին 1803: Ծնդ երեւել Մեսիականին իւրոյ, անդէն տարածեցաւ հոչակ համբաւոյ նորա ոչ միայն ի Գերմանիա, այլ եւ ընդ ամենայն կողմանս Եւրոպոյ: Բաց ի գերթուածոյ տասի, որ համարեալ է զլուխ գործոց նորա, վասն զանազան կենդանի նկարուցն եւ վանախոս խմաստից եւ գեղեցիկ դրուագաց, զրեաց նու տաղս նշանաւորս, երիս ողբերգութիւնս եւ այլ յոզնաթիւ արձակ երկասիրութիւնս եւ բազմահատոր նամակս պիտանիո:

Յետ ի լոյս ելանելոյ գերապանձ թարգմանութեանց զիւցազնական քերթուածոց զանազան տղգաց, կամեցեալ մեր եւ այլ ձաշակ ինչ տալ ազգիս զգեր թանական բանաստեղծութեան, ձեռն արկաք ի թարգմանութիւն Մեսիականին, ջան տարեալ ըստ մերում կարի ողջ ածել հաւատարմութեամբ զրնագիրն ի մեր լեզու, եւ ոչ այլ ինչ կէտ նպատակի առաջի եղեալ, բայց եթէ հայթայթել մեր բալմանն օգտութիւն ինչ եւ զուարձութիւն ի վայելս սրտից եւ լսեցաց հայ բանասիրաց, եւ պճնել նորովս գոյզն տերեւով զանթառմ պատկս ծաղկանց հայրենի գպրութեանց:

Աստանօր արժան համարիմք ծանուցանել զի ի քսանեցունց երգոց Մեսիականին բաւական վարկաք զառաջին տասնեսին երգոն զգեղեցկագոյնն միայն թարգմանել, հետեւելով օրինակի ոմնեց ի թարգմանչաց, որք զնոյն արարին յառաջ քան զմեզ. նկատելով միանգամայն զի քննաբանք ոմննք թերութիւն իմն համարին զյաւելու քերթողին տասն այլ երգս, յետ պատմելոյ զմահն Յիսուսի:

ORGANIZATION

ԿԼՈՊԵՏՈՎԻ

ՄԵՍԻԱԿԱՆ



ԵՐԳ ԱՌԱՋԻՆ

ԿԼՈՂԵՏՈՎԿԻ

Մ Ե Ս Ի Ա Կ Ա Ն

...»•«»•»•«»...

Ն Ա Խ Ա Գ Բ Ա Խ Թ Ի Ի Կ

Մեսիա ի բաց մեկնեալ յամբոխէն, գնայ ի լեռան ջիմենեաց, եւ անդ նուի րական հայցուածովք խոստանայ միւսանգամ առ Հայր կատարել զփրկութիւն մարդկան: ի ժամէ անտի սկսանին առաջին տակնագը ցաւոց իւրոց: Առաքէ յեսինա դիաբրիել, առնել զաղոթա իւր առ Աստուած: Նկարակրութիւն Երկնից: Գարբել յառաջնեալ ընդ ուղին: ընդ որ երբեմն գետ և թերային խաղայր գնայր ի դրախան եղեմական, լուէ զերգս օրհնութեանց հրեշտակաց: Մեծ հրեշտակապեան Ելովա եկեալ ընդ առաջ Գարբելի, առնի գնա ի սեղան Մեսիայի: Ոնդ Գարբել ծիւեալ խոնկս, զհայցուածն Մեսիայի մատուցանէ առ Աստուած: Մինչ լուիկ ակն կալեալ մեան պատուամայն Աստուածոյ, Ելովա եւ Ուրիհ խոսին ընդ միմեանս զորոց ի սրբարանն տեսանեն: Խօսի Աստուած. Ելովա քարոզէ ընդ երկինս զպատգամն նորին: Գարբել ընդունի ծածուկ պատուէրս առ հրեշտակա արեգական եւ Երկրի վասն սրանչելեայն ի ժամ մահուանն Յիսուսի: Հրեշտակը ցրուեալ գնան ընդ երկինս առ ի տանել զշաբաթն Երկրորդ: Գարբել եկեալ յերկր եւ գոտեալ զՄեսիա, Խօսի առ նա, մինչ կայ նա ի քոն, ապա սատրիջեալ ի կայանս պահապանաց Երկրի, զտանէ անդանոր զերամն մանկանց տղայց վիճակնոց ի վայելս Երկնից: Անսի վերաթեեալ ամբառայ յարեգակն, ուր կան հաւատեալ շուրջ զՈւրիելիւ հոգիք նախահարց:

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ

 ողիկ անման, Երգեա զմարդկան մեղուցելոցն ըզփրկութիւն, Զոր մարդկայնովն կատարեաց մարմար յերկրի ասու Յեսիայն, Եւ իւրով չարչարանօք, մահուամբ, վառօքըն վերըսովին: ԶԱգամայ սերունդն ի սէբ աստուածութեանըն վերացոյց: Այսպէս լրացան Յաւերժին կամք. ընդ վայր յարեա Աստան ընդպէմ Որդուոյն տատուածայնոյ, եւ ընդունայն եկաց Յուղա Նըմին հակառակ. նա յանկ ենան զմեծն հաշտութիւն: Բայց ի՞քը առ քեզ, ամինսովորմ կըն եւեթ ծանօթ խորհուրդ, Ողին տաղից ժբանցի մատչել ի մոայլ հեռաստանէ: Աղէ գու զինքըն սըրբեա, ստեղծող Հոգիկ, զոր պաշտեմ լուռ, Եւ բեր առ իս, իբր ըզքո նըմանակից, լի աշխուժիւք Եւ անման զօրութեամբ եւ գեղագայլ պայծառութեամբ: Փոյսով ըզնսա վառեա հրով, զու որ նկատես զանտեսն էից, Եւ ըզմարդն հողազանգուած սըրբեալ առնես քեզ ի տաճար: Յայնժամ իմ մաքրեսցի սիրու, եւ ի գողոզ ձայն մահացուի Յանդըզնեցայց հրաչակել երգովք զԱստուածն հաշտեցուցիչ, Եւ ընդ ահեղ ասպարէզն յառաջեցից Երկչու քայլիւք: Պուք, մարդիկ, խորհըրդազգածք վեհ բարձրութեանն՝ յոր ամբարձայք Հաշտարար քաւութեամբ արարողին, լուարուք Երգոյս: Եւ զուք մանաւանդ, առաքինիք սակաւաւորք, Սիրելի սիրեցելոյ Եւ ողիք վըստահք յուսով հանդերձելոյ դատաստանին, Ունկն ինձ դիք, ամբիծ կենօք փառաւորեալ զՈւրդին յաւերժ:

Վօտ ի քաղաքն նուիրական, որ պըզեցաւն արդ կուրութեամբ,
Եւ զգերամբարձ ընտրութեան պըստակն յախուան ընկէց ի բաց.
Քաղաք փառացն Աստուծոյ եւ խանձարտոք հարցըն սըբբոց,
Խոկ այժմիկ սեղան արեանն հնջլոյ ձեւամբ մարդասպանաց,
Մեսիայն մենացեալ զերծուցանէր զանձն յամբոխէն,
Որ թէպէտ պատուէր ըզնա, բայց սակայն ոչ նովին սիրով,
Որ առաջի աստուածութեանն աչաց հաճոյ զըտանիցի:
Խոյս տայր յանսուրբ մարդկանէն, որոց երթեալ էր զին նորա,
Արփուելով արմաւենիս եւ զովսաննայն հընչեալ ուժգին,
Բայց ի զոր. ոչ զիտէին զոր ձայնէինըն թագաւոր,
Եւ ոչ զօրնէալն յԱստուծոյ տեսանէին ի խաւարի:
Խնդն Աստուած էջ ի յերկնից, եւ զօրաւոր բարբառոյն ձայն,
«Փառաւոր արարի եւ փառաւոր եւս արարից»,
Լինէր երեսաց աստուածութեանն ազգարարող:
Այլ չկարէին իմանալ զայն մեղաւորքն անարգամիաք:
Խոկ Յիսուս մատեաւ առ Հայր, որ բարկայեալ սըբբամբատութեամբ
Ի ժողովուրդն հեղալուր, զանայիր անգրէն յերկինս ի վեր:
Կամեցաւ Որդին անզամ մի եւս առ Հայր իւր առնէլ յուշ
Ըզդաշն ուխտին կընքելոյ ի փըրկութիւն ազգի մարդկան:
Լեառն մի է ի կողմանս արեւելիցըն Սաղիմայ,
Յորոյ ի ծայր գագաթանն իրը ի սըբբումըն տաճարի՝
Յաճախ կացեալ առաջի Հօր իւրոյ Միջնորդն աստուածնէլէն,
Ի ջերմ աղօթս անցուցանէր ըզմենաւոր զիշելս ողջոյն:
Անդր այժմիկ զընայր Յիսուս. ըզնէն նորին երթայր միայն
Յովհաննէս, մըտերիմս աստուածային, մինչեւ ցըվայր
Մարգարէցըն շիրմաց, յազօթըս կալ ըզցայզն անդէն:
Ան ինչ Միջնորդըն ելեալ ի ծայր լերինըն ժամանէր,
Փայլք զոհիցըն պատէին ըզնա ի բարձրըն Մովրիայ,
Որք ըզյաւերժ Հայրըն գետ օրինակաւ առնէին հաշու:
Շուրջ զիւրեաւ փարէին զով հովանիք արմաւենեաց,
Եւ քաղցրիկ օդք, աստուածութեանն յայտնիք, յերեսսըն շընչէին:
Խոկ սրովքէն առաքեալ առ ի պաշտել ըզնա յերկրի,
Եւ կարգացեալ յերկնաւորացըն Գաբրիէլ, եկն եւ եկաց
Ի մէջ երկուց եղենեաց քաղցրաբուրից, եւ մինչ խորհէր
Ի յաղթանակ Յաւերժին եւ ի մարդկանըն փըրկութիւն,
Անցեալ Փըրկիչն առ նովաւ, Հօրն յանդիման զընայր լլաիկ:
Գիտաց Գաբրիէլ թէ փըրկութեանն հասեալ էր ժամ,
Եւ հիացեալ ի միտըս իւր, բարբառեցաւ դաշն ձայնիւ.
«Կամի՞ս, աստուածայինդ, յազօթըս կալ ըզցայզս աստէն,

Կամ եթէ վաստակաբեկ մարմնոյդ հանգիստ ինչ խընդրիցէս,
Երթայց պատրաստել անմահական զըլիոյ քո բարձ:
Տես, սաղարթ եղեւոյն եւ փափկիկ թուփ բալսամնի
Կանաչ բազկօքըն կարկառին, եւ առ չիրմօք տեսանողաց
Խաղաղաւէտ ահա լոն աճէ ի հողըն զովացիկ.
Ա՞շու արդեօք, աստուածայինդ, յարդարեցից քեզ անկողին:
Ով, զի խոնջեալ ես, Փըրկիչ. զիարդ նեղեալ տառապիխ դու
Աստ յերկրի՝ Աղամայ որդւոցն առ սէր խանդաղակաթ»:
Զայս ասաց Գայցրիէլ. Միջնորդն աչօքն օրհնեաց ըզնա,
Եւ ի կատար երկնաբերձ լերինն եկաց վեհ երեսօք:
Անդ էր Աստուած, անդ եւ Փըրկիչըն մասուցեալ յաղօթըս կայր,
Եւ ի ժամ աղօթելոյն զոռաց երկիրն որ ընդ նովաւ,
Եւ ընդ վըհին դրունս էանց ուրախութիւն թափանցական,
Երբ ի խորսն անդընդայինըս զօրաւոր բարբառն ենաս.
Զի զոր անդ լըւաւ երկիր, չէր այն բընաւ ամճնեւին
Աստուածասաստ անիծիցըն ձայն հընչեալ բարկ մըրըրկաւ
Եւ ի թընդին որոտմանց, այլ էր բարբառ Տեառն օրհնողին,
Որ վըճուեաց նորոգել ըզուիեզերս անմահ գեղով:
Բըլուրք շուրջ զուարճացեալ յանուշակ լոյս երեկորին,
Թուրէին նորոգ ձաղիեալ, զեղեմական բերեալ պատկեր:
Յիսուս խօսեցաւ. լոկ ինքն եւ Հայրն հասանէին
Խմաստիցն անհասութեան. մարդոյ սոսկ հնար է ասել զայս.
«Աստուած Հայր, աւազիկ յաւերժ ուփուին եւ փըրկութեան
Մերձենան տակաւ տառեքք, կարգեալք ի զործըն մհծազոյն
Քան զէիցս արարչութիւն, զոր ընդ որդույդ կատարեցեր.
Աւուրք զեղափայլք եւ փառաւորք որպէս յայնժամ,
Մինչ հանդէպ միեր ընդ շարս հոլովելոց ժամանակաց
Չըքնազ փայլէին, դրոշմեալք իմովքըս հայեցիւք:
Քեզ միայնոյ է ծանօթ՝ զիարդ դու, Հայր, ոս եւ Հոգին
Միաբան ըզմենըն զայն սահմանեցաք ըզփորկութիւն:
Ի լոռութեան յաւիսենից, առանց էիցըս միայնակ
Կացեալ ի միասին, զըլով սիրոյն աստուածայնոյ
Նըկատէաք ըզմարդիկ, ըզէեւ եղեալսըն տակաւին:
Գրախատին զաւակիքըն երշանիկք, աւանդ, զիարդ թըշուառացան,
Որք էին երբեմն անմահք, իսկ այժմիկ հող, եղծեալք մեղօք:
Ես, Հայր, տեսի զկարիս նոցին, եւ դու յարտօսր իմ հայեցար,
Եւ ասացեր. Արասցուք այսրէն ըզմարդն ի միեր պատկեր:
Անդ յայնժամ հաստակեցաւ խորհուրդ արեանն հաշտարարի,
Եւ մարդկան արարչութիւն, յանեղծ պատկերըն նորոգեալ.

Եւ ես յանձն առի յարդիմս ածել ըզգործն աստուածային։
Հայր յաւերժ, զու զիտէս քաջ, զիտէն երկինք՝ քանի՛ սիրով։
Այսմիկ նըւաստութեանս այնուհետեւ ցանկացայ ես։
Ո՛վ երկիր, քանիցս յանշուք առանձնութեան քո ի հեռուստ
Երեւեցար յաչս իմ ընտիր եւ սիրելի. եւ զու, Քանան,
Աշխարհ նուիրական, քանիցս յառեալ հայեցայ ես
Յայն բըլուր, զոր արեամբ ուխտին ներկեալ տեսանէի։
Ո՛վ զիարդ սիրո իմ ուժգին տրոփէ թընդմամբ եւ հըրճուանօր
Զի զեռ կեամ իբրեւ ըզմարդ, եւ զի արդարք այսչափ բազումք
Առ իս ժողովին, եւ ընդ հուպ սուրբ լիցին ինեւ
Համօրէն մարդկան սերունդք։ Ասու առ քեզ, Հայր, յազօթքս կամ
Դեռ զեղով քով զարդարեալ, հանդերձ կերպիւրս մարդկայնով,
Այլ հասեալ մահաբերն այն գառաստան քո ի մօտոյ,
Թափթաենցէ զիս արեամբ եւ իջուսցէ ի հող մահու։
Այժմէն, ով զատաւոր տիեզերաց, լըսեմ հեռուստ
Զի միայնակ իշեալ յերկնից՝ զաս անողոք սըրումըտութեամբ։
Սարսուռ ընդ անձն իմ զընայ, զոր հոգեղէնքն իսկ ըրկարեն
Իմանալ, թէ կամիցիս եւս ըզնոսա կորուսանել
Ի ժամ ցամանդ աստուածայնոյ։ Հանդէպ աչացըս նըկատեմ
Ըզպարտէզըն ցայգական, եւ առաջի քո խոնարհեալ
Ի հող անարդ, ի մահու նեղիմ քըրտան եւ ազօթեմ։
Տեսու, Հայր, ես ասու եմ աւասիկ. կամիմ ցասման զերազօրիդ
Եւ վըճոյ գատակընքիդ հըպատակել խոր հըլութեամբ։
Դու անանց ես յախտեան. ոչ ոք յէից սահմանելեաց
Ած ըզմըտաւ կամ զիտաց ըզբարկութիւն անսահմանին,
Ըզկարոցն ի սպանանել անզրաւ մահուամբ յախտենից.
Վասուծոյ միայն է հնար ի հաշտութիւն ածել զԱստուած։
Արի եկ, զատաւորդ ամենեցուն. աւասիկ եմ.
Ըսպան զիս, եւ յաւերժն իմ զոհ ըզքեզ հաշտեցուսցէ։
Ազատ եմ զեռ, եւ յաղաշել իմում առ քեզ՝ բանին երկինք,
Եւ զիս զասք անհամար սերովեէից հըրծուեցելոց
Ի քո բարձրագահ աթոռն ածեն յաղթանակաւ.
Այլ սակայն կամիմ կըրել զոր ինչ սրովբէք չառնուն ի միտ,
Եւ ոչ նըշմարեն ի խոր խոկմունսըն քերովբէք.
Ես անմահըս կամիմ ըզսոսկալին մեռանել մահ։»։
Զայս ասաց եւ յուն յարեաւ. եւ մինչ հանդէպ լին զեռ կայր,

Փայլէր յերեսուն մէծութիւն վայելչափաս, անգորր եւ գութ։
Յայնժամ զակըն զարձուցեալ ի Սիջնորդն Հայրն յաւիտենից,
Եւ ձայնիւ բարբառոյ, որ ոչ ումեք ի հրեշտակաց,
Այլ ինքեան միայնոյ եւ Որդույն զոյր իմանալի,
Խօսեցաւ եւ ասէ. « Ահա բառնամ ըզգութիւն յերկինս,
Եւ ըզբազուկըս տարածեալ յանհունն՝ ասեմ. Ես յաւերժ Տէրս
Ահա երգնում քեզ, ով Արդիդ, զի ներեցից մնաց մարդկան։»։
Զայս ասաց եւ լըսեաց. Մինչեռ Յաւերժքըն խօսէին,
Ծնթանայր ընդ համբէն բնութիւն սարսուռ մնածարանաց.
Եւ հոգիք նորունառունդք, մըտածութեանց հոգոց անփորձք,
Անդ ըսկոսան նախ զողալ. սարսոաց սաստիկ եւ սերովբէն.
Սիրո իւր թընդայր, եւ զընայոյ իւրոյ կամարն եկաց զիւրեւ
Լուռ անշարժ, որպէս լըսէ երկիր ի մօտ գալ ամսորոպաց։
Միայն հոգիք քրիստոնէիցն ապառնեաց լի եղեն զմայլմամբ
Եւ քաղցր ակընկալեօք անմահ կենացն անվախճանից։
Խոկ ոզիք դըմոխոց, անզօրք ի կալ ընդուէմ լին,
Անզգգայք եւ սոսկ պահնեալ զայնուսութեանն ըզգայութիւն,
Անկան յաթոռոց իւրեանց յանհունդքս զահավէժ,
Թաւալեցան ի նոսա վէմք, պատառեցան վիհք ընդ նոքօք,
Եւ խոր սանդարամնաք բարբառեցան որուագոչ։
Յիսուս կայր հանդէպ լին, նեղեալ յերկունըս փըրկութեան,
Եւ թըւէր ունսանել երկիւղալից իմըն ազդմամբ
Զի ահա զայր յաթոռոյ իւրմէ Աստուած՝ գատել ըզնա,
Եւ ինքն ըզմարդկան գատակընքին բեռըն բարձեալ,
Այսամբ ներկեալ կայր ի խաչի եւ մեռանէր ի Գողզոթա։
Գաբրիէլ ի հեռաստանըն խոնարհեալ երկըրպագէր,
Յափշակեալ ի նորանոր եւ բարձր իմաստըս խորհըրոց,
Որպիսի չէր ինչ խորհեալ նա յայնքանեաց գարուց հետէ,
Որբանեաց կարողանայ հոգին հասու լինել խոկմամբ,
Սըրաթոիչ մըտօքն յածեալ ընդ գարս աւուրցն յախտենից։
Անդ Աստուած, մարդըն քաւեալ եւ ֆըրկին սէրն անմահական
Պարզէին հանդէպ նորին. ինքն իսկ բարձրեալն ամենակալ
Ի նորուն ազպատորէր ի սիրո զիմաստըս զայգոսիկ,
Զիւրոյ զըմութեանն առ արարածս յայտնեալ զհանդէս։
Յոտն եկաց սերովբէն, եւ զարմացեալ յազօթըս կայր։
Սիրո նորա բաբախէր անճառելի ուրախութեամբ,
Լոյս յանձնէն եւ ճաճանչս ակնախըտիդս արձակելով,
Եւ պայցձառ նըմա երկին թըւէր երկիրն որ ընդ իւրեւ։
Փըրկին տեսեալ ըզբոլոր ծայր լերին փայլեալ լուսով նորուն,

« Ըստովէաց, Զուարթունդ, ասէ, մինչ յերկրի սպաս հարկանես ինձ:
Փութաջիր տանել առ Հայր իմ զայս մազթանս՝ որով հայցեմ
Զի արդարքն ի մարդկանէ, հարքն երջանիկք եւ դասք Զուարթնոց
Գիտացեն բգհասանել լըրման աւուրց ժամանակաց,
Կաթողին անձկացելոց եռանդնալից փափազանօք:
Անդանօր, պատգամաւորդ իմ, փայլեսցես լուսով վերնոց »:

Սըլացաւ սրովքէն լըսիկ, աստուծագեղ զըւարթ գիմօք:
Ի լեռնէն Զիթենեաց հայէր Յիսուս եւ տեսանէր
Զոր սրովքէն ունէր ատնել առ աթոռով փառաց Լին,
Դեռ չեւ յարեգակունս երկնից հասեալ փութացելոյն:

Խօսէին ընդ միմանս յայնժամ Յաւերգքն երկորին
Նորահրաշ խորհըրդաւոր բանիւք զիրաց հանդերձելոց,
Զահաւոր սուրբ եւ վրսեմ ապագայիցըն յայնութեանց,
Ուրք յայնժամ յանմահից անգամ ծածկեալք, յաւուր միում
Ընդ տիեզերըս զլսուածոյ հրոշակեսցեն ըզփըրկութիւն:

Իսկ սրովքէն սաւառնեալ գնայր ելանէր հանգոյն այզոյ
Ի վերին սահմանս երկնից, ուր վայրքն են լի արեգակամբք,
Ուրոց փայլք ծաւալին շուրջանակի որպէս ըզքող՝
Նախազոյակ լուսով հինեալ, եւ ոչ մի գունոտ ըստուերամած
Մերձենայ յայն վերին շըլացուցիչ պայծառութիւն:
Աճապարէ բնութիւն մըրայլ, եւ ի հեռուստ անցեալ զընայ.
Ճեպին գունոտք մանունք անտէսք իբրեւ զանարգ հողոյն որդունս,
Ուրք ընդ ոտիւք անցորդին զեռեալ կայտուն թաւալազոր:
Անդ բացեալ կամ շուրջ զերկնաւ անհուն անշափ երկայնութեամբ
Շաւիդք հազարաւորք շըրջապատեալք յարեգականց:

Ընդ ուահըն լուսալիր, որ իջանէ յերկիրըս կոյս,
Երկնահրաշ զետ ըզկընի արարչութեան զընայր յԵղէմ,
Առ ուս Աթոռոյն զալբերակունս իւր ունելով:
Զայնու զետով կամ յափունսըն զոյնազոյն գեղազարդեալս
Ի նմանութիւն երանգոց ծիածանի եւ կամ այզուն,
Հրեշտակք եւ Աստուած ինքնին երբեմն եկաւորեալ,
Ըզբանիւք ընդ մարդոյն անկանէին ընտանեբար.
Սակայն զետն այն իսկ եւ իսկ գարձաւ անդրէն յետս ընդ կըրուկ,
Ցորժամ մարդըն մեղօք թթչնամացաւ ընդ Ախուծոյ:
Ոչ եւս անսահքն հաճեցան զեղով իւրեանց երեւելեաւ
Իջեալ յայր ելանել վայրաց մահուամբ խաթարելոց,
Եւ քըսմնեալ զնացին ի բաց: Յայնժամ լերինքըն լըսասէք,
Ուր Անեղին կային զեռ հետք. անտառք մայրեաց մըրմընշածայնք,
Ուրոց շունչ երեսացն Աստուծոյ տայր կենդանութիւն.

Երանաւէտ եւ խաղաղ ձորք, ոյց մանկըրտին երկնացեղիկ
Այց առնէր սիրաբար. զով հովանիք նըսեմասուուերք,
Ուր երբեմըն զուարմանայր մարդըն բերկրեալ լզմայլութեամբ
Եւ լայր քաղցր արտասուօք, զի անմեռ զինքն ըստեղծ Ախուած,
Ամենայն ինչ զանիծից տարաւ ըզբեռն ընդ բնաւ երկրի,
Որ եղեւ մնձ զերեզման իւրոց յառաջն անմահ որդուց:
Այլ յորժամ նորոգեսցին այսրէն աստեղք արփականաւ,
Ի մոխրոյ անսափ իւրեանց ելեալ ի գուրս յաղթանակաւ,
Եւ յորժամ ամենասուս ակնարկութեամբ իւրով Ախուած
Բզկամարս հանուրց զընայիցըն զօղեսցէ յիւրըն երկին,
Անդ յայնժամ յերկնաբուղին ականէն գետն եթերական
Վերըստին պայծառափայլ զեղով իջցէ ի նորն Եղեմ.
Ոչ եւս այլ դասք երկնայնոց լըրցէն զափունսըն զայնոսիկ,
Նորոց անմահիցըն կենակից ելեալ յերկրի:
Այս նուիրականն էր ճանապարհ, ընդ որ գընայրըն Գաբրիէլ,
Եւ տակաւ մերձենայր ի վեհալայրն աստուածութեան:
Ի հոյլս արեգականց ճատազյթեալ փայլէ երկին,
Բոլորչի, անպարագիր, բուն նախատիպ տիեզերաց
Եւ աղբիւր երեւելեաց զեղեցկութեանցըն բոլորից՝
Յանբաւ միջոցըն սրփուելոց իբրեւ ըզգեւա յորդախաղաց:
Ի շարժել անդ նորին, քաղցըր մըրմունջք զեղայարմարք
Ի թեւս հողմոց ծաւալին հընչմամբ յեզերս արեգականց,
Մինչ նըւազք աստուածայնոց քնարահարացն ազգողականիք
Գանձն մեծաբարբառ. եւ ի խառնել նոցուն ի մի,
Զայնք օրհնութեանցըն վերանան մինչեւ առ ինքն հաստիչն ունկան,
Որ ի տեսիլ զործոցն ըզզուարթ աչացըն բիբս ըզբօսուցեալ,
Ուրախ եւ զունկն իւր առնէ ի լուր արփեացըն զեղոնդմանց:
Պուսայդ սուրբ, զու որ տաղս ուսուցանէս ինձ երկնաւորս,
Որ Զուարթնոց ես ընկեր եւ տեսանող աստուածութեան,
Եւ լըսես զանմահական ըզլին բարբարըն վերնայնոց,
Ինձ զայն ասա զօրհնութիւն, զոր երգեցին, յայնժամ հրեշտակք.
« Ողջնյն ընդ քեզ, աստուածահրաշ յայնութեանց վայր նըւիրական,
Ուր ոչ ի մայլ հսուաստանէ, այլ անաղօտ անպատրըւակ
Երեւի մեզ Ախուած որպիսի էն, էր եւ լիցի:
Ըզքեզ, Տէր, նըկատեմք մեք ի ժողովս անդ ընտրելոց,
Զորս առնէս արժանիս երանականըն տեսութեան:
Գու անչափ ես կատարեալ, թէպէտ քեզ տան երկինք անուն,
Եհովա ձայնելով ըզքեզ, զեակդ անձառելի:
Տաղք երգոց, զորս ազգէ ի մեզ աւին եռանդնաշարժ,

Ըստ վայր զպատկեր քո նըկարեն. դէտակն ի փայլ գեղոյդ յառեալ,
Հազիւ միաք կարող լինին ըզքո պարզել զաստուածութիւն:
Յաւերժ Տէր, դու ես միայն ի մէծութեան քում աննիազ.
Մէն մի խորհուրդ, որով դու խորհիս ըզքո էութենէդ,
Առաւել բարձր է եւ սուրբ քան ըզմբաց լուռ հայեցուածու
Առ ի քէն արկեալս ի ստորս յըստեղծական զոյացութիւն:
Բայց համեցար արտաքոյ քան զքեզ էակըս տեսանել
Եւ ի նոսին արկանել ըզքոյին շունչ կենդանարար:
Նախ զերկինս ըստեղծեր, եւ ապա զմեզ ըզքնակըս իւր:
Դու, երկիր նորակառոյց, չէիր հաստեալ դեռ տակաւին,
Եւ ոչ արեւ եւ լուսին, երանաւէս գընայդ ընկերք:
Արդեօք զի՞նչ յայնժամ եղեր, անդրանիկ ծնունդ արարչութեան,
Մինչ Տէր առ քեզ խոնարհեցաւ յետ յաւիտեանցըն անբաւից,
Եւ ընտրեաց ըզքեզ փանաց իւրոց տեղի սըրբանըւէք:
Պարունակդ անծայրածիր՝ ի յանգոյից եկեալ ի զոյ,
Առ ըզգեւ կերպարանաց. դեռ եւը ձայնն արարչական
Հընչէր ընդ առաջին մըսունչս ալեաց բիւրդեայ ծովուց,
Ոյց ափունք, իքը աշխարհաց կուտակք դիզեալք լեռնակարկառ,
Ղզայնըն լըսէին, բայց ոչ անմահ դք լըսէր դեռ:
Անդ կայիր, հաստիչդ Աստակած, ի նորահրաշ բարձըր զահոյս,
Եւ խորհէիր միայնակ. փանք մըստախոնդ աստուածութեան,
Դու յայնժամ արարեր ըզմբաւորս ըզմեզ հոգիս,
Որք գոլով բաւական առ իմանալ ըզքո խորհուրդս
Առ ի քէն տըպաւորեալս յանձինըս մեր, սաշտեմք ըզքեզ:
Ալէլուս նախէիդ, զըւարթ ձայնիւ անլըսէլի
Երգեսցուք ալէլուս քեզ, որոյ բանիւդ անհետացաւ
Միայնութիւն, եւ արարածըն զոյացան. ալէլուիս »:
Ի ձայն երգոց, զոր երկինք նուագեն յաւարտ սըրբերգենին,
Նուիրական եւ լուսաշուք պատգամաւոր Միջնորդին զայր
Հասանէր յարեգակնըն մօտագոյն քան զայլս յերկինս:
Այն ինչ Զուարթունքըն լըսէալ ըզմայէին ակնարկութեամբ՝
Որով բերկրէր Տէր ըզնոսա՝ օրհներգութեանըն վոխարէն,
Տեսին ըզսէրովէն պայծառացեալ ի ծով արփեաց.
Աստուած, երկինք հայէին, մինչ խոնարհեալ յազօթըս կայր:
Երկիցս ըզչափ ժամանակի, յոր ազօթէր ոք սէրովքէ
ԶԵԿովայն ասէ զանուն երեխսըրբեան փառաւրութեամբ,
Ակնարկեաց Յաւերժն ի նա, զոր ի տանել մէծաւ շըքով
Առաջի աստուածութեանն՝ էջ անդրանիկն այն Աթոռոց,
Զոր ընտրեալ կոչէ բարձրեալն, եւ Ելովս կարդան երկինք,

Եւ քան զոր չիք ըստեղծուած ոք մէծ եւ մօտ Անըստեղծին:
Ծնորելոյ հոգեկինին մըտաց խորհուրդ իւրաքանչիւր
Նըմանի զեղեցկութեամբն աստուածաստեդ հոգոյ մարդոյն,
Որ ի խոկս արժանաւորս անմահութեանն ընկըզմիցի:
Են նայեացք իւր ըըքնալ քան զառաւոտ զարնանազել,
Եւ քաղցրագոյնք քան ըզպայծառ նորաստեղծեալ հոյլս աստեղաց,
Որոք սրացան հանդէպ կին, նըշանակեալ զընթացս աւուրց:
Զինքըն նախ արար Աստուած, ի ճամանչից այզուն կազմեալ
Ըզմարմինն եթերական. յըստեղծանել իւր ամպք երկինից
Ծաւալեցան ըզնովաւ, յոյց զինք բարձեալ զըրկատարած,
Օրհնեաց Աստուած եւ ասէ. « Տես, արարածդ, աւասիկ եմ »:
Յակն արկեալ զԱրարիչըն յանդիման իւր Ելովայ,
Կայր հայէր հիացմամբ եւ ըզմայլեալ հայէր անդրէն,
Վինչեւ անկաւ՝ սուզեալ ի խորս աստուածահրաշըն տեսութեան:
Հուսկ ապա բարբառեալ յայտնէր առ կին յաւիտենից
Զիւսկ միտս ողջոյն եւ զնորասփանչ վըսեմական կիրս համօրէն
Յուզեալս յիւր ի մէծ սըրտին: Վինէտացեալ դարձին ի չիք
Սիւսկ համայն եւ յարիցեն նորք ի փուռոյ անտի նոցուն,
Եւ ըշանք դարուց ի ծոց յաւերժութեան ընկըզմեսցին,
Եւ սրբագոյն քրիստոնէին իսկ դեռ կըրեալ ինչ այնպիսի:
Մինչ տակաւ Ելովա նորանըսոյլ պայծառ լուսով
Եւ գեղով իւրով փաղիեալ՝ զայր առ սրովբէն պատգամարեր,
Ի տանել զինքն ի սելան անդըր Փըրկչին, անդէն հեռուստ
Ծանհեալ ըզգաբրիել, եւ ափշութիւն կալաւ ըզնա,
Տեսեալ յանդահից զոր, ընդ որում նախ եկեալ էր յայց
Հանուրց աշխարհաց եւ բընակչացն որ ի նոսա,
Եւ հանդէսս անզուզականըս կատարեալ ի միասին,
Գեր ի վերոյ քան ըզգործս ըզքանչէլիս ազգի մարդկան:
Անդ յայնժամ բոցավուեալք հըրով սիրոյն որ առ իրեարս,
Անձկուս բազկաց տարիածմամբ եւ խանդակաթ ականողէօք
Ընթացան առ միմեանս, եւ սիրո ի թունդ առ խլնդութեան
Գիրկս արկին իրերաց. այսպէս հըրճուին զոյգ հարազատք
Ալաքինիք, որոց խաննեալ ընդ կեանս ըզման վասն հայրենեաց,
Եւ յետ չըքնալ արութեանց, զեռ եւս արեամբ քաջաց ներկեալք՝
Գուանեն զիրեարս, եւ առաջի ծնողին իւրեանց զըրկախառնին:
Ետես, օրհնեաց Տէր ըզնոսա, որք մըտերիմ սիրոյն վառմամբ
Առաւել պայծառացեալք՝ յառաջէին յաթոռն երկինից,
Եւ տակաւ մէրձենային ի սըրբարանն աստուածեղէն:
Մօտ յաթոռ փառաց կին, յերկնակառոյց լերին կատար

Ըգդաբիրաւն հանգչի զիշեր. ի ներքըս լոյս ցուեալ հըսկէ
Խորհըրդոյն աստուածայնոյ. նըլիրականն այն մուլթ խաւար
Ըզնիրքին կողմըն ծածկէ յաշաց Զուարթնոց. սակայն Բարձրեալն
Որոտայ երբեք երբեք, եւ բանայ զմոայլ սպառպըն զայն
Յանդիման երկնաւորաց զուարճացելոց ենուեամբն այնուիկէ:
Կայր Փըրկչին սեղանն անամակ հանգոյն լերին բարձր կանգնեալ
Առ մըտիւք սըրբարանին, զոր յակն արկեալ Գաբրիէլի,
Մատեաւ անդըր զարդարեալ ըըբեղաշուք վայելչութեամբն
Հանգոյն քանանայի կրելով կըրկին բուրվառս ոսկիս
Լի անոյշ խընկով սըրբով, եւ մըտախոն եկաց անդէն:
Ելովա մօտ առ նըմին երգէր իրովըն քրնարաւ.
Նըրազս աստուածայինս, ի պատրաստել յայն բարձր աղօթս
Ըզորովէն զոհամատոյց: Ի լուր ազգոյ քնարին հընչմանց
Միոր իւր յուգեալ ամբարձան իրբեւ ըզծով մեծ՝ որ ուռնու,
Յորժամ յածի տիրականն ընդ նա բարբառն ի մըրբրիփ:
Գաբրիէլ յառեալ յլլստուած, եղանակէր հըզօր ձայնիւ:
Անդ, ով Փըրկիչ, լըւաւ Հայրն յաւիտենից, լըւան երկինք
Ըզքո մաղթան հաշտութեան, եւ սփանչելեօք կիզոյր ըզզոնն
Խնին Աստուած, մինչ վերանայր ընդ աղօթիցըն ծուխըն սուրբ,
Եւ հանդարտ ի վեր ելեալ ծաւալանայր ոլորտապայտ,
Եւ որպէս ամսկը ի լերանց, այնպէս սլամայր յերկինս առ Տէր:
Մինչեւ ցայն ժամ գեռ զէտակն յերկիր ի վայր հայէր Աստուած,
Եւ Որդին տակաւին բոլոր հոգովըն լըրութեամբ
Խոսակից ընդ Հօր լինէր բգհանգերձեալ պատահարաց,
Զահաւոր, սուրբ եւ վըսեմ արարուածոցըն ծածկելոց,
Որք գեռ եւս անմահից անգամ անյայտք, յաւուր միում
Ըզփըրկութիւնն Աստուեոյ պանծացուցեն ընդ բնաւ աշխարհ:
Արդ ի վեր զականողիսն ամբարձեալ ինն ամենակալ,
Անդըն հայեցուածովք իրովք լընոյր զերկինս համայն:
Անդ ըլնաւք զըւարճացեալ հայէին լուռ յաշըս նորուն,
Ակըն կալեալ բարբառոյն. ոչ եւս հընչէր ըրշիւն ոսուց
Մայրւոյն երկնից, եւ ովկիան հանգչէր անմոռնէ առ բարձր ափամբք,
Մինչ կենդանի աստուածային հողմըն լըոէր եւ կայր անշարժ
Ի մէջ լերանցըն պըզմնձեաց, եւ ձայնի Տեառն իջանելոյ
Մընայր թեատրած. տակաւ յալուց սըրբարանին
Բարբառք որոտմանց հասանէին մինչեւ ի վայր.
Բայց գեռ ոչ խօսէր Աստուած. սակայն բարբառքն այնորիկ սուրբք,
Խօտաւոր պատասխանւոյ աստուածութեանն էին զուշակը:
Ի լըուել անդ նոցին՝ ըզորբարանն երաց Աստուած

Հանդէպ բերկլեալ աչաց Զուարթնոց, զի զուարփատենչ միտըս նոցին
Ի բարձր իմաստըս խորհըրդոց իւրոց կանխսաւ պատրաստեսցէ:
Կոյնժմամբյն յաւերժ Հոգւոյն ընտանեցյն քրովբէն Ուրիմ,
Որ էրն յաստուածահրաշ խոկս ընկըզմեալ, զարձաւ եհարց
Յէլովա եւ ասէ. « Զի՞նչ տեսանես գու, Ելովա »:
Յարեաւ սերովէն, եւ մատուցեալ մնդմով՝ ասաց.
« Անդ ի սիւնոն ոսկիածոյլըս կան տախտակը խորհըրդաւորք
Նախախնամովըն անչութեան, եւ ըըպրութիւնք կենաց բացեալք
Յուժգին հողմոյ, յերեւան զանուանս ածեն քրիստոնէից
Յալայս վիճակելոց յերկնապարգեն անմահութիւն:
Ո՛վ զիարդ սոսկալի ահարկութեամբ պարզին մատեսնք
Աշխարհական տուենին հանգոյն գրոշուց ծածանելոց
Մարտակուի սրովէից, եւ ըսպանալ թըւին կորուստ
Յարուցելոց հակառակ աստուածութեանն անարգ հոգւոց:
Ո՛վ տեսիլ աստուածապամէ, ի նուիրական անդ լըսութեան
Յարծաթի ամսոյն ի ծոց նըշողին Զահք հազարաւորք,
Նըշանակք վիճակելոցն հաւատացեալ խուռն ամբոխից:
Աղէ ասա ինձ, Ուրիմ, ըզորբարակը գասուցն ըզթիւ »:
Առ այս Ուրիմ կըրկնեաց անդլին. « Մարթի զերկնից բոյլս աստեղաց,
Ըզինքակաց գործըս ըըքնազս եւ բզնոցուն երանութիւնս
Արկանել ի համար, բայց ոչ զարդիւնըս վիճութեան
Եւ զըթոյն Աստուեոյ »: Պատասխանի եւս Ելովա.
« Նկատեմ ըզքեմ գատաստանին. ով զի՞ ահեղ երեւի Տէր:
Հայեաց եւ տես ըզատակիչն հեռուստ զաթուըն բարձրագահ
Եւ ըզհուրըն վրէժիւնզգիր. կննդանի հողմ մըրըրփալից
Յամսո որոտովս ամբանայ զայն: Աղէ ինայեա, ով Մեսիա,
Խընայեա, գատաւորդ էից, զինեալ անանց մահուամբ »:
Մինչ Ուրիմ եւ Ելովա զայս ընդ միմեանըս խօսէին,
Լօթներորդ անզամ փայլակըն փեռեկէր ըզուրք խաւարն,
Եւ օրինակ զայս հընչեաց քաղցըր բարբառ մըշտնչենին.
« Տէր է Աստուած: Նախ քան զինեան արարածոց էի ես ուր,
Էի նոյն եւ յառնելս ըզտիեզերս. եւս եւ այժմիկ
Ի լըրման խորհըրդաւոր մեծի զործոյս՝ նոյն ինքն եմ ես:
Այլ մահուամբ Որդւոյս արժան է ձեզ զիտել այսուհետեւ
Զի եւ ահեղ զատաւոր տիեզերաց եմ զըլսովին,
Եւ ձեզ հարկ է նոր հայցուածըս մաղթանաց մատուցանեւ:
Թէ չպահէ աշ իմ ըզձեզ, ի տեսանելն ըզմէծ զայն մահ՝
Աորլնչիք ամենեքին, զուով բնութիւն սահմանաւոր »:
Ասաց եւ լըսեաց. կային վերինքըն ձեռնամած,

Ի խորին զարմանս հատեալք: Ենն ակնարկեաց առ Ելովա,
Որ ըգխորհուրդսըն նըկարեալս ի նորա գէմն առեալ ի միս,
Դարձաւ եւ ասաց առ ունկընդիրսըն երկնաւորս.
« Հայեցարուք յինն յաւերժ, արդարք ընտրեալք յառաջազոյն.
Դաներուք զիս գութն առ ձեզ. քան զամենայն ինչ առաւել
Սիրելի մըտացն եղեւ խորհել ի ձեր երանութիւն.
Եւ ինքն իսկ վրկայէ թէ ցանկացաւ նա սըրտազին
Զի հուսկ ուրեմն տեսչիք զօր վըրկութեանն եւ զՄհսիայն:
Յընծացէք, զաւակրք օրհնեալք, չորհօք Հոգւոյն ծընեալք այսրէն,
Զի Ենն յաւիտենից, անհասն ի բնաւ արարածոց,
Արդ առ ձեզ խոնարհի հայրախընամ զըթոյն սիրով.
Եւ յըղեալդ յիրդոյն իւրմէ պատզամաւոր խազաղութեան,
Յանդիման սեղանոյն բարձու եկեալ կայ վասըն ձեր:
Եթէ վրկայ վըրկութեանն այնմիկ մեծի չէիք ընտրեալ,
Ընդ միմեանըս խօսելոց էին Յաւերժըն երկորին
Ի հեռաւոր մենութեան, մնացեալք յայլոց արարածոց
Անտեսք եւ անհասք. իսկ յայսմնետէ դաք երկրածինք
Հանչիք զաւորս ի վայելս եւ յանդադար ձայն ցընծութեան
Ընդ մեզ ի միասին, որք քըննեսցուք զըսքանչելիս
Չերտուրդ վըրկութեան, ըզմնէ խորհուրդըն նըկատեալ
Պայծառ աչք քան զարդարոցըն սիրելեաց Փըրկչին ձերոյ,
Որք գեռ եւս ողբազին յածեալ շրջին ի խաւարի:
Իսկ հալածիչքըն կորուսեալք... Վազ իսկ ջընջեաց Տէր ըզնոսա
Ի սըրբոյ դըպութենէն, ծագեալ ըզլոյսն աստաւածային
Առ իւր վըրկեալսըն միայն, որք ոչ եւս այլ այնուհետեւ
Տեսցեն արտասուալից աչօք զարիւնն այն հաշտութեան
Որ զերդ գեռ խազացէ ի ծով կենացն յաւիտենից,
Այլ աստ զուարձացեալք ի ծոց անբոյթ խազաղութեան,
Զանանց հանգիստն եւ զլոյս փառացըն տօնեսցեն յաղթանակաւ:
Սերովէք եւ զուք հոգիք, Փըրկչին ընտրեալքըդ նախահարք,
Արարէք տօնս այժմէն, որք տեսնեցն այսուհետեւ
Անսահման ժամանակաւ, եւ երկրածին մահկանացուք
Առ ձեզ յազգս ազգաց եկեալ ժողովեսցին ամենեքեան,
Մինչեւ յապայս յարուցեալ եւ ըզգեցեալ ըզնոր մարմին,
Ի վախճան դատաստանին հասցեն ի նոյն երանութիւն:
Օ՞ն երթայք ուրեմն, Աթոռքըդ վեհազոյնք, ծանուցանել
Պահպանաց արարածոց, զի գոտանիցն նոքա պատրաստուք
Ի տօնել զայսոցիկ խորհըրդաւոր աւուրցս հանդէս:
Եւ դուք, նախահարք, յորոց Փըրկիչըն սերեցաւ,

Եւ որոց չնորհեցան վայելք ծանօթք կին եւեթ,
Ճեպեալ փութանակի զնացէք ի գունան արեզական,
Որ լուսատու լինի յաշխարհն վըրկելոց, եւ անդ հեռուստ
Նկատեցէք զորդույն ձերոյ եւ ըգփորկին զործս հաշտութեան:
Իջէք ընդ ուսհի ուղիւաճեմ. տեսանիցէք շուրջ յամենուստ
Նոր գեղով վայելչացեալ զգբընութիւն ծայրածաւալ:
Խնդին Ամենակալն սպկնի գարուցըն շըրչանաց
Կամի տօնախլմբել զօրն հանգըստեան, զերկրորդ շաբաթ
Գերազանց եւ վեհազոյն քան զօրըն զայն նըշանաւոր,
Զոր դուք, դասք հոգելինաց եւ յոգնախումբ քերովքէից
Երգս առեալ տօնեցէք ի կատարելն արարչութեան:
Գիտէք զիսարդ յերեւել նորոգ բնութեան սիրուն գեղով,
Զայնակից ընդ ձեզ եղեալ առաւոտին աստեղաց պարք,
Խոնարհեցան հանդէպ չասուչին, բայց սակայն այժըմ Մհսիայն,
Խրայինն անմահ Որդին յոյժ մեծամեծը զործեսցէ:
Օ՞ն երթայք պատմել էից զի կամաւոր հնազանդութեամբ
Գերազոյ Մհսիային ըսկըսանի արդ շաբաթն այն,
Զոր Բարձրեալն անսուանէ շաբաթ ուխտին յաւիտենից »:
Ելովա լըուեաց ափշեալ. եւ մինչ վերնոց գասքն անմըուունչ
Հայէին ի սըրբարանն, անդէն կին ակնարկութեամբ
Վերնական պատզամաւորն ի բարձր ամբոռ իւր մատուցեալ,
Ծնկալաւ վասըն հրաշիցն ի ժամ մահուան Աստուածորդուոյն՝
Գաղտնի պատուէրս առ Ուրիէլ եւ առ պահպան Զուարթունս երկրի:
Յայնժամ իջեալ ի զահոյիցըն մեկնեցան Աթուայն հոյլք,
Չողաւ եւ Գաբրիէլ, յոյր ի մատշելն յերկրիս սեղան,
Գային ի հեռուստ եւ ի կամարսըն բարձրակայս
Ի վեր ամբանային ճայնք հեծութեանց դասուց հոգւոց,
Որք ողբովք պազաւէին՝ աղերսելով զգիւրկութիւն:
Ասաւել քան զամենայն հընչէք բարբեառ նախամարդոյն,
Որ զանկումն անցելոց գարուցն ածէք միշտ ըզմըտաւ:
Այս այն էր սեղան, զոյր մարգարէն նորոյ ուխտին
Զերկնաւոր պատկերն հուես յամայութիւնսըն Պատմոսի:
Անդ ի կամարսըն վերինս հասանէր ձայն ողբոց վկայից,
Անդանոր լային հոգիք, եւ արտասուօք հրեշտակայնովք
Հայցէին ի Դատովլն մի՛ յապաղել զօրըն վրիժուց:
Մինչ զայր սերովէին եւ ի սեղանըն մերձենայր,
Ընդ առաջ նորին իսկոյն կարօտանօք դիմեաց Ակամ,
Ըզգեցեալ եթերական թեթեւ մարմին պայծառափայլ:
Գեղեցիկ էր տեսիլն իբրեւ զգատկերն աստուածեղէն,

Կերպացեալ ի միտս Հաստշին, մինչ կայր խորհեր առնել զԱդամ,
Եւ յօրհնեալ ծոցոյ անտի կենդանակայտ Աղին գրախոտին
Զատանէր նըսիտական հողն այն անդէն եւ լինէր մարդ:
Յայս ի շուք մատեաւ Աղամ, եւ ժըմտելովլին քաղցրութեամբ
Առաւել չըքնար փայլեալ, անձկոտ ձայնին խօսեցաւ զայս.
 « Ողջոյն ընդ քեզ, ազնիւ Զուարթուն, պատգամաւոր խաղաղութեան.
Ի լուր համբաւոյ հրեշտակութեան քոյոյ մեծի՝
Սիրտ իմ գաղեաց առ խընդին: Օ՛չ թէ եւ ես իբրեւ ըզքեզ
Կարող լինէր յակն արկանել ըզ Մեսիայն
Գեղովլն մարդկայնով եւ զըթալիր կերպարանաւ,
Զոր Ընտրեացն առ ի հաշու առնել զանկեալն իմ ողջոյն զարմ:
Աղէ ինձ ցոյց, սերովքէ, զիմոյ Փերկչին ըզնատո ուրից.
Կամիմ գէթ ի հեռուստ զընալ ըզկնի սիրեցելոյն:
Վայրդ ազօթից, ուր Միջնորդըն համբարձեալ զաշուըն յերկինս,
Երդուաւ եւ փըրկել զսերունդ որդուցըս հաճեցաւ,
Զէր պարտ ինձ նախամելիս քաղցր արտասուօք թանալ ըզքեզ:
Ո՛վ երկիր, որոյ եղէ ասաջնասաւեղծ իւր բընակիչ,
Երկիրդ իմ մայրենի, քանի անձկաւ հայիմ ի քեզ:
Ինձ քո դաշտք, զորսո խամրեաց որուազու ձայնն անիծից,
Առաւել քաղցրանայցեն կենակցութեամբ Մեսիային
Ըզգեցելոյ զիմ մարմին, քան նըմանեալքն երկնից մարզաց
Դաշտավայրքն եղեմականք, զորսո, աւակ, կորոսի ես »:
 Զայս ասաց նա եռանդմամբ, կըրկնեաց սերովըն սիրաբար.
 « Ո՛վ անդրանիկի ընարելոց, ես յանձն առնում յօժարութեամբ
Երթալ առ Հաշտաբարն եւ յայտ առնել ըզտենչ քո զայդ.
Եւ խրոց աստուածայնոցն եթէ հաճոյ իցէ կամաց,
ԶԱստուած ի նուասութեան իւրում տեսցես որպէս եւ էն »:
 Խոկ դասք քերովքէից թողեալ զերկինս ուրախութեամբ,
Փութապէս սրփուցան ընդ այլ եւ այլ գունոս աշխարհաց:
Գաբրիէլ վայրաթեւէր մըայն յերկիր երանաւէտ,
Զոր աստեղացն առ նովաւ վերձեմելոց մօտաւոր պարք
Համասփիռ լուսով այգոյ իւրեանց լըոիկ ողջունէին:
Զուարթունքըն նորանոր յորջորջանօք ձայնեալ զերկիր,
Գոշէին յամենուստ. « Ո՛վ թագուհիդ տիեզերաց,
Ի տեսիլ էից կարգեալ, երկնից սիրուն սերու մտերիմ.
Աստուծոյ փառացն երկրորդ բընակարան և անմահ վըկայ
Խորհրդաւոր եւ վըսեմ գործոց մեծի Մեսիային »:
Այսպէս անդ շուրջ ծաւալեալ հրեշտակականքն հընչէին ձայնք
Ի լըսէլիս Գաբրիէլի, մինչ զայրն յերագ թեւս ի յերկիր:

Գեռ քուն եւ սիւր հովաշունչ դեգերէին ի խորս հովտաց,
Եւ զերինսըն ծածկէին հանդարտ եւ յամր ամպք լըրթագոյնք.
Գաբրիէլ անձկակարօտ աշօք խընդրեալ ընդ մուայլ գիշերն
Ծզֆըրկիչն աստուածեղէն, եզիտ ըզնա ի ծոց հովտին՝
Ի ստորոտ հերձեալ վախից սըրբոյ լերինըն Զիթենեաց:
Անդ ի խոնչեալ ի խորհըրդոց Հաշտիչն անկեալ կայր ըզքընով,
Եւ ժայռ մի զառիթափի էր անկողին աստուածայնոյն:
Գաբրիէլ ըզնորա դիտեալ ըզքաղցր եւ թէթեւ նինջ,
Եկաց լուռ ըսքանչացեալ, եւ զակն յառեալ հայէր ի գեղն,
Յոր փայլէր աստուածութիւնըն միացեալ ընդ մարդկութեան:
Սէր անվըրդով եւ ժըմիտ աստուածահրաշ զորովալիր,
Հեզութիւն եւ քաղցրութիւն եւ դեռ արտօսր յաւերժ գըթոյ՝
Զոգի մարդասիրին ի կերպարանսն առնէին յայտ,
Թէպէտ փայլ գեղոյ նորին ազօտացեալ էր ի քընոյն:
Այսպէս սերովը ոք անցորդ բգծադկազրդ երես երկրի
Տեսանէ ծըմակացեալ յըստուերամած երեկ զարնան,
Մինչ ծագեալ գիշերավարն ի մենաւոր կամարս երկնից,
Յինք ձրգէ զաչս իմաստանոյն ի նսեմաստուեր ոստոց միջոյ: Ա Յու ու յ
Մըտափոն կացեալ յերկար, յետոյ ուրեմն ասէ սրովքէն.
 « Ո՛վ Տէր, ոք մըտօքըդ նըմարես ըզլորս երկնից,
Եւ ինձ լըսես, մինչ ի քուն կայ գեռ մարմինդ հովազանզուած,
Ըզպատուէրսըդ զամնայն կատարեցի վազգազակի:
Ի գառնալն իմում այսրէն, նախաստեղծ մարդն յայտնեաց առ իս
Զի մեծաւ կարօտանօք ցանկայր գերեսսըդ տեսնանեւ:
Այժմ աստուստ, որպէս ինձ հըրամայեաց Հայրոդ քո մեծ,
Փութացայց զընալ այլուր եւ զհաշտութեանն հըռչակել տօն:
Լուռ արդ կացէք, արարածքըդ մօտաւոր շորջանակի.
Ժամքս այսորիկ սըրամթուիչք, մինչ արարիչ ձեր աստ է դեռ,
Եղիշին ձեզ ցանկալի գեր քան ըզգարսըն զամնայն,
Յորս ըսպաս հարկանէիք մարդկան արթուն եւ ժիր խնամով:
Լոեցո, հողմ, ըզշշունչ քո ի շիրմացս ամայութեան,
Կամ շընչեա հանդարտօրէն եւ զողոզուն մեղմ մըլրենջօք.
Եւ զու, ամպ մերձակաց, ի գովարար աստ հովանիս
Ի ծոցոյդ ծաւալեսջիր ըզնոր անդոյր հանգըստաէտ.
Լոեցէք, պուրակը եւ եղիսինք, հանդէպ Հաստին նիրհեցելոյ »:
 Այսպէս զայս սերովքէն խանդակաթ ձայնիւ խօսեալ,
Փութայր հասանել ի գունդ սըրբոց պահապանաց,
Որք թաքուն տեսչութեան էին կարգեալ են պաշտօննայք,
Եւ ընդ նմա խորհըրդաւոր լուսութեամբ վարեն զաշիմարհըս զայս:



Զեւ սրլացեալ յարեգակն, ազդ առնելոց էր առ նոսա
Զըղձալին երանեկեացն ըզհաշտութիւնըն մօտալուտ
Եւ գերկրորդըն շաբաթ մեծախորհուրդ պատարագին:

Դու, յետ Գաբրիէլի դէտ աշխարհիս այս փըրկելոց ուստի առ
Եւ երկնաւոր պահապան այնչափ անմահ զաւակաց մօր առ առ առ
Որ ընդ դարս երազընթացըս մըշտընչեան յաճախութեամբ
Ի գաւառըս բարձանց վերասաքէ զնոցիս նոցին,
Պահելով զիսամբեալ մարմինս իւրեանց ի ծոց հողաբըլոց,
Ուր ոչ հանգչի որ ուզեւոր, խոյս ի վայրաց անտի տըւեալ,
Ո՛վ պաշտպան Զուարթուն երկրիս երբեմն ի փառըս փայլելոյ,
Ներեա ինձ, Ելովա, հանդերձելոյ քում մըտերմիդ,
Թէ զկայանսըդ ծածկեալս յօրէ գրախտին արարչութեան,
Ուսեալ ի Մուսայէն, մահկանացուացս յայտնեմ աչաց:
Թէ երբէք անձն իմ սուզեալ ի խորին խոկս յառանձնութեան,
Եւ ի լուռ ըզմայլմանց պայծառ սահմանըս թափառեալ,
Զիմաստըս սըրտին խառնեաց յիմաստըս վերնայնոց,
Եւ հոգւովըն վերացեալ լըւաւ ըզմօսս երկնաւորաց,
Լուր ազէ ինձ, որ ըստ երկնից պատանեկացն օրինակի
Ժըտիմ վըսեմ բարբառիվ, ոչ ըզմարդկան սին զործս ոպել,
Այլ ըզըրբեալսըն մահուամբ եւ յարութեամբ Աստուածորդուոյն
Մուծանել ի ժողովս հրեշտակական դասակցութեանց:

Ի լուրին եւ անծանօթ հիւսխայնոյ բեւեռին կայս
Հանգչի մենաւոր եւ խոր զիշեր ծանրադանդադ,
Եւ անդ միշտ ամպք հոսին ի վայր իւրեւ ըզծով ահագնագոչ:
Այսպէս խաւարն Աստուածոյ երբեմն ի ձայնըն Մովսիսի
Պատէր ըզգենոն եգիպտացւոց, զաղիւեալըն դրամբք երկուասան,
Եւ ըզձեզ, յաւերժ բըրգունք, թագաւորացըն դամբարանք:
Յանձուկ սահմանս ամփոփեալ ակն ոչ ետես ամենեին
Զանմարդի վայրսըն թաղեալս ի լըսութեան գիշերայնոյ,
Ուր ոչ լըսելի երբէք եղեւ ձայն մարդկեղէն,
Ոչ մեռեալ որ թաղեցաւ եւ ըընաւ որ յարիցէ ոչ:
Միայն սրովք մըտախոհք ի վեհ տեսիլս պարապեալք,
Պայծառ ըզվայրսըն գործեն, մինչ ի լերինս իւրեանց յածին
Զօրէն աստեղաց, եւ քաղցրախորժ լուռ հիացմամբ
Ականեն ըզհանգերձեալ երանութիւն մահկանացուաց:
Ի միջոցի անդ վայրացս ամբառնան դրունք հրեշտակայինք,
Ընդ որ անդը ի սըրբավայր պահապանաց երկրիս են մուտք:

Զերդ յորժամ ի ժամանակ սառնամանեաց ծըմերայնոյն
Յետ մութ աւուրց ի ձիւնապատ սարբս ծագէ տիւ սըրբավայլ,

Խաւարն եւ ամպք խուսեն ի բաց, եւ դաշտավայրք մածեալք ի պաղ
Եւ մերկ անտառք բարձրաբերձք պարզեալ ըզգէմսըն պաղպաջէն,
Նոյն փայլէր սերովքն ի զնալս ընդ խաւարչուա լերանցըն սար:
Անմահին ուարըն կացին առ նուիրական դրանըն սեմովք,
Որ հանգոյն թեւոց Զուարթնոց շառաչելով բացեալ հանդէպ,
Փակեցաւ վերըստին. Եւ սերովքէն խաղայր զընայր
Ի խորին անդունքս երկրի, ուր ովկիանք շուրջ թաւալեալք,
Յափունսն անմարդայնս ընթանային գանդաղ ալեօք,
Եւ յետուստ ծովածին եւ մեծայաղթ զեսք համօրէն
Հոսէին խոր շառաչմամբ զօրէն մըրըկաց յարուցելոց
Յանապատ ամայութեանց. իսկ նա վարեալ զընթացս յառաջ,
Հասանէր ի սըրբավայրն, որոյ զըրունք իւր ամպեղէնք
Կահանշեալ լուծան իսկոյն, փոխեալ ի շող երկնաւորապ:
Ընդ ոտիւք ընթացելոյն փարատէին անդէն ի բաց
Յամանդաղք երերածուփք, եւ փայլք հետոցըն մընային
Յեզէրսն աղջամբդինս հանգոյն բոցոյ ծածանելոյ.
Եւ անմահ Զըրարթունըն մըտանէր յակումբս հոգւոց:
Ի հեռի առ ի մէնջ եւ խորագոյն միջոց երկրի
Է տեղի կարակնածեւ, եթերայնով լըցեալ այերք.
Ճեմի անդանօր պլըսակեալ չերմ ճառագայթիւք
Արեւ քաղցրանըցոյլ, յորմէ հոսեն կեանք՝ չերմութիւն
Ընդ բընաւ երակս երկրի, եւ արեգակնըս մէր վերին
Ովկին սերո ընկերակցաւ պըճնէ զզարուն ծաղկածաւալ,
և զանրացեալն ընդ բեռամբ հասկաց զամառըն հրաբորքոք,
և զաշուն ի կատարս ողկուզալից բըլրոց բարձանց:
ակայն արեւուն այնմիկ ոչ ելք են եւ ոչ մուտք,
և այգ մըշտալոյս ի կարմրափայլ ամպլս ժըմուի:
զի Այն՝ որ փառօք իւրովք լընու զերկինս ողջոյն,
իւր խորհուրդս յամպւըն դրոշմեալ՝ սըրանչելեօք յայտնէ Զուարթնոց,
Եւ ըզզործըս տեսչութեան իւրոյ պարզէ հանդէպ նոցին:
Այսպէս յետ շայեկան տեղատարապ յորդ անձրեւաց,
Ընդ երկինս երեւեալ ծիրաներգեեան կամար էին,
Ազդ առնէ քեզ, երկիր, սզդան ուխտին եւ զիութիւն:
Ցորժամ յայն արեգակն Գաբրիէլ եղեւ ժաման,
Ըզնովաւ խըմբեցան պահպանքն ազգաց ժողովըրդոց,
Հրեշտակք մարտից եւ մահու, որք ընդ բաւիք ճակատազրին
Ի ձեռսն աստուածայինս հասուցանեն ըզթել բախտից:
Են նոքա անօրէնք անտեսք արարուածոց թագաւորաց,
Որ նոքօք յաղթանակեալ, իւրեւ յանձանց գործըս պարծին:

Անդր եկին եւ պահպամնք առաքինեացըն սակաւուց,
Ուրք ըզհետ իմաստնոյն գընան ի վայրըս հեռաւորս,
Ուր նա յերկրաւորացըն վայելից մարդկան խուսեալ,
Ալօթւոք քրնէն զմատեանս հանդերձելոցըն յաւիտեանց:
Յանախ նորին գըտանին յաներեւոյթըս նաեւ անդ,
Ուր չերմեռանդըն քրիստոնեայն ըզզայ յանձին գէջս Աստուծոյ,
Մինչ ժողով եղայրակցաց սըրբեցելոց արեամբ ուլստին՝
Արաջի չաշտարարին եղանակին զերգ ցընծութեան:
Խոկ երբ հոգիք քրիստոնէից վախճանելոց հային յիւրեանց.
Յանշունչ մարմինն, ի քիրանըն ցուրտ եւ ի տըխուր նըշանս հետոց
Մահուն յաղթանակի եւ բընութեանըս պարտութեան,
Յայնժամ հրեշտակքն ըսփոփեալ ըզնոր ընկերս իրեանց՝ ասեն.
« Ըզնըշարսըդ, սիրելիք, ժողովեսցուք յաւուր միում,
Եւ մարմինք ձեր այդոքիկ հողանիւթեայք եւ այդ ոսկերք,
Այսպիսի չարաչար եղծեալք ի հօր մահուն աշոյ,
Յարուցեալ նորոգեսցին՝ յորժամ գայցէ Տէր ի դատել:
Հանդերձեալ բնակիչք երկնից, եկայք ի տես ըսքանչելեաց.
Ահա ձեզ ըսպասեալ մընայ յաղթողն այն առաջին»:

Ըզսրովվէիւըն խըլոնէին եւ գիրք հոգիք, որոց լըքեալ
Ըզմարմին նորաբողբոջ, գեռ եւս անխօսք՝ գնացին յաստեաց
Մանկական նըւաղ լալեօք, եւ ոյց երկչու ականողիք
Գեռ այն ինչ ափշութեամբ էին յառեալ յերեսս երկրի.
Վասն որոյ, տակաւին գոլով անփորձք, չիշանցին բնաւ
Յահաւոր թատր աշխարհիս հանդիսանալ այդպէս կանուխ:
Հրեշտակք լորեանց հըսկեն նոցա, եւ հոգեզուարճ բամբուանց ի ձայն
Եւ քաղցրաւուր նըւագօք վասեալ զոգիս, պատմեն նոցա
Ի՞ր եւ ուստ արարան, եւ թէ քանի՛ մեծ է հոգին,
Զոր ստեղծ շունչ զերակատար. որպէս արեւ՝ լուսին փայլեալ,
Ըզկընի արարչութեանն առին գընալ հանդէպ չասոչին:
« Ձեզ, ասեն, ակըն կալեալ կարուանօք մընան այժմիկ
Դասք սըրբոց նահապետաց, մինչ առ յաերժ գահուն վերնոյ
Վայելք տեսութեան փառաց իշին պահեալ կան ձեզ»:

Այսպէս նորա հրահանգեն զաշակիրտեալսըն արժանիս
Այնին բարձր իմաստութեան, գոյր խուսափուկ սոսկ ըստուերաւ
Յածին մահկանացուք, յիւրոց փայլմանցըն շըլացեալք:
Արդ թողեալ ըզպայծառ պուրակս հոգիքըն համօրէն
Խըմբեցան ըզմուերմօք իրեանց՝ զերկրի պահպանօք,
Եւ Գաբրիէլ հառեալ յայտնէր առ ժողովեալսըն անդանօք
Զամենայն զոր պատուիրեաց Աստուծ պատմել զՄեսիայէն»:

Նորա շուրջ զասուուածայնովըն խօսնակաւ զմայլեալ կային,
Սըտօքն ընկըդմեալք ողջոյն ի խորըս խորհըրդոց:

Անդ զոյզ մի տարփելեաց, երկեակ հոգիք սերոտ մըտերիմք,
Բնինիամին եւ Յեղիդա զրուցատրէին զըրկախառնեալք:
Ասէր Բնինիամին. « Ոչ սերովէն այն, Յեղիդա,
Խօսէր ըզթիսուէ, զազնիւ եւ զնեզ վարզապետէն:
Դեռ քաջ յիշեմ զիարդ ըզմեզ ողջագուրէր նա կաթոգին,
Եւ որպէս սըրտաթունդ պընդէր ի լանջուըն զորովով:
Զերմ արտօսըր զըթոյ, զոր միշտ ունիմ աչացս հանդէպ,
Զայտուըն թանայր, ես ընջէի զայն համբուրիւ. յիշեմ զայդ միշտ »:
Պատասխանի ես Յեղիդա. « Անդ առ մեր մարս ատէր եւ զայս.
Թէ ոչ դառնայք եւ լինիք իրեւե ըզմի յայս մանկըտոյ,
Ոչ կարէք մըտանել երեք յերկնիցն արքայութիւն »:
Կըրկնեաց առ նա Բնինիամին. « Այն, ասաց զայս արդարէւ:
Նա ինքն ըզմեզ ապրեցոյց եւ մեզ շնորհեաց զերանութիւն:
Կաց ուրեմն այսպէս ընդ իս փարեալ ի գիրկըս սիրելոյդ »:
Սորա զայս ընդ միմեանըս խօսէին խանդաղանօք:

Խոկ Գաբրիէլ մեկնեցաւ զընալ այլուր տանել պատզամ:
Փայլ լըքեղ պայծառութեան սըփուէր զնետովք անոման Զուարթնոյն,
Եւ որպէս բնակիչք լուսնին արկանեն յակըն զերկրիս լոյս,
Որ ընդ մէջ զօղածին եւ լուռ ամպոցըն ցոլացեալ
Ի կատար լըքանց նոցին, լուսաւորէ զգիշերս իւրեանց,
Նոյն եւ քրովէն երեւէր ի գնալ իւրում, եւ ողջունեալ
Ի զուարթ հոգւոց եւ հրեշտակաց, ենաս յազատ սահմանս օդոց.
Անտի սլացեալ իրը ըզմետ մի շառաչող, որ ոստուցեալ
Յարծաթի աղեղանէն՝ սըրանայցէ ի յաղթութիւն,
Յորժամ ի ծայր տաճարի արփույն հասեալ էառ ըզկայ,
Եզիտ անդանօք ըզպարս հոգւոցըն նախահարց,
Անքըթիթ եւ անձկու աչօք յառեալս ի շող լուսոյն,
Որ սըփուէր ի Քանանու հովիտս ըզմի զըւարթարար:
Մըտախոն եւ վեհ տեսութեան փայլէր քան զայլս Ադամ,
Կենազործ հողոյն ծընունդն այն եւ պատկեր աստուածեղէն:
Բնդ միմեանս ըզբանիւք անկեալ զմարդոյն փըրկութենէ,
Մընային այզուն ծազման ի գլուխ լըրինըն Զիթենեաց:

ԿԼՈՊԵՏՈՎԻ

ՄԵՐԻԱԿԱՆ

ԵՐԳ ԵՐԿՐՈՇ

ԿԼՈՊԵՏՈՎԿԻ

ՄԵՍԻԱԿԱՆ

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Ծնդ լուսանալ աւուրին տեսանեն նախահարքն զգարթնուր Մեսիայի, եւ օքնութեամբ ողջունեն զնա: Մեսիա լուեալ ի հրեշտակէն Յովհաննու եմէ է նա ի գերեզմանն՝ որ յասորոս լերին Զիթենեաց, որ կացեալ առ ուրումն դիահարի, կարեկցի վշտաց նորա, զնայ եւ ինքն անդր եւ գտանէ զՄամբա, զոր Մատանայ կամէր սպանանել: Հալածէ զգեւն եւ բժշկէ զդիւահարն: Մնայ ի գերեզմանն ըսդ Յովհաննու: Մատանայ դարձ ի գժոխս արարեալ եւ անդ սպասմալ զոր ինչ կիսերն զՅիսուսէ, յայսնէ զիք միտս զբաւելոյ զնա ի կենաց: Ադրադն դիմախոսէ նմա: Մատանայ առ քարկութեանն չկարէ տալ առ նա պատասխանի: Ադրամելէք փոխանակ ընդ նորա պատասխանեալ, հաւանի ընդ խորհուրդ նորին, եւ գժոխիք համօրէն հաստատեն զայն: Մատանայ եւ Ադրամելէք դառնան անդրէն յերկիր, յարդիւնս ածել զիսորհուրդու իւրեանց: Ադրադն զնայ զհետ նոցին, եւ եկեալ մերձ ի դրուն գժոխոց, տեսանէ անդանոր զԱդրիէլ, զիւրն երբեմն մտերիմ, եւ խօսի առ նա ի հեռուստ. բայց Ադրիէլ չկամի հայել ի նա: Յաւք ևայտասահատ ապաշաւ. Արդրադնի, որ ըսդ վայր չանացեալ դառնալ յոշեութիւն, զտանէ զանձն ի վերայ երկրի: Անդր մերձենան եւ Մատանայ եւ Ադրամելէք: Մոլեզին զազանութիւն Ադրամելէքայ ի տեսանել իւրում զերկիր: Խջանեն երկորին ի միասին ի լեառն Զեթենեաց:

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ

Մինչ լոյս այգուն իջանէր յանտառ ծառոցըն եղենեաց, Յարուցեալ եկաց Յիսուս, զոր հարցն հոգիք տեսին յարփւոյն: Անդ փոխ առ փոխ առին երգել երկուք ոմանք ի նոցանէ, Հոգին Ադրամայ եւ իւրային աստուածայնոյ.

«Ո՛վ ըլքնալ օր, զու ի վեր քան զամենայն աւուրս յապայս Եղիցիս ըլքեղ եւ սուրբ. եւ ի զամալ քո վերպատին, Ըզքեզ մարդիկ եւ սրովքէք, ըզքեզ քան զայլ ընկերըս քո, Ըզքեզ յելլոս քոյին, ըզքեզ ի մուտս ողջունեսցն: Երեւել քո ի յերկիր, յորժամ ըզլոյս քո հոյլք արփեաց Ծաւալեսցեն ընդ երկինս, եւ մինչ ելցես չահազարդեալ Յաթոռ փառացն Աստուծոյ, ի տօնական իսրմբեալք հանդէս, Յալէլուս օրհնեսցուք ըզքեզ ի ձայն ուրախութեան: Օր անմահ, որ ցուցանես մերոց աչացս ըսփոփելոց ԶԱՍՈՊՈԱԾ, ըզՄեսիայն յերկրի յիւրում նըւաստ կերպի: Ո՛վ զեղեցիկդ յադամայնոց եւ մարդացեալըդ Մեսիա, Զի՞ պայծառ ի վեհ պատկեր քո նըշողէ աստուածութիւն»:

«Երջանիկ ես եւ սուրբ, ո՛վ զու ծընող Մեսիային, Առաւել երանելի քան ըզմարդկան մայրըն իւա, Ոյր որդիքն անհամարք՝ են մեղաւորք անթըւելիք. Իսկ զու զաստուածեղէն միայն ըզմարդըն միական, Ըզմին Մեսիայն, զարդար զանմեղ եւ զցանկալին, Ըզմիակ յաւերժ Որդին՝ զանեղականն եւեթ ծընար: Ի՞ անձկաւ զաչս իմ յածեալ հայիմ յերկիր, եւ զքեզ, Եգեմ,

Ոչ եւս յակն արկանեմ. ընկըդմեցար յանդընդոց խորս
Յաւուր պատուհասի համատալսած ջըրհեղեղին,
Եւ ի բարձր աստուծատունկ քո եղեւինս հովանաւորս
Եւ ի խաղաղ ճեմելիս, ուր այն ինչ գեռ ծաղկէր բարին,
Ոչ խնայեաց հողմ մրբրկին, ոչ շանթն եւ ոչ հրեշտակ մահուն:
Դու ինձ դրախտ լեր, բեթլեէմ, ուր Մարիամ ծընաւ ըգնա
Եւ ջերմ սիրով ողջազուրեաց. դու, վտակ Դաւթի, լեր ինձ աղբիւրն,
Յորում նախ նըշմարեցի զիս լզծընունդս աստուծատեղծ.
Հիւզդ, ուր ելաց, լեր ինձ նախնոյ անմեղութեանըն բնակարան:
Ո՞հ, թէ զբեզ զԱստուծորդիդ էի ծընեալ յԱդին դրախտին,
Թէ յետ այնըր սոսկալի գործոյն ծընեալ էր իմ ըզքեզ,
Երթայի առ դատաւորն իմ ես ընդ քեզ ի միասին,
Անդ ուր կայրն, եւ ընդ նովաւ երկիր բանայր իբր ըզգամբան,
Ուր առ իս ի գիտութեան ծառոյն գայր ձայն ահազնալուր,
Եւ զգատակնին անիծից ազգէր բարբառն որոտընդոսա
Եւ ուր հարեալ ըզգողի, յերկիր անկայ որպէս մեռեալ,
Անդը առ նաև երթայի, եւ լաւագին զըրկեալ ըզքեզ
Եւ պընդեալ ըզըրտիւրս զոչէի. Մի ցանուր, Հայր,
Մի եւս այլ ցանուր ընդ իս, որ ծնայ զԱստուծորն մարդացեալ»:
«Դու սուրբ ես եւ յաւերժ եւ պաշտելի, ով նախագոյդ,
Որ ի սկըզբանցն յաւիտենից ծընար զՈւրդիդ աստուծային,
Եւ զծընէալն ի քո պատկեր սահմանեցեր ուղորմութեամբ
Լինել կեցուցիչ ողբացելոյ թըշտառ զարմիս:
Ետես Տէր զիմ արտասուս, տեսին եւ զասք սերովբէից
Եւ հոգիք վախճանելոց, եւ ի համար արկին զնոսա:
Թէ չէիր դու, Մեսիա, ինքն իսկ հանգիստն անանցական
Ինձ համակ սըրտամագին եւ տաղակալի էր լինելոց:
Այլ որ զանջինչ կընքեցիր զուխտ, դու ինքն արկիր ապա զինելուն
Ըզքո զողորմութիւն եւ զգըթութիւն աստուծենին,
Որով ի վիշտ իսկ ցաւոց ուսայ լինել զըւարթամիտ:
Ո՞վ Միջնորդը ցանկալի, որ զմահացուին զեցար պատկեր,
Կատարեա զորէ պատարագիդ, ոյր վասն իջեր դու ի յերկինից,
Եւ ըստ քում սահմանելոյ նորոգեսչիր զերեսս երկիրս,
Ըզքո եւ զմեր ծնընդեան վայր, եւ դարձիր եկ յերկինս այսրէն»:
Այսգունակ նախաստեղիցն հընչէր բարբառն մեծագոչ
Ընդ կամարս արեգական, եւ ի բացուստ լոսէր Յիսուս
Ըզգայն բարբառոյն, որպէս ի սուրբ միայնութեան
Իմաստունքըն տեսանողք սուզեալ ի խոկս հանդերձելոց,
Լըսեն զԱստուծոյն յաւիտենից ըզգայնն հեռուստ:

Յիսուս ի Զիթէնեացն էջ ի լեռնէն, յոյր ըստորոտս
ի կատարըս բըլրակաց ամբառնային արմաւենիք,
Յայզուն նըշուլազարդ շամանդաղից պարածածկեալք:
ի ներքոյ արմաւենեացն ետես Յիսուս ըզիափայէլ,
Ծգիրէշտակն Յովհաննու, որ խոնարհեալ յազօթըս կայր:
Սիւզ անոյշ ըմչեալ յանձնէն, առ Տէրն ածէր ըզնորին ձայն,
Զոր յայլոց արարածոց ոք ոչ լըսէր ամենեւին:
«Օ՞ն արի, ասէ առ նա Մէսիայն քաղցը հայեցուածով,
Եկ ընդ իս անտեսաբար: Զիսարդ ըզցայս այս հըսկեցեր
Հոգույ անմեղի սիրեցելոյն մեր Յովհաննու:
Եին հանգոյն խորհըրգոցըդ քոց խորհուրդք մըտաց իւրոց:
Եւ ուր ինքն իցէ այժմիկ»: «Հըսկեցի նմա, կըրկնեաց սրովբէն,
Որպէս սովոր եմք առնել նախընծայիցն յընտրելոց քոց:
Սուրբ երազք յածէին ըզքէն զիւրովս ամբիծ հոգուով:
Ո՞հ թէ զնա դիտէիր յորժամ ի քուն եղեալ հանգէր,
Եւ յանդիման նըկատէր ըզքեզ զէսկդ աստուծային,
Ո՛րպէս յերեսուն ծաղկէր նըկիրական ժըմիտ զարնան:
Ետես սերովբէն Փըրկչիդ զԱդամ, մինչ նա նընչէր
ի զաշտավայրս Ադինայ, եւ Եւայի պատկերն աղօտ
Եւ կերտող արարչիտ տեսիլն ի միտորն նըկարէր.
Բայց չէր այնպէս գեղեցիկ իւր Յովհաննէսն աստուծազեղ:
Ինքն այժմիկ ի մէջ տըխուր խաւարապատ զերեզմանաց
Կարեկցի զիւրագնելոյն, որ ի փոշուշըն մեռելոց
Անկեալ կայ ծիւրեալ իւրեւ կըրմախք մի զողովշուն:
Քեզ պարտ էր տեսանել ըզքերմազութն այն աշակերտ,
Մինչեւ կայր թափանձալից եւ վըշտահար մօտ առ նըմին,
Եւ սիրո իւր զորովեալ խանդազատէր առ սէր մարդոյն.
Կաթեաց եւ յիմոց աչաց արտօսրը ցաւագին.
Դարձուցի զերեսս ի բաց, զի միշտ ըզսիրո իմ մորմոքէն
Վիշտաք հոգուոց ի քէն յանանց անմահութիւն»:
Լըսեա Ուսիայէլ, Յիսուս հայէր ցասմամբ յերկինս
Եւ ասէր. «Զայս հայցեմ, Հայր, զի եղիցի սոսի մարդոյն
Բարկութեանդ յաւէժ ըսպանդ. ուրախասցին ընդ այն երկինք,
Եւ զըժոփիք հայեսցին ամօթալից եւ պակուցեալ»:
Ասաց եւ մերձեցաւ անդըր ի տապանըս մեռելոց,
Որք շուրջ ըզէրին աղջամըզին ըստորոտովք՝
ի կոյտըս ժայոփից տապալելոց էին պեղեալ:
Թանձրախիտ ըստուերամծ անտառ ըզմուտսըն գողանայր
Յաչաց անցորդին խուճապէլոյ, եւ այգ արխուր

Ի վայրսըն ծաւալէր զաղօտ նըշոյլ իւր գով շընչմամբ,
Մինչ լոյս միջօրէր ճառազայթէր յերտուաթէմ:
Անդ առ շիրմաւ սիրեցելոյ իւր որդեկին մանկագունի
Կայր տարածեալ գիւահար ոմըն Սամմա կոչեալ անուն,
Զոր թողոյր վայր մի Սատան, առ ի տանջել չար եւս յետոյ:
Առ փրտեալ աճիւնացեալ ոսկերք մանկան անկեալ դընէր,
Մերձ նըմին միւս իւր որդին զաշըն յառէր յերկինս եւ լայր:
Ըգողայն մանկիկ, զորոյ արդ հայր իւր եւ եղայրըն ողբային զմահ,
Օր մի մայրըն խանդակաթ՝ յաղթեալ յիւրոց թախանձանաց,
Տարաւ ի գերեզմանսըն առ թըշուառ ծընող նորին,
Զոր յայնժամ մոլեզին գաղանութեամբ կրափէր Սատան:
«Ո՞հ, հայր, աղաղակեաց Յենոն, մանկիկըն սիրելի,
Երծեալ ի բազկաց մօրն, որ զնայր բգհեաւ իւր տագնապեալ,
Աղէ, հայր, զիրկս արկ զինել», եւ մատուցեալ վարէր զաջովն
Եւ զայն ի լանջուն ըընդէր. հայրն ընդգորդէր զինքն եւ գողայր.
Եւ մինչ տղայն գըրկախանեալ կայր մանկական խանդաղանօր,
Եւ զուարթազին քաղցըր ժըմտիւք եւ զըգուանօք հայր ի նա,
Հայրն ընկէց ըզնա ի ժայռն հանդիպակաց այնպէս ուժգին,
Զի փափկիկ նորին ուղեղն հեղաւ ի վէմն արիւնոռոգ,
Եւ անմենի հոգին ի բաց անդէն թըռեաւ մեզմ հեծութեամբ:
Խնքն այժմիկ անմըխիթար կոծէր զորգին, եւ տկար բազկօք
Ըզցուրտ տապանան մանկեալ ասէր. «Յենոն որդեակ,
Վահ որդեակ իմ Յենոն», եւ գերարտօսր հասաչալիք
Վիժէր յաշացն, որք նուաղէին տակաւ պաղեալք եւ կըկոցեալք:
Էր նա յայս գառըն տագնապի՝ յորժամ ֆըրկիչն անդր իջանէր:
Անդ Յովէլ, միւս իւր որդին, լալով գարձոյց զաչս ի հօրէն,
Եւ տեսեալ զի մերձենացը ի գերեզմանսըն Մեսիայն,
Հըրճուալից զարմացմամբ ամբարձ ըզայն. «Ո՞հ, իմ հայրիկ,
Աւագիկ մեծ մարգարէն Յիսուս մօտ այսըր հասանէ»:

Լուաւ Սատան, եւ շըրտուցեալ գիւաէր ընդ ծերպըս դամբանին:
Այսպէս ի մութ կամարաց հայրին մարդիկ աստուածուրացք,
Մինչ փոթորկի մըրրկալից հողմն ընդ երկին որոսագոչ,
Եւ ընդ ամպըս զուան վըրիթաբերքն ահեղ ճայթիւնք:
Սատան որ ցայն վայր ի հեռուստ միայն կրափեալ էր ըզՍամմա,
Ի խորոց անափ ներքնոց մըշտագիւեր գերեզմանին
Յամր հարուած առաքելով, յայնժամ յարեաւ նըմին ընդդէմ,
Եւ արհաւրօք մահուն զինեալ՝ յարձակեցաւ անդէն ի նա,
Որ ի վեր վագեալ ընդուստ, ապա նուաղեալ անկաւ յերկիր.
Եւ մինչ կըսուէր գեռ ընդ մահու, յանկարծ ոսոխըն մարդասպան

Ըզնա զառանցուցեալ վարէր ի գլուխ ժայռի միոյ, անձնութ մաս ի
Եւ կամէր, ով Փըրկիչ, հանդէպ աչացդ աստուածայնոց
Գահալէժ առնել ըզնա եւ ըզվիմօքըն ջախչախել.
Բայց դու անդ էիր արդէն, եւ քո շընորհքդ յառաջընթաց
Բանայր ի թեսն ամենազօրըս զարարած քոյին ըզնէք,
Զի մի անզգի նա ի վայր: Մոլէր գողայր ոսոխ մարդոյն,
Յոր հեռուստ աստուածութեանըն մերձենալն արկանէր ահ:
Յիսուս գարծուցեալ զօժանգակող գէմնն ի Սամմա,
Հայեցաւ, եւ կենագործ զին զօրութիւն աստուածեղէն
Յաչացըն ծաւալէր. յայնժամ Սամմա սիրտ ի թընդոշ
Ծանեաւ զիւրն ազատարար, վարատեցաւ իւրոցն այտից
Մահատիպ տըժգունութիւն. գոչէր եւ լայր՝ յերկինս յառեալ.
Կամէր խօսել, բայց առ մեծ խընդին յուզեալ՝ հազիւ զօրէր
Թոթովէլ զողովզալով. եւ ի ժայռէ անափ ուր կայր,
Անձկուտ բազկօք կարգառեալ առ կենարան աստուածային,
Զըւարթ ականողեօք հայր ի նա եւ հիանայր:
Որպէս թազծեալ իմաստնոյն հոգին մտախոն եղեալ յինքեան,
Եւ զկենացն յաւիտենից հանդէրձելոց անկեալ յերկբայս,
Մինչ անմահըն զարհուրի անէութեանն յիշատակաւ,
Յանկարծ տեսեալ ըզմուերիմ ոմըն քան զինքն իմաստնագոյն
Եւ վըստահ յիւրն անմահութիւն եւ յԱստուծոյ խոստմանն ի յոյս,
Անդէն զուարթամայ, եւ ճողովրեալ ի դառն հողոց,
Խընդայ երանելով զանձն իւր հոգին յաւերժակայ,
Եւ այսրէն հաստատի յանմահութիւն իւր վերըստին,
Այսգունակ եւ զիւսահարն ըզգայր անդորր աստուածեղէն:

Իսկ Մեսիայն զայս առ Սատան բարբառեցաւ ուժգին ձայնիւ.
«Հոգիդ կորըստեան, եւ ով ես դու, որ զմարդկան ազգ՝
Զընտրեալն ի վըրկութիւն, այդպէս տանջես իմ առաջի»:
Կա խոր մըլնչմամբ զայրագին ես պատախանի. «Ես եմ Սատան,
Տիեզերաց թագաւոր եւ գերազոյն ուէր եւ աստուած
Ուլոց զատաց, իմովս ազդմամբ նըկըրտելոց
Ի մեծամեծըս զործէլ քան ըզգուստնարդ երկնաւորս:
Քոյդ համբաւ, ով տեսանողը գու եւ մարդ մահկանացու,
Զի զանմահ որ ծընանել անհընարին էր Մարեմայ,
Ով եւ զինչ որ եւ իցես, համբաւ ենաս յալբս զժոխոց,
Զոր թողեալ եկի անձամբ, ընդ որ պարծէլ արժան է քեզ,
Ըզհըւչակեալդ յըստրըկաց երկնի զՓըրկիչըդ տեսանել,
Եւ զըտի մարդ ոսոկ ըզքեզ եւ տեսանող երազայոյս,
Նըման դարձելոցն ի հող ի ձեռն հըզօր մահուն.

Վասն այն եւ ինձ չեղեւ փոյթ թէ զինչ անմահքդ առնիցեն նորք։ Տաց զի մի կայցեմ գատարկ, չարչարեցի, որպէս տեսեր, ի մասով լզմարդն ըզբո սիրելին, տես ի գորա դէմս աւադիկը թիւն նիւն։ Զիմ ըզգործս, ըզդրոշմ մահուն։ Արդ ի գըժոխս երթամ փութով։ Ընդ իմով ամենազօր գարշապարօքը փըլուզից Զերկիր եւ զծով, ի բանալ ինձ ճանապարհ զնալի եւ հարթ, եւ գըժոխք զիմ արքայակերպ պատկեր տեսցեն յաղթանակաւ։ Արդ զոր ունիսն առնել արա, գարձայց ընդ հուլ այսր յայս աշխարհ, իշխանաբար պաշտպանել արքայութեանս, ում տիրացայ։ Խոկ գու հէք, մեռիր ասուէն»։ Ասացեալ զայս՝ յարձակեցաւ Սասուկաբէս ի Սամմա, սակայն Փըրկիչն, որ կայր անդ լուռ, առանց Ըզգայրոյթ նորուն կարծեաց նովին ծածուկ կարտութեամբ, Որով Հայր նորա զասուելլը տապալէ անտեսաբար։ Ի փախուստ դարձաւ Սատան, եւ ի փախչելլն մոռացաւ Ամենազօր գարշապարօքըն փլուզանել զերկիր եւ զծով։

Յայնժամ էջ Սամմա ի վայր, թողեալ զզմայն՝ ուր զըտանէք։ Ուսկ զայր յէփրատայ եզերցն արքայն բարելացւոց, Ում սուրբ պահպանքըն դարձուցեալ բզկերպարանըն մարդկելին, Թոյլ ետուն նըմա հայել ի վեր յերկինը վերըստին, Եւ ոչ եւս այլ տագնապէին զինքն արհաւիրք աստուածելինք, Ոչ աշեաց Եփրատայ ձայնք եւ ոչ որորք լերին Սինայ։ Ոչ եւր նա կանզնէր զպատկեր իւր ըզբարձամբք բարելովիր, Այլ ի հոդ խոնարհեալ՝ զոհանալով պաշտէր զԱստուած, Նոյն եւ Սամմա զայր առ Յիսուս եւ յոտսն անկեալ ասէր մոռ նա, «Եկից ընդ քեզ, այրըդ սուրբ. ոհ, թոյլ տուր ինձ, այրդ Աստուած, Կատարել առ քեւ բզկեանս ըզպարզեւեալն ինձ առ ի քէն»։ Զայս նորա բարբառեալ, խանդաղակաթ զովովզ բազկօք Արկանէր զիրկըս Փըրկիչն, որ զըթալիր հայեցուածով։ Ետ նըմա պատասխանի. «Մի զար ընդ իս, այլ երթ ըստէպ իւր ի լեանըն Գոլգոտթա, եւ անդ տեսցես քոյովդ աչօք Ըզրումն ակընկալեաց մարգարէից և Սըրահամու»։

Մինչ Փըրկիչըն դեռ խօսէր ընդ Սամմայի, մատեաւ Յովէ Առ Յովհաննէս, եւ ասէ առ նա երկչու պարզմըտութեամբ։ «Ալէ տար զիս, սիրելիդ, առ Աստուածոյ մարգարէն մեծ, Առ քոյդ ծանօթ մըտերիմ, զի խօսեցայց ես ընդ նըմա»։ Զերմագութ աշակերտն առեալ տարաւ զինքն առ Յիսուս, Առ որ մանուկըն բան զայր բարբառեցաւ անմեղութեամբ։ «Թէ ես հայր իմ չըկարեմք զալ ըզկընի մարգարէիդ, Կերեսչիր ինձ ասել, հիմ զեզերիս զու աստանօր,

Ուր արին իմ պազի, տեսեալ զոսկերսըդ մեռելոց անախար անձուու եկ երթիցուք ի մեր տուն, ուր հայրն իմ գարձ առնէ այժմիկ։ Անդ տառապեալ մայրն իմ քեզ ըսպաս հարցէ մեծարանօք, Ըզկաթն եւ ըզմեզը եւ ի մըրգաց ծառոց մերոց Բզբաղցրագոյնսըն կերիցն, եւ քեզ հանդերձս ըզգեցուցուք ի զիմ կերմանցըն գառանց արածելոց յարօտըս մեր։ Ըզքեզ ի զալ ամարայնոյ առեալ տարայց ընդ հովանեաւ Ծառոց պարտիզին, զորըս պարզեւ ետ հայրն իմ ինձ։ Այլ ըզքեզ, իմըս բենոն, ըզքեզ, ելքայր իմ, թողում ասու, Ոչ եւս ընդ իս ըզգապկունս առողեսցես այսուեսեւ, Եւ ոչ ինամամով զարթուցենս զու զիս ի զով երեկոյի։ Աւագիկ, ով մարգարէ, անդ ընդ հողով հանգչի բնոնոն»։ Հայեցեալ ի նա զըթով, ասէ Յիսուս առ Յովհաննէս։ «Սըրբեա զարտօսր յաչաց մանկանդ, յոր զըտանեմ ես բարութիւն Եւ ուղղութիւն առաւել քան ի բազումս ի հարց իւրոց»։ Զայս ասաց, եւ անդ ինքն եւ Յովհաննէս մնացին միայն։

Խոկ Սատան պատեալ զիւրեւ ըզմէզ եւ զամպ, խաղաց զընաց Ընդ ձորն Յովհաննէինըն կարմիւոս ու ի կարմելայ յերկինս ի վեր, Խոտոռ ակամբ հայել ընդ վիճ կազմած տիեզերաց, Որ յետ յոգնաթիւ դարուց յօրէ արարչութեան Դեռ փայլէր նովին զելով, զոր որոտովն ետ նըմա Տէր։ Ըստ նըմին նըմանութեան փոխեաց եւ ինքն ըզկերպարանսն ի լոյս եթերական, զի մի աստեղըն առաւոտին Զանարգ տեսիլ իւր տեսցեն յիւրեանց խաղաղ պայծառութեան։ Բայց անդէն ըզժուարըմբէր եղեալ ծածկոյթն այն լուսափայլ, Աճապարեաց յահեղիցն արփեաց զամնալ անդը ի զըթոխս, Եւ էջ փոթորկելով ի հուսկ յետին ծազս աշխարհի, Ուր յանդիման իւր բացաւ անպարոյր զայր նըսկեանսուեր, Զոր ըզկիզբն կոչէր լայնածաւալ իւր տէրութեան։ Անդանօր նըչմարեաց հեռուստ նըզոյլ ինչ յեղյեղուկ, Զոր աստեղք վերջին ծայրից ըսպառուածոյ տիեզերաց Ընդ անհուն դատարկութիւնըն սըփոէին առկայծ ցոլմամբ։ Բայց դեռ չերեւէին դըժոխք, զոր Տէր հեռի յիւրմէ Եւ յիւրոցն արարածոց՝ յերանաւէտ հոգեղինաց Քաջ ի բաց արգել փակեաց ի մութ խաւարն յաւիտենից, Զի մերս աշխարհ, իւրոյին ողորմութեանն հանդիսարան, Զունէր տեղի տանջանաց, յայն սակս Յաւերմն հաստեալ կատոյց Զահեղ կայանըն կորըստեան, Վըրիժարեր իւր խորհըրդոց

կատարեալ պատկանաւոր. յերիս զիշերըս սոսկալիս
Արար զայն, եւ ի բաց ըզդէմսն խսպառ դարձոյց անտի: Հրեշտակք երկու քաջայալթք կային դժոխոցըն պահանորդք,
Զորս օրհնեաց Տէր, եւ պատեաց հզօր զրահիւք եւ ետ պատուէք
Յիւր սահմանին միշտ ունել զանըցոյլ վայր գատապարտից,
Զի մի յանդուզն ապըստամբըն մութ բեռամբն յէքս յարձակեալ զիւր
Ըզըքնադ բնութեան երես ապականեալ խանգարեսցէ:

Անդ ուր առ զրամբք գրժոխոց հրսկեն Զուարթնոցն իշխեցող աչք,
Զըգի ուահ լուսանըցոյլ, յերեն ըզգետ ականակիտ,
Ուր յերկուց բըսեալ ականց՝ ընդ անփոտոր զնայցէ շաւիլ, բայ ուն էն
Եւ հասանէ մինչեւ յերկինս յաստուածակերտ հոյլս աշխարհաց ու ու էն
Զի մի պակասեցնեն յամյութեան անդ սուլք բերկրանք ին մաքանք
Եւ վայելք բազմազան գեղեցկութեանց համագոյից:

Սատան ընդ այս լուսապայծառ ուղի ճեպեալ զընայ ի դժոխս,
Եւ մոլեզին անցեալ ընդ դրունս եւ մասուխլուտ մըթով պատեալ,
Ամբառնայ յաթոռն ահեղ. սակայն ըզնա չըտեսին աչք
Չարաչար խաթարեալք անյուտութեամբ եւ զիշերաւ:
Միայն Զովերիէլ, այն որ քարոզն էր գրժոխոց,
Նըշմարեաց ըզմէզն ելեալ ընդ աստիճանսըն բարձրագահս,
Եւ ասէ առ որ մերձ կայր. « Արդեօք գարձան այսրէն Սատան,
Վեհն ի դիս. ոչ միզախառն այդ շամանդալդ առնէ մեզ յայտ
Ըզգարձըն զայն, ում վաղուց ըսպասէին աստուածքն անձկաւ »:

Մինչ քարոզըն գեռ խօսէր, Սատան ցըրուեաց ըզբալն յանձնէն,
Եւ անցեալ բազմեցաւ ահազնակերպ խոժոռ դիմօք:
Նոյնժամայն ընթացաւ հաւասարիմ քարոզըն ժիր
Յայն լեամն հրածորան, որ ծաւալեալ զուղիլս բոցոյն,
Ըզգալուստ Սատանին ազգէր ի ծայր սարաւանդաց
Եւ յըստորս անդընդային խորոց հովտաց շուրջանակի:
Գովերիէլ ընդ լերին խոռոչս անցեալ միզրկաթեոք,
Ընդ մուայլ որկորն ոստեաւ ի վեր. յայնժամ հեղեղ բոցանըցոյլ
Ըզիսաւարչուտ կայանն ողջոյն յայտնեալ արար երեւելի,
Եւ բնաւոք յազօտն հեռաստան տեսին զարքայն ահեղադէմ:
Եկին հանուր բնակիթք վըհին, եւ հզօրապոյնքն ի նոցանէ
Յաթոռոյն աստիճանսըն բազմեցան մերձ առ նըմին:

Ո՛վ որ հուր աչօրդ անխոտվ հայիս յանդունդըն դըժոխոց,
Մինչ զԱստուած նըկատես բազմեալ յիւրումն անդորրութեան,
Յորժամ ի գլուխ չարաց կուտէ նա խիստ պատիժ պատուասի,
Դու, Սուսայդ Սիոմիթ, ցոյց ինձ զոգիսըն զայնոսիկ,
Լրսելի արարեալ ահազնամոռնէ ձայն բարբառոյ:

Հանգոյն որոտմանց եւ փոթորկացն աստուածայնոց:

Առաջին եկն Ադրամելէք, ոզի վատչուէք քան ըզԱստան
Եւ մեղմեխ, ոյր գեռ տապէք սիրո իւր սաստիկ ատելութեամբ
Ընդգէմ Աստանայի, որ նախն արկ ձեռն ի խեռութիւն,
Մինչ ըզլորդուրդ գտարանջութեանն ինքըն երկնեալ էր ի վաղուց:
Զամենայն ինչ առնէր յօգուտ անձին եւ ի խախտել
Ըզնորայն արքայութիւն, ի յաւիտեանց ժամանակաց
Յիւր միտսըն խորհելով ամբառնալ զանձն յիշխանութիւն,
Դըրդել անդրէն ըզԱստան ի պատերազմ ընդ Աստուծոյ, ոչ առաջ ո ու
Կամ յանհուն միջոցն ըզնա վըտարանդել ի սպառ հեռի,
Եւ կամ զինուք նըւաճել, թէ ելցեն հնարք իւր ի դերեւ:
Մինչ յիշն երեսաց խուճապէին հրեշտակքն անկեալը,
Նա յայդ խոկայր. եւ յորժամ վիհն արգել վակեաց զամենեսին,
Ինք վերջին անդր հասանէր, եւ ի վերայ զրահից իւրոց
Ունելով վայլուն տախտակ մի ոսկեղին, գոչէր ի դժոխս.
« Հիմ, իշխանքդ, այդպէս խորսէք. շրքեղաշուք յաղթանակաւ
Պարտ էր ձեզ զինուորելոցդ ի գիւտ մերոյս ազատութեան
Մըտանել յայդ նոր կայանս անմահութեան եւ պարծանաց:
Մինչ Աստուած եւ Մեսիայն հընարելով զայն նոր շանդիս,
Մոլեզին հալածէին ըզձեզ սաստիկ պատերազմաւ,
Իմ ի յարկս իշն ելեալ, զըտի զոախտակ ճակատագրին,
Յորում գոն աւետիք հանդերձելոյ մեր մեծութեան:
Տեսէք ըզտառուն երկնաւորս, եւ ըզբախտին լուարուք պատգամ.

« Ո՞ն յայնցանէ, ոյց արդ ին տիրապետէ որպէս գերեաց,
Նշանուցեալ զիւրականն աստուածութիւն, թողք զերկինս,
Եւ իւրովքն աստուածացեալ ընկերակցօք բընակեսցէ
Ի վայրս ամայիս, որք նախ թուեսցին նըմա դըմնեայք.
Զի եւ նա, որ զինք վանեաց, ըստ ինքնիշխան կամաց իմոց
Դիգերեցաւ ի վիհն յերկար, չեւ իմ կերտեալ ըզտիկերս:
Բայց յորժամ ըզդըժոխոցն արքայութիւն կալցի Սատան,
Անդուստ յապայս ելանիցն մեծապայծառ աշխարհաց հոյլք,
Նորին իսկ ձեռակերոք, զոյց հոյակապն ըստուերազիր
Ընկալցի նա յինէն՝ բարձր աթոռոյս իմ յանդիման:
Ասեմ զայս ես, որ աստուած եմ աստուածոց, եւ միայն ես
Զանբաւ տարածութիւն, ըզջոկըս գից եւ զաշխարհաց
Իմովս անհուն եւ կատարեալ տիեզերօքըս պարազբէմ»:

Բայց դըժոփաք ոչ հաւատացին, ընդվայր նըմին պատրել զինքեանս:
Լրւեալ ըզհայհոյանսն՝ ասաց յանձին իւրում Աստուած.
« Կործանեալն իսկ չարն ինքնին լինի վըկայ վառացս իմոց »:

Ընդ բանին եւ յերեսացըն պատուհասն եհաս անդէն։
Ասողըն այն աղօտափայլ, որ ի գժոխոց ներքսագոյն խորս
ի բոցեղէն ծովէն ելեալ՝ անդրէն մտանէ ի ծով մահու,
Որոտագոչ հոլովմամբ վազեալ յիւրոց շաւզացն ի բաց
Եւ առեալ զԱղբամելէք՝ ի Մեռեալ ծովն հոսեաց ըզնա,
Որ յանդունդսըն մընացեալ զեօթըն զիշեր, յետոյ ուրեմն
Եւ եւ կառոյց զերագոյ աստուածութեան բախտին տաճար,
Եւ պաշտօնեայ նորուն եղեալ, զոսկի պատկեր ճակատագրին
Եդ ի վերայ բարձր բագնի։ Ոչ որ հաւատոս ինչ ընծայէ
Սըտութեանն հընացելոյ. իսկ որք պատուն զԱղբամելէք,
Կեղծաւորք ծառայամիտք, պաշտօն տանին սին գրօշելոյն.
Կան խոնարհ հանդէպ նորին, եւ ծաղր առնեն երբ չիցէ անդէ
Ի տաճարէ անտի եկեալ Աղբամելէք նըստաւ յաթոռն
Ալընթեր Սատանայի, թաքուցեալ զիւրն ատելութիւն։
Գոռ ուազմիկն ապա Մողոք եկն ի բարձանց լերանց իւրոց,
Զորովք նորս ամբարձ լերինս իբրեւ ամուր ապաւինի,
Եթէ նա, զոր ինք կոչէր պատերազմող որոտընդուսու,
Ի վերուսու իջանիցէ տիրել զաշտացըն գըժոխոց։
Յաճախ ի ծագել մագալիւլապատ տընուր այգուն
Ի բոցադէզ ծովուն ափանց, տեսանեն բնակըն անդընդպայինք
Զի նա կըքեալ ընդ բեռամբն, ընդ մէջ թընդից եւ դըղորդմանց
Գընայ մ'ծծաւ տաժանմամբ, եւ հուսկ ուրեմըն ժամանեալ
Ի կատար դարեւանդին, եւ ըզմիմեամբք նոր այլ լերինս
Ի բարձունսըն կուտակեալ ըզդբժոխոցըն կամարօք,
Կայ յամաս ի վեր, եւ եթէ անդ ժայռ մի զլորեալ հանէ հայթիւն,
Կարծէ յամպացն որոտաւ. Աշխարհակալըն զարմանօք
Ի խորոցն հայէին, մինչ արդ նա զայր յիւրոց սարից
Ահագին շառաչմամբ. զահի հարեալ ամենեկեան
Մեծաւ պատկառանօք վերջունելով խուսափէին
Յերեսաց մարտականին, որ լըրթագոյն զրահիւր պատեալ,
Յառաջէր զայր զերդ փայլակըն պարուրեալ մըթին ամպովք։
Հանդէպ իւր լեառնըն դողազր, յետուստ սարսեալ հոսէին ժայռք։
Այսպէս նա եկն եւ նըստաւ առ աթոռով Սատանայի։
Յետ նորա երեւեցաւ եւ թելիար, որ եկըն լուռ
Յանտառաց եւ ի մարգաց, ուստի մընայլ վըտակք մահու
Ի միզապատ աղբերէն խաղան յաթոռ Սադայէլի։
Անդ ըընակէ ჩելիար, որ զուր ջանայ, զուր յաւիտեան,
Զանթեալ դաշտուն առնել իբրեւ զաշխարհն Արարողին։
Դու, բարձրեալդ յաւիտենից, վըսեմական դիմօք ժըմոիս,

Յորժամ ըզնա տեսանես զի դեռ բազկաւ կըթուցելով
Առ արխրալից վըտակօքըն նըկըրտեալ թեւակոփէ
Ի հեշտաշունչ սիւգ փոխել զահագնամոռնէ հողմ մըբըրկին,
Որ շառաչէ անդադար, ապակամիչ թեւօքն ազգեալ
Արհաւիրս աստուածեղէնս, եւ ամայի անարդ աւեր
Ի սարսուալից սանդարամետսըն կայ մընայ յետկոյս նորին։
Խորի նա ցաւագին սըրտիւ յանման այն ի գարուն,
Որ յերկնից դաշտուն ժըմափ զերդ սերովքէ մի պատանեակ,
Եւ զնոյն ցանկայ տեսանել ի գրժոխոց նըսեմ հովտին,
Դառն առ ցաւոցն հառաչելով. քանզի այն մարգք յոզնատրխուրք,
Պատեալք ահեղ զիշերաւ, հանդէպ իւր կան խոպանացեալ,
Յաւիտեան խոպանացեալ անսահման վայրք թըշուառայեղցք։
Տըրտմագին մատեաւ յառաջ, տապեալ տեսչիւ վըէժխընդրութեան
Ընդդէմ այնորիկ, որ զինքն յերկնից դաշտացն ընկէց
Ի խորըս գըժոխոց, եւ ըստ մըտացն իւրոց կարծեաց՝
Զայն արար ընդ գարըս դարս եւըս քան զեւըս սոսկալի։
Ետես եւ Մագոգ, բընակիչ ջուրց ծովուն Ազտից,
Զայսրէն դարձ Սատանայի, եւ փութացաւ եկն ել ի դուրս
Ի պտուտիցըն մոընչելոց. ծովըն փոխէր յերկայն լերինս,
Մինչ հերծուին ըզթուլս ալխուըն քայլք ոտիցն ընթանալեաց։
Յորմէ հետէ ի յերկնից զլորեալ անկաւ նա դարահոս,
Արձակէ նըզովս յԱստուած, յար ի ըըրթանցըն ժայթքելով
Զանիծից յոխորու բարբառ, եւ ոխութեամբ քինու լըցեալ,
Հուսկ ուրեմն ըզդբժոխըս սըրբաջինչ առնել ցանկայ,
Յայն անդուլ պատազեալ ընդ երկայն դարս յաւէժաբար։
Ի կոխելն ոսն ի ցամաք, ողջոյն ըզմասն ինչ եզերաց
Լերամբքն հանդերձ կործանեալ ընկէց յանդունդս թաւալզլոր։
Այսպէս այս գըժոխոց իշխանքն եկեալ մեծաւ զլորդմամբ,
Հանգոյն ծովուն պարեխաց՝ յիւրեանց կայիցըն քեցելոց,
Խըմբեցան ըզլատանիւ. ըզհետ նոցին գեւք անհամարք
Խըզնէին գունդագունդ առ աթոռով ապըստամբին,
Նըման խուժելոց ալեաց առ ոստ ապաւաժից։
Գային բիւրք բիւրուց ոզիք եւ երգէին ըզգործս իւրեանց
Յաւէտ դատապարտեալս յամօթ եւ յայպն յաւիտենից,
Խըսպոտ նըւագօք կերկերագոչ անսուրք բամբռանց
Շանթահար ջախչախելոց, արձակելով զանգիւն մահու։
Այսպէս ըզմէջ զիշերաւ հընչէ ահեղ չոխնդըն ռազմին
Ի ձայնէ սպանողաց եւ սպանելոցն ափոյենից,
Մինչ իւրով պղընձի կառօքըն շառաչմամբ զիմեալ հիւսիս,

Ծառալէ զարձագանգս յարուցելոցըն դբվորդմանց :

Սատան ըզգալուստ նոցին լըւեալ, վայրագ խընդիւ
կանգնեցաւ յոտին ընդոստ, եւ ակն արկեալ յամենեսին՝
Ետես զամբովն, եւ ի բացեայն զանարգ խուժանն աստուածուրաց,
Որ թըւէք խեղկատակել. անդ էք ահեղ պետ իւրեանց Գովգ,
Որ ձեւովն եւ մոլութեամբ զանցուցանէր զամենեքումբք:
Սոքա ի հնարըս մըտեալ ջանային տալ կարծել անձանց
Թէ որ յերկինս անդ նախ հայր, ապա դատիչ ցուցան Աստուած,
Զիցէ ինչ այլ՝ բայց երազ եւ ցնորք մըտաց զառանցելոց:
Հայեցաւ ի նոսին արհամարհու ակամք Աստան,
Որ յիւրում շացութեանն իսկ գեն ըզգայր թէ գոյ Աստուած.
Եկաց մըտախոն, եւ յամր ածեալ զաշուն զիւրեւ,
Բազմեցաւ վերըստին. վայր մի եկաց նախ մըտայոյզ,
Իբր ամպրու ըսպանալից՝ որ իջանէ տակաւ մեղմով
Յանմարդակոխ բարձըր լերինս. ապա երաց ըզբերան իւր,
Յորմէ հազարք ճայթէին որոտք, եւ զայս ինչ խօսեցաւ.
«Թէ այնք իցէք դուք տակաւին, ով ահեղ գունդք, թէ իցէք այնք,
Որք ընդ իս ժուժկալեցէք գերիս զայն տիւսըն սոսկալիս
Յասպարէս դաշտաց երկնից, լուարուք ուրեմըն պարծանօք
Զոր ինչ արդ պատմեցից զիմոյս յերկրի գեգերանաց.
Լուիջիք եւ ըզիորհուրդըն զայն ըզմէծ, զոր երկնեմ ես
Յամօթ իին եւ ի շուք փառաց մերոյս աստուածութեան:
Զեւ իւր կապտեալ ըզմէրութիւն մեր ի վերայ մարդկան ազգի,
Կորիցեն նախ դըժոփք, ի չիք դարձցին արարածք իւր,
Զորս հաստեաց յանպատրաստ գիշերականըն խաւարի,
Եւ անդրէն միայնակ բընակեսցէ յառանձնութեան:
Թող նա զիւր հաշտարարս հազարաւորս յոեսցէ առ մեզ,
Լամ եկեսցէ անձամք յերկիր, առեալ ըզկերպ Սեսիայի.
Մեք դարձեալ մընասցուք աստուածք ազատք անպարտելիք:
Սակայն ում զայրանամ. ով է ծընեալն այն աստուած նոր,
Որ իւրով եղծական մարմնովս աստէն յածեալ յերկրի,
Տայցէ ինչ աստուածոց պատճառս ի հոգս անկանելոյ
Վասն իւրեանց ազատութեան կամ խորհելոյ ի պատերազմ:
Զիա՞րդ Աստուած ոք ելեալ ի ծոցոյ մօր մահկանացուի,
Որ ընդ հուազ գառնայ ի հող, իշխեսցէ տալ ճակատս ընդ մեզ,
Յանձն առեալ պարտիլ ի մէնչ, զորս արդէն նա ճանաչէ քաջ.
Բընաւ զայդ ոչ գործեսցէ այն, ընդ որում մարտ մըզեաց Աստան:
Բայց են ասու, որք յերեսաց նորա փախեան վատասըրտեալք,
Եւ ի փուտ կմախից մարդկան խոշտանգելոց ի բաց կացին:

Դողացէք յատենիս, վատք, եւ ծածկեցէք խաւար քողով
Զերեսաց ձերոց զամօթ, մինչ ըզփախուստ ձեր լըսեն դիք:
Հիմ խոյս ետուք, չուառականք. է՛ր զատելին զայն ինձ եւ ձեզ,
Ըզչիսու կոչեցէք որդի իին յաւիտենից:

Այլ զի գիտակ լինիցիք թէ ով է այն որ ցանկայ գոյ
Իբր Աստուած ոք ի մէջ ժողովրդեանն իսրայելի,
Լուարուք զիւրոց կենաց ըզհանգամանսըն զամենայն.
Լուիցէ պանծանօք եւ հրապարակդ աստուածախումբ:

«Յազգին Հըրէից, քան զոր չիք ազգ բանդագուշող,
Անդըստին ի վաղոց յածի զըրոյց ինչ կանխասաց,
Թէ հանդերձեալ է ելանել ի նոցանէ ոմըն փըրկիչ,
Որ ըզնոսաց զերծուսցէ ի թըչնամեաց մերձաւորաց,
Եւ քան ըզբնաւս հոյակապ լիցի նոցայն արքայութիւն:
Գիտէք եւ գուք զի ոմանք ի մէնչ սակաւ ամօք յառաջ
Եկեալ բերին մեզ համբաւ թէ ի թաքօր լերին տեսին
Ըզպար Զուարթնոցըն տօնողաց, որք անդ զանունըն Յիսուսի
Անդադար ձայնէին պատկառանօք եւ հիացմանիք.
Սօսափին եղեննեաց տատանելոց յամպս հասանէր,

Եւ ձայն երգոց ցընծութեան հընչէր ի պրակս արմաւեննեաց,
Եւ ողջոյն կատար լերինն ըզչիսուի կըրկնէր զանուն:
Յայնժամ խոխիտ յաւակնութեամբ եւ իբր մեծ յաղթանակաւ
Էջ Գաբրիէլ եւ չոփաւ առ ոմըն կին երբայցիք,

Զոր ողջուննեալ ըստ անմահից, յաւել ասել մեծարանօք
Թէ ծընցի յիւրմէ արքայ, որ պահեսցէ զաթոռ Գաւթի
Եւ փառօք բարձրացուսցէ զիսրայելին ժառանգութիւն.

Զորդին զայն աստուածոց անուանեսցէ մայր իւր Յիսուս,
Եւ յաւիտեան տեւեսցէ զօրութիւն մեծ թագաւորին:

Լուայք դուք զայդ ամենայն, բայց ըզգիտեմ եթէ առ ինչ
Յապուշ հարեալ ընդարմացայք արդեօք աստուածքըդ զըժուսց
Ի լըսել ձեր զայդոսիկ. ես իսկ տեսի շատ ինչ քան զայդ,
Բայց չերկընչիմ ինչ յիմեքէ. պարզ մերկացայց ձեզ զամենայն,
Ոչ ինչ զանց արարեալ, որով տեսչիք իբր արութիւն
Յիս ի վըտանզըս զարթնու, թէ կոչէլ վտանգ ինչ իցէ պարտ
Զերազատես մահացուի զաստուածանալն յերկրի մերում»:

Աստ զերկնից շանթիցն հարուածս յինքեան տեսեալ, լուծաւ լըքաւ.
Բայց բուռն անձինն արարեալ դառնալ անդրէն յիւր վիսութիւն,
Յաւել ասել. «Մընայի ակըն կալեալ վեհ ծընընդեան
Մանկանն աստուածայնոյ, եւ ասէի. Ո՛վ Մարիամ,
Արդ ի ծոցոյդ զայցէ Աստուած, որ չոյտ քան զակըն սըրաթուիչ

Եւ երագ քան զաստուածոց միտըս ցասմամբ թեւաւորեալս
Աճեալ հասակաւ եւ բարձրացեալ մինչեւ յերկին,
Միով ոտամբն անդէն ըգծով, միւտով զցամաքըն ծածկեսցէ.
Կըշուեսցէ յահեղ աշումըն զարեգակն եւ ըզլուսին,
Եւ ի ձախում զաստեղս այգոյ. մահն առաջի նորա գնայցէ,
Եւ ինք պատեալ ի մրրեկաց ի բնաւ ծագաց գումարելոց,
Ահակին դըղորդմամբ ընթանայցէ ի յաղթութիւն:
Երթ փախիր, Սատան, փախիր. գուցէ իւր շանթն ամենազօր
Ի գլուխդ հասցէ, եւ զու հոսեալ ընդ մէջ զընտից բիւր աստեղաց,
Անըզգայ, պարտեալ, մեռեալ, յանսահման վայրն անկանիցիս:
Զայս խորհէի ես, աստուածք, բայց կամեցաւ նա մընալ մարդ,
Եւ մանուկ կականաբարձ հանգունատիպ հողածնելոց,
Որք լան զիւրեանց մահկանացու կեանօ' այն ինչ են եկեալ յաշխարհ:
Ըզծունդ իւր երգեցին երկնաւորաց հոգուցըն պարք,
Որք իշանեն երբեք երբեք դիտել զերկիր, զըստացուած մեր,
Տեսանել ըզդամբանս եւ ըզբըլուրը մեռելոց,
Ուր երբեմըն կայր Եղեմ, եւ արտասուօք դառնան յերկինս,
Գուն գործեալ զըւարթ երգովք մըխիթարել զանձինս իւրեանց:
Շզնոյն եւ անդ արաբեալ, ապա ի բաց զնացին նոքա,
Եւ ըզտղայն, կամ թէ հաճոյ ինչ ձեզ իցէ այսպէս լըսել,
Զերկնից թագաւորըն միայնակ թողին յերկիր:

« Յերեսացըս փախեալ նա, որում ես թոյլ ետու փախէլ.
Զի գհետ պընդել այդպիսւոյ վաս ոսոխի չէր ինձ ի ճահ.
Եւ առ ոչ կալոյ դատարկ, անդէն ի ձեռըն չերովդի,
Կուրիաբեր պաշտօնէին եւ արքային իմ ընտրելոյ
Ետու կոտորել զըուրոր մանկունսն ի թեթէէմ:
Արիմն հեղեալ, խոցելոց թառանչք մահու եւ անյոյս ցաւք
Անմըխիթար ծընողաց, եւ դիականց բուրումն հոտոյն,
Որ խառնեալ ընդ թոփչո հոգուց եւ ծաւալեալ ծոխէր առ իս,
Նըւէր հաճոյական եղեւ ինձ հօրս համայն չարեաց:
Դու, հոգիդ չերովդի, որ այդը յածիս, դու ինքն ասա,
Ոչ յինէն թելադրեցաւ քեզ այդ խորհուրդ կոտորածի
Տըղայոց նեթէէմի. կարէ ուրեմն իշխողն երկնից
Զանմահ հողիս, զորս արար նա ի պատկեր իւր տաժանմամբ,
Անպէս պահել, զի չըաւիցեմ ես հրապուրել ըզնոսա զաղու,
Եւ ըզնոքօք դեգերեալ մենքենայել զկորուստ նոցին:
Արդ հիքիդ հեծումն ողորմ եւ ցաւագին անյուսութիւն
Եւ գոչին անմեղ հոգուց, զորս ըսպաներ երբեմըն զու,
Զի մեզօք մեռանիցին, անիծելով ըզքեզ եւ զին,

Փոյոյ թագաւորիդ սըրտին հն ձօնք ախորժագոյնք:
« Ի մեռանել չերովդի՝ դարձաւ մանուկըն վերըստին
Յերկրէն Եգիպտացոց, եւ անծանօթ կենօք վարեաց
Զաւուրսըն մանկութեան, զըզուեալ ի զիրկըս փափկիկ մօր:
Ոչ եռանդն առոյգ տիոց, ոչ քաջութիւն դիւցազնական
Զինք դըրգեցին մեծամեծ արարուածովք արկանել ահ:
Արդեօք յանտառուըն մենաւորս եւ կամ յափունսն անմարդաձայնս,
Ուր ըստէպ յաճախէր, երկնահաց խորհուրդ ինչ այնպիսի,
Որ հեռուստ ըսպառնալով զահեղ աւերըն դըժունց,
Ի մէնչ պահանջնեցէ նոր արութիւն ընդ արթնութեան:
Այդըմ թերեւս հաւատայի, թէ յանդամունս էր ընկըզմեալ,
Եւ չէր պարապեալ ի զնին դաշտաց եւ կամ ծաղկանց,
Շուրջ պատեալ ի մանկըստոյն եւ նուաստաբար գովելով զայն,
Որ զանարք ըգնողն առեալ ստեղծագործեաց զինքն ընդ որդանց:
Անգործ կեանք եւ երկար հանգիստըն զիս մաշեալ էին,
Եթէ ազգ մարդկան անդուլ ընհայթայթէր ինձ ըգնոգիս,
Զորս յերկնից կապտելով առաքէի բնակել աստէն:
« Հուսկ ուրեմըն թուեցաւ իմն արժանի մըտագրութեան.
Զի մինչ ըլրջէրն առ եզերք ջորդանանու, փառք Տեառն իշին
Լուսափայլ պայծառութեամբ. անմահ աչօքըս տեսի զայն
Անդ յափունսն Ցորդանանու. ոչ երեւոյթ ինչ պատրեաց զիս
Եւ ոչ ցնորք. էր այն նոյն, որ յաթոռոյն երկնից ելեալ,
Ընդ մէջ դասուց սրովքէիցն երկըրապագուաց անցեալ զընայ:
Բայց թէ հիմ փառքն իշանէին, ի պատուել զայր հողազանգուած
Թէ արդեօք ի փորձել եւ իմանալ զմերս արթնութիւն,
Չըկարեմ ինչ հաւատել. լըւայ զորուն ահազնագոչ,
Խառնեալ ընդ բարբառոյս. 'Դա է որդին իմ սիրելի,
Ընդ որ ես հաճեցայ'. ինք Ելովայն էր այն անշուշտ
Կամ ոմն յԱթոռոց, որ զայր գոչեաց յամբովիել զիս:
Չէր ձայնն Աստուծոյ. զի այլ իմն ազգ որոտայր նա,
Ցորժամ տայր որդւոյն հրաման տիրանալոյ մեզ աստուածոց
Փակելոց ի գրժոխս եւ ի խաւար մըշտագիշէր:

« Անդ եւ ոմըն մարգարէ մարդաստեցիկ եւ թափառող
Ընդ ժայոս անապատին, զոչէր առ նա զուշակութեամբ.
'Աւասիկ զառն Աստուծոյ' որ զաշխարհի մելքս բառնայ.
Ողջոյն ընդ քեզ, որ նախ քան զիս էիր՝ Եակդ յաւիտենից.
Մեք շընորհս ի լրութենէ քումմէ առաք փոխան չնորհաց.
Զի առ մեզ օրէնքն ի ձեռըն Մովսիսի տըւան կանխաւ.
Ճըշմարտութիւն եւ շընորհք եղեն ի ձեռըն Յիսուսի':

Ո՛վ բանք պերճք եւ հոգեշունչք . այսպէս ահա երազատեսք
Զերազոլս համբաւեն , արկանելով զանձամբ իւրեանց
Սուրբ իմըն մոայլ այնպիսի , զի եւ աստուածքս անզամ անմահք
Չըզօրեմք ըզթաքուն գաղտնեացն ըզխորըս նըշմարել ;
Կամիցի՞ արդեօք Աստուած կանզնել ընդէմ մեր ախոյեան
Զէկըն գերագոյն՝ ըզՄեսիայն , զարքայն երկնից
Մարմնով մարդկեղնաւ , զոր մեք կարեմք ըսպանանել ,
Զոսոփն արժանաւոր եւ զվեհազոյն հակառակորդ ,
Զորոտողն աստուածաբար , որ կուռ վասեալ հզօր զրահիւք՝
Ընդ մեզ եկն ի վրսեր , մինչեւ անկաք յաշխարհս այս նոր :
Եւ սակայն այրն հողածին , զորմէ զուշակըն դանդաչէ ,
Սեծ ոմըն զանձն իւր կարծէ . յաճախ երթայ կոչել ի կեանս
Ըզհիւանդս անկեալս ըզքնով , զորըս մեռեալս համարի նա :
Բայց այդ գեռ մեծամեծացն իւրոց գործոց ըսկիզբն է սոսկ :
Կամի առհասարակ զերծուցանել զամնայն մարդ
ի մեղաց ու ի մահուանէ . մինչ ահա մեղքն ամենազրաւ
Խեռեալ անդադար եւ եւս քան զեւս յոխորտացեալ ,
Զանմահ հոգիսն յորդորէ ապօստամբել միշա յԱստուծոյ
Եւ զընկենուլ ըզլուծ պարտուց . իսկ մահ կարող է ապաքէն
Սատակել ըզհամօրէն մարդիկ մերովս ակնարկելով :
Յանկայ միանգամայն փըրկել եւ զձեզ ըզհոյլս հոգւոց ,
Զորս ես խըմբէմ ի սկզբանէ աշխարհի շուրջ զինեւ աստին
Անհամարս իբրեւ զալիս ովկիանու , իբրեւ զաստելս
Եւ կամ զանարգ երգեցիկ երկըրպագուս աստուածութեան :
Այս , փափաքէ նա ի ձեռաց մահու թափել
Եւ ըզձեզ , զորս յաւերժանանց գիշեր տարտարոսին ,
Եւ ի գիշերն հուրըն պատժող , ի հուրն անյոյս վըհատութիւն ,
Յանյուսութեան անդ եւ ես ըզդագարեմ ի տանջելոյ :
Յայնժամ ըզմեր մուացեալ զաստուածութիւն եւ լեալ գերի ,
Հանդէպ աստուածացեալ մարդոյն անկցուք մեք խոնարհեալ .
Եւ զոր չկարաց ամենազօր շանժիւն ի մէնջ յափշտակել ,
Այժմ անզն մահկանացու իւրով մարմնովս ի գլուխ հանցէ :
Թող զանձըն ժպիրհն այն զերծուցէ՝ նախ քան զմեռեալս յարուցանել :
Մեռցի ապա , մեռցի նա , որ ըզնուածեալսն ընդ Սատանիւ
Ժըստի կորգել յօրհատէն . յերկիր արկից ըզնս դի ցուրտ ,
Տըժգոյն եւ խաթարեալ , եւ ասացից ցաշըս նորին
Փակեալս խապառ եւ պատեալս խաւարաւն յաւիտենից .
Տեսէք իբր յառնեն մեռեալք՝ . եւ ասացից ցականջըս իւր
Խըլացեալս յաւիտեան եւ կափուցեալս ի լուր ձայնից .

Կուարուք զիարդ ի դաշտին հընչէ բարբառ , զարթնուն մեռեալք՝ :
Իսկ յորժամ խուսափեալ ի բաց հոգին իւր ի մարմնոյն ,
Դառնայցէ ի գըժոխս , յաղթանակել թերեւս եւ ասու ,
Յահեղ մրըրկի գոչեցից յորուղնուստ ձայն բարբառոյ .
Օ՛ն փութա , յաղթողդ երկիր , փութա , գերով գու աստուածոց .
Քեզ յաղթական պատրաստին մուտք . տարտարոսին դըրունք բացեալք՝
Ըզքեղ ի ներքըս հրաւիրեն . անդունդք բարձցէն ձայն ցընծութեան .
Քեզ զուարթ պարուք ընդ առաջ ելցեն հոգիք եւ դիցըն դասք՝ :
Կամ ինքն Աստուած աճապարեալ զերծուցէ զնս , մինչ կամս աստ գեռ ,
Եւ զերկիր եւ ըզմարդիկ յափշտակեալ տարցի յերկինս ,
Եւ կամ ես արարից զոր ինչ ինձ միտք իմ թեւագրեն ,
Եւ ի կատար հասուցից զոր միանգամ սահմանեցի :
Մեռցի նա , թէ արգարեւ իցեմ նեցուկ եւ հայր մահու ,
Եւ կեցեմ աննուան ոգւով ի յաւիտեանսըն որ գայցեն .
Մեռցի , եւ զանիւն պապականեալ մարմնոյ նորուն
Ըզգըուխոց ճանապարհաւըն ըըրուեցից հանդէպ իին .
Զայս հաստատեալ եմ առնել . այսպէս վըրէժ խընդրէ Սատան» :

Ասաց , եւ արհաւիրք Փըրկչին անդէն կալան ըզնա :
Մինչդեռ կայր Աստուածամարդըն յամայի շիրմացն ի մէջ ,
Հողմավար տերեւոյ հընչեաց առ ոստըն ըշընջիւն
Ընդ հուսկ ձայնից Սատանին . ըզտերեւովըն կայր մածեալ
Որդըն մի մերձ առ ի մահ , որում լոկովս ակնարկութեամբ
Անդրէն ես Փըրկչին ըզկիեանս եւ ըզՄատան զարհութեցոյց :
Ի գալ գատաստանացըն սարսեցին սանդարամետք ,
Եւ ըզՄատան պատեաց գիշեր , այնպէս Փըրկչին արկ զահն ի նա ,
Զոր գիւտացըն տեսեալ , մնացին անշարժ իբրեւ ըզգէմ :

Առ ոտքս զահոյիցն ուրոյն նըստէր լուռ տըրտմագին
Սերովքէն Աբբագոն , ածեալ զմտաւ լի գառնութեամբ
Զանցեալն եւ զապանին , եւ յանդիման աչաց իւրոց
Թաթաւելոց ի մոայլ տըխուր եւ յանձկութիւն անհընարին ,
Տեսանէր ցաւս ի վերայ ցաւոց կուտեալ յաւէժաբար :
Խորհէր յանցեալն , յանմեն իւր կեանս եւ ի մտերիմ սիրելութիւնն
Ընդ վեհին Աբգիէլի , որ անդ յաւուրըն խեռութեան
Չըքնալ գործով փայլեցաւ հանդէպ աչացն աստուածայնոց ,
Մինչ զապաստամբուն թողեալ եւ մընացեալ անդըրդուելի ,
Դարձաւ եկն այսրէն առ Տէր . ընդ իւր եւ ինքն իսկ Աբբագոն
Գոգցես էր նողուպերեալ յաստուածամարտ ժանտիցն աչաց .
Բայց անդէն որութնթաց բոցավառ կառք Սադայելի
Շոյտ հասեալ , առ ի տանել եւ ըզնոսա ի յաղթութիւն ,

Եւ ուժգին խրախուսական բարբառք փողոց մարտամբովի,
Եւ բանակն յոխորտացեալ յուսով իւրումն աստուածութեան,
Պարտեցին ըզսիրտ նորա եւ յետս ըզպայլսըն դարձուցին:
Աբգիէլ ըսպանական սիրոյ աչօք ազգէր նըմա
Ի բաց փախչել. սակայն նա հանգերձելոյ աստուածութեանն
Աբբեալ տենչիւ եւ ըզմերմին հայեաց՝ յառաջըն գորաւորս՝
Ապահու արարեալ, ընդ խոլ գընաց առ Սադայէլ:
Արդ ցաւովք վարակեալ՝ յիշէր զաւուրսըն զառաջինս,
Եւ թէ զիարդ ի պահու առաւօտուն այն ցանկալոյ
Աբբրիչն ըստեղծ ըզնա եւ զԱբգիէլ միանգամայն,
Եւ քանի զարմացմամբ զայս ընդ միմեանըս խօսէին.
« Զի՞նչ իցեմք մեք եւ ուստի՞՝ ով անձկալիդ իմ սիրովէ.՝
Աբգեօք դժու տեսեր զիս նախ, եւ բ՛ըք եղեր. կամք ըստուզիւ.
Եկ ի զիրկս իմ, սիրելի, եւ զոր խորհիսըն պատմեա ինձ »:
Ի հեռուստ յայնժամ պայծառ փառօք օրհնեաց Տէր ըզնոսա,
Որք յանկարծ զըտան ի մէջ անթիւ դասուց նոր անմահից,
Եւ ի թեւս արծաթափայլ ամպոց ի վեր սաւառնացեալ,
Տեսին զին եւ կոչեցին ըզնա հաստիչ արարածոց:
Աբբագոն մորմեքէր յիշատական եւ դառն արտօսր
Ընդ աչս իջուցանէր հանգոյն վտակաց արեանն այնմիկ,
Որ ի ժամ կոտորածի մանկանցն հեղաւ ի բեթլեէմ:

Քըտմնեալ ընդ բանըս Սատանին եւ ոչ ժուժեալ, յարեաւ խօսել.
Նախ եհան երիցս յոգւոց, չեւ տակաւին յօդեալ բարբառ:
Այսպէս կըրկին հարազատք յարիւնըռուշտ պատերազմի
Զիրեարս խոցուեալ եւ ծանուցեալ ի ժամ մահուն,
Ի տկար լանջացն արձակեն մնդմ հառաչանըս նուալ շընչով:
Հուսկ ուրեմն ըսկըսաւ նա բարբառել օրինակ զայս.

« Թէպէտ եւ յաւիտեան թըշնամացի ժողովս ընդ իս,
Սակայն ես չարարից ինչ փոյթ ընդ այդ եւ խօսեցայց.
Խօսեցայց, զի մի ծանըր դատաստանքն աստուածեղէնք
Եկնցեն եւ յիմ վերայ՝ որպէս ի գլուխ քոյին, Սատան
Ալեամ ես ըզքեզ, այո ատեամ ըզսովկալիդ.
Դատաւոր քո առ ի քէն պահանջեսցէ զիս յաւիտեան,
Զիս եւ զնոգիս զայս անմահ, զոր կապտեցեր դու յԱբարչէն:
Հոգիք համօրէն, պատրեալք ի քոց հրապուրանաց,
Քեզ զայս անբաւըս կարդասցէն յաղամըզին խորս անդընդոց,
Մինչ որուք գանչեսցէն ընդ շառաչմանց ծովուն Ազտից:
Չիք իմ մասն ընդ մըշտընջեան աստուածուրաց մեղաւորի.
Սամն իմ չիք ի մըտացըդ քոց խորհուրդըս խաւարինս,

Որովք հնարիս ըզՄեսիայն, զինքն իսկ զԱստուած ըսպանանել:
Եւ ընդդէմ ոյր իշխեցեր դու ճառատել, այ ապրօտամբ.
Ընդդէմ այնորիկ, զոր դու ինքնին իսկ զըլխովին,
Որչափ եւ ջանայցես թաքուցանել զերկիւղ սըրափիզ,
Ճանաչես հզօրուազոյն եւ ահարկու գոլ քան ըզքեզ:
Թէ Աստուած սահմանեաց փըրկել զմարդիկ մահկանացուս
Ի մեղաց ու ի մահուանէ, ի զուր ճըգնիս կալ հակառակ.
Եւ դու ժըտի՞ս ի կենաց անզամ զրաւել ըզՄեսիայն.
Չընանչէն այլ եւս ըզնա. ոչ արդեօք ինն ամենազօր
Շատ իսկ շանթիւըն խարեաց ըզիւրուտապանծ ճակատ քո զայդ.
Միթէ մեզ տըկարացըս չըբաւէ Տէր կալ դիմակ:
Աղաք պատճառք մահու մարդոյն, եղէ եւ ես ըլւառականս.
Այժմ ախոյեան վըրկողին իւրեանց յառնեմք մոլեգնաբար,
Եւ զըրդին, զորուողըն զայն կամիմք մեռուցանել.
Յանկամք առաջի այսքան հոգւոց երբեմն ուզդոց
Խսպառ փակել ըզճանապարհն, որով մարթէր թերեւս յապայս
Գըտանել ազատութիւն եւ կամ գէթ դիւր ի տանջանաց:
Անշուշտ, ով Աստան, որչափ կըտանք մեր յաճախեն,
Մինչ սոնքացեալ յաղթութեան յուսով պանծաս արքայաբար
Ընդ այս կայան կորըստեան եւ աննըշյըլ մութ գիշերոյ,
Կոյնչափ ծանր ամօթով եւ կորանօք գարձցիս այսրէն
Ցերեսաց Աստուծոյ եւ յերեսաց Մեսիայի »:

Աստան լըւաւ զայս զայրագին եւ սպանական կատաղութեամբ,
Եւ կամէր ի բարձանց զահուն յաղթ ժայռ մի արձակել
Ի գուլս Աբբագոնի, բայց ահեղ աշն անկաւ անդրէն,
Առ զայրացմանըն դողալով. դոփէր ոսամբն եւ դողդոջէր.
Սարսուաց երիցըս մոլեգին, եւ ուժգնաբար երիցս յառեալ
ՅԱբբագոն, եկաց անմռունչ, մըթացոյց զաչսըն բարկութիւն
Եւ արգել ի խրոխտալոյն. իսկ Աբբագոն կայր անդանօր
Աներկիւղ եւ անխոռվ, այլ տըրտմութեամբ ծանրաթախիծ :

Անդ Աստուծոյ եւ մարդոյն եւ Աստանին ոսոխըն վէս
Խօսել ըսկըսաւ Աբբամելէք եւ ասաց զայս.
« ի մութ ամպրոպաց բարբառեցայց առ քեզ, ով վատ,
Եւ մըրրիկք որոտացեն ըզքեւ փոխան պատասխանուոյ:
Ժըպրէի՞ս զաստուածուն նախատել. իշխէ ոզի մի արհամարէ
Ընդդէմ Աստանին եւ ինձ յառնել հակառակորդ:
Եթէ այդ անարգ խորհուրդք նեղեալ տանջեն ըզմիւըս քո,
Փախիք դու փոքրովիդ ի տէրութեանըս սահմանաց,
Յոր արքայք թագաւորեն. օ՞ն երթ փախիք ի վայրն ունայն,

Ուր քեզ ինքն Ամենակալն յարդարեսցէ զաշխարհ ցաւոց,
Եւ անդ կեցցես զանմահ կեանս . իսկ մեռանել թէ քաղցր է քեզ,
Մեռիր ըստրուկդ հէք եւ կորիր , ի գումս անկեալ հանդէպ վերնոց :
Խոկ դու , Սատան , որ ծանեար յերկինս ըզքո զաստուածութիւն ,
Եւ մեծի ամենազօր իշխ անահ հրաշունչ թափով
Կացեր ընդդէմ , եւ որ աշխարհըս հաստեսցես անթիւս յապայս ,
Ե՛կ աղէ , եկ այսոցիկ խոնարհագոյն ոգւոց նուաստից
Ըզմեր ահեղազօր բազուկ ցուցցուք արարուածովք ,
Որք գերդ փայլակըն շացուցեալ ըզնոցա միտս ապշեցուցեն :
Նըկատեմ այժմէն կազմեալ նենգապատիր խարդաւանօք
Բաւիկըս կորըստեան եւ մահու կայս , ուստի բընաւ
Ոչ մի ելք կամ առաջնորդ ոք հանիցեն ըզՄեսիայն :
Խոկ եթէ այն , որ բազմի այժմիկ յաթոռ իւր երկնաւոր ,
Ըզհանճար աստուածելէն իմաստութեան տացէ նըմա ,
Որով նա մարթացէ ի մեր հաղեցըս ճողովրել ,
Զինքն անդէն ջընչեսցուք սըրտմըտութեան մերոյ բոցով ,
Որով երեմըն կըսուեալ մեր ընդ Յովեայ երանելւոյն ,
ՅԱստուծոյ սիրեցելոյն , զինք կըսփեցաք հանդէպ երկնից :
Փախիր երկիր . ըզգըժոխ եւ զմահ առեալ զէն՝ ահա գամք .
Վայ այնմիկ որ անդ մեզ ընդդիմասցի յաշխարհըն մեր » :

Զայս ասաց Ադրամելէք , եւ հրապարակն համագումար
Դուրդմամբ գովեաց ըզԱստան . սանդարամետքըն սարսէին
Ի յաղթ ոտիցըն գոփելոյ գօրէն ժայուցի թաւալելոց :
Յարեան կացին , և մօտաւոր յաղթանակաւըն սոնքացեալք
Հանին ժըսոր սոսկալի , որ ի ծագաց անտի ելից
Մինչեւ ի մուտսըն ծաւալէք . եհատ ատեանն ըզկիւռ մահու
Ի վերայ Մեսիայի . յօրէ անտի արարչութեան
Յակիտեանք չըտեսին ինչ այնպիսի , որոյ հաւակըն
Ադրամելէք եւ Սատան՝ լրցեալք քինու եւ մըտայոյզք
Իջին յաթոռոյն , ոյր աստիճանքն ի գնալ իւրեանց
Թընդեալ գըզըրդէին հանգոյն վիմաց տապալելոց :
Դըրուատիք մոլնչակնք , որք առաւել վիսացուցին
Զապըստամբըն զերկոսին , ոչ լըոեցին ի հընչելոյ ,
Մինչեւ հասեալ ժամանեցին նոքա ի դրունըս գըժուսց :

Աբբագոն , որ միայն կացեալ միացեալ էր անդ անշարժ ,
Երթայր ըզկնի նոցա հեռուստ , ի խափանել զիսորհուրդ նոցին ,
Կամ տեսանել ըզվախճան կատարածի ոճիր գործոյն :
Գընայր նա յամըր քայլիւք եւ մերձենայր ի խումբ Զուարթնոց ,
Որք ըզգըունսըն պահէին : Եւ զինչ եղեր դու , Աբբագոն ,

Նըշմարեալ անդանօր զանգարտելին զայն Աբդիէլ :
Զերեսոն ի վայր արկեալ հեծէր . մերթ կամէր յեւս անդրէն դառնալ
Եւ մերթ յառաջել , կամ միայնակ եւ տըրտմագին
Փախչէլ ի վայրն անսահման . սակայն յանկարծ առեալ ըզկայ
Եւ յինքըն ժողովեալ ըզգօրութիւն իւր զամենայն ,
Ըսկըսաւ մատչել առ նա . սիրտ իւր ուժգին թընդեալ տրոփէր .
Լուռ արտասուաց հրեշտակայնոց կայլազք զերեսըն ծածկէին ,
Եւ հառաչք ի բոլոր խորոց սըրտին եւ դող դանդաղ ,
Անձանօթ ոգեվարաց , զինքն յուզէին ի գնալ իւրում :
Այլ սակայն ըզգալուստ իւր չըտեսին Զըւարթնոյն աչք
Կառուցեալք յաշխարհս Հաստին , յորմէ չեղեւ նա ուխտազանց :
Հանգոյն շողից նոր արփույն կամ զարնային ճառագայթից
Հոսելոց ի վերայ երկրի գեռ այն ինչ հաստելոյ ,
Փայլս արձակէր սերովքէն , բայց ոչ եւ յաչս Աբբագոնի ,
Որ գընայր եւ ցաւագնեալ սըրտիւ ասէր հեծեծելով .
« Հրաժարել յինէն իսպառ կամի եղբայրն իմ Աբդիէլ .
Թողուցո՞ւ զիս միայնակ եւ յաւիտեան զատեալ յիւրմէ :
Ողբացէք , որդիք լուսոյ , զի ահա ոչ սիրէ նա զիս ,
Եւ ոչ եւս այլ սիրեցից բնաւ . թառամեսցին ծալկունք վայրաց ,
Ուր սըրտագին խօսէաք զիէն եւ զսերտ սիրոյն մերոյ .
Ցամաքեցին վլսակը երկնից , ուր մեք ի հեշտ զըրկակցութեան
Քաղցըր ձայնիւ երգչաք ըզգովութիւնը բարձրելոյն .
Եղբայրն իմ Աբդիէլ վասն իմ մեռեալ է յաւիտեան :
Ո՛վ զըժուիք , իմ մութ կայան եւ մայր ցաւոց տառապանաց ,
Դու եւս ոլքս առ ընդ իս , եւ հեծութիւնք զիշերականք
Ի քոյոցդ իջցեն բարձանց եւ յարհաւիրս իմ խառնեսցին ,
Զի է վասն իմ յաւիտեան մեռեալ եղբայրն իմ Աբդիէլ » :

Զայս ասաց հեկեկանօք , ի բաց զերեսըն դարձուցեալ .
Ապա ի մուտս աշխարհացըն մերձ հասեալ՝ էառ ըզկայ ,
Պակուցեալ ի փայլից եւ ի թընդմանց սըրաթեւ արփեաց
Զիւրեւ հեմելոց . եւ զի յիւր ցաւս ընկըզմեալ միշտ
Ի յոգունց զարուց հետէ եւ արգելեալ յառանձնութեան ,
Զէր նա տեսեալ զայնոսիկ , հայէր մտախոհ եւ ասէր զայս .

« Երջանիկ վայրք , իցին ընդ ուահ ձեր գընայի յաշխարհս իշխ ,
Ոչ եւս ի վիճ խաւարազել գատապարտիցն արարեալ դարձ :
Ո՛վ զըարթ արեգակունք , անթիւ ծընունդք արարչութեան ,
Ո՛չ պայծառ քան զեեզ էի , յորժամ ի ձայն Աբբագոյն
Եւէք վայլմամբ եւ յաջոյ նորին թըռեայք ի խոնարհ կոյս .
Խոկ այժմիկ կամ խաւարեալ եւ անարգեալ եւ ի սոսկում »

Այսըմ չըքնաղ աշխարհի: Ո՞հ, մինչ գերկինըս տեսանեմ,
Ըզդողի հարկանիմ. զի անդ եղէ եւ մեղապարտ,
Անդ հեստեցի բարձրելոյն: Ո՞վ անվախճան անդորրութիւն,
Իմս ընկեր ի հովտին խաղաղութեան, ուր մընացեր:
Դատիչն իմ խիստ հազիւ ներէ ի ձեռակերտըս իւր պըջնուկ
Տըխուր զարմացմամբ. օ՞շ թէ ինձ գոյր համարձակել
Սոսկ կարդալ ըզնա Հաստիչ, յանձն առնուի յօժարութեամբ
Չըսալ ըզքաղցը ըզչայրն անուն, որով արդ իւրքն հաւատարիմք,
Հըշտակքըն գերամբարձք, որդիաբար ձայնեն ըզնա:
Դատաւորդ արարածոց, ըլկարիցնմ ուրեմն հայցել
Զի գէթ մի անգամ միայն յառեալ յանդունդս հայցիցս յիս:
Ո՞վ խոկումըն ցաւագին. եւ դու, վայրազ անյուսութիւն,
Ըզքո սաստ, այ բընաւոր, յաւել ըզսաստ քո յիս թըշուառս:
Ո՞հ իցիւ ոչ եւս էի. անիծեալ օրն, յորում Աստուած
Ի յելից եկեալ փառօք իւրովք ասաց ինձ եղանիւ.
Անիծեալ օրն, յոր նորոց անմահից դասքըն գոչէին,
Մեր եղեայր է եւ սա՝ Է՛ ժամանակդ յաւերժական,
Որ ես մայր անբաւից եւ անվախճան դառըն վըշտաց,
Ընդէր ծընար դու գորըն զայն. եւ նմա թէ հարկ էր ծընանել,
Հիմ չեղեւ մութ եւ տըխուր իբր ըզգիշերն անառաւօտ,
Որ զուրկ յէից եւ նըշաւակ Տեառըն ցասման եւ անիծից,
Կարապետ Որոտողին լինի մահուամբ եւ մըրըրկաւ:
Ո՞յր ընդդէմ, այ հայհոյիչ, խրոխտաս հանդէպ տիեզերաց:
Անկերուք ի վերայ իմ, հոյլք արփեաց, եւ դուր աստեղք
Թաքուցք զիս յերեսաց սըրտմըսութեան զայրացելոյն,
Որ յաթոռայն վրիժուց անդուլ ահաբեկէ զիս իբր ոսոխ:
Ուրեմն ինձ չըկայցէ ինչ յոյս յապայս յաւիտենից:
Դատաւոր անողոք, բայց եւ հաստիչ եւ հայր գոթած...
Ո՞հ գարձեալ զիս բգհայհոյիշըս պաշարէ անյուսութիւն,
Զի ահա իշխեցի զԱստուած կարդալ անուամբք սըրբովք,
Զորս ոչ կարէ անուանել բնաւ մեղաւոր որ չեւ հաշտեալ:
Օ՞ն փախեայց. աւադիկ ամենազօր որոս նորին
Յանսահման վայրաց գոչէ ահազնապէս. այլ յո՞ փախեայց »:

Զայս ասաց, եւ մատեաւ հայել ի վիհ դատարկութեան.
Զոր տեսեալ եւ հիացեալ ի միտըս իւր, յաւել անդրէն.
« Աստուածը կորուսիչ, ոյր յոյժ ահեղ են դատաստանք,
Լոյց հուր եւ բոց սատակչական եւ ըզնոգիս ծախեա իսպառ »:
Այլ ընդ փայր աղերսեաց, զի ոչ լուցաւ հուր սատակիչ:
Յայնժամ դարձաւ յետո այսրէն, եւ թեւածէր յաշխարհսն ի վեր.

Բայց հուսկ ուրեմըն պարտասեալ եկաց ի մին ի բարձր արփեաց,
Եւ յառէր անտի յըստորս, ուր իբր ի ծով հրատաքորքոք
Աստեղք զաստեղըս մըղէին. եւ անդ տեսեալ գունտ մի մոլոր,
Որ հասեալ ի վախճան կատարածին՝ ծուխս արձակէր,
Անդըր զանձն ընկէց ի վայր, յուսով ընդ իւր եղծանելոյ.
Բայց ոչ եղծաւ. եւ իբր ըզլեառն, որ ծածկեալ խուռն ուկերուով
Մարդկան կոտորելոց, սուզանիցի սասանութեամբ,
Էջ յամր յերկիր, յանվախճան եւ խիստ ցաւոցն ընդարմացեալ:

Իսկ Սատան ւ՝ Աղբամելէք մերձենային եւս եւ ինքեանք
Տակաւ մօտ ի յերկիր, յառաջելով ի միասին
Անմըռունչք եւ մըսախոհք: իբրեւ ետև Աղբամելէք
Առաջի աչաց զերկիր ի հեռաստանն ըստուերամած,
Խորհեցաւ ընդ միտըս իւր, յոր խոկք ի խոկըս կուտէին
Խեր ըզկոհակս անդընդոց եւ կամ հանգոյն Ովկիանու,
Որ յաշխարհաց երից զատոյց ըզենուառն Ամերիկա,
Եւ ասէ յանձին իւրում. « Սա է ահա, սա երկիրն այն,
Զոր ընդ բռամբ իմով ընդ հուալ նըւաճեցից ես հայր չարին,
Երբ վըտարեալ ըզլատան եւ կամ զԱստուած յաղթահարեալ,
Եղէց տէր եւ իշխան զերիվերոյ ամենեցուն:
Բայց առ ինչ զերկիր եւեթ. հիմ ոչ եւ զապար լուսաւորաց,
Որք յածին զինեւ յերկինս, յոյժ ընդ երկար երանաւէտք:
Այո՛, եւ անդր իսկ յաստեղաց յաստեղըս մահն ընթանալով
Ի վերջին ծագս անդ երկնից, ըզքնաւս հարցէ հանդէպ էին:
Ոչ սոսկ ըզմի ոք լսպանից միայն հանգոյն Սագայելի,
Այլ տապաստ արկից յերկիր զամենայն ազգս առհսաւրակ,
Որք գելեալ եւ գալարեալ մեռանեցին դառըն մահուամբ:
Յայնժամ բազմեալ յաղթական փառօք յաթոռ իմ միայնակ,
Զաշս ածից շուրջանակի. եւ դու, բնութիւն, լիցիս ինեւ
Արարածոց քոց դամբարան. եւ հայեցայց ես ժըմտելով
Ի փըտեալսն յանդընդապախոր յանպարունակ գերեզմանիդ:
Խոկ թէ Յաւերժըն կամիցի նոր արարածս ըստեղծանել
Տիեզերացդ ի գամբանի, սատակեցից եւ լզնոսա,
Եւ իմովս յանդըգնութեամբ եւ խորամանկ մենքենայիւր
Յածեալ ընդ աշխարհս, ըսպատեցից զամենեսեան:
Այսպիսի եմ ես ահա: Ո՞ տայր թէ հուսկ ի վախճանի
Եւ զհոգւոցն յաջողէի հնարել ըզմահ, որով Սատան
Ասոբնչէր իմով ձեռամբ եւ լուծանէր անդրէն յոչինչ:
Ընդ իւրեւ ոչ վըճարեցից ես գործ ինչ ինձ արժանաւոր:
Օ՞ն ուրեմն, Աղբամելէք, ըսպան զոգիս եւ կամ կորիր.

Այս, կորիք. լաւ է ոչ կեալ, քան եթէ կեալ եւ ոչ իշխել: Արդ երթայց, եւ ժողովեալ յիս ըզնորհուրդս իմ բովանդակ ի իբր ակումբս աստուածոց, զըտից հընարս ըսպանութեան: Այժմ է ժամ լըրման գործոյս, յոր ի սկըզբանց յաւիտենից Մըտախոհ լինէի. զի ահա Տէր զարթնու գարձեալ, Եւ թէ ոչ խաբի Սատան, նա զոմն յըզէ մարդկան Փըրկիչ, Որ ընդ իւրեւ նուաճեսցէ զարքայութիւնս՝ ում տիրացաք: Բայց գիր թէ ոչ խաբիցի. թող եղիցի նա գերազոյն Քան զամենայն մարգարէս կամ թէ նոյն ինքըն Սեսիայն: Նորուն պարտութեամբ քան զայլ աստուածուն համօրէն Եղէց արժանի ամբառնալոյ ի զահ դժոխոց. Իսկ եթէ յաջողեցայց անմահս իմով աստուածութեամբ Ըզնատան կորուսանել յառաջազոյն քան զՄեսիայն, Վախճան ըստրըկութեանս իմոյ լիցի այնուհետեւ. Նախընծայ պարտեցելոցն յիմոց ձեռաց եղիցի նա, Եւ ես փառօք փայլեցայց իբր աստուածոց միապետ վեհ: Քանի ծանր է քեզ, Սատան, զզՄեսիայն մենուցանել: Քեզ զանարգ հոգըս թողում, չեւ քո անհետ եղեալ իսպառ: Մինչդեռ ես ըսպանեալ զիոգին ի չիք գարձուցանեմ, Դու զամիւնըն մահացու ցանեալ ցըրուեա տաժանելով»:

Այսպիսեօք ահա տապեալ տենչիւք, երկնէր նա ի սըրտին խորհուրդըս խաւարինս, իսկ որ զապայս տեսանէ Տէր, Լըւաւ եւ լըւեաց. Ադրամելէք խոնջ յանդամանց, Ճակատ իւր հրաբորքոք եւ առ զայրուցըն խորշոմեալ, Յանըզգայս եկաց ի ծայր ամպոյ միոյ, զոր պատեաց մութ. Այլ ի թընդիւն թաւալման երկրիս ի խոր լոռութեան ցայգոյն, Յաղամըզին խորհըրդոցն ըսթափեալ ժանու ապըստամբին, Եկն անգրէն մօս առ Սատան, եւ զընային փոթորկելով ի խընդիր Սեսիային եւ իւրայոցըն սիրելեաց: Զոր օրինակ ի զըլխոց երկնակատար բարձըր լերանց ի բազկէ պղընձազէն պատերազմող արանց վարեալ՝ Սուրան օրհասաքեր կառք հոլովեալք ի խորս հովափին, Ուր կայ դադարեալ իշխան զօրացըն թըլչնամեաց, Եւ սաստիկ կերկերագոչ հընչիւք ընդ ժայռըս շառաչեալ, Որոտան գզորդմամբ մեծաւ եւ ըսպառնան մահ ի հեռուստ, Այսպէս Սատան և՝ Ադրամելէք զային ի լեառնըն Զիթենեաց:

Կ Լ Ո Պ Շ Տ Ո Կ Ի

Մ Ե Ս Ի Ա Կ Ա Կ

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ

ԿԼՈՊՇՏՈՎԿԻ

ՄԵՍԻԱԿԱՆ

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեսիա կայ տակաւին ի գերեզմանան: Երկունք փրկագործութեանն տակաւ սաստկացեալ տագնապեն զնա: Ելովա իջեալ յերկնից, զնորա արտասուսն ի համար արկանէ: Հոգիր նախահարցն առաքեն յարեգակնէ զեւրովրէն Սելիա, երժալ տեսանել զՅիսուս, զոր ի մժութեան գիշերոյն չկարեն նշմարել: Մեսիա զվերջին նուագ ի քուն լինի: Մինչ առաքեալքն ելեալ ի ինդիր Յիսուսի յածեն ի ւրին Զիթենեաց, Սելիա հարցեալ զպահապան հրեշտակս իւրեանց, տեղեկանայ բարուց նոցին: Սատանայ երեւութանայ Յուդայի սկարիովտացւոյ յանուրջս ի կերպարանն հօր նորա: Մեսիա զարթուցեալ ի քնոյն, երթայ առ աշուկերտսն եւ խօսի առ նոսս զընդ հուա անջատելոյն ի նոցանէ: Յուդա սկարիովտացի կացեալ մեկուսի, ունին դնէ բանից Մեսիայի, եւ սկսանի զգալ յանձին զաղդմուն իւրաց բնաւրական շարութեանն եւ զսադրանաց բանսարկուին:

Պոշոյն ընդ քեզ, ով երկիր, ողջին, աշխարհոյ իմ մայրենի. Աւաղիկ վերստաին ըգբեզ ըգձնողդ իմ տեսանեմ, Արքուն իւրաքանչ թոյ յաւուր միում զիս ամփոփեսցես ի զով ծոցիդ Աւաղնթեր այնոցիկ՝ որ անդանօր նընջեն ի Տէր, Եւ իմոց ոսկերաց լիցիս խաղաղ հանգըստարան. Սակայն ես յուսացեալ եմ թէ Փրքիչն իմ տացէ ինձ Կատար հասուցանել նախ զերզըս զայս Ուխտին նորոյ. Թող ապա շրրթունքս իմ այս, որք ըզՍիրողն հըսչակեցին, Եւ այս աչք, որք յիւր սակս յաճախ լացին առ խընդութեան, Փակեսցին այնուհետեւ. անդ սիրելիքն իմ քաղցր ողբով Ըզշիմաւըս տընկեսցեն արմաւենիս եւ սարդենիս.

Զի յորժամ երկնաւոր գեղով զարթեաց ի մահուանէ, Ելուին պուրակացն ելցէ արտաքս անձն իմ պայծառ:

Ո՛վ Մուսայդ Սիովսի, որ ի գրժիխըս տարեալ զիս, Այսրէն գարձուցեր ըզպակուցեալըս տակաւին, Դու որ յաչս Աստուծոյ նկատեալ ըզմիստն արդարութիւն, Զըւարթ սիրելութեամբ ժըմոիս առ իւր հաւատարիմս, Հեղ զերկնից լոյսդ ի հոգիս, որ կայ հարեալ գեն ըզդովի, Յահէ տեսլեանցըն պաշարեալ, եւ նմա ուսո երգել տաղիւք ԲզՄիջնորդըն գերագոյն, զամենալաւն ի մարդկանէ:

Յիսուս կայր ընդ Յովհաննու ի գերեզմանս անդ մեռելոց, Եւ ի մէջ ոսկերաց նըստեալ միայն եւ շուրջ պատեալ Ի գիշերոյ եւ յըստուերաց, լինէր մտախոն իբր Զօր Որդի

Եւ իբր մարդ նուիրեալ ի մահ. հանդէպ աշացըն տեսանէր
Ըզմեղս համօրէն, զորս յաւուրց արարչութեան
Մեղան ադամածինք, եւ զորս յապայսըն մեղիցեն
Մեծագոյնս առաւել եւ անհամարս բազմութեամբ:
Անդ իշխէր նոցուն Աստան, որ զագ մարդկան մեղուցելոց
Կապտեալ յԱստուծոյ՝ անդուլ առ ինքըն ժողովէր:
Այսպէս յորձանք պըտուտից 'ի բեւեռին հիւսիսայնոյ
Ծածկեալք ընդ քողով խաւարամած երկնից ամսոց,
Ընդ ինքեանս անտեսաբար ձոգեն ի վայր զալիս ծովուն,
Եւ միշտ բերանացեալք իբրեւ ըզփիհ կորցստաբեր,
Յանդունըս սուզանէն զորս գընանն ընդ այն անխէթ:
Ի մեղաց ու ի Այտանէն դարձոյց Յիսուս զակն առ Աստուած.
Հայեցաւ ի նա եւ Հայրն ի խորհրդոց ընկլուզեալ խորս.
Եւ թէպէտ խիստ դատաստանք իւր նկարէին յաչըս նորին,
Եւ տակաւ ի հեռուստ որուալով արկանէր ահ,
Բայց դեռ երեւէին անճառ ժըմտիցըն նըշմարանք
Ի գթալիր գէմլս նորին: Ըստ հրեշտակացըն զըրուցաց,
Անդ երկրորդ անգամ ենել լուռ արտօսր Հայրն յաւիտենից.
Զի ելաց նա զառաջինն յորժամ Ադամն անիծանէր:
Ի հայել նոցուն յիրեարս՝ համայն բնութիւն հանդարտացեալ
Խոնարհէր հանդէպ նոցին, եւ արփից պարք կացեալ անշարժ:
Մընային պատկառանօք. անդ մըտախոհ լեալ քերովեէն
Եւ յառեալ զակն ի նոսա, խաղաղ ամսով անցեալ զընայր:
Խոկ սերովեէն Ելովա ծածկեալ եւ ինքն ամսովք երկնից,
Եկն եւ էջ ի յերկիր, եւ գէմ առ գէմ նըկաւելով
Ըզփրկիչն աստուածային, թըւեաց ըզբնաւ շիթս արտասուաց
Վիժելոց առ սէր մարդոյն, եւ վերացաւ անդրէն յերկինս:
Ետես ըզլերանալ իւր Յովկաննէս. քանզի Յիսուս
Քզնորա զաչսըն երաց. ետես ըզնա եւ զարմացաւ.
Եռանդէամբ փարեցաւ ըզՄիջնորդաւն, եւ հառաչեալ
Անճառ հառաչմամբ, կարդայր ըզնա փըրկիչ եւ Տէր,
Եւ այսպէս քաղցըր սիրով զըրկախաննեալ կայր ընդ նըմա:
Խոկ մետասանքըն տեսեալ զի չերեւէր դեռ եւս Յիսուս,
Գնային տըխրեալք առ լենոստամբըն խընդելով զինքն ի մըթան:
Սոքա, բաց ի միոյն, որ ոչ եւս այլ պատուէր ըզնա,
Եշն արք անարատք, անգէտք սըրտիցըն լաւութեան.
Ասկայն գիտէր զայն Աստուած, որ պատրաստեաց զովիս նոցա
Յապայսըն տեսանել ըզյայտնութիւնս յաւերժ Եին:
Ոչ այսպիսի էր եւ նա, որ անարժան կոչմանն յերկնուստ,

Մատնեաց ըզՅիսուս եւ զըրկեցաւ յամենայնէ:
Մինչեւ ըզգեցեալ նոցա զմարմին մահկանացու,
Քսան եւ չորս երիցանցն աթոռոց հուպ եւան յերկինս
Եւ աթոռոք նոցին ոսկիք, յորոց ըզմին ծածկեցին ամսպք.
Բայց անդէն վաղվաղակի ցըրուեալ ի բաց փարատեցան,
Եւ անանց պայծառափայլ նըշոյլք գարձեալ հատան անտի:
Յայնժամ գոչեաց Ելովա. «Բարձաւ աթոռն ի նըմանէ,
Եւ այլում քան ըզնա լաւագունի տըւաւ մարդոյ»:
Պահպանք նոցին, հրեշտակի երկրի, որոց իշխան է Գաբրիէլ,
Ի ժամուն ելանէին ի ծագ լերինըն Զիթենեաց,
Եւ անտեսք եւ անուշակ սիրելութեան գթալիր աչօք
Զաշակերտացըն գիտէին, մինչ անդ նոքա գեռ ըզՅիսուս
Խընդրէին արտասուելով. եւ ահա եկն յարեգակնէ
Սերովէ ոմն ըշտապաւ, եւ էր անուն իւր Սելիա,
Մին ի չորից, որի յետ վեհին Ուրիէլի են պետք արփույն.
Եկաց հանդէպ Զըւարթնոցն եւ խօսեցաւ առ նոսա զայս.
«Ասացէք ինձ, ընկերք, ուր արդ կայցէ կամ շըրջիցի
Մեսիայն գերագոյն. առաքեցին զիս հարցն հոգիք
Գնալ լըոփիկ ըզհետ նորին ընդ հանապարհս աստուածութեան,
Եւ զըննել զամենայն ըզփրկութեանն ըսփանչելիս:
Ոչ մի բան նուիրական եւ ոչ հառաչ մի գրթալիր
Յանմահ շըրթանցըն բըխեալք, անցցեն զինեւ անլըսելի.
Ոչ անտեսք յինէն կացցեն մէն մի հայեացք իւր ըսփոփիք,
Եւ մէն մի արտօսր հեղեալ յաշացն աստուածայնոց,
Արտօսր արժանաւոր աստուածութեանն եւ մարդկութեան:
Ո՛վ երկիր, զի՞ այդպէս շոյտ բառնաս յաշաց հարցըն սըրբոց
Ըզքո վայր գեղեցկագոյն, ուր գնայ ֆըրկիչն մարդացեալ
Առ սեղանն հաշտութեան ի նըլիրել զանձն ողջակէզ:
Հիմ թողուս ըզլոյս տուընջեան եւ զապայծառ գունտ Ուրիէլի,
Ոյր արդ տըխուր ցոլք սըփոփին յընդդիմակողմըն Ապիմայ,
Ուր հովիտք եւ լերինք չունին ինչ քաղցրութիւն,
Մինչ ոչ ի նոօին յածեալ շըրջի Մեսիայն վեճ»:
Զայս ասաց Սելիա. պատասխանի ես Որիոն,
Հրեշտակըն Սիմովի. «Անդ ի խոնարհ, ուր կան բացեալ
Գերեզմանք տըխրատեսիլք յոտըս լերինըն Զիթենեաց,
Դադարէ Մեսիայն սուզեալ ի խորըս խորհըրդոց»:
Սելիա ետես ըզնա, եւ պըշտուցեալ մընաց անշարժ
Անուշակ հիացմամբ. սրաթեւ երկեակ փախըստեայ ժամք
Ըզգըխովն անցին լըոփիկ, եւ նա դեռ անդ կայր տակաւին,

Յայնժամ զայն յետին նըւագ եկեալ մտերիմ քընոյն մեղմով՝
իշխաչութիւնը Միջնորդին, եւ նոյնհետայն հանգիստըն սուրբ՝
Առաքեալ յԱստուծոյ յիւրաբընակ սըրբարանէն,
Ծաւալէր ըզնովաւ հեղիկ օդով եւ զով շընչմամբ։
Մինչ Յիսուս նիբէէր ի քուն, եկըն քերովքըն Սելիա,
Եւ կացեալ ի մէջ Զուարթնոց, զայս ինչ ասաց ընտանեքար։

«Պատմեցէք ինձ, երկնաւորք, ով են այդ արք որքը ընդ բըլուրն Յածեալ թափառին իբըր լըքեալք եւ թաղծալիցք։ Յաւօք համակեալ են դէմք նոցին, այլ ոչ խամրեալք։ Զի այսպէս յայտ առնեն զգիշտ իւրեանց հոգիքն առաքինիք։ Թերեւս արդ աշխարեն զգվախճանեալ ոք սիրելի, Որ նոցին հաւասար փայլէք իւրովքը լաւութեամբք»։

Պատասխանի եւ Որիոն. «Երկոտասանքն են սորա սուրբը,
Զորըս իւր հետեւողս հաւատարիմս ընտրեաց Յիսուս:
Երանի մեզ, որք յիւրեանց վարդապետէն եղաք կարգեալ
Պահպամք նոցին եւ ընկերք. զի տեսաննեմք մեք հանապազ
Գիարդ քաղցրութեամբ յայտնէ նա զանձն իւր առ նոսա,
Եւ բանայ զմիտըս նոցին. մերթ ցուցանէ զօրեկ բանիւ
Ըզսորս անհաս խորհըրդոց, մերթ ըզգալի նոկարագոր
Ըզյաւերժ լաւութիւնսն ի գէմս ածէ յայտ եւ պայծառ,
Զըզգայուն սիրտըս նոցուն յանանց ի կեանսըն պատրաստեալ:
Ո՞վ զիարդ օրինակ նորին յորդոր մատուցանէ
Խոնարհեալ պաշտել բանա եւ գնալ ըզկնի հետոց իւրոց:
Եթէ ցանգ զինքն իսկ անձամբ եւ զսէր նորին ասուուածահրաշ,
Ըզկենցացն ազնլաւական, զարժանին Հօրն յաւիտենից՝
Տեսանէիր իբրեւ ըզմեզ, սիրտ քո հալէր լուռ հիացմամբ:
Գեղեցիկ է եւ այն եւ քաղցրալուր անմահ ունկանց,
Յորժամ իւրքըն խանգակաթ ոգուզ խօսին ըզնըմանէ:
Զորժամ միշտն ասէի եւ այժմ ըզնոյն երկրորդեմ աստ.

Յանկայի եւ ես լինել ադամածին մարդ մահացու, .
Եթէ բնութեան մահկանացուի մարթէր լինել առանց մեղաց,
Առաւել եռանդեամբ թէրեւս յայնժամ պաշտէի զնա,
Եւ գեղքայրն իմ ըզծընեալն ի նմին մարթնոյ եւ յարենէ
Մեծ եւս զըթով սիրէի, եւ կամակար յօժարութեամբ
Ըզկեանս իմ տայի առ սէր վասն իմ մեռանողին:
Թաթաւեալ չերմաջերմ անպարտ արեամբ, սորեալ աչօք
Զինքն օրնէի, եւ տկար հառաչքըս եւ նըւազ ձայն բարբառոյս
Հընչէին յունկն Աստուծոյ հանգոյն վեհիցըն նըւազաց,
Զորս երգէ Ելովա հանդէպ գահուն աստուծալիոյ:

Յայնժամ դու, Աելիա, եւ կամ միտքն ի սոցանէ
Մեղմով զառկայծեալ աչս իմ փակեալ անտես ձեռամբ,
Յաթոռ Յաւերթին տանէր զհոգին իմ փախըստեալ » :

Ալ նա Եկեղի կըրկնեաց անդրէն օրինակ զայս .
«Խղձք քո զըրգեալ յորդորեն եւ զիս լինել եղբայր մարդկան :
ԽցԵ՞ն ուրեմն այդոքիկ , զորս ի բըլլի անդ տեսանեմ ,
Ընտրեալ երկուասանքըն մըտերմիք Միջնորդին սուրբք ,
Ոյց եւ սրովքէք նմանել ցանկան , առեալ զմարմին մահկանացու :
Ո՛վ հոգիք երանեալք , արժանաւորք անմահութեան ,
Եղբայրք Փըրկչին սիրելիք , որք առընթեր Տեաւըն իւրեանց
Յաւուր միում բազմեսցին յոսկի գահոյս , զատել զերկիր :
Ի ձէնջ , սերքէք , բազծամ լըսել զնոցուն անուանս ,
Ուրք վաղուց իսկ ի կենացըն գըպութեան փայլեն պայծառ :
Ինձ նախ զայրն անուանեցէք , որ ի մըթին անդ անուառի
Շուրջ հայի հրափայլ աչօք . թերեւո ըզէրըն խընդրէ նա .
Դէմք իւր յայտնեն զարութիւն իսան ընդ խիզախ յանդրզութեան :
Կամիմ րդընաւ գեռանդնայից հոգւոյն խորհուրդոս իմանալ » :

Որիոն եւս պատաժմանի. «Սիմոն Պետրոսն է այրըդ այդ, քան զայլըն մեծ, ում Յիսուս կացոյց զիս ինքըն պահապան։ Այնպիսի է արգարեւորպէս դու այժմըդ ասացեր. Եւ թէ մօտ ընդ իս գոտեալ նըկատէիր դու հանապազ Զամենայն գնացըս իւր, յորժամ կացեալ առ Յիսուսի Լըսէ զբանըն մըտածիւր, կամ մինչ ի վայրըս բացականս, Հեռի յաստուածայնոց՝ այլ ոչ յիմոց ականողեաց Ի քուն եղեալ, բզպատկեր Եին յանուրջըս տեսանէ, Յայնժամ ի միտ առնուիր զիւրոյ հոգոյն մեծանձնութիւն։ Օր մի ցիւրոն Յիսուս հարցեալ թէ զնվ որ զինք կարծեն լինել, Ասէր Պետրոս, ‘Դու ես Քրիստոսն եւ կենդանւոյ Տեառըն Որդի’։ Ասէր եւ լայր ճեծեծելով. լայաք եւ մեք ընդ երշանկին, Որ հազիւ զօրէր խօսել առ խընդութեանն եւ առ ցաւոց։ Բայց իցիւ թէ իմ չէր լրւեալ զզքան զայն Միջնորդին Զոր ասացն առ Պետրոս թէ՝ ‘Դու երիցս ուրասցիս զիս’։ Տըխոնք գուշակութիւն, լրւածր, Սիմոն, բզբանսրդ զայդ, Եւ ի ժամ լրսելույդ ո՞հ, սիրու քո զինչ եղեւ արդեօք։ Ասացեր համարձակ թէ չուրասցիս ըզնա ըընաւ, զգիւրկիչ քո եւ զլսուուծ, բայց ըզնոյն բան կըրկնեաց Յիսուս։ Թէ զիտէիր որպիսի պատէ զիս սուգ ի խորհելս յայն, Ընտրէիր մեռանել քան լըքանել նըւաստաբար զգոր լաւագոյն բզբսերս զանմահնըն բարեկամ։

Գիտես զիւր ըզոէրն առ քեզ. տեսեր զիարդ յետ այնց բանից
ի քեզ հայեցաւ գրթով սիրոյն աստուածայնոյ:

Փան քեզ, Պետրէ, բերիլ յայդ անարգութիւն ուրացութեան»:

Լըւեալ զայս Սելիայ, յոզի հարաւ գթալիր ցաւովք,
Եւ ասէ. «Ոչ, սիրելիդ իմ Որիոն, ոչ բընաւ նա
Զանմահ բարեկամէն իւրմէ երեք լիցի յուրաստ.

Տես որպիսի ուղղութիւն սըրտի փայլէ յերեսը իւր:
Իսկ ովէ է այն, յոյր յայրական ի ճակատուն նըկարեալ կայ
Եռանդըն լաւութեան, ատելութիւն ընդդէմ չարին,
Եւ սաստկութիւն հակառակ աստուածուրաց մեղապարտից:
Թըւի մտերիմ Սիմոնի, զի յոյժ խընամ տանի նըմա.

Չէր մարթ քան զայդ ցուցանել սէր, թէ եւ եղեայր իսկ լինէր իւր»:

Առ այս պատասխանեալ ասէ Սիփիա, հրեշտակ նորա.

«Ոչ խաբիս, Անդրէասն է դա, եղբայրըն Սիմոնի:
Սընան ի միասին, եւ Որիոն եւ ինքնըս ես

Ըգնոգիսն յանձնանձեցաք խնամով ի տիսըն մանկութեան.
Եւ մինչ խանդապակաթ մայրն ըզնոսին ողջագուրէր,

Եւ ըզդա կըրթէի զանխուլ ի սէրըն կատարեալ,
Զոր էր նուիրելոց երբեմն առ մեծըն Մեսիա:

Դեռ աշակերտ էր Ցովհաննու, յորժամ կոչեաց ըզնա Ցիսու
Ցեղերն Ցորդանանու. եւ մինչ յականջսըն դիւրալուրս

Հընցէին բանկ կարապետին ըզՄիջնորդին գալլստենէն,
Ցիսու թափանցական հայեցուածովն եւ սիրալար

Ըզնա հրաւիրեաց. եւ ես տեսի զի նա լըցաւ
Հըրովն աստուածայնով եւ ընթացաւ առ Մեսիայն»:

Ցեռ նորա՝ Փիլիպպոսի հրեշտակն ասէ Լիբանիէլ.

«Այրն այն հեզ եւ հանդարտ, զոր տեսանես մօտ երկոցունց,
Է Փիլիպպոս, ոյր խաղաղ դէմքն յայտնեն զոգին իւր մարդասէր:

Սերտ եռանդըն սիրելոյ իբրեւ զեղբայր զամենեսին՝
Զորս ըստ իւրում պատկերի նըմանութեանն արար Աստուած,

Իւրոյ չընաշխարհիկ սըրտին միտումն է քաղցրախորժ:
Ըզպարգեն հեշտալուր առատ բանից ետ նըմա Տէր:

Որպէս յայգուն ի ծագել իշանէ ցօղն ի Հերմոնէ,
Կամ բուրմունք ծաւալին ի ծիթենոյն խընկապատարք,

Նոյն բըլիսն քաղցրածորան բանին ի շըրթանց Փիլիպպոսի»:

Սելիա յաւել ասել. «Իսկ ովէ է այն՝ որ յամրաքայլ
Ցածի մայրիցն ի ներքոյ. ի ճակատուն իւրում փայլէ

Ազնըւական տենչ փառաց. զընայ հանգոյն անմահ մարդկան,
Որք յօգուր ապագայից նըմիրելով ըզկեանս իւրեանց,

Ազգէ յազգ եւըս քան զեւս յաւերժանան անմահութեամբ:

Է յաճախ զի համբաւ իւրեանց ի վեր ելեալ յերկրէն
Եւ արփեաց յարփիս անցեալ ճախրեն յանբաւ տարածութեան.

Իսկ թէ զին եւ զանապարհս իւր երգեցին արժանապէս,
Գիտէր եւ դուք զիարդ երզը նոցուն հընէն ի պարըս մեր»:

Ասէ սրովքէն Աղովնա. «Զոր տեսանես դու անդանօր,
Է Յակովլուըն Զեբեղեայ, որոյ տենչանք սըրտին բերին

Յաստուածայինսըն եւեթ, եւ ոչ այլ ճիգն ինչ է նորա,
Բայց յաւուր գատաստանին այնմիկ մեծի հանդէպ հանուրց

Մեռլոցն յարուցելոց, վընուար յաւեր Նախագյոյն յարուցելոց
Եւ իւրումն Օծելոյ արժանանալ այնըմ փառաց,
Քան զոր նուազ ինչ ունել՝ ամօթ զրեսցէ չըքնալ հոգին:

Ըզգալուստ Փըրկչին տեսեալ, ջերմ եռանդեամբ դիմէ առ նա,
Որպէս այն թէ զնայցէ անդր իսկ յաթոռն յաւիտենից:

Ըզնա յառաջըն տեսի յորժամ Մովչէս եւ Եղիա,
Պատգամատորքն Աստուծոյ, իջին ի զլուխ թաքօր լերին.

Լուսաւարութ հունաւոր ամպք ըզբարձամբըն պատեցան.
Յայլակերպը եղեւ Տէրն, եղեն երեսն հանգոյն արփիոյ

Փայլէլոյ համապայծառ յոլմամբք ի ժամ միջօրէի,
Եւ հանդերձք նորին համակ արծաթափայլ իբրեւ ըզլոյս:

Յակովլու յայնժամ դիմեաց յայն երեւումն անձառահրաշ,
Ըզմայլեալ տեսւեամբ փառացն որում գլուալ ինքն արժանի,

Որպէս ի հնումըն քահանայն մեծ Ահարոն փութայր մատչել
Ի սըրբարանն Աստուծոյ, յաթոռ չնորհաց եւ յարկդ ուխտին:

Սա ի ուրբ երկուասանսըն առաջին լիցի վըկայն
Ըստ տեսչութեանըն պատգամաց, եւ սահմանեալ պահի նըմա

Յապանեաց մեծ հանդիսարանն ընդ հուպ գընալ յաղթանակաւ,
Եւ զանմահ հոգւյն կարօւն հանգուցանել յաւեժաբար»:

Ասէ հրեշտակըն Մեգիդոն. «Որ կայն նըստեալ աւադիկ անդ
Սիմոն կանանցին, այր խաչնարած էր ի Սարոն,

Զոր ի դաշտէն կոչեաց Ցիսու. իւրով անմեղ իսկաղաղ կենօք
Եւ խոնար պարզութեամբ՝ որով ըսպաս տարաւ Փըրկչին,

Ցինքն յանկոյց ըզկիրտ նորուն, որ մինչ յաւուր միում խոնջեալ
Եկն առ նա, մեծաւ խնամով իսկոյն եղեն նա փութապէս

Բուծ մի մատաղ, եւ նըմա սպասաւորեալ անմեղութեամբ,
Երանէր զանձն իւր եւ զէիւղն՝ ուր մարգարէն Աստուծոյ կայր:

Մըտադիւր կերեալ Ցիսու, որպէս յանտառըն Մամբրէի
Երբեմն եկեր ընդ երկուցըն հրեշտակաց և Աբրահամու,

Եկ, ասէ, զէետ իմ, Սիմոն, քայոց ըզկող խաչին թողեալ.

Զի ես եմ այն, զոյր ծընունդն երգեցին դասք երկնաւորաց
Առ աղբեր թեթևէմի, եւ լուար դու զայն մինչ տղայն էիր »։
« Տես, ասէ Ադովրամ, զայ սիրելին իմ աւագիկ
Ալփեանն Յակոբոս, յոյր ի հանգարտ դէմսըն ծածկի
Լրսիկ ուղղութիւն, փայլեալ գործովք քան թէ բանիւք։
Սոսկ զԱստուած ընտրեալ վըկայ, լիցի ազնիւ եւ բարի միշտ,
Թէ եւ ոչ ծանիցի յապագայիցըն սերընդոց
Եւ կայցէ իբր աննըշան ոք՝ անմահից խսկ անծանօթ »։

Յետոյ ասաց Ռւմբիէլ, «Որ մըտախոհ եւ միայնիկ կայ ի խորս անդ անտառին, է նա թովմասըն ջերմողի, Զոյր միտս յուզեն ցանգ խորհուրդք, եւ ոչ օրէ գտանել յաճախ Զելլս նոցին, մինչ հանդէպ նորա պարզին իբրեւ ըզծով։ Փոքը մի եւս կորուսեալ էր չարաչար, երթեալ ըզհետ Աղանդոյն սագուկեցւոց, այլ նըշանօք Մեսիայի Փըրկեցաւ, եւ թողեալ զմուար պատրանսըն եկն առ նա: Եւ ինձ իսկ հասանէր սակըս նորա բազում անզամ ի հոգս անկանել, թէ մըտայոյզ հոգւոյն այնմիկ Զէր բնութեան պարզեւեալ ըզսիրտ արդար եւ զուզութիւն»:

«Մատթէոսն է միւսն այն այր, ասէ սրովեքն իւր Քիլդայի. Նա սընաւ ի մեղկասէր ծնողացն ի գիրկ լիապատար, Եւ նոցին հետեւեալ՝ եւ զանձն յանարգ հոգս ընչեղաց, Որք անմահ հոգւոցն անյուցք՝ ինչս ամբարեն անյագ տեխնմամբ, Որպէս զանձս անանցականս, այլ ըզջիսուս տեսեալ նորա, Նոյնժամայն բարձրագոյն իմաստք ի միտսըն ծագեցան, Եւ յակնարկել անդ Փռրկչին՝ զհետ իւր չոփաւ, ևս զզբազմունք՝ Որովք կապեալն էր ընդ երկրի, եթող մարդկան թանձրամըտաց Այսպէս դիւցազնըն լրախնէ զթագաւորաց քընքուշ լրստերս, Յորժամ կոչեն հայրենիք իւր գնալ ի մահ վասըն նորա: Քան ըզփասն անմահականս առաւել ձայնն անմեղութեան Ընա հրաւիրէ ի գաշտ մարտին, ուր ինքն Աստուած Զինեալ վրէժմընդնդնութեամբ, զզմեղաւորսըն սատակէ: Փըրկելոցն ի թընամըոյն ձեռաց շըրթունք երախտաւորք Պատուեսցեն յայնժամ զզնա իբրեւ զարդար պատերազմող, Խոկ անդէ անդ ի նախճիրսն անզամ լիցի նա մարդասէր, զզնորա զովութիւնսըն երգեսցուք հանդէպ իին»:

«Խոկ այրն այն ալեւոր, ասէ քերովքըն Սիովսա,
Էճգ աշակերտն իմ ծերունին Բարթողիմէ:
Ի զբարթ դէմըս նորին բնակէ սիրով սուրբ Աւութիւն,
Որ ընդ քողով խըստութեանն ախորթագոյն լիցի մարդկան,

Մինչ նա զայն յանդիման աչաց նոցին ցուցցէ գործովք։ Դարձուսցէ զբաղում առ Տէր, որք լզվախճան նորին տեսցին եւ զարմասցին, յորժամ նա ի մահու քիրարն թաթաւեալ՝ իբրև Զուարթուն ոք Ժըմուեցի առ ըսպանողն եւ առ Եղբարս։ Յերեսաց նորա զարինըն սըրբեսցուք ի ժամն յետին, Զի տեսեալ համօրէն ժողովելոց անդր ամբոխից Ընդորա վերջին ժըմիտ հուսկ հրաժեշտին, դարձցին առ Տէր»։

«Տըգոյն եւ լրասէր այն պատանին, ասէ Ելիմ, Ես սիրեցեալն իմ Դեբէոս, որոյ հոգւոյն համանըմանք Յոյժ սակաւք եղեն հոգիք խանդաղակաթք եւ զզգայունք։ Երբ կոչեցի զինքն անտի, ուր չեւ ծնելոց մարդկան հոգիք, Խնքեանք ինքեանց անծանօթք, յածեալ շըրջին թափառական, Գրտի զնա միզով պատեալ առ մեզմազինաց ջըրոյն աղքեր, Ուր իբր ի ձայն հեռաւստ լալեաց հոսէր ի ձորն հեծեծելով։ Անդ ըստ Զուարթունոցըն զըրուցաց ելաց երբեմն հէքն Ալբագոն, Սերովքէն անմըխիթար, մինչ ի գառնալ իւր յԵղեմայ Ետես զի էր նախամայրըն կորուսեալ զանմեղութիւն։ Գիտէք զի անդանօր սրովքէք յաճախ ողբան զնոգիս, Ուր յանձնեալք յԱլսուուծոյ ի խնամս իւրեանց, եւ յըսկըզբանն Ըզուրք մանկութիւնըն պըսակեալ անբիժ վարուք, Յետոյ ուրեմըն զանձանց զանարատ կեանս ապականեն, Եւ մեզօք տըգեղացեալք՝ ահեղ վախճան առթեն անձանց։ Ըզոսա, նախ քան զիւրեանցըն ծընընդեան խաւարին պահ, Լան սրովքէք ախտակցաբար եւ երկնաւոր զըթոյն հեծմամբք, Հեղով արտասուն դեռ անձանօթքըս մահացուաց։ Անդ զըսի ես ըգհողին Դեբէոսի ծածկեալ ամպով, Մինչ ունկըն զնէր տըխուր ձայնին, որոյ հընչինըն նըւաղի, Յորչափ տիրեն երկրաւոր ըզգայութիւնքն հըզօրագոյնք։ Այլ անդրէն յիշատակ նորին զարթնու ի սիրտ մարդոյ, Երբ ի մարմսոյն եւանէ լուսազեստեալ հոգին պայծառ։ Ի սիրտ Դեբէոսի տըլաւորեալ ձայնն այն ուժգին, Ըստ նըմին եւ ըգհողւոյն նորոգ պատկերըն կերպացոյց։ Ի ծոց թեթեւընթաց ամպոյ այգուն բարձեալ մեղմով։ Տարայ զնա յիւրըն մարմին, եւ յորժամ մայրըն ըզնաւ ծընաւ Ի ներքոյ արմաւենեաց, ի խարչափուն ծայրիցն իջեալ Անտեսաբար, ըզմանկիւն հովացուցի անոյշ հողմով։ Նա ելաց առաւել քան որչափ լան մանկանացուք, Ուր ըզմանուն զալըստեան առնուն զաղօտ ազգն ի հեռուստ։ Զաւուրս մանկութեան իւրոյ անցոյց նա տրրումութեամբ,

Խըսովեալ ի տեսանելն անդ զարտասուս բարեկամաց
Եւ կարեկցեալ վըշտաց մարդկան. Եւ միշտ մընաց նոյն եւ յետոյ
Երբ չոգաւ ըգհետ Փըրկչին, ի հոգը զիս արկեալ յոգունս;
Կարի յոյժ անհընարին ճըմլեսցէ զփիրա իւր մահ նորա:
Գըթած Տէր, գու զօրացոյ յայնժամ ըզնա, զի մի մեռցի:
Այսր առ մեզ աւաղիկ զայ դողդոջ քայլիւր եւ մըտախոն:
Ի մօտուստ նըկատեալ գէմ յանդիման զանձըն նորա,
Տեսցես աչօք քովք զոգին զայն խանդակաթ քան զամենայն»:

Մինչ խօսէր գեռ սերովեէն, Դեբէսո եկն ի մէջ նոցա.
Եւ անդէն խումբն անմահից նհանջեաց հանդէպ մահկանացուին:
Այսգունակ գարնայնոյն հողմոց մըրմունջքըն տեղի տան:
Ողբոց սոխակին, մինչ մայրենի գըթովն հեծէ:
Հանգոյն մարդկան ըզնովաւ բոլորեցան սիրելաբար.
Խորի ամբ դաշը իսկ հեղոյն Նեբէսոի կարծեալ թէ չէր ոք որ լըսէր,
Այսպէս ողբալ ըսկըսուր, զերկուին ձեռսն ամբառնալով.
«Աւանիկ տիւ մի տըխուր, այլ եւ զիշերք անցին երկուր,
Եւ նա գեռ չերեւի, եւ ոչ ուրեք գտանեմ ըզնա.
Հուսկ ուրեմն հալածիչք իւր ժանտք ըզնա կալան թերեւս, առ ոք պահան
Ո՞հ, անշուշտ մեռաւ Ցիսուս, եւ կեամ ես հէքըս տակաւին:
Քահանազքն ըսպանին ըզնա ողորմ դառըն մահուամբ,
Եւ ես ոչ եղէ կարող ըզմեռանել իւր տեսանել,
Եւ ոչ, աւա՛լ, փակեցի զաստուածային աչըս նորուն:
Այսացէք, ամպարիշտք, ուր ըսպանէք, յորում դաշտի,
Յո՞ր սոսկալի ամայիս, յո՞ր փայրոս ոսկէրցըն մեռելոց
Առեալ տարայք դուք ըզնա եւ ըզնորա կեանսըն բարձէք:
Ո՞ւր իցես, վեհ մըտերիմ. ըսպանողացըդ քոց ձեռամբ
Զըրկեալ ի քաղցըը գեղոյդ, ի վսեմ ժըմոյից եւ զթած աչաց,
Ընդ մեռեալս անկեալ գընիս արդ դալկահար եւ թառամեալ,
Եւ քոյքըդ չեղեն քոյոյ մահուանդ ականատեսք:
Ո՞հ գէթ ոչ բաբախէր այլ եւս յերկար սիրոս այս հոգած,
Եւ հոգիս վըշտաչարչար ճեպէր ի խոր զիշեր մահուն
Իբրեւ զայդ ամպ խաւարուտ, եւ նընջէի ես տարածեալ»:

Ասաց, եւ նուաղեալ անկաւ յերկիր եւ նիբհեաց անդ:
Հովանաւոր ձիթենույն ոստովք ըզնա ծածկեաց Ելիմ,
Եւ յերեսսն ընդարմացեալս հողմ ջերմ շընչեալ անտեսաբար,
Ենել ի նա զկենդանութիւն եւ զքուն խազաղ յաչըս նորա:
Նընջեաց նա, եւ ի սուրբ անուրջս ի ձեռըն հրեշտակին
Ետես ըզմէրըն կենդանի, որ յանդիման նորին ըզգնայր:

Մինչ Սելիս խոնարհեալ լալոտ աչօք եւ քաղցըր գթով

Հայէր ի նա, զայր աշակերտ ոմն ի միջոյ գերեզմանաց:

«Անուանեցէք ինձ, ասէ, եւ զայրըդ զայդ որ աւանիկ
Առ մեզ ընդ լեառնորդ մը ձենայ. հերք իւր զանգուրք եւ թըխագոյնք
Սըփոխն ըզլայ ուսովքն ի վայր, եւ յանդըպիտ գէմսըն փայլէ
Անացի վայէլութիւն. իսկ զլուկ նորին բարձր ի վերոյ
Քան զայլոցն աշակերտաց, լըրումըն տայ գեղոյ նորա:
Սակայն ասացից արդեօք, եւ ոչ վըրիպիցիմ.

Թըլիմ ի կերպարանսըն նըշմարել ամբոխումն ինչ
Եւ նըւազ մեծանձնութիւն. բայց աշակերտ ոմն է եւ նա,
Որ ընդ Փըրկչին դատելոց է զաշխարհս յօր դատաստանին:
Այլ գուք, անմահք, լըրեալ կայք, եւ ոչ յիմոց ոք սիրելեաց
Ասէ ինչ բան. ոհ, առ ինչ այդ լըութիւն ձեր անբարբառ.

Տըրտմեցուցի թերեւս ըզձեզ, ոչ ուղղութեամբ նիորհեալ զառնէն.

Ցուցէք ինձ զիմ մոլորութիւն. գու մանաւանդ, աշակերտ սուրբ,

Մի ցասնուր ինձ. յանդիման սերովեէիցըս սիրաբար

Բզպարանացս հատուցից տոյժ, երբ գու զլսուած փառաւորեալ

Եւ վըկայ յապայս եղեալ, դարձիս յերկինս յալթանակաւ»:

«Խօսէլ ուրեմն արդ հարկ է ինձ, ասէ հեծմամբ իթուրիէլ,

Մատուցեալ առ Սերովեէն եւ ձեռնամած կացեալ հանդէպ,

Հարկ ուրեմն է ինձ խօսէլ. լաւ էր լուութիւն յաւիտենից

Ի գիւր իմոցըս ցաւոց եւ ի քոյինդ անդորրութիւն.

Սակայն խօսեցայց, թէ այդպէս քեզ իցէ հաճոյ:

Այրու այդ, զոր տեսանես, կոչի Ցուգա սկարենվացի:

Ես ոչ տըրտմէի եւ չողբայի զինքըն բընաւ,

Եւ թողեալ ըզմեղաւորն ի բաց գնայի արդար ցասմամբ,

Թէ Աստուած չէր նըմա տըրեալ ըզսիրտ յօժար առ ի բարին

Եւ զանբիծ անմեղութիւն, զոր նա ցոյց ի մանկութեան.

Թէ չէր ի Փըրկչին առեալ զպաշտօն աշակերտի,

Զոր յըսկըզեան անդ վարեաց ուղիղ սըրտիւ եւ սուրբ վարուք:

Իսկ այժմիկ... սակայն լըրեմ, զի մի հարցին յիս ցաւք անվերջք:

Այժմ իմանամ թէ առ ինչ, երբ խօսէաք յանդիման Տեանն

Ըզնոգւցոցն աշակերտաց նախ քան զմարմնով ծընունդ նոցին,

Ցակնարկել անդ նորուն՝ տըխուր դիմօք իջեալ ի վայր

Սերովեէն Ելովա, սքողեալ ծածկեաց մըռայլ ամպով

Ըզմի յոսկի զահոյից երկուտասն առաքելոց:

Ապա եւ Գաբրիէլ թաղծեալ եւ զէմսըն քողարկեալ

Անցանէր առ ինեւ, մինչ ըզթուգաս ի չար ժամու

Չուառական մայրեն ծընաւ: Ո՞հ թէ բընաւ իսկ չէր ծընեալ,

Եւ ոչ ի սրովեէից ուրուք խօսեալ ամենեւին

Զանմահ հոգւոյ կորուսելոյն. լաւ եւս էր այդ քան թէ զՓՄրկիչն ո՞յս եւ զվեհ կոչումն աշակերտի կոխել առ ոտն անարգաբար»:

Ածաց իթուրիէլ, եւ վըրդովեալ եւ ակընկոր առուած ուսի թէ ով եկաց հանդէպ Սելիայ, որ հառաջմամբ կըրկնեաց անդրէն, « Ըգդողի բովանդակ սիրտ իմ հարեալ կայ ի թընդող, եւ մութ նըսեմասուուեր պատի զաջօքս իբրեւ ըզմէգ: Յուղաս, առաքեալն եւ աշակերտ քո խորհի արդ ուսուաւ մասն Անարգել զՊՓՄրկիչն եւ զգկոչումնըն գերազոյն, Որում չէր մարթ հաւատալ երբեք ումեք յանմահ ոգւոց, ուսի բայց եւ զոր հազիւ այժմ առ ցաւոց զօրեն պատմել շըրթունք իւրեանց: Բայց զինչ յանցանք իւր իցեն. զիարդ եղեւ ապիրտն այն, զոր ու Անպատիւ յաչս Յիսուսի եւ յաջը քո եւ բնաւ հոգւոց. Խոսեաց համարձակ. սիրտ իմ գողայ, սակայն խոսեաց»:

Տըւեալ պատասխանի ասէ առ նա Իթուրիէլ. « Հակառակ Փըրկչին բզուառն յարոյց թաքուն ատելութիւն, Ատեայ զՅովհաննէս, քանզի սիրէ Յիսուս զգնա սրանցուալի Քան զայլս առաւել. ատեայ եւ զինքն իսկ զգՅիսուս, արաւ լարի այ թէպէտ փափաքէ թաքուցանել զայն եւ յանձնէն: Յաւել եւ զայն զի անյագ իմըն ծարաւ փարթամութեանու բացուառ ի չար ժամու խորագոյնս էարկ արմատս ի սիրտ նորին, Յաւել Յոր փայլէր մեծանմանութիւն երբեմն յաւուրսըն մանկութեան: Արդ է Արդ կորացեալ ցանկութեամբն այնուիկ, կարծէ զի Յովհաննէս Քան զայլս յաշակերտաց գընդէն, քան զինքըն մանաւանդ Գանձըս պայծառս ամբարեցէ ի նոր Փըրկչին արփայութեան: Յանմախ ես ինքնըս զայս լըւայ ի տըրտընջող շըրթանց նորին, Որ զնայր միայն եւ կարծէր զոլ առանձինն անտես յայլոց: Յաւուս Յաւուր միում, ոհ, տեսիլն այն սոսկալի կացէ յերկար առ նորմար Աչացս յանդիման եւ լըցցէ զսիրտ իմ լուռ ցաւով. Մինչ յաւուր միում խովեալ խօսէր ի ձորն անդ Ենովմայ, Ենովմայ, Են բըրբոքեալ չարութեամբ՝ բզպարսաւանսն ի դուրս ժայթքէր Եւ մինչ ես կայի առ նմա յանմըխիթար ցաւս համակեալ, Ամանչ Ներ Զաչս ամբարձեալ տեսի զՅատան, որոյ անցեալ մօտ առ ինեւսուարութիւնը Եւ դառն այպահօք եւ ժըմտելով յաղթանակաւ Մեկնէր ի Յուղայէ եւ խորխա զըթով հայէր առ իս: Արդ եղեալ է եղկելին այն խաղալիկ չարին հողմոց, Եւ զանգիտեմ մեծապէս զի այդ խորհուրդք եւ յոյզք կըրից առ առաջ Զինքն հուսկ ուրեմըն վարեալ յերագահաս տարցին կորուսու պիտոցը Դու, Աստուած, քոյովդ ահեղ աշով ի վիճ տարտարուին ևախուառ Ակամանդեայ շըրթայիւք խոր խաւարի կապեա զՍատան, Հայուս և յու Ակամանդեայ շըրթայիւք խոր խաւարի կապեա զՍատան,

Զի հոգին այն անմահ, զոր դու, ով վեհըդ Մեսիա, Հաստեցեր ի կեանս անանց, զանգին զայն ժամս որ մընան դեռ, Ծափսուցէ ի գառնալ այսրէն յիւրոց մոլար զնացից, Եւ միտ եղեալ ծընընդեանն եւ արարող ձայնի չին, Ռո նմա եւ զանմահութիւն եւ բզպաշտն առաքելոյ, Անըրկանդ արութեամբ եւ սըրբութեանն հարկութեամբ Անըրկանդ Քուարթնոյ հանգոյն ընդգէմ կացցէ ժամտ ոսոիին»: Անըրկանդ Սելիա կըրկնեաց առ նա, « Խսկ զինչ արգեօք ասէ Յիսուս, Զինչ զանէն կորուսելոյ ասէ Միջնորդըն հաշտութեան. Կարէն ի պարտաւորն այն հայէլ աշքն աստուածայինք»:

Առ նա Իթուրիէլ պատասխանի տըւեալ ասէ. « Խսկ զինչ արգեօք ասէ Յիսուս, Ատեայ զիսկ հարկ է ինձ Զոր ի Զուարթնոյ, ի քէն, յինէն իսկ ծածկէի ես մըտագիւր: Դեռ Սիրէ նա զանարժանն, Եւ յորժամ կայր յաւուր միում կուսա ու ի Ընդ իւրոցն աշակերտաց բազմեալ յընթիւս ընտանեկան, Արօք սկրոյ Արանց ամեննեւին բարբառելոյ բան ինչ առ նա, Պատասխան աստուածային մըտերմութեանն հայեցուածով քայլորդ Նրմա կանխաւ բզզացոյց թէ մատնելոց էր զինքն ընդ հուպւունչ ի ու Նա ինքն այսր ահա զայ. չըկամիմ այլ եւըս հայէլ Յիսուսաւախտ ու Յիերեսս ամպարըշտին. օ՞ն եկ ի բաց զնացուք աստի»: Զայս խօսեալ ճեպէր եւ զիեւու իւր Սելիա երթայր տըրասում: Ճետեւեալ ի հեռուստ բզնին նոցա զնայր եւ Սալէմ, քարծ զաւաթիզը Պատանեակն երկնացեղիկ, երկորդ հրեշտակըն Յովհաննու: Եւս զիուր Յիսուս եւ կըրկին պահպանս աշակերտին սիրեցելոյ. Այսու մուճ գ զի ի նոսա զըլիսաւորն էր Ռափայէլ, մին յԱթուոց, ի վեհից սերովքէից եւ ի կարգէն Գաբրիէլի: Սինչ Սելիա ւ Իթուրիէլ ի զերեզմանսըն մերձ հասեալ այլինց Արանյին առ Յիսուս, պայծառ դիմօք մատեաւ Սալէմ, ար սկսանք գ չի Հայեցաւ ի նոսա եւ սիրով արկ զիրկս ըզնորօք: Յիերեսս նորին ծաղկէր զըարթ անդորրութիւն, Համակար յալոց աւ Եւ յանմահ ճակատուն ծաւալանայր ծիծաղ անոյշ, առի սրբան ունի աւ անդէն հանգոյն զըրանց զեղեցկափայլ այգոյ զարնան Բացաւ պերճաբան եւ քաղցրախօս բերան իւր սուրբ, Եւ ի շըրթանցըն բըխեաց այսգոյն բարբառ զեղգեղածայն: Ո օրունքը Հանդարձաց սերովքէ, տես աւագիկ բզթովհաննէս անդ բաւարու, Էզրիրելի աշակերտն ի միասին ընդ Յիսուսի. Էզրուաց մուասցիս բընաւ տեսէեամբըն Յովհաննու, անմահ անդիւն ու Որ զօրէն սերովքէի կամ իբր բզմի ոք յանմահից Հայուն կեայ սըրբութեամբ ընդ Փըրկչին, որ նմա զիրտ սիրտն յայտնէ յանմահ

Եթորհիմ աստուածայնով ընտրեալ ըգնա իւր ընտանի:
Որպիսի Գաբրիէլին եւ Ելովայն է մտերմութիւն,
կամ որպէս էր Աբդիէլի երեմըն սէրն առ Աքրագոն,
Մինչ սա յըսկըզնականն անմեղութեան կեայր ընդ նըմա,
Նոյն Յովհաննու եւ Փըրկչին աստուածայինն է մտերմութիւն:
Արժանի այդմ իսկ է նա. զի ոչ հոգի մի երկնագեղ
ի մեծէ Արարէն յօրհնեալ ժամու ստեղծաւ երեք,
Որ կարիցէ Յովհաննու անմեղ հոգւյն հաւասարէլ:
Անդ էի, մինչ յերեւել նորուն առին գովել ըգնա
Զըւարթ եւ պայծառ դասք երկնաւորաց սովին երգով.
Ողջին ընդ քեզ, ով անմահ հոգիդ, ընկեր մեր նորաստեղծ,
Օրհնեալ եւ նորիրական ծընունդ շընչյն աստուածայնոց,
Գեղով նրման Սաւեմի, վեհ եւ վրսեմ զերդ Ռափայէլ:
Ի քո անպարտոր լիութենէդ ծընցին իմաստք մեղմ առ անդի ուժ
Որպէս ցոյն յառաւօտուց. եւ խանդակաթ քաղցըր քո սիրտ
Զեղցի գորովանոք հանգոյն աշաց սերովէլից
Ողողելոց արտասուոք իւրնդից հանդէպ առաքինեաց:
Ո՛վ ծընունդ շընչյոյ Եին եւ հարազատ եղբայր հոգւյն, առմանք անոնց
Զոր նախամարդըն կըրէր երեմն յաւուրսն անմեղութեան,
Եկ տարցուք ըզքեզ այժմիկ առ քոյդ ընկեր, առ մարմին քո առաջի
Բընապէս յարդարեալ այնպէս ըրքնաղ, զի ժմիտ նորին
Զերկնաւոր գեղոյդ պատկեր նըկարեսցէ յերեսըն իւր:
Եղիցի այն գեղեցիկ իւրեւ զմարմինն Աստուածայնոյն,
Որ ի ձեռն Հոգւյն ընդ հուապ պայծառացեալ վայելութեամբ,
Լիցի գեղեցկագոյն քան զամենայն որդուց մարդկան:
Օր մի մարմինդ այդ տըկար ի հող անկեալ դարձի յամին,
Բայց քոյինըդ Սալէմ խընդրեալ ըզքեզ ի մեռեալս անդ
Եւ ի կեանըս զարթուցեալ, լուսով փառաց զարդարեսցէ:
Ցայնժամ գու գերկնաւորացն ըզքեցեալ շուք մեծապայծառ,
Եւ քոյով նորափայլ գեղեցկութեամբըդ պըսակեալ,
Ի թեւս ամպոց թուուցելոց տարցիս ի գիրկ Մեսիայի:
Զայս զիմոյս Յովհաննէ երգեաց վերնոց մանկանցըն պար»:

Սասց Սալէմ եւ լըռեաց. իսկ սերովէֆըն խըմբէին լըռեալ առաջանքին առաջանքին
Ըզքըլխովն Յովհաննու գորովալիր խանդականոք:
Այսգունակ երբեակ եղբարք կան սիրաբար ըզքաղցրիկ քերբ,
Որ ի հոյլ գեղածաւալ փափկիկ ծաղկանց նիրհէ անհոգ,
Ի ծաղկեալ մանկութեանն յանձինն երեւալ զանմահից տիփ:
Այլ, աւաղ, զեռ ոչ գիտէ եթէ բարւոյ հօրըն կենաց
Հասեալ է վախճան, զոր նմա եղբարք իւր զան պատմել,

Բայց տեսեալ զի գեռ նընչէ, լուռ անըշունչ կան առ նովաւ:
Խոնչը ի ցաւոց միւս աշակերտքըն նընչէին ի հովանիս
Լերինըն Զիթենեաց. ոմըն նիրհէր ընդ ձիթենեաւ,
Որ ի վայր խոնարհեալ՝ ըզթաւ բազուկ իւր կարկառէր.
Ոմն ի խորըս ձորակին ընդ մէջ փոքրիկ դարեւանդաց.
Այլ ոմն առ ուղը եղեւնոյն որ բարձրացեալ ընդ օդս ի վեր,
Ի հանդարու եւ խիտ ծայրիցըն ծաւալէր մեղմ մըրմընջօք
Ըզցող եւ քուն հանգըստեան. այլք հանգչէին ի մէջ շիրմաց,
Զորս իւրոց մարգարէից կառոյց քաղաքըն մարգասպան:
Խոկ Յուգա սկարեռվացին մերձ առ հեռոյն Ղեբէոսի,
Առ իւրումն ընտանույ եւ մրտերմի խոռվեալ նրնջէր:
Անդ Սատան, որ ի զանխուլ ուրեք տեղուջ կացեալ ուրոյն
Լըսէր զամենայն զոր ինչ հրէշտակըն պատմէին
Զիւրեանցն աշակերտաց, ելեալ արտաքըս լի ցասմամբ
Եւ կորուսիչ խորհըրդովք, էջ ի վերայ սկարեռվացոյն:
Զերդ մինչ զզմէջ գիշերաւ ախտըն ժանա զայ մերձ ի քաղաքս
Ընկըզմեալս ի քուն խորին, մահն անդանօք թեւատարած
Ըզպարասպօքըն կացեալ շընչէ զշոգի սատակչական.
Դեռ կան քաղաքքըն խաղալ, եւ բանասէրըն գեռ տըքնի
Առ ցայգութեան կանթեղաւ, եւ սիրելիք ազնըւականք
Առ սուրբ գինուվ եւ բուրազուարթ դալար ոստոցն ընդ հովանեաւ
Ճառեն զանմահ բնութենէ հոգւյն եւ զերտ սիրոյ սըրտից.
Սակայն մահըն սոսկալի եկեալ ընդ հուապ հասցէ նոցա
Յօրն յայն ցաւոց եւ ողբոց եւ նուազամայն հառաչանաց,
Յորում հարսնըն պատառեալ ձեռն ըզձեռամբ՝ կոծի զիեսայն,
Եւ ի բնաւ որդուց զըրկեալ մայրն յուսահատ եւ մոլեզին
Ըզնցուն եւ զիւրոյ ծընլնդեան օրն անիծանէ.
Դիաթաղք ընդ գիւկունսըն խորացեալ ծիւրեալ աչօք
Յածեալ շըքին, մինչ հուսկ ուրեմըն մըտախոհ վեհ ճակառու
Ոգին մահու վայրիշեալ ի շանթընկէց ամպոց բարձանց՝
Հայի զիւրեւ, եւ տեսեալ ընդ բնաւ ըզլուռ ամպյութիւն,
Ի վերայ գերեզմանացն հանգչի տըրտում եւ մըտայոյզ.
Նոյն եւ Սատան եկն առ Յուգաս ի մօտալուտ կորուստ նորին,
Ի պատրաստ նորուն ուղեղն հեղեալ երազ խաբեսպատիր,
Որ անդէն ի չարութիւն գըրգեաց ըզսիրաըն գողգոջուն,
Մըրըրկաւ հրաբորքը նորոց կըրից յուզեալ զոգին:
Այսգունակ շանթըն ճայթեալ ի զլուխ լերանցըն ծըծըմբոյ՝
Հըրգեհէ զայնոսիկ, եւ նորս այլ շանթըս բորբոքեալ
Ծաւալի յալս անդ երկրիս իբր ըզնեղեղ համատարած:

Սատան չեւ էր մոռացեալ, ի մեծագոյն իւր պատուհաս,
Ըստեծ զադոնիս սրովքէիցըն շնչելոյ յոգիս մարդկան
Վեհ խորհուրդս ազնւականս, արժանաւորս անանց կենաց:
Սերովէն իթուրիէլ կասկածագին հոգածութեամբ
Դարձաւ միւսանգամ կալ առընթեր աշակերտին.
Բայց տեսեալ ըզՍատան զի էր փարեալ ըզՅուղայիւ,
Զարհուրեալ էառ ըզկայ, եւ ամբարձեալ զաչս առ Աստուած,
Հաստատեաց ի մըտի զարթուցանել զայրն ի քընոյն:
Երիցըս սաւառնեալ ընդ գոչող մայրս ի թեւս հողմոց,
Զերեսօք նորին թըռեաւ, էանց երիցս առ նովաւ մօտ
Այնպիսի ուժգին քայլիւք, զի գլուխ լերինըն սարսեցաւ.
Այլ սակայն անդանօր Ցուդաս տրժգոյն եւ ցուրտ այտիւք
Թըւէր անկեալ ի քուն մահու. սրովքէն զերեսըն քողարկեաց:
Եւ ահա իսկոյն յանուրջըս երեւեալ հայր իւր առ նա,
Թաղծագին հայէր անշարժ, եւ զայս ասէր դողդոջ ձայնիւ.
«Նընջէ՞ս, Ցուդա, ի տեղուջս յայսմիկ յանհոգ հանդարտութեան,
Յերկար զատեալ ի ֆըրկչէն, որպէս թէ ոչ գիտիցես դու
Զի զքեզ ատեայ, մեծարեալ զայլ աշակերտուըն քան ըզքեզ:
Հիմ ըրկաս ընդ նոսա հանապազորդ մերձ առ նըմին.
Ընդէ՞ր ըլիուրիս այսրէն շահել ըզսիրտ նորա:
Ցորպիսի ձեռս ըզքեզ հայրդ ի մեռանել իւրում եթող:
Ո՛Կ Աստուած, եւ զինչ յանցանք եւ մեղք են իմ եւ իմոյ տան,
Զի ահա ի հովտէն մահու ստիպիմ ես այսըր գալ
Եւ ողբալ ըզՅուղաս եւ ըզնորա բախտըն տըխուր:
Համարիս թէ ի նոր արքայութեան Մեսիայի
Լինիցիս երջանիկ. այդպէս խաբիս դու, եղկելիդ:
Ո՛չ եւս ուրեմն ճանաչես ըզԳերեղեանս եւ ըզՊետրոս,
Զաշակերտուըն սիրելիս, որք քան ըզքեզ նախապատուեալք,
Գանձս յորդեալս իբրեւ ըզգետ ժողովեսցեն յարդեանց երկրի,
Բաժինս եւ այլք լաւագոյնս առցեն քան զիմ թըշուառ որդին:
Հանպա եկ ցուցից ես քեզ զարքայութիւն իւրեանց պայծառ:
Եկ ընդ իս. հիմ դեղեւիս. սըրտապընդեա զանձնըդ, Ցուդաս:
Տեսանե՞ս ըզլեառնըդ զայդ ըզլայնանիստ որ կայդ հանդէպ,
Հովանիս. երկայնաձիգըս տարածեալ ընդ ձորն յուռթի.
Այսի անդադար ի պաղպաջուն իբր յՈվիկիրայ
Ելցէ ոսկի. անդանօր ընդ երանեակ շըրջանս ամաց
Հովիտըն բըզիեսցէ զանըսպառ բերս առատութեան.
Զայս ընտրեալն իւր Ցովհաննէս առցէ զօրհնեալ ժառանգութիւն:
Թանձրախիտ հովանաւոր որթովք բըլուրքըդ ժանրացեալք,

Եւ արտորայքըդ զեղեալք վէտ վէտ հասկօք ծածանելովք,
Պետրոսի սիրեցելոյն վիճակեցան ի Ցիսուսէ:
Տեսանե՞ս զերկիրն ողջոյն, զիարդ քաղաքքըդ մարդաշատք
Նըմանեալք Աաղիմայ, դըստերն այնմիկ թագաւորաց,
Ծնկ լուսով արեգական սրփոեալք փայլեն ի խորս հովտին.
Զիարդ սահեալ անցանեն ընդ բարձր որմոցըն կամարօք
Պէսովէն նոր Ցորպանէսօք, որք ըզքաղաքն արբուցանեն.
Պարտէզք պլատպաբէրք, Ագին վայրացն հանգունաւոլք,
Հովանեօք իւրեանց ծածկեն զոսկի աւազ ափանց նոցուն:
Այսոքիկ արքայութեան աշակերտացն են նոխ բաժինք:
Իսկ անդ ի բացեայն նըշմարիցեն ինչ արդեօք դու
Եւ ըզխուն զայդ լեռնակողմն առապարին եւ ամայի,
Զանմարդի եւ ըզխուպան, ուր սոսկ խըսնեալ կան չոր թաւուպ:
Ի վերուստ արտօսրաթոր եւ ցուրտ ամպովք պատէ գիշեր,
Ի ներքոյ ձիւն եւ սառոյցք ծածկեն ըզփորս անբեր հովտաց,
Ուր հաւք գիշերականք, ընկերք բոյին ողբանըւէրք,
Ի յաւէժ ամպութեանն ընդ շանթահար անտառ յածին:
Ահա քոյդ ժառանգութիւն. որպէս արդեօք, հէք աշակերտ,
Բարձրայօնըս փըքալով միւս մետասանքն անցցեն առ քեւ,
Հազիւ ակնարկելով ի քեզ բնակեալք յերկրիդ յայդմիկ:
Լանս, Ցուդաս, առ ցաւոց եւ առ ցասման մեծանձն ոգւոյ.
Վայրապար լաս դու, որդեակ, զուր վայրապար են արտասուքք
Հեղեալք անյուսութեամբ, եթէ քեզէն չօգնես դու քեզ:
Լուր ինձ, եւ քեզ մերկացայց ողջոյն ըզսիրտ իմ հայրական:
Աւադիկ Մեսիայն յապայէ զմեծըն փըքութիւն
Եւ ըզպայծատըն պետութիւն՝ զոր խոստացաւ նա հաստատել:
Արքային նազովքացւոյ լուծն ատելի է իշխանաց,
Ուր միշտ մահ նիվթեն նըմին. արդ, Ցուդա, եկ պատճառեցիր
Կամել ի ձեռս ըզնա տալ քահանայիցն յաշաղկուտաց,
Ոչ առ խընդեր ինչ ըզվէժ ատելութեան նորին առ քեզ,
Այլ զի զնա ստիպեսցես զի հուսկ ուրեմն տաղտկացեալ
Ցիւրեանց յերկար հալածմանց, զահեղն իւր սաստ ցուցցէ նոցա,
Եւ կանգնեալ զիւր ի վաղուց ակընկալեալն արքայութիւն,
Ափշութեամբ ըզնոսա եւ ամօթով կորացուցէ:
Ցայնժամ զու աշակերտ գոլով հըզօր վարդպապետի,
Վաղագոյնս ըստասցիս ըզքո վիճակ ժառանգութեան,
Որ թէպէտ զոյզն ինչ իցէ, սակայն կանուխ պարզեւեալ քեզ,
Հուսկ ուրեմն անխոնչ ջանիւ եւ տըքնութեամբ եւ վաստակովք,
Երկրին մըշակութեամբ եւ վաճառաց տուրեւառիւք

Գէթ սակաւ մի նմանեցէ մեծ եւ ընտիր բաժնիցն այլոց։
Բաց աստի՝ եւ ըգջիսուս թէ մատնիցես քահանայից,
Նորա լեալ չնորհապարտ, սզձեռլս քո լոցցեն ոսկւով։
Զայս ահա տայ քեզ խորհուրդ ծընող քոյին վրշտաշարչար։
Հայեաց յիս. ոչ իմ տրժգոյն այն մահատիպ երեսքն իցեն։
Անդ իսկ ի խորս անտառացն ըստորայնոց խորհեալ ի քեզ,
Եւ այսր յանուրջըս եկեալ՝ սզփերկութիւն քո ցուցանեմ։
Բայց դու զարթնուս աւադիկ. մի անգոսներ, որդեակ, ըզիրատ
Քոյոյ ծընողիդ, զի մի թաղծեալ առ ընկերս իմ։
Առ ոգիս մեռելոց դարձայց այսրէն ցաւած սըրտիւ։

Յետ տեսլեանն յարեաւ Սատան եւ առ նովաւ եկաց կանգուն։
Օրինակ զայս ամբառնայ լեառըն մի յաղթ՝ ուր էր նախ ձոր,
Յորժամ հովիտք շուրջանակի սասանութեամբ շարժման երկրիս
Հոսեալ ի խորս անկանին ընդ կամարաց կործանելոց։
Զարթեաւ Յուղաս, եւ անդէն ընդոստ ի վեր վազեալ՝ ասէ։
«Կոյն մեռելոյ հօրս էր ձայն, նոյն եւ բարբառն ի ժամ մահուն։
Ըստոյգ ատեայ զիս Յիսուս. զայդ եւ մեռեալըն անգամ զիտեն։
Յորմէ միշտ երերազին կասկածանօք խիթայի ես
Եղկելիս, զայն գնացելոցն ոգիք յայտնեն ինձ աւադիկ։
Օ՞ն երթայց կատարեցից զոր ինչ տեսիլըն պատուիրեաց։
Բայց ոչ սովին լինիցիմ դաւաճանող Մեսիայի։
Ո՞չ դանութիւն կամ Սատան ետուն զերազրդ տեսանել...
Օ՞ն ի բաց զբնացէք յինէն անարգ եւ վատ խորհուրդք։
Այլ գըրդէ զիս թերեւս անձուկ ընչից եւ քէն վրիժուց...
Իսկ ընդէր զանձն իմ յուղեն այդքան անդոճք եւ մեղկ վարանք.
Երեւին ինձ տեսիլք եւ պատուիրեն խընդըել ըզվրէժ։
Ես սուրբ վրէժիւնորութիւն, զոր հրամայեն պատգամք տեսլեան։»։
Մինչ զայս խօսեալ՝ կուտէր ի գլուխ իւր ըզցասումն աստուածասաստ,
Այն որ զնոգւյն ամբըծութիւնն այդպէս եղծեալ ապականեաց,
Սատան լըսէր զամենայն եւ անդ կացեալ հայէր ի նա
Թաքուն ամբարտաւան գոռողութեամբ եւ ժանտ դիմօք։
Այսգունակ ի բարձր ամպոց միջոյ դիտէ ժայո մի ահեղ
Ըզդիակունսըն ծըփեալս յալիս ծովուն կոհակելոյ։
Բայց յանկարծ հարեալ շանթիս եւ խորտակեալ հոսի տապալ
Ի խորս անդընդոց. եւ ի տեսիլ անկման նորին
Կըզզիք շուրջանակի գովեն ըզշանթըն վրէժիւնդիք։
Ի լեռնէ անտի Սատան յոխորտընթաց ճեմովք քայլեալ

Եհաս յիրուսալէմ, խընդըել ի լուռ անդ ապարանս
Ըզմեծ քահանայն, զաստուածութեանըն թըշնամին,

Եւ ի սիրտն այն չարալից հեղուլ խորհուրդըս չարագոյնս
Եւ տեսլեամբք գիշերայնովք խարդաւանել զանձըն նորա։
Իսկ Յուղաս կայր ի լերին, սուզեալ ի յոյզըս խորհըրդոց։
Եւ ահա տիւըն ծագեաց յերեսս երկրի նիրհեցելոյ։
Զարթեան Յիսուս եւ Յովհաննէս, եւ ի լեառն անդըր երթեալ
Գրտին անդ զայլ աշակերտուն տակաւին անկեալս ի քուն։
Յիսուս կալեալ զարդարոյն Ղեքոսի թըմբքեալ ձեռաց,
Եւ ըզնա զարթուցեալ, զայս առ նա բան բարբառեցաւ.
«Աստ եմ եւ կամ կենդանի, ով Ղեքոս առաքինիդ»։
Նորա յարուցեալ արկ նըմա գիրկս արտասուելով։
Ապա չոգաւ զարթուցանել եւ զայլս եւ մօտ ածել առ նա։
Յորժամ նոքա դիմեալ անձկով խըմբեցան շուրջ, ասէ Յիսուս։
«Ե՛կ, գասըդ սուրբ, հապա եկ ի միասին վայելեսցուք
Ի մացուած այսր աւուր նախ քան զհամբոյը հուսկ հրաժեշտին։
Բաց է Սարոն առաջի մեր տակաւին, եւ դեռ երկինք
Յերջանիկ դաշտավայրս ըզմեօք ցողեն յայգուն ամպոց։
Երկնակատար եղեւինն եւս այն զոր Հայր իմ մըշակեաց,
Դեռ սրգուէ զով հովանիս. դեռ եւս ըզմարդըն տեսանեմ
Որ հանգոյն իմն անմահից բերէ յանձին զէին պատկեր։
Այլ ընդ հուպ ոչ եւս իցէ այդ ամենայն. երկինք ընդ հուպ
Ծածկեցին խաւարակուռ ահեղ ամպովք, եւ խորք երկրի
Սարսեսցեն մեծապէս, եւ ցանկալի դաշտք այդ զըւարթք
Աւերեալ ամայացին. ընդ հուպ մարդիկ հայեսցին յիս
Ժամատ աչօք, եւ զիս թողեալ փախիչիք դուք ամենեքին։
Զի՞ լաս, Պետրէ. մի լար եւ դու, ով աշակերտ իմ չերմագութ։
Ոչ ողբայ հարսըն բընաւ, մինչ առ նըմա կայցէ փեսայն։
Դարձեալ վերըստին տեսջիք դուք զիս, որպէս ըզմայրն
Ի մէջ յարուցելոց տեսցէ որդին իւր միամօր»։

Զայս նորա բարբառեալ, կայր անդանօր ի մէջ նոցին
Աստուածայնով պայծառ դիմօք. սակայն ըզգայր յանձին իւրում
Ըզներին տագնապս հոգւյոն եւ զիեհ երկունըս փըրկութեան։
Ի գնալն անտի, չոգան ըզհետ իւր սերտ սիրով ամենեքին
Բայց միայն ի Յուղայէ, որ թանձր ոստոցն ընդ հովանեաւ
Ուրոյն մեկուսացեալ լըսէր ըզեանսըն Յիսուսի.
Եւ տեսեալ ըզմեկնել նորին ի բաց, յանձն իւր ասէ.
«Գիտէ անշուշտ թէ ինքեան ըսպառնացեալ կայ օր մըթին։
Գիտացէ եւ զհալածչաց իւրոց ուրեմն ունել ըզդէմ,
Եւ անյաղթ զօրութեամբ ի գլուխ տանել զոր ըսկըսաւ։
Բայց զիտէ արդեօք եւ զայն եթէ խորհիմ մատնել ըզնա,

Եւ տեսիլն այն եւ երազ չէին ցընորք խաբեպատիրք։
Եթէ եկն երազ մի սուս՝ բարդել զտանշանս ատեցելոյս,
Ապա ուրեմն անիծեալ եղիցի ժամն յոր նընջեցի,
Եւ հայրն իմ յարուցեալ եկն այսր առ իս իբրեւ զլստուեր։
Ի գարձ ժամոն՝ լըսելի լիցին նըւազ ձայնք հեծութեանց
Ի լերինս եւ ի խոռոչըս գամբանաց կործանելոց։
Անիծեալ եղիցի վայրն՝ յոր ընկողմսեալ անկայ ի քուն,
Անդանօր ամբարիշտ որդին ըգհայր իւր ըստանց,
Անդանօր հեղցի արիւն բարեկամիս սիրեցելոյ,
Որ զանձըն մոլեբար փողոտեսցէ իւրով ձեռամբ։
Յո՞ տանին զիս զառանցանք, եւ է՞ր ընդ անձն իմ զայրագնիմ։
Չեն այդ ցընորք, այլ տեսիլ մի երեւեալ յորդորէ զիս
Մատնել ըզՄեսիա, եւ ես փութամ կատարել զայն։
Միթէ լիցիմ մեղապարտ...: Ո՞հ, նըզովեալ լիջիր եւ դու,
Ո՞վ օր սոսկալի, յորում ընտրեաց զիս Մեսիայն
Եւ սիրով եւ քաղցր ակամք ասաց ցիս գնալ ըզետ նորա,
Խաւարեալ եղիջիր մըոայլ ամպով եւ գիշերաւ։
Ի մերձենալ քո յերկիր, ընդ մութն յածցի անդ ախտրն ժանտ,
Եւ ի մտանել շողից արփոյն ճարակեսցի մահ տարաժամ։
Մի՞ ոք բնաւ ի մարդկանէ անուանեսցէ երբէք ըզքեզ,
Եւ Աստուած մոռասցի կարգել ըզքեզ ի թիւս աւուրց։
Պատէ զիս անձկութիւն, դողան ոսկերք իմ համօրէն։
Ո՞ւր ես, Յուգա. զարթիր, քաջ լեր. հիմ, եղկելիդ, այդպէս տանջիս,
Ոչ պատրէ տեսիլդ ըզքեզ. եւ թէ իցես եւըս պատրեալ,
Կարիցենս այլազգ հնարիւք ինչ ժամանել յոր ծարաւիս »։
Մինչ շամբշնալ խորհէր նա զայս, երկուս այլ ժամս անդոհականս
Յետ տեսլեանն առաւել ի յաւիտեանսն հասեալ էր մօտ։

ԿԼՈՂՇՏՈՎԿԻ

ՄԵՍԻԱԿԱՆ



ԵՐԳ ԶՈՐՈՐՈՐԴ

ԿԼՈՂՃՏՈՎԻ

ՄԵՍԻԱԿԱՆ

ԵՐԳ ԶՈՐՈՐԴ

Ն Ա Խ Ա Դ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Կայիափա, յետ երևութանալոյ նմա Սատանայի, ժողովէ զատեանն առ ի դատապարուել զՅիսուս ի մահ: Փատմէ զերազ իւր, առաջի արարեալ զայն իբր աստուածեցն իմն ազդեցութիւն: Փիլն փարիսեցի ընդդիմաբանէ նմին, բայց մեծագոյն եւս սաստկութեամբ մահապարտ դատի զՅիսուս: Խորհուրդ Գամաշելի եւ առ նա չնորհակալիք նիկողեմոսի: Մոլեգին խօսք ֆիլոնի, ազգեալք ի Սատանայէ եկելոյ յաներեւոյթս անդր ընդ իմուրիէլի: Նիկողեմոս տուեալ նմա պատասխանի, ելանէ ընդ Յովսեփայ արիմաթացոյ արտաքս ի ժողովոյն: Գայ Յուդա մասոնել զՄեսիա: Մերձ հասեալ Յիսուսի յԵրուսաղէմ, առաքէ զՊետրոս եւ զՅովհաննէս ի քաղաք անդր, պատրաստել զվերջին ընթրիսն: Պետրոս ի վերնայրէ տանն տեսանէ զմայրն Յիսուսի եւ զՂազարոս եւ զՄարիամ զբայր նորին եւ դորդի այրւոյն նայինայ եւ զԼիդլի՛ զդուստր Յայրոսի, որբ դաշին ինտրել զՅիսուս: Ամբիծ սէր որդույ այրւոյն նայինայ ընդ կիրիեայ: Մարիամ ոչ եւս համբերել կարացեալ, գնայ դարձեալ ի խնդիր Յիսուսի, որոյ եկեալ ի զերեզմանն Յովսեփայ եւ անդ զկայ առեալ՝ խոկայ յիւր մահն եւ ի յարութիւն: Հասանէ կրեկոյն: Բանք իմուրիէլ առ Մեսիայն եւ պատասխանի նորա: Մասնէ ի քաղաքն, եւ հանդերձ աշակերտօն բազմեալ ի սեղան, խօսի զմահուանէն, զմատնութենէն, եւ հաստատէ զիորհուրդ յԵշատակի մահուն իւրոյ: Յովհաննէս յընդունել իւրում զբաժակն, տեսանէ զփառա Յիսուսի: Յուգա ելանէ արտաքս, գնալ առ կայիափա: Վերջին բանք Յիսուսի: Պետրոսի յանդուզն համարձակութիւն, եւ իւրոյ ուրացութեանն կանխասացութիւն: Յիսուս ի միջի աշակերտացն նախ յաղօթս կացեալ, ապա յառնէ գնայ ի հեղեղան կեդրոնի, եւ ի բլրի ուրեք դադարեալ, պատուէր տայ Գարբիէլի ժողովել զհրեշտակն ի տեղի մի առանձինն ի Գեթեանի:

Կայիափա յետ տեսլեանն, յոր յայտնեցաւ նըմա Սատան, Կու խոտվիալ կայր ի մահնին, ուստի հանգիստն էր խոյս տրւեալ, Ըզբով վայրիկ մի անկեալ եւ զարթուցեալ անզրէն իսկոյն, Սլուայոյզ տագնապէր եւ դանդաչէր մոլեզնաբար: Որգունակ ի ճակատու պատերազմին նուազեալ մարմնով Թաւալի այր անաստուած, մինչ գայ յալթովն՝ ոյր երիվարն Հարթուցեալ ի վեր վազէ, եւ շառաչող զրահից շաշիւն, Գոռք եւ զայրոյթ բապանողաց, եւ յերկնէ շոփնդն որոտընդոսու Հինչեն զիւրեւ, եւ ինքն ապուշ ընդարմացեալ՝ ջախջախ զւլիսով Ընդ մեռեալսն անկեալ զբնի, խզեալ հատեալ զամենայն յոյս. Ապա յառնէ եւ նրզովէ զանձն իւր, զի կեայ եւ խորհի գեռ, Եւ տրժգոյն դողդոջ ձեռօք սրբսկեալ զարիւն իւր ընդ երկին, ԶԱՍՈՒԱԾ անիծանէ, զոր ուրանալ ջանայր նա զուր. Օրինակ զայս ցընորեալ ընդոսու յառնէ Կայիափա Եւ կոչէ զժողով ծերոց եւ երիցանց ժողովը ըրտեան:

Ի հոյակապ ապարանս անդ գոյր սըրահ մի լայնաձիգ, Փայտիւք Լիբանանու կերտեալ ի շուք սողոմոնեան:

Անդանօր ակըմբեցան դասք երիցանց եւ ծերքն Յուղայ.

Էր ընդ նոսա եւ Յովսէփի յԱլիմաթեայ, իմաստնագոյնն ի մէջ խորթացելոց որդւոց վեհին Աբրահամու,

Եւ ի թուոյ սակաւուց մընացելոցն առաքինեաց:

Զերդ լուսին խաղաղաւէտ ի նսեմաստուեր ամնզը բարձունս Յածի զմեօք, նոյն եւ Յովսէփի գընայր յատեաննն հանդարտորէն.

Անդըր եկն եւ մըտերիմ Մեսիայի եւ Յովսեփայ Նիկողեմոս։
Կայիափա տիրաբար անցեալ յառաջ, ասէ ցասմամբ։

« Հուսկ ուրեմն, Հարք Սաղիմայ, պարտ է մեզ արդ առնուլ խորհուրդ
Եւ զոսին ի միջոյ ի բաց բառնալ հըզօր բազկաւ։
Ապա թէ ոչ, յանգ հանցէ զոր վաղ ընդդէմ մեր նիւթեաց նա,
Եւ զայս հուսկ այսօր նըւագ ժողովիցիմք թերեւս աստէն։
Զայս պաշտօն քահանայի, զոր Տէր ինքնին իսկ ի Սինա
Զեռամբ մէծ մարգարէին կարգեաց եւ ետ որդոց յորդիս,
Զոր բըրգունք Բաբելոնի յերկարատեւ անդ գերութեան,
Եւ եօթն ահեղասաս բըուրբըն զինուցն մըրըրկաւ
Ու կարող եղեն խախտել, զայն տեսանող ոք մահացու
Բառնայցէ ի նախատինս իսրայելի եւ տաճարին։
Է՞ յիւր ձեռս իսկ է Սաղիմ. չիցե՞ն քաղաքք Յուգայ գերիք
Աստուածացեալ տեսանողին. ո՞չ սընապաշտ ամբոխըն կոյր
Թողեալ զտաճար հարցըն սըրբոց եւ յանապատըս հեռաւրոս
Ընթացեալ, ընդ նորուն պատիր նըշանսն ըսքանչանայ,
Զորըս նա Սատանին թելադրութեամբ հնարի գործէլ։
Եւ զի՞նչ առաւել նորանըշան եւ հրապուրիչ
Յաչս ամբոխին ապշելոյ, քան ըզմենեալս ի մահուանէ
Կամ մանաւանդ ըզմուաղեալ հիւանդս ի քնոյ զարթուցանել։
Իսկ մէք կամք նըստեալ յանհօս եւ ըսպասեմք զի խուժան իւր
Ապօստամբեալ և մոլեալ՝ հանդէպ նորին ըսպանցէ զմեզ,
Զի ապա եւ ըզմեզ եւս յարուցէ ի մահուանէ։
Դուք զարմացեալ կայք, ո՛ Հարք, եւ պապանձեալ հայիք ընդ իս.
Յերկուանամցք տակաւին եւ պաշարե՞ն ըզմեզ վարանք.
Քաջ է. կացէք գեռ յերկբայս եւ նիրհեցէք յանհօգութեան,
Անշուշտ անգիտանայք զի արքայ զնա կարգաց Յուգա,
Եւ սոսս արմաւենոյ հատեալ ամբոխըն տարածեաց
Ի վերայ ճանապարհին, եւ զովսաննայն երգեաց նըմա...։
Օ՛շ թէ նա զԱստուծոյ լըսէր զանէծսըն մանաւանդ,
Եւ յականչուն թբմբեալս հընչէք բարբառ Որոտողին
Փոխան ձայնից յադթութեան, եւ ի ներքին դրունըս մահու
Յերկաթի աթոռոց կանգնեալ արքայք եւ ըզպըսակոն
Արկեալ յերկիր, կարգային անդ ովսաննայս դառն այպահօք։
Ո՛վ Հարք անարժանք, թող ներեսցի ասել ինձ զայդ,
Մինչ արդար բարկութիւն վառեալ զոգիս՝ տայ ինձ խօսել,
Խոհականն իմաստութիւն եւ առաւել եւըս քան զայն՝
Տէր ինքնին հրամայէ փութալ յերկու բանալ ըզնա:
Յայտնութեամբք երազոց ընդ հարսըն մեր խօսէր Աստուած,

Արդ լըւարուք և ձեզէն դատեցարուք ի միտըս ձեր,
թէ երազըն զոր տեսի՝ աստուածառաք իցէ թէ ոչ։

« Եր արհաւրաց մահու գիշեր, եւ ընկողմնեալ իմ յանկողնոշ՝
Ընդորոյ հերձուածոյդ ըզնուսկ ելիցըն խորհէի.

Յայս վարանըս խորհըրդոց եւ լի հոգովք ի քուն եղէ.

Եւ ահա յերազելն իմում գըտայ ի տաճարին,

Եւ փութայի հաշտ առնել ըզգողովուրդն ընդ Աստուծոյ։

Մինչ հեղոյր արիւն զոհին, եւ ես զնայի պատկառանօք

ի ներքս ի սըրբարանն եւ զվարագոյրըն բանայի,

Տեսի յանկարծուստ, ո՞ն գեռ զողան ոսկերքս ողջոյն,

Եւ զինեւ անկանին արհաւրիք Տեառն օրհասաբերք,

Տեսի զԱհարոն, որ սուրբ զարգուք եւ խիստ դիմօք

Գայր առ իս, եւ վեհ ցասմամբ հրացայտ իւր ակն արձակէր մահ,

Եւ ի լանջացըն վառելոց սաստիկ շողիւք իւր ըդիսորեք՝

Լոյս զինեւ փայլատակէր. անդ յայնժամ թեւք քերովբէիցն

Առ երի տապանակին շառաչէին ահազնապէս։

Պատմուճանս յանկարծ փըշընեալ անկաւ յերկիր իւր ըզմոխիր։

‘ Փախիր, գոչեաց յահեղ նա ձայն, գու անարգանք երիցութեան,

Փէզ ասեմ, այ հէք, փախիր, զի մի գէթ Տեառըն քահանայդ

Տակաւին ժըպրինցիս պըզծել զտեղիդ նըւիրական։

Ո՞չ գու ես այն, — ասոս մահաբեր աչօք սաստիւ հայեցաւ յիս,

Որպէս հայի ոք յոտին եւ կամի զինքն ըսպանանել, —

Ո՞չ այն ես գու, ո՞վ այր վատ եւ անարժան, ոյր յանդիման

Ամբարիշան ըզգուրբարանն արհամարհէ անպատուեաս,

Եւ զեղբայրն իմ ըզՄովսէս եւ զԱբրահամ եւ զիս ինքնին

Անգոսնէ թըշնամանօք, ըզշաբաթ Տեառն առ ոտն հարեալ։

Երթ, եղկելիդ. մի՛ գուցէ ի յապաղելդ այլ եւս աստէն,

Սուրբ հրով ըզքեզ ծախեսցէ աթոռ չորհացն աստուածայնոց։

Զայս լըշեալ, հերարձակ եւ ըզգուլիս արկեալ մոխիր,

Այլանդակ եւ մոլեզին անձամբ խուսեալ անվերարկու։

Եկի յամբոխն, որ յիս դիմէր եւ կամք զիս ըսպանանել.

Յայնժամ զարթեայ, եւ զերիս ժամըս նեղեալ դառն անձկութեամբ,

Կացի թաթաւեալ ընդ մահու քիրտն իւր անըզզայ։

Դեռ գողամ, եւ բաբախէ սիրտ իմ քըստմնեալ յանյայտ սարսուս,

Եւ ըզբանըն կորուսեալ պաղի ւեզուս ի ըըրթունս իմ։

Մահապարտ ուրեմն է նա, ձեզ արդ մընայ, Հարք կաճառեալք,

Փութալ սահմանել որով մահու մեռանիցի »։

Զայս խօսեալ, անքըթիթ ակամբ եկաց նա համբացեալ.

Այլ անդրէն ըսթափեալ՝ յետոյ ուրեմն ած ի վերայ.

« Լաւ է զի մի ոք մեռցի՝ քան թէ բընաւքըս կորիցուք.
Սակայն չէ իմաստութիւն տալ զայրն ի մահ ի տօնի աստ.
Գուցէ ամբոխ ըստրըկաց իւրոց պաշտպան կացցէ նըմա »։

Լրեաց կայիափա. ոչ մի բարբառ եւ կամ շշուկ
Յարեաւ յատենին, ամենեքեան նըստէին լուռ
Իբրեւ ըգոյս իմն անշարժ եւ կամ գոզցես հարեալք շանթիւ:
Ետես Յովէփ ըգոյիրեալն անդ լըսութիւն, եւ կամեցաւ
Կալ ջատագով Յիսուսի. սակայն երկիւղ ագդեաց ի նա
Երէց մի ահարկու, ֆիլոն անուն, որ անդ յանկարծ
Զայրագին սըրտմըսութեամբ մատեաւ յառաջ առ ի խօսել:
Յայնժամ չէր նորա բանս ինչ ասացեալ ըզիխուսէ.
Զի ոչ յախուռն տարաժամ ճառէր զիրաց ինչ այրն այն վէս.
Էր համարեալ իմաստուն որ յաչս հանուրց եւ կայեափայ,
Զոր սակայն նախանձայոյզ փարիսեցին ատեայր քինու:
Եկաց կանգուն, բոց ի տըխուր եւ խոր աչացըն ցայտելով,
Եւ զայս բարբառեցաւ սրաթեւ բանիւք սըրտմըսութեան.

« Դու իշխես, կայիափա, վեհ իմն երազս աստուածայինս
Առ մեզ պատմել, իբր անգէտ գոլով թէ Տէր չերկի բնաւ
Արանց հեշտասիրաց, եւ ոչ ոգի ոք գըլխովին
Առնէ յայտնութիւն ինչ առ մեզմեխ սադուկեցիս:
Կամ սրուես, եւ կամ տեսեր ըստուզալէս զերազրդ զայդ,
Եւ Աստուած հաճեցաւ նըւաստանալ մինչեւ ցայդ վայր.
Թէ սըտես, են այդ արդիւնք հոռվմէական ճարտարութեան,
Որով զապատիւրդ գընեցեր. իսկ թէ տեսեր զերազրդ արդեամբ,
Դիտասչիր զի Աստուած ի պատուհաս չարազործաց
Ցըղեաց առ սոււտ մարգարէնն երեեն ոգիս մոլորութեան:
Ի կորուստ Աքաաբու գերոյ կըոռցն Ցեղաբելայ,
Եւ զի արին սպանելոյն մի գոչեսցէ յերկար առ Տէր,
Մահու հրեշտակն էջ յաթոռոյն եւ արկ ի սիրու մարգարէից
Հզուուտ գուշակութիւնս. եւ ահա կառք ճախրեալ ածին
ԶԱքաաբ շնչասպառ, որոյ արին իւր հոսէր անդ՝
Ուր Նաբովթն ըսպանաւ. եւ ի գաշտին կայր իմքն Աստուած,
Մինչ զարին ըսպանողին հելոյր հրեշտակըն մահարեր:
Որ քեզըն պատուիրէ պատուհասել ըզմբշնամին,
Չէ երազ ճըշմարիտ, այլ ի մըտաց քոց կարկատնալ:
Եւ ոչ սարսափիս մինչ անուանեմ զահեղ անուն
Մահու հրեշտակին. թերեւս արդ ոմն յայնց Զըւարթնոց
Առաջի Տեանն ըզքոյին կըշէք զարին՝ մերձ ի հեղուլ:
Ցինէն քան ըզպարտաւորն Յիսուս ունել առ անպարտ ոք.

Առ չարեօք Նազովրեցւոյն դու նուազագոյն ես մեղապարտ.
Դու պլողծես ըզտաճալոն, ինքն ի միջոյ բառնալ կամի:
Ի նըժար զատող կըշոյն, յոր պակասեալ զըտան յաճախ
Յանցաւորք եւ բարձրայօն ամբարհաւաճ յաղթողք ազգաց,
Նախ քան ըզծնունդ իւր կըշոեցաւ արին նորա յանչուշտ ի մահ:
Մեսցի ուրեմն, եւ ես կամիմ իմով աչօքըս տեսանել
Ըզմարմնոյն կարկամել. եւ ի բըլրոյն, ուր ըսպանցի,
Ըզհողն արինազանգ տարայց ի վայրըն սըրբութեան,
Կամ զարեամբ ներկեալ քարին եղից առ բարձրը սեղանովն
Ի յաւերժ յիշատակ ժողովրդեանն Աքրահամու:
Մի նուաստաբար երկիցուք յահէ յողողող խառնազաննին.
Հարքըն մեր առաջինք չուսուցին զայդ արկարութիւն:
Թէ ոչ մեզէն փութայցենք, Աստուծոյ շանթըն վրէժիւնողիր
Ընդ նըմին հարցէ եւ զմեզ, որք նըմին աչօք տեսցուք
Ըզնորա մեռանեն, եւ առ նըմին անկցուք պլողեալք:
Միթէ երկեաւ թէզբացին յորժամ ըսպան ըզքահանայս,
Մինչ ըզնիրեալըն Բահադ ոչ զարթուցին որոտող ձայնք:
Ոչ արդեօք յուսացաւ յայն՝ որ առաքեաց հուր ի յերկնուս:
Թէ և մեր ըզգուցին շանթք, բայց սակայն ես երթայց միայն
Ի մէջ բազմամբոխին. եւ վայ մարդոյն որ անդանօր
Ընդդէմ կացեալ ասացէ թէ ոչ արին երազովին
Հեղու ի փառս Աստուծոյ. ամենայն արք ժողովրդեանն
Աքասցեն ըզնա քարկոծ, յորժամ յօնիւքս ակնարկիցիմ:
Յանդիման Խորայելի եւ առաջի հոռվմայցւոց
Մեոցի այրն ապօստամբ, եւ համարձակ յայնժամ նըստեալ
Եւ դատեալ, ապա պերձ շըքով ի տուն Տեառըն մըտցուք »։

Զայս Փիլոն խօսեցաւ, եւ ըզբազուկսըն ամբարձեալ
Անց ի մէջ հրապարակին, եւ անդ կացեալ գոչեաց անդրէն.
« Ո՛վ զուարթ հոգիդ, եթէ արդ երկնից զարդու զգեստաւորեալ
Հանգչիս հուալ Աքրահամու եւ շուրջ իւրմբէս ըզմարգարէս.
Եւ կամ թերեւս ի կաճառ քոյց որդւոց իշանելով
Դիգերիս աստանօր ի մէջ մարդկան մահկանացուաց,
Դու, հոգիդ Մովսիսի, ուր եւ կայցես արդ ի ժամուս,
Երդնում աւասիկ յանուն յաւերժ անշինջ ուխտին,
Զոր յիշն ուսեալ ածեր յորոտնդոստ ցոլմանց միջոյ,
Զի ոչ հանգեայց մինչեւ հաքեալ սատակեցի քո ատելին,
Եւ ըզձեռս իմ զայսոսիկ լըցեալ արեամբ Նազովրեցւոյն
Եւ տարեալ ի բարձրայարկ անդր ի սեղանըն գոհութեան,
Ամբարձից ի վերայ գըլխոյս վաղուց ձիմացելոյ »։

Զայս ասէր, կարծելով թէ Աստուծոյ չիցեն յայտնի
Խորք բռելոց գերեզմանաց, մինչ կեղծաւոր զինք սիրտն ասէր,
Եւ ջանայր կերպարանել հանդարտ երեսս ի յատենին:

Կայիափա զայրագին հեղձամբզձուկ սըրտմըտութեամբ
Կայր յեցեալ յաթոռն ոսկի, եւ ըգմարմինն ունէր սարսուռ.
Հուր յերեսացըն ցայտէր եւ լուռ անշարժ հայէր յերկիր:
Զայն տեսեալ սաղուկեցւոց, մոլեզնախանձ զայրացութեամբ
Հակատակ փիլոնի անդէն յարեան ամենեքեան:
Այսգունակ ի ճակատու պատերազմին նըժոյգք ուազմիկք
Տեսեալ զի պետ իւրեանց խոցեալ երազալաց շաշող տիգաւ
Եւ ըմբռնեալ յօրհասէն, ժայթքէ արիւն, գլորի թաւալ,
Սանձակոտոր ի վեր վազեն երկաթակուռ կառացն հանդէպ,
Ընդ օդըս խըրխընջեն եւ ըսպառնան հրացայտ աչօք,
Դափր հատեալ դղբրդէն զերկիր եւ փրչեն ծուխ մըրբրկաշունչ:
Ատեանն անդէն լուծանէր յայն բարկ զըրգիռ մոլեզնութեան,
Թէ չէր յարուցեալ ի մէջ նոցա Գամաղիէլ,
Որ բերեալ ի դէմոն ըզփայլ ըզգօնութեան, խօսեցաւ զայս.
« Թէ յայս յոյզո ուժգին ցասման գօրեն ինչ դեռ առողջ խորհուրդը,
Սիրելի թէ ձեզ իմաստութիւն, լուրարուք ինձ, Հարք:
Յորչափ հերձուած անզրրաւ ցանգ զարթուցեալ կայ ի մէջ ձեր,
Եւ անուանք փարիսեցւոյ, սաղուկեցւոյ ճեղքեն ըզձեզ,
Զիահրդ կարիցէք ըզմարզարէն բառնալ յերկրէ:
Թերեւս յըզէ Տէր ի ձեզ ըզգըրզութիւն զայդ նախանձու,
Ինքնին կամելով գատաստանաւ իւրով մեծաւ
Դատել եւ հատանել զդատավթիռ հազովրեցւոյն:
Տեսուն թողէք զիւր գատաստան. գուցէ անզօր զըտանիցիք
Ի բառնալ ըզշանթ նորին, և ընդ բեռամբ հրզօր զինուն,
Յորմէ սարսեն եւ երկինք, կործանիցիք ի հողն անարգ:
Լացէք լուռ հանդէպ իշին՝ առ ի լըսել զբարբառ նորա,
Որ ընդ հուպ եկեսցէ եւ խօսեսցի, եւ զնորա ձայն
Յելից եւ ի ծագաց արեւմըտից լուիցէ երկիր:
Թէ ցըշանթն ասէ Աստուած. ‘ Խորտակեա զնա ’. եւ ցըմըրրիկ.
‘ Յըրուեսջիր զանկեալ ոսկերս իւր ընդ չորս հողմս իւր ըզփոշի ’.
Կամ ցըսուսերըն փայլուն. ‘ Օ՞ն վառեալ զաջ վըրէժիւնդիք ’.
ԱՌՔ զարիւն մեղաւորին ’. թէ հրամայէ ցանդունդ երկրի.
‘ Պատառեաց եւ կուլ ըզնա ’. յայնժամ գրեսցի նա մեղապարտ:
Բայց մինչ նա երկնահրաշ ըսփանչելեօք լընու զերկիր,
Մինչ նովաւ կոյրն ամբառնայ յարվին ըզզուարթ երեսըս իւր,
Եւ ի հայրն՝ յառաջնորդ իւր բաց աչօք ափշեալ հայի, —

Ներեցէք, թէ սըխրացեալ ընդ մեծամեծ գործըս նորա,
Թերեւս թըլիցիմ ձեզ զինքն յանչափըս ներբողել, —
Մինչ ականջք խըլից բացեալ անդրէն ի լուր ձայնի մարդուն,
Լըսեն վերըստին զբահանային քալցըր օրհնութիւն,
Ըզեարբառ հարսնուենոյն եւ զովըս մօրն հըրճուեցելոյ,
Ըզունական երգոց պար եւ զալէլուս փառատրութեանց.
Մինչ նովաւ յառնեն մեռեալք եւ մեզ վըկայք հանդիսանան,
Եւ զայսրէն կենգանացեալ աչս արտասուօք յերկինս յառեն,
Սուրբ ցասմամբ հային ի մեզ, եւ զգերեզման իւրեանց ցուցեալ
Յուշ առնեն մեզ զատեանն, որոյ հանդէպ կացին նորա,
Եւ որ եւս է սքանչելի, մինչ անըստգիւտ վարէ նա կեանս,
Եւ հըզօր զօրութեամբ առնէ նըշանս աստուածաբար,
Աղաչեմ, Հարք, երդմնեցուցեալ ըզձեզ յԱստուածըն կենդանի,
Ասացէք, իցէ՞ օրէն դատապարտել ըզնա ի մահ »:

Լըսեաց նա, եւ ահա ճառագայթէր յիշրուսաղէմ
Բարձր արեւ միջօրէլի, եւ Յուդա զայր եւ մերձենայր
Յատեան ժողովոյն. սակայն քան զինքն յառաջեալ շոյտ
Կթուրիէլ եւ Սատան, եւ ի սրահին կացեալ անտեսք
Առնթեր քահանայից, դէտակն յատեանըն դընէին:
Անդ նըստեալ լուռ Նիկողեմոս հայէր յերեսս ամենեցուն,
Ուրք ինքեան թըլէին իւրեւ ըզմարդ որ մեղաւոր
Սարսափեալ ի զոյն գալկան, յորժամ վերուստ որոտայ Տէր.
Եսս եւ Փիլոն եւ Կայեափա գոցես յապուշ հարեալ կային
Ընդ բանսըն հանճարեղըս զոր ասաց Գամաղիէլ:
Յարեաւ խօսել Նիկողեմոս արհամարհոս իմն երկիւղիւ.
Վէճ տեսիլ իւր ցուցանէր ըզմարդասէր ոգի նորին.
Ի մտախոհ դէմըս նորա նկարեալ էին ցաւ եւ թափիծ,
Եւ յերեսն ողջոյն փայլէր անքիծ խըլին անդորրութիւն.
Անփարդախ վըկայք սըրտին աչք իւր լային, այլ ինք բընաւ
Զարտասուս իւր ոչ ծածկէր, զի առ մարդիկ կարծէր խօսել.
Եւ ձայն արձակեալ բարբառեցաւ օրինակ զայս.
« Օրհնեալ լիցիս, Գամաղիէլ, յազգըս մարդկան մահկանացուաց.
Օրհնեալ եղիցի բարբառ ըըթանց սիրեցելոյդ:
Աստուած ի սիրտ քո ազդեաց զարիութիւն դիւցազնական,
Եւ ըզլեզու քո սըրեաց իւր ըզուսեր յեսանեալք.
Դեռ եւս ոսկերք մեր սարսեն ի քոց բանիցըր սասանեալք.
Կըքին զեռ ծունկը մեր տըկարք, եւ զաքըս մեր պատէ խաւար.
Տեսանեմբ տակալին զի Տէր իւրովք շանթիւք սասափց
Յուշ առնէ ապլստամբաց եթէ դարձցին նորա ի հող:

Այն Աստուած, որ խրատեալ ուսոյց քեզ զայդ իմաստութիւն, Եւ ետ քեզ սիրո անվըկանդ եւ զքաջութիւնդ արիական, Ըզքեզ պահպանեսցէ. Եւ Մեսիայն աստուածառաք Հովանի եղիցի քեզ եւ քոյոցրդ զաւակաց: Իսկ ըգձեզ, ըգնալածիչս Աստուածոյ մեծ մարգարէին, Ըզքեզ, փիլոն, եւ ըզքեզ, կայլափա, ես ոչ օրհնեմ: Լալ եւեթ մընայ ինձ աստ, եթէ երբէք ըզձայն լալեաց Ակրտք ձեր լըսել կարիցին, եւ արտասուք զըթոյ հեղեալք Ի պատճառս անմեղին, շարժել ըզսիրտ ձեր զօրիցեն: Մի՛ մերժէք զարտասուս, որք տակաւին խօսին առ ձեզ Ի փըրկութիւն արդարոյն. զի թէ հեղին արիւնն անպարտ, Բարձր աղաղակ իւր հընչեսցէ իբրեւ զորուն աստուածասաստ, Հընչեսցէ եւ ելեալ յերկինս՝ հասցէ յունկն Անեղին, Որ լըւեալ եւ յանողորմ ի դատաստան եկեալ հասեալ, Խընդեսցէ զըսպանեալն եւ ասասցէ. Ո՞վ տունդ Յուղայ, Ո՞ւր իցէ քոյդ Մեսիա՝. Եւ ըզնա ոչ գրտեալ ուրեք, Ի ծագաց արեւելից ցըմուտս հարեալ սատակեսցէ Զարսն արինահելու որք ըսպանողք եղեն Աըրբոյն»:

Դադարեաց նա. իսկ Փիլոն ըսպանսալից աչօք նըստեալ Գողայր առ սըրտին կրից եւ կատաղի սըրտմըսութեան, Եւ ջանայր առ վիսութեանն ըզբարկութիւն իւր ոչ յայտնել. Այլ ի զուր. զի մթագնեցան աչք իւր եւ շուրջ պատեաց ըզնա Թանձըր զիշեր, եւ թըւէր նըմա ժողովն ի խաւարի: Եւ մինչ կայրն իբր անըզգայ, յանկարծ արիւն իւր եռացեալ, Ի սըրտէն ուռուցելոյ ելեալ յերեսըն ծաւալէր. Յայնժամ ի դէմրն ցուցեալ թէ որպիսի ոք էր Փիլոն, Եւ ցասմամբ ի վեր վազեալ խաղաց յառաջ ի տեղւոշչն: Զերդ յորժամ յանմատոյց լերին ի սար զայ իշանէ Ամպրու ահեղասաստ, սուրայ իսկոյն ամպ մի մըթին, Վառեալ հրաբորքոք Կորըստաբէր փայլատակամբք. Այլք յամպոց ըզմայրից միայն ըզծայրսըն տատանեն, Իսկ նա յերկնէ դիմեալ յերկին, զանտառախիտ լերինս ողջոյն Եւ զքարձարաբէր պարըսպաւոր զանծայր քաղաքս արքունականս Հըրդեհեալ բիւրուք շանթիւք՝ թաղէ ի կոյտս աւերակաց, Օրինակ զայս Փիլոն յառաջ անցեալ արձանացաւ: Ետես զայն Սատան, եւ խօսեցաւ ընդ միտըս իւր. « Իցին քո բանք ծաւալեսցին հանգոյն ահեղ գժոխոցն ուղիսից կամ ալեաց հրեղէն ծովուն եւ կամ ըորթանցըս որոտմանց, ի հրամայել իմում այլոց. լու լիցի ձայնդ ահազնադղորդ,

Որպէս անդ ընդ անսահման բարձրաւանդակսն անդընդայինս Հընչեաց բարբառ աստուածոցն առ մարդն ոխից, զոր լըւան գետք Եւ ուսեալ զայն՝ պատմեցին այլոց գետոց շուրջանակի: Քոյով բանիւըդ կաշկանդեալ կապեա զամբոփն յաղթանակաւ. Այնպիսի յորդեալ զեղցին ի քում սըրտիդ խորհուրդք եւ կիրք. Ընդ որս ինքն Ազրամելէք իսկ բընաւ ոչ ամաչեսցէ: Եթէ զվիտ հատցես մահու Նազովրեցոյն, տաց վարձըս քեզ, Եւ խընդիւ դժոխիայնով ողջոյն ըզսիրտ քո լըցուցից Յարեանն ի տես. Եւ ի գալդ առ մեզ եղեալ քեզ առաջնորդ, Տարայց ըզքեզ առ ողիս մարգախոշոշ վեհ քաջազանց»: Զայս Սատան յանձն իւր ատէր, զոր սոսկ լըսէր իթուրիէլ: Իսկ Փիլոն մոպախոհ կացեալ եւ հայեցեալ յերկինս՝ ասէ. « Սեղան արեան, ուր առ Տէր մատուցանի գառն հաշուութեան: Զոհարանքըդ բարձունք, յորս ողջակէզք նըրիրականք Ի հու անուշից Աըրբոյն երբեմն ելանէին. Դաբրայդ աստուածընկալ եւ տապանակըդ վկայութեան, Քերովքէք, հրեշտակը մահու, եւ դու, չնորհաց աթոռըդ վեհ, Ցոր ին յառաջըն միշտ բազմեալ եւ մեծարեալ ի մարդկանէ, Ի միջոյ խաւարին սըրբոյ գատէր ըզյանցաւորս. Տաճարդ Աստոււծոյ, զոր Տէր լընոյր վատօք իւրովք. Եւ դու, լեանուրդ Աիոն, որ լըւար զայնն աստուածեղէն, Եթէ երբեք Նազովրեցին եւ հետեւովք իւր այնորիկ Անօրէնք եւ չարագործք, առաջնորդեալք յապլստամբէն Զգձեզ Կործաննեսցեն, յայզեմ ես չեմ ինչ պարտաւոր. Անպարտ եմ գըլխովին, Եթէ որդիք մեր ձեռնամած Ցաւագին թաղձեալ ակամբ եւ տկար ծընկօք կըթուցելովք Գան խընդրել ի տաճարի իւրում զԱստուած հարցըն իւրեանց, Եւ ոչ գըտանեն. թէ դնէ զաթու Նազովրեցին Ուր Տէր նըստէր ի քրովքէս. թէ յանդիման ամեննեցուն Կոպապարիշտք արկանէն մեղաւորին խունկ անսուրբ անդ՝ Ուր վարագոյրըն կախէր, ուր նախ միայն քահանայն մեծ Քոլ ըզգիմօք՝ աղօթիւք մատչէր յաթոռն ողորմութեան: Մի՛ տար ինձ, Տէր, ըզշարիսըդ տեսանել. աչք իմ շիջցին՝ Զեւ ի վերայ ժողովըրդեան քո աղիտիցըդ ժամանեալ: Ես ջանամ խափանել գեռ ըզկորուստըն մօտալուտ, Եւ աստ հանդէպ քո կացեալ մատուցանեմ աղերս առ քեզ, Թէ երբեք հաճեցար լըսել ձայնի մարդկան յերկնից, Ունկըն գիր եւ իմոցս հայցմանց, Աստուածդ Խորայելի: Ազօթիւք Եղիայի վայրաբերեալ հուր ի յերկնէ,

Զարսըն յըղեալս յարքայէն ծախեաց ի սարսըն կարմելայ։
 Մովսէս եկաց յազօթս առ քեզ, եւ ի ներքին խորս իւր երկիր
 կենդանւոյն եկուլ ըզկորիս եւ ըզԴաթան եւ զԱբիրոն։
 Իսկ ես անէծըս կարդամ ի գլուխ քոյցըդ հայհոյչաց,
 Որք Վրիժագործ թշնամւոյն Մովսիսի արդ կայցեն պաշտամանք։
 Վահճան ապլստամբին հասցէ եւ քեզ, նիկոդեմոս։
 Հանգոյն նըմին ի բացեայ ի սեղանոյն ու ի տաճարէն
 ի գերեզման մարգասպանաց քարկոծելոց։
 Ուժացեալ յԱստուծոյ խըստասցի սիրտդ ի ժամ մահուդ։
 Անարտօսր աչք քո մնասցեն եւ ոչ բընաւ կարասցեն լալ,
 Յորժամ առ Տէր կամիցիս դառնալ յայն հուսկ յետին պահու։
 Զի լացեր դու ի ժանտին պաշտամնութիւն, եւ յաչաց քոց
 Ընդէմ կամացն Աստուծոյ կաթեցուցեր պիղծ արտասուս։
 Քո եւս աչք, գամաղիէլ, որ ջատագով առնըն լինիս,
 Ծածկեցին ծանըր մըթով եւ խաւարաւ, եւ վայրապար
 Օգնութեան հազորքեցւոյն ըսպասեսցես հաշեալ սըրտիւ։
 Ականջք քո խլասցին եւ խիստ մահու վախճանեսցիս,
 Սուս յուսով յառնելոյ այսրէն բանիւ հազորքեցւոյն։
 Խաժամուժն ընդ ոտիւք իւրովք կոխեալ ըզքո գամբան,
 Ծաղը ըզքեզ եւ զմարգարէն քո արասցէ, մինչզեռ հոգիդ
 Յանդիման ատենին լըւիցէ զիւր դատագըճիւ։
 Ամբարձ, Տէր, գահաւոր բազուկդ եւ հար զՆիկոդեմոս,
 Կատարեալ զանէծուն զայն զոր ի քո փառս հանի նըմա.
 Խջո ի հող զԳամաղիէլ ըզջատագովըն մեղապարտ։
 Բայց ըզքո մեծասասու սըրտմըտութիւն, յորմէ գողան
 Լերինք երկրի եւ անդունդք տարտարոսին՝ ի գնալըդ քում,
 Եւ ըզքո կայծակունս որք շորջ ըզքեւ վայլաստակեն,
 Հեղ ի գլուխ հազորքեցւոյն, մեղաւորին չարագունի։
 Եի երբեմըն մանուկ եւ ծերացայ ես աւասիկ,
 Ըստ կրօնից հարցն ըզքեզ պաշտելով միշտ նուիրմամբ զոհից։
 Իսկ թէ թողուս զի հասեալ մերձ առ ի մահ՝ տեսից յաղթող
 Զապլստամբ հազորքեցին, ապա ոչինչ է յաւերդդ ուխու,
 Ոչինչ եւ սըրբարանն եւ օրհնութիւնք եւ երդումն այն
 Զոր երդուար Աբրահամու եւ զաւակաց իւրոց յետնոց։
 Յանդիման համօրէն իսրայելի մերժեմ ի բաց
 Զիրաւունսըդ եւ զօրէնս. առանց քո զկեանս իմ անցուցից
 Եւ առանց քո այս խոնջ զըլուխս իջցէ ի գերեզման։
 Եթէ ոչ բառնայցես զերազախօսըն զայն յերկէ,
 Ապա ոչ բառնայցես զերազախօսըն զայն յերկէ,

Զոր նա ի սուրբ մորենոջն ետես առ ոտըս Քորեբայ։
 Ոչ ուրեմն ի կատար Աինայ իջեր ըպանչելեօք,
 Ոչ հընչեաց փող եւ որոտ, եւ ոչ սարսեալ լեաւնըն դողաց,
 Եւ մեք եւ վաղընջուց ժամանակացըն նախահարք
 Եմք ողբոց արժանի քան զամենայն ազգըս մարդկան։
 Աւակ, մեզ, ոչ զոն օրէնք, չես գու Աստուած իսրայելի»։
 Զայս ասաց, և զայրագին գարձաւ անդրէն ի տեղի իւր։
 Անդ կայր նիկոդեմոս անխոսվ տեսլեամբ իբրեւ զայր ոք,
 Որ իւրումն անմեղութեան եւ ուղղութեան գոլով գիտակ,
 Կրելոցն ի հալածչն վըշտաց տանի համբելութեամբ։
 Ցերեսսն հանդարտութիւն, ի խորս հոգեւոյն փայլէր երկին։
 Յուշ ածէր ըզսուրբ գիշերն՝ յոր Մեսիայն մօտ առ նըմա
 Մըտախոն հոգեզուարճ դիմօք եւ զուարթ ժըմտիւք երկնից
 Խոսէր զկենացըն յաւերդից եւ ըզգաղտնեաց աստուածութեան։
 Դեռ յանդիման նըկատէր զվայելութիւն չնորհաց գեղոյն
 Եւ զաշացն աստուածայնոց ըզզօրութիւն զարմանահարաշ,
 Ըզպարզ զեղեմականն անմեղութիւն, եւ ըզվըսեմ
 Եւ ջինջ հետո անանցականըն պատկերին, ըզչօր Որդին։
 Ցիշատակաւն ըզմայլեալ՝ յոչինչ ըզրէր զերկիւլ մարդկան։
 Հուր սաստիկ եւ ազգումն յերկնից ամբարձ զինքըն յերկրէս,
 Եւ թըլէր տեսանել հանդէպ աչաց իւրոց զլսուած,
 Ըզժողով մարդկան ազգի եւ ըզյետինըն գատաստան։
 Ատեանն ողջոյն հայէր ի նա, եւ ըմբըռնեալ յահ եւ յերկիւլ
 Յաշացըն վառելոց հըզօր սաստիւ արդարութեան,
 Ըզզայրոյթ իւր նահանջեաց, մինչ բակըսաւ նա խօսել զայս։
 «Երանեմ ինձ, որ եղէ ականատես Աստուածայնոյն,
 ինձ երանեմ, զի տեսի զալպեցուցիչն եւ ըզհարցն յոյս,
 Զոր Աբրահամ մենայեալ յաճախ յանտառըն Մամբէի
 Փափաքէր տեսանել, եւ զոր Դաւիթ՝ այրն աղօթկեր,
 Մըտալիւր իմըն ցանկայր ի բազկաց Հօրն յափըշտակել,
 Ում մարգարէքն անձկային գետնամածեալ լի արտասուօք,
 Զորս Աստուած ժողովեաց եւ ի համար արկ զայնոսիկ,
 Եւ մեզ անարժանից չնորհեաց զՈրդին իւր միածին,
 Զանուանեալն առ ի ձէնջ երազախօս եւ մեղաւոր։
 Երբ իցէ նորս խորհեալ ըզըտութիւն, կամ ե՞րբ մեզաւ։
 Ոչ կայր նա յանդիման ժողովըրդեանն իսրայելի։
 Տէիր, Փիլոն, եւ դու անդ, յորժամ զոչէր նա եւ ասէր.
 Ո՞չ ի ձէնջ զիս յանդիմանէ վասըն մեղաց՝ ո՞ւր էր յայնժամ
 Հայհոյիչ ըլրթանցըդ քոց գառնավիժան մոլեգնութիւն։

Առ ի՞նչ գու եւ խուժան քո անդ կարկեալ համրացարուք։
Անդանօր ամեներին կային լըոփկ, եւ զաշս ածեալ
Այսոր եւ անդր հայէին, եւ խինդ եւ խէթ վարանական
Ի դէմս իւրեանց ցուցանելով՝ մասյին զի այր մի յարիցէ
Վըկայել ընդգէմ նորին. բայց յորժամ ոչ մի ոք յարեաւ
Ի միջոյ բազմութեան անթիւ մարդկանըն լըլնելոյ՝
Վկայել ընդգէմ Աստուածայնոյն, յայնժամ հանուրց ձայնն օրհնութեան
Յամենուստ բարձրանայր յերկինս ի վեր այնպէս ուրգին,
Զի Սիոն եւ տընկալիս կատար լերինըն Զիթենեաց
Սարսէին ի գոչմանէն. համերք եւ կոյրք առողջացեալք
Խուռանընթաց անդրը դիմեալ գոհանային ուրախութեամբ.
Անդուստ եւ այլ անթիւ ամբոխ, զոր նա երբեմն ըսքանչէլեօք
Կերակրեաց յանապատին, զայր գոհանալ զմարդասիրէն։
Անդ ի մէջ ժողովըրգեանըն պատանին այն յարուցեալ
Առ դրամք հայինայ՝ մեծաբարեառ ապագակը.
Դու ի վեր ես քան ըզմարդ, գերազանցեալ յոյժ քան ըզնա.
Ի քեզ չիք արատ մեղաց, քանզի Որդի ես Աստուծոյ։
Զորս այժմ առ քեզ կարկառեմ՝ ձեռքս այս էին ընդարձացեալք,
Կափուցեալ էին այս աչք, զորս աստ թանան արդ արտասուք.
Ոչ եւս ընդ իս էր հոգիս, որ այժմ հըրճուի եւ պաշտէ զքեզ.
Եւ մինչ զիս տանէին ի մեռելոցըն զերեզման,
Խամրեալ աչաց եւ ձեռաց իմոց ետուր կենդանութիւն.
Տեսի վերստին զերկիր՝ զերկինս, եւ առ ինեւ
Ծզմայրն իմ գողգոջուն. դու կոչեցեր յետս ըզհոգիս,
Եւ զիս ըզպատանեակս այլ ոչ տարան առ ի թազել։
Զայս յայնժամ նա բարեառէր, եւ դու զերկիր նըշմարէիր.
Հիմ անդ հանդէպ համօրէն Խորայելի կացեր անմռունչ։
Բայց առ ի՞նչ պատմեմ ես զայդ, զոր դուք զիսէք ամենէրին։
Թէ ի լըսել ունկն էր քո եւ կամ թէ ակն ի տեսանել,
Եւ չէին խաւարեալ եւ չարացեալ միտք քո եւ սիրտ,
Անդըստին ի վաղուց հետէ արդեօք ճանաչէիր
ԶՈՐԴԻ Հօրն յափունից. իսկ թէ չէիր կարող առ այդ,
Պարտ էր քեզ ակն ածել յէէն, եւ ըսպասել խոնարհ յերկիր,
Մինչեւ անպարտ արձակէր ըզնա երկնիցըն դատաւոր,
Կամ կընքէր ըզնորա դատավըճիորն կորստեան։
« Ո՛Վ կրօնք աստուածեղէն, ազգի մարդկան մըտերիմ սուրբ,
Դուստր Աստուծոյ, մայր լաւութեանց եւ անվըրդով խաղաղութեան։
Մեծագոյն պարգեւ երկնից, անման հանգէտ արարողիդ.
Չըքնաղ նըման երկնայնոց եւ քաղցր հանգոյն յաւէժ կենաց։

Նընող վըսեմ խորհըրդոց եւ չինջ աղբիւր արդարութեան,
Կամ զերդ սրովքէքն անուանեն՝ անճառելի ես զըլխովին,
Մինչ յոգիս ազնըւականս ըզքո զանանց ծագես նըշոյլ.
Իսկ ի ձեռըս մոլելոց ոչ եւըս կրօնք ես՝ այլ սուսեր
Եւ պաշտօնեայ կոտորածի եւ յորդ արեանցըն ճապաղեաց.
Դուստըր նախնոյ ապլուտամբին եւ սեաւ զերդ ցայգն յաւիտենից,
Եւ պատկեր քըսումնելի հանգոյն արեան ըսպանելոց,
Զորս հարեալ զնաս ի սեղանն՝ ըզգիակոնսըն կոխելով։
Դու յաջոյն Աստուծոյ յափըտակես ըզանթ նորին.
Ի գըժուս ուղըն քո կայ, զուուդ ըսպանայ յերկինս ի վեր,
Մինչ հոգի մեղապարտին ըզկերպարան քո եղծանէ։
Դու ինքնոդ ուսուցեր ըսպանանել ուրեմն ըզնա,
Որ ըզքեցն հաստատեաց եւ զոր որդիք քո երգեցին,
Զեւ քո եկեալ առ մարդիկ եւ անարգեալ ի նոցանէ.
Չուսուցանես բընաւ զայդ գու, որ ես ծընունդ մըշտընջենին։
Ցուզեալ է հոգիս, ծունկի իմ հարեալ կան ըզգողի,
Թախիծ, կարեկցութիւն եւ հոգք զոսկերս իմ վըրդովին,
Ցորժամ ածեմ ըզմըտաւ եթէ զիարդ չիցէք կարող
Քկրօնըս զատանել յարինախանձ մոլութենէ,
Յայն հասեալք ամսարգութիւն, մինչ ոչ զօրել ձեզ տեսանել
Քզըքնաղ եւ զցանկալի անմեղութեանն ըզլոյս պայծառ։
Այլ ըզնա տեսանեն երկինք եւ ակն բարձրելոյն։
Դատաստան մեղաւորացըն չարկանէ ի նա երկիւղ.
Եւ մինչ սրովքէք սըիրանան եւ Տէր յերկնից ժըմտի առ նա,
Քանի՞ խոտան եւ արհամարհ գըրեսցին մեր վըկայութիւնք։
Իսկ յորժամ յօր դատաստանին մատուցեալ զոնդք սերովքէից
Վկայեսցին հակառակ մեզ յանդիման յարուցելոց,
Երբ քրովքէից զոչէ ձայն, եւ ի վերուստ որոտալով
Քզուրբըս հրաւիրէ. յորժամ հընչեալ բարեառ էին,
Յիւր փառըս վերածէ զարդարուն մեծ յաղթանակաւ,
Ո՛Ռքան անդ ցանկանայցեմք զի ծածկեսցեն ըզմեզ բըլուրք,
Տապալեսցին լերինք ըզմեօք եւ չուրք ծովու կըլցեն ըզմեզ
Եւ իսպատ կորիցուք, զի մի ընաւ յակն անկանիցիմք
Արաքինեացն այնոցիկ՝ զորս արարաք մեք դատապարտ,
Եւ մի ցասմամբ ակնարկեսցէ ի մեզ ահեղ որդւոցն այն Հայր։
Զօրացո զիս, ով հանուր դատաստանին քաղցր յիշատակ.
Զի շատ իսկ իմանամ զիարդ իսովի հոգիս իմ յիս,
Որպիսի զիմով զըլխովը փայլակէ սուր երկսայրի,
Ցորժամ հեռուստ նըկատեմ ըզմօտալուտ մահ Միջնորդին։

Մեռցիս գու, ով Փըրկիչդ աստուածային, ում գիրկս արկի՝
Մինչ էիր գեղ տղայ մանկիկ, եւ զքեզ բազկօքս ողջազուրեալ
Պիհնդ ըզըրտիւրս կալայ զըւարթ եւ լուռ լսքանչացմամբ:
Կային ըզքեւ վարդապետք, եւ ունկն եղեալ բանիցըդ քոց,
Ընդ քեզ հիացեալ զարմանային. անդ ի յերկնից
Առ դըրունս յափտենից համախըմբեալ դասք հրեշտակաց
Եւ ճառիցդ ի լուր կացեալ՝ ցընծութեան երգս յօրինէին:
Քեւ մեռեալք կենդանացան. աչք քո հրաման ետուն հողմոց,
Եւ հնազանդ եղեն քեզ հողմք, հանդարտեցին սաստք մըրըրկաց.
Երկինք տեսին ըզգընալդ ի վերայ ջուրց խաղաղելոց,
Մինչ ալիքըն լեռնացեալք դաշտանային առաջի քո:
Եւ գու մեռանիցի՞ս. մեռիր, թէ չօրդ այդ իցեն կամք.
Խոկ ես արտասուօք երթայց ի վայր գերեզմանիդ
Կամ յաղբիւր Յեթլեէմի՞ ուր Մարիամ ծընաւն ըզքեզ.
Անդ մեռայց ողբալով. մահ իմ լիցի որպէս ըզքոյդ,
Եւ թաղեցայց առընթեր գերեզմանիդ եւ առ ոսկերք,
Որք խաղաղ հանգիցն եւ յառնիցն ի կեանս յաւէժ:
Այլ ընդէ՞ր յամեալ աստէն՝ ոչ ի բաց գնամ ի ժողովոյս.
Անբիծ եւ անարապ երթամ աստի. լուաւ ինձ Աստուած.
Յանաբարտ յարգար արենէն քաւեալ եմ ես այսուհետեւ.
Արդ կոչեա զիս առ քեզ, ով դատաւորըդ վերնական.
Իմ չիք ամենեւին մասն ի խորհուրդս անօրինաց »:

Զայս ասաց, եւ անդէն անկեալ խոնարհ՝ յազօթըս կայր.
« Դու Մեսիա, որ նախդ էիր քան զԱքրանամ, լեր ինձ վըկայ
Յաւուր դատաստանին զի զքեզ պաշտեմ իբրեւ զԱստուած »:
Յոտն եկաց, եւ դարձաւ հրեշտակակերպ հանդարտ դիմօք
Ասաց առ Փիլոն. « Դու ինձ անէծըս կարդացեր.
Ես օրհնեմ ըզքեզ, Փիլոն. զայդ ինձ ուսոյց նա՛ զոր այժմիկ
Խոնարհեալ պաշտեցի. արդ լուր, Փիլոն, եւ զնա ծանիր:
Թէ զքեզ արիւն անմեղին ահացուսցէ ի ժամ մահուդ
Եւ ի վերայ քո թափեսցի որպէս ըզծով. մինչ յունկըն քո
Հընչեսցին իբրեւ զմըրիկ բարբառք մեծի վրէժմընդրութեան,
Եւ դրընդիւն քայլելոյ ինչ ըզքեւ ի խաւարի,
Եւ երկաթի ոտիցըն ձայն դատաւորին, եւ շառաչին
Դատող կըշույն, եւ շաշին փայլակնացայտ սուր սուսերին,
Եւ արեամբ վիրազացն արբեցելոյ նետին շըռինդ.
Մինչ տագնապք եւ արհաւիրք օրհասի զքեզ խոռվեցուսցին,
Անդոհական խորհըրդովք պաշարելով շուրջ ըզհոգիդ,
Եւ յօրժամ դու յանդիման դատաւորին մահաբերի

Կըծկեալ կարկամ, մեծածայն ողբովք, գողմամբ եւ հեծութեամբը
Հայցեսցես զողորմ նորին, լուսից նա քեզ եւ զըթասցի »:

Զայս խօսեալ, եւ յատենէն եւ մեկնեցաւ ընդ Յովսեփայ:
Ծզգնալ առաքինւոյ առնըն տեսեալ իթուրիէլ,
Լընյոյր ըսքանչացմամբ. եւ սաւառնեալ թեւատարած՝
Մտախոն լինէր, եւ զմայլեալ աչօք հայէր յերկինս ի վեր.
Յերջանկաւէտ ճակատուն փայլէր ժըմիտ աստուածային,
Եւ յերեսսըն ծաւալէր ուրախութիւն անպատմելի:
Որպէս Զուարթուն ոք պահպան հոգեկըցորդ սերտ սիրելեաց
Ի հիացումն յափշտակեալ՝ ի ծաղկազարդ բըլուրս երկնից
Կայ հուալ յաւերժ աթոռոյն, ուր Ելովա հանդէպ էին
Ընդէ քնարն, եւ ձայն ըզձայն, իմաստք զիմաստըս յաջորդեն,
Երկնաւոր պատանեալըն զուարձանայ ի լուր նոցին,
Հոգովըն վայելեալ ի քաղցրութիւն՝ ոյց չիք անուն.
Այսպէս կայր իթուրիէլ, եւ զայս ընդ միտըս իւր ասէր.
« Որպիսի երանութեամբ պըսակեսցիս դու, ազգ մարդկան,
Յորժամ յետ մահուան Փըրկչին զայցեն հանգոյն վեհանձն ողիք,
Եւ լիցին քրիստոնեայք բազումք նըման արդարոյդ այդ »:
Ի մեկնելն ի Յովսեփայ՝ Նիկողեմոս ասէ առ նա.

« Երկեար, սիրելիդ, վասն Յիսուսի ասել ինչ բան »:
Զայս լըւեալ, յոյժ ի խոր խոցեցաւ սիրտ առաքինւոյն,
Որ էրն արդէն զաղու լացեալ ըզգեդեւել իւր եւ լըռել:
Դողմամբ զատեալ յընկերէն՝ չկարաց խօսել ինչ առ վըշտին,
Յերկինս ամբարձեալ զաշորն լըցեալս անմեղութեամբ:
Ի խոր ափշութիւն զատեանն էարկ Նիկողեմոս,

Ահիւ դատաստանին խարեալ զոգիս նոցա վիրօք,
Զոյց անդ զուր նոքա զազդումըն ջանային ցածուցանել.
Քանզի յօրն հատուցման եւըս քան զեւըս պատառեալ
Յաւիտեան արինասցին, մինչ անողոք կայցէ վըկայն՝
Զոր ի սիրտ մարդոյն կացոյց տիեզերացըն դատաւոր:
Կային լուռ ամենէրին, եւ երախանըն լուծանէր,
Եթէ չէր եկեալ Յուդա, որ առժամայն անդըր մուծեալ
Եւ ի զարմանս ամենեցուն անցեալ ընդ մէջ խուռն ամբոխին,
Անվըրդով հանդարտութեամբ մատեալ ուր կայր քահանայն մեծ,
Որ զնա սիրով ընկալեալ խոնարհեցոյց զունկն իւր առ նա.
Յուղաս շըշմնջեաց ընդ նըմա զաղու, եւ նա դարձաւ

Առ ժողովն ակըմբահոյլ եւ խօսեցաւ զայս առ նոսա.
« Յիսրայելի դեռ գոն արք, որք ոչ կըրկնեն ծունը աստուածոյն.
Ես սա նորին աշակերտ, բայց վրէժիշնդիր պահպանութեան
Օրինաց հարցըն մերոց. արժանաւոր է դա վարձուց »:
Առ ըզքարձը իւր Յուրագ, եւ վրբացեալ ընդ մեծարանս
Ընկալեալս ի ժողովոյն, ել գնաց արտաքս ի սըրահէն:
Ոչ շատ ինչ երեւը նըմա պարզեն այն որ տրւա,
Բայց պմնդէր զանձն իւր յուսով ժառանգելոյ մեծ ինչ քան զայդ,
Թէ հնարիմաց ճարտարութեամբ ժամանեցէ յամբովկ գործոյն:
Փիլոն հայեցաւ իսեթիւ ի նա՝ մինչ անցեալ զնայր,
Ըզքարեալ զի սոսկական ոք յամբովիէն կալցի բաժին
Յիւր փառը պարծանաց. բայց ապա զուարթ ակնարկութեամբ
Թըլէր խրախուսել ըզնա՝ տանել ըզփործն ի զլուխ,
Եւ հայէր ընդ երկար ակընկառոյց ըզհետ նորին:
Այսպէս այն, որ առաջին եղեւ պատճառք կոտորածի,
Կայ հայի պըզուցեալ յոխորտապանծ այպանութեամբ,
Մինչ տեսանէ ի պատերազմ արշաւեալ զայր աշխարհակալ,
Որ ուսեալ ի նմանէ զանագործն խըժդըռութիւն
Եւ շիշուցեալ ի սըրտին ըզփորթ սիրոյն որ առ մարդիկ,
Կարծէ ժառանգել զանանց ըզփառը մեծաշուր
Եւ ծաղկազարդ սարդենէօք զյաղթող ճակատ իւր պըսակել.
Մեծարէ սոսկ ըզնըմանն ինքեան ըզմարդ զագանասիրոտ.
Իբր առիւծ մարդախոշոշ դիմեալ երթայ ի դաշտ մարտի.
Քաղցր հընչէ յականջըս իւր երկաթակուռ զինուց շաշին,
Եւ անխոռվ զօրհասական վիրաւորաց լըսէ զթառանչ,
Արկեալ ի մոռացօնս ըզքրիստոսեան սիրոյն պատուէր,
Եւ զբարբառ՝ որ եւ զնա զարթուցէ յօր դատաստանին:
Յուլա տապեալ տենչիւ ոսկոյ՝ չոփաւ իւրնդրէլ ըզՄեսիայն,
Խրախուսեալ հայեցիւք եւ մաղթանօք փարխուցոյն:

Ըզմօտաւոր կեդրովիսի յայնժամ թողեալ ըզհովանիս,
Գընայր Յիսուս ի հովիտըն կոյս ընդ մէջ արմաւենեաց.
Անդ ակն արկեալ յերուալէմ եւ ի տաճարն, յօրինակ իւր,
Նըկատեալ եւ զթըշնամիս եւ զառաջին ըզքրիստոնեայս,
Դարձաւ առ աշակերտը իւր եւ զայս բարբառեցաւ.

« Ոչ եւս այլ այսուհետեւ լացից զրդիսըն Սաղիմայ.
Աւադիկ շիրիմք սըրբոց, զորըս քաղաքդ ի մահ վարեաց.
Բայց յորդւոց իւրոց բազումք եղիցին իմ որդիք յապայս,
Եւ ընդ ձեզ ի միասին լիցին վըկայք ինձ եւ նորա:
Այժմիկ ըզկամս չօր իմոյ կատարեցից ես մըտադիւր,

Եւ ընդ հուալ ամենայն ինչ մերկացեալ յայտնեսցի ձեզ:
Դուք, Պետրոս եւ Յովհաննէս, արդ ի քաղաք անդըր գնացէք,
Ուր ձեզ պատահեսցէ առ պարբազօքն այր մի անդէն,
Յուս իւր բարձեալ սափոր մի ջրոյ, եւ հայեսցի սիրով ըստէպ
Յօստարսըդ երկոսին. Երթայք եւ զուք ըզհետ նորա.
Յորժամ ի տունն հասանէք, ցըտանուտէր իւր ասասչիք,
Վարդապէտն առաքէ զմեզ կատարել ըզտօնն աստէն»:
Եւ իսկոյն ի վերնատուն մի զարդարեալ տարցի նա զձեզ »:
Աշակերտքըն զամենայն ինչ սոս բանից փըրկչին գըտեալ,
Ետուն ըզզատիկն յաղագս ընթիեացըն պատրաստել:
Պետրոս ի տանըն վերնայարկն ելեալ հայէր կարօտանօք
Ընդ ճանապարհ բէթանիայ, փափաքելով յոյժ տեսանել
Ըզգալուսու Մեսիայի. եւ մինչ նորա սրաթեւ նայեացք
Ցածեալ թափառէին ի հեռաստանն, ետես զի գայր
Մըտկրմօք ոմամբը հանդերձ ցանկալի մայր Մեսիայի.
Որ թըւէր պարտասեալ եւ վարակեալ ցաւովք վըշտաց.
Քանզի էր ընդ երկար եւ վայրապար իւրնդրեալ զորդին
Եւ զերկայն ցայգս լացեալ. բայց չէր խամրեալ ինչ յաղետից
Մարիամըն հրաշագեղ, անգէտ իւրումըն մեծութեան,
Զոր ըստացաւ ամբըծութեամբ եւ խըտակրօն կենօք պահեաց.
Ընդ անարատ սըրբութեան եւ գըթութեան խոնարհ սըրտին,
Էր վեհ հանգոյն օրհնութեանն որով ըզՏէրըն մեծացոյց,
Շնորհափառ իբր ըզՅիսուս եւ սիրելի սըրտի նորա:
Արժանի էր նա լինել, թէ չէր ի վեր քան ըզմարդիկ,
Եւազի գուտոր անդրանիկ, եթէ անյանց մընայր Եւա:
Մերձ նըմին կայր Ղազարոս, զոր Տէրն յարոյց ի մեռելոց,
Ղազարոսն երկնախոն եւ լի յուսով անանց կենաց:
Զաշըս իւր կառուցեալ հայէր յերկիր, եւ էր սուզեալ
Ի խորին եւ բարձըր խոկս անճառելիս լեզուաց մարդկան,
Զորս յանձինս իմանան հաւատացեալքն օրհնասակնք,
Եւ ի ժամ վախճանին յայտ ի ժըմիտս իւրեանց առնեն:
Ղազարոս յիշէր ըզմանէն եւ ըզյառնէն ի թաղմանէ
Եւ ըզժամն, յոր ելեալ նա ի հողոյ զերեզմանին,
Կայր հանդէպ Մեսիայի, սարսեալ յահէ կըտուածայնոյն:
Քոյր նորին Մարիամ, Չերմ ունկընիրն այն Յիսուսի,
Որ ըզպարզ եւ զանպլատոր սիրտն ասաջի նորա հեղեալ,
Առ ուղը նորին ընտրեաց ըզմասն անանցական,
Դայր ընդ երգօրն երկնայնոյ. խաղաղ երեսքըն թըւէին
Ի դալուկն հարեալ մահու. ի թաղծալից աչսըն զըսպէր

Զաղեկէզ արտասուս, որպիսիս չիք ուրուք հեղեալ։
Անբիծ կոյսըն մերթ խորհէր յիւր սիրելին Նաթանայէլ,
Զորմէ Յիսուս վըկայեաց թէ նենգութիւն ոչ գոյ ի նմա,
Եւ մերթ յեղայրն, որ այսրէն դարձաւ առ նա ի մեռելոց։
Ըգմերձենալ մահուն անխոռվ նըկատէր նա, տըրտմէր միայն
Տեսեալ զնաթանայէլ եւ զղազարոս ի հոգս հաշեալ
Ընդ տըժգոյն դիմացըն թոյր, զորմէ եւ այլք իսկ խօսէին։
Էր ընդ նըմա եւ Յայրոսին պարկեշտագեղ դուտրըն կիզլի,
Ոյր յանմեղ եւ յանդորր երկոտասան ամս անդ կենաց
Յանկարծ թօթափեալ ծաղկի տիցըն մանկութեան,
Ինքըն զուարթ եւ պայծառ դիմօք նընջեաց ըզքուն մահու,
Եւ մինչ հանդէպ ծնողին աչաց դընէր մեռեալ, զայր Միխարանան թիւ
Եւ ըզնա զարթուցեալ ի քնոյ անտի՝ ցըմայր իւր տայր։
Ծզուորք հետո յարութեան իւրոյ յինքեան կըրէր նա դեռ,
Բայց անգէտ էր չնորհացն որք պըճնէին զանձըն նորա,
Եւ աստեացն առուգութեան գեռափըթիթ ծաղկեալ զեղոյ,
Եւ վեհ սըրտին՝ որ հաստեալն էր վասըն քո, նազելիդ սէր։
Ծզեռացըն Մարեմայ կալեալ կիզլի այնպէս զընայր,
Որպէս երբեմըն գեղեցիկն այն ի դըստերս Խրայելի,
Ոգզոմացին, յորքամ մայրն ընդ առաւուըն ցողագին
Զինք զարթոյց առ ծառով խընճորենոյն, ուր ծնաւն ըզնա,
Մեղմիկ մըրմընչելով յունկըն իւր. «Ե՛կ, ոդզոմացիդ»,
Յարուցէալ անդէն երթայր, առեալ ըզմայր իւր առաջնորդ,
Ընդ մէջ թըփոց զըմըսոյ եւ ընդ ըստուերս հեշտ հովանեաց,
Ուր յամպ անուշաբոյր զադարեալ սէրն երկնացեղիկ,
Զառաջին շընչեաց ազգմունս ի սիրտ նորին, եւ արկ ի նա հոգաց նորա
Զանձուկ տենչանաց գնալոյ ի գիւտ պատանեկին,
Որ հաստեալն էր վասըն իւր եւ սուրբ սիրով խանդակաթեալ։
Ի միասին ընդ պարկեշտ կուտին երթայր եւ Սեմիդա,
Զոր Յիսուս յարուցեալ կենդանացոյց մերձ ի հային.
Պատանի ծաղկահասակ, խոպոպք հերաց սըփուեալ ծաւալ,
Յիսքեան բերելով ըզնմանութիւն գեղոյն Դաւթի,
Մինչ մերձ առ աղեքր բեթլեէմին նըստեալ նորա,
Լըսէր հիացմամբ զամենակալ էին բարբառ.
Բայց ոչ զուարթագէմ էր Սեմիդա իրը ըզԴաւթի։
Իսկ մայրն Յիսուսի զաչս ամբարձեալ ծանեալ զՊետրոս,
Եւ անդէն աճապարեաց զալ զըտանել ըզՄեսիա։
Յայնժամ էջ Պետրոս ի սրահն եւ ընթացեալ ընդ Յովհաննու
Եւ նըմին ընդ առաջ. եւ երկոցուն տեսեալ ըզնա,

Հիացան զարմանալեօք, այնքան յըստակ ի դէմըս իւր Փայլէր հոգւոյն բարձրութիւն եւ այնքան զինքն արար մէծ այն,
Որ յառաջ քան ըզլինել իւր մարդ՝ եղեւ արարչագործ,
Եւ միւսանզամ եղիցի արարչագետ տիեզերաց,
Ընդ անմահ յորժամ հոգւոց միասցին նոր մարմինք անեղծք,
Նորին ակնարկութեամբըն յարուցեալք յիւրեանց հողոյն։
Կային առ Մարեմա քաղցըր եւ սերտ պատկառամօք
Երկոքին ընկերք նորուն, քան զնամօրէն գըստերս Յուգայ
Տարփելիք եւ սիրոյ աստուածամօրն արժանաւոր,
Թէպէտ ոչ հաւասարեալք նորին անհասըն բարձրութեան։
Որպէս զեր քան զամենայն լերինս Յուգայ բարձր է թաքօր,
Յիսուսի փառաց վըկայն, եւ լիէպէտ հեշտ իցէ Սիոն
Յաչու էին, եւ Տէրն յաճախ հանգեաւ ի լեանըն Զիթենեաց,
Մինչ կայրն յազօթս անդանօր. թէպէտ կատար Մովրիայ պէրմ
և ներքոյ սըրբարանին սարսեալ գողայ երերելով,
Բայց գերապանծ է թաքօր քան զամենայն լերինս Յուգայ,
Մեծ առաջի Աստուծոյ, տեսող պայծառ փառաց նորին,
Այնպիսի եւ Մարիամ ի մէջ կուտիցն երեւէր վեհ։
Ոչ տեսեալ նորա զիսուս ընդ աշակերտուն սիրելիս,
Յաւագին եկաց անդէն. իսկ յորժամ բանս յօդել կարաց,
Ժըմուելով եւ յարուասուս ցընդեալ ասէ առ Յովհաննէս.
«Ո՞ւր է նա, զոր բարձեալ երբեմն ի գիրկս իմ զըգուեցի։
Աղէ ասա, ով սիրելիդ իմ Յովհաննէս, ուր իցէ նա,
Որ յաճախ փարէրն ի լանջն իմ մանկական հայեցուածովիք,
Զոր չըշխեմ կոչել որդի, զի սքանչելի է նա եւ մեծ,
Իսկ ես մայր մահկանացու եւ անարժան սիրոյ նորին։
Զինքն յերկար խընդրեցի տառապագին ընդ բնաւ ուրեք,
Զի թերեւս արգելուցում ըզնա զընալ յիշուսազէմ,
Ի պիղծ քաղաքըդ մոլելոց, որ զնա կամին ըսպանանել.
Հսպանանել, ոհ, ըզնա, զոր ես ձեռամբ կալեալ տարայ,
Զոր իմ լանջք դիեցուցին, յոր լալազին աչօք յառեալ
Հայեցայ մայրօրէն, մինչ նա մատաղ մանկիկ էր դեռ։»
«Առաք պատուէր առ ի նմանէ՝
Պատրաստել աստէն սեղան եւ ըզպասեք ուխտին զէնուլ։
Ի զալ իւր ընդհուպ այսր ի բեթանեայ՝ խօսեաց առ նա
Եւ ասա զոր ինչ քեզ ազգէ քո սիրուդ մայրական,
Որ արժանին է սիրոյ մարգարէիս մերոյ մէծի»։
Կային լուռ ամենեթին. իսկ Մարիամ քոյր Պազարու
Քաղցրաբար խոնարհէր ի նազելին իւր ի կիզլի,

Առ որ մերձեալ Սեմիդայ՝ եկաց անմոռնչ յառեալ յերկիր։
Կոյսն հայէք ընդ նա զալտուկ, վաղոց գիտակ գոլով ցաւոց՝
Որովք հաշէք սիրու նորա, եւ նըշմարեալ ըզկիրս ոգւոյն նոր կուռա
ի տըխուր աչըս նորին, այլ եւ ըզկին մեծաննութիւն,
Զերկնաւոր զայն զարդ գեղոյ վըշտաքրչար առաքինեաց,
Փըղձկէք ի սըրտին եւ մըրմընջէք յանձին իւրում։

« Դու, ազնիւ պատանիդ, վասն իմ վարես կեանըս ցաւոց ու, մշաւը
Եւ մըթազգեաց տըրտմութեան. այլ ես էի՞ արժանաւոր ու մշաւը մըթազգեաց
Սիրոյդ երկնայնոյ, այդմ արժանի՞ էք քոյդ կիդլի։
Ի վաղոց ես քու լինել եւ ուսանել ցանկամ ի քէն անուն ու ուսան
Զերշանիկ բարւոյն շընորհ. ցանկամ սիրել ըզքեզ սերտիւ ու սիրու
Որպէս յաւուրս հարցըն մերոց սիրէին կայսք իսրայէլի,
Կամ որպէս զարդն մատաղ զընալ ըզկին հետոցըդ քոց,
Կամ հանգոյն հովտին վարդից ուռնացելոց ընդ այս այգուն
Ի քումըդ զարգանալ ի մաքրական գըրկակցութեան.
Քու լինել եւ ըզքեզ իսպառ սիրել քաղցըը սիրով։
Հիմ, ով մայր, զայդ ըզուրք եւ խիստ պատուէք ետուր գու ինձ...
Այլ լըում եւ անսամ անձկալոյ մօրս իմաստութեան
Եւ նովաւ բարբառովին առ իս ձայնին աստուածայնոյ։
Ես նուիրեալ եմ Բարձրելոյն, եւ չէ ինչ մարթ յարուցելոյս,
Որ գոզես այլ եւը չեմ այսուհետեւ յերկրէ աստի,
Տալ սրմա մեռուտ որդիս։ Դու, պատանիդ ազնըրւական,
Մեղմացո գըոյին թափիծ եւ զողբըդ զայդ գորովալիր։
Ո՞հ իցիւ ի կեանս իմ յայս ըսփոփէի մի եւս անզամ,
Ի գէմսըդ նըկատեալ զանոյշ ժըմիտըն զայն նախկին,
Յորժամ քեզ արտասուք եւեթ լիրնդից էին ծանօթք.
Եւ մինչ էիր գեռ մանուկ, խուսափէի ես շոյտ ի բաց
Ի մօրըդ գրգուանաց եւ ի քո զիրկս ընթանայի։»

Զայս խորհեալ մորմօքէր, եւ ոչ եւս այլ ունելով ժոյժ, քրան է
Լըուիկ ցընդէք յարտասուս. իսկ Սեմիդա տեսեալ զի լայր թականուն
Եւ ի ծալըս շըղարշին իւրոյ զաշկունըն քողարկէր,
Ծնդէն մընջիկ միայնիկ մեկնեալ յիւրոց ընկերակցաց,
Եւ ի վայր ըզթազծալից երեսն արկեալ, ընդ միտս ասէր.

« Ընդէք լայ. ոչ զօրեցի յերկար ըզլալ իւր տեսանել,
Զի սիրու իմ զելանէք. ով գըթալիր քաղցը արտասուք,
Կայլակք զեղաղէշք հեզիկ ծըփեալք յաչըս նորուն.
Ո՞հ իցիւ թէ միայն շիթ մի եւեթ կաթէք վասն իմ.
Դիւր ինչ լինէք թերեւս ինձ, որ հանսապակ սակըս նորա
Կամ յողըս համակեալ. լի են ցաւովք կեանք իմ տըխուր,

Եւ միշտ ըզնովաւ յածին խորհուրդք իմ անդագար։
Որ եսդ յիս, անման հոգի, հողանիթեայ տաղաւարիս
Բընակիչ զերաշխարհիկ, յիշին շընչյ ստեղծագործեալ,
Պատկէր Հաստչին եւ ժառանգ խոստացելոցն անանց բարեաց,
Կամ որ զինչ այլ քեզ անմահքըն յէանալդ ետուն անուն,
Օ՞ն խօսեաց եւ ուսու զիս. զէրծ ինձ ըզքող նըսեմաստուեր
Խոնյս ճակատազրի. լոյծ ըզգիշեր մածեալ զինեւ,
Որ խոնչեալ եմ ի լալոյ եւ ի կելոյ զայս դառըն կեանս.
Խօսեաց եւ իմոցս հարցուածոց տուր պատասխանի.
Է՞՞ մինչ հայիմ ի կիդլի, որ ոչ տեսցէ թերեւս ըզման,
Կամ մինչ հեռի յերեսաց իւրոց խորհիմ ըզնըմանէ,
Անդէն ի զեզուն հոգիս ծընեալ պէսպէս խորհուրդք
Նորանորք եւ մեծամեծք, ինձ անծանօթք յառաջագոյն,
Արկանեն յիս սարսուռ եւ սըրտակաթ զանձն իմ առնեն.
Առ ի՞նչ ընդ կիդլեայ շըրթունս ելեալ ձայնն արծաթի
Կամ զառ աշացն ակնարկիք յուրէն ըզսիրա իմ ի թընդոչ,
Արծարծելով յիս ըզէր անմեղութեան եւ զզասուութեան,
Վասն էք խաւարամութ թեւօր ըզգլուխ իմ ծածկեն ցաւք,
Թաղեալ զիս ի խոր մահանաբոյք թըմբիր քընոյ,
Յորժամ խորհիմ տըրտմութեամբ եթէ կիդլի սիրէ զիս ոչ.
Եւ երթեալ ի զերեզմանն, յոյր դուռն երբեմըն մերձեցայ,
Զաղէտս իմ լամ, մինչ սարսուալի լուութիւն մահու կայ ինձ ի լուր:
Ծնդ ցաւոց յաճախ ցանկամ պատերազմել հզօր բազկաւ,
Եւ յիս հոգիս իմ ժողովէ զիւր զօրութիւնսըն զամենայն,
Շզվոկայտ անեղծութեան եւ զերափառ ծագման իւրոյ,
Առ որ ասեմ ես ըստէպ. « Օ՞ն եկ ի քեզ, ով որ անման
Եւ վասն երկնից հաստեցար. այսպէս առ նա կարդամ յորդոր
Գու արի եւ անյողողող. բայց նա կայ լուռ անմըսիթար,
Զակն յիւր վէրսըն կառուցեալ, եւ լայ հարեալ ըզգողանի:
Խոկ ընդէք ես միայն իցեմ սիրող եւ ոչ սիրեալ.
Հիմ սիրու իմ այս ամբարձեալ զեր ի վերոյ վեհից սըրտից,
Լինիցի մեծ եւ թըշուառ. զինչ իցէ յիս՝ որ զիւրն անուն
Կըրկնէ ինձ յար, մինչ կամիմ ըզյիշատակ իւր մոռանալ.
Ո՞ր ձայն աստուածային, զոյր ըզքաղցրիկ եւ սուրբ մըրմունջ
Կարող են լըսէլ հոգիք եւեթ խանդակաթիք,
Մեղմազին ազգէ առ իս սիրել ըզնա յաւեժաբար։
Այն, սիրեցից ես ըզքեզ սէր անմահական,
Թէպէտ ոչ խօսիս ընդ իս, եւ կան շըրթունք քո անբարբառ,
Որպիսի խաղաղութիւն ի ներփս ի սիրու իմ ծաւալէք,

Յածելս ըզմըտաւ թէ ինձ հաստեալ ես դու, կիդլի.
 Ո՛րպէս հոգիս իմ զուարձանայր քանիցս անգամ եւ յիշէի
 Եթէ սիրէ զիս կիդլի. քանի՞ անդորր էլ անդ զինեւ:
 Ո՞հ կարիցեմ ես արդեօք դեռ միանգամ խորհել ի քեզ,
 Ո՞վ քաղցր յիշառակ. ոչ ցաւքըս քեզ բերցեն արատ:
 Իմ էիր, կոյս երկնագեղ, ոչ թէ առ սուր ինչ ժամանակ,
 Այլ իմ յաւիտեան. զի դու վասն իմ էիր եղեալ:
 Զանծանօթն ինձ ըզպատուէր առաքինի վեհ լաւութեանց
 Քո սէրդ ուսոյց ինձ իմանալ. սիրու իմ անսաց յօժարափոյթ
 Խրայոցն ազգեցութեանց. լըւայ հեռուստ ըզձայն պարտուց,
 Ոյր հանդարաւ զընացք քայլից եւ երկնաւոր ըլրթանց մընչիւնք
 Յականջս իմ հընչէին, ինձ միայնոյ լեալ լըսէլի:
 Հանգոյն մանկան անմեղի յորդոր սըրտիւ ըզհետ չոփայ
 Քաղցրալուր բարեառոյ հեշտ եւ թէթեւ պատուիրանին,
 Զի՞ մի՞ սըխալանօք իւիք ըզքեզ արաքտիցեմ,
 Որ էիրդ ինձ ցանկալի քան ըզբընաւս յարարածոց:
 Որպիսի մեծ ինձ պարգեւ շընորհեցար դու յԱստուծոյ,
 Եւ քանի՞ գոհութիւնըս մատուցի պարգեւատուին,
 Որ զիս վերացուցեալ ի թէեւըս քոյդ անմեղութեան՝
 Առ ինքըն բարձրացոյց, որ զքեզ արարն այդպէս չըքնաղ,
 Եւ եղ յիս սիրու խանդակաթ, իսկ ի քեզ սիրու չընաշխարհիկ:
 Որպէս մայր քո ժըմուելով եւ հիացմամբ կամիք ըզքէն
 Յորժամ ծընար, կամ ի տագնապ մահուդ յերեսսըդ խոնարհէր,
 Մինչ նիրհեալ նինջ մահաքուն՝ յիւրոց զըրկաց թըրեամ՝ լըոփկ,
 Եւ դեռ ոչ ի մայրէնի ունկն անկանէր թընդիւն ոտից
 Եւ բարբառ այնորիկ՝ որ օգնականն էր Յուդայի.
 Նոյն եւ հոգիս ըզմայլեալ վառէր ի սէր հուանդնաշարժ
 Մինչ մըտօքս յաճախ ըզքեւ սաւառնելով թէեւատարած,
 Եւ յառեալ խորհէի թէ դու վասն իմ ես ըստեղծեալ.
 Հայէի յերանութիւն կենացս՝ արբեալ ուրախութեամբ,
 Որ գուն ուրեք տեղացեալ յերկնից յորդէ ի սիրու մարդոյ:
 Բայց յանկարծ զիս պաշարէր թախիծ անչափ եւ անսահման,
 Տագնապ անպատում տառապանաց եւ քուն մահու,
 Յորժամ ածեալ ըզմըտաւ թէ ոչ եւս այլ իցես դու իմ,
 Թուէի միայն զոլ յերկրի, լըքեալ թողեալ յամենեցունց:
 Ո՞հ թէ իցէ քեզ սիրելի որ ինչ կայցէ նըրիական,
 Սէր սըրտիդ եւ ուղղութիւն եւ չնորհ զեղոյ վայելզագարդ՝
 Որ ամբառնայ զամբիծ հոգիդ գեր ի վերոյ յոյժ քան զերկիր,
 Եւ եթէ դեռ սիրելագոյն եւ վեհագոյն կայցէ ինչ այլ,

Եթէ քաղցր է քեզ յիշէլ ըզքո զարթնուլդ ի քնոյ մահու
 Եւ զանմահ ըզկեանսըն զայն զոր դու կեցցես ընդ երկնայնոց,
 Ըզգեցեալ ըզհանդերձ լուսապայծառ. թէ քաղցր են քեզ
 Պըսակքն ի վարձս ուղղութեան, բեր աղաչեմ ասա, կիդլի,
 Զինչ արդեօք խորհիցիս ի քում սըրտիդ. իցէ քեզ մարթ
 Անսես առնել զայս իմ սիրու արիւնազանից եւ սիրայեց:
 Ո՞վ քանի՞ խընդութեամբ եւ երկիւղիւ ածեմ ես յուշ
 Զի՞ մեզ երկոցունց պարգեւեցաւ կենդանութիւն,
 Եւ ոչ եւս այլ մերցուք թէրեւս, եւ ի պայծառ լաւագոյն կեամս
 Երկոքին ի միասին..: Լուցէք, ով բուռն իղձք յանդըգունք.
 Յո՞ զիս խորհուրդք իմ տարան. ոչ զինքն յանչափըս սիրիցեմ:
 Խոկ ընդէր. ոչ աւադիկ բաղդամ միայն կեալ ընդ նըմա
 Հանգոյն վերնայնոց, եւ ցանկամ անդ կամ յերկրի աստ
 Ի հոգոյ նորին վառեալ՝ յոյժ առաւել սիրել զԱստուած:
 Այլ ահա սպառնացեալ կայ Յիսուսի վըտանգ մահու,
 Թէ եւ չիշեմ հաւատալ եթէ մեսցի որ զիսն յարոյց:
 Ո՞վ Փըրկիչէ իմ սիրելի, ներեա դու ինձ վըրիպելումս,
 Որում արդ պարտ էր մանաւանդ ի սըրտառուչ ընկըլմել սուգ
 Եւ լալ գառնապէս, մինչ պաշարէն ըզքեզ տագնապք:
 Օ՞ն ուրեմն, անձն իմ ալբառում, ի բաց ըզհոզըս քո թողջիր,
 Բովանդակ սեւեռեալ զաշըս հոգոյդ յայն կատարած,
 Զոր յաւերժ ին սահմանեաց գեհագունի քում կեցուցչն »:
 Զայս խորհեալ, ելանէր զընայր յանխոււ ժայռն ամայի,
 Ուր էրն յառաջ քան զաւուրս ինչ գերեզման նորա փորեալ:
 Խոկ մայր Փըրկչին խոռովեալ յարեալ՝ եւ զայս ասաց առ Յովհաննէս.
 « Ոչ զայ ցարդ, ընդ առաջ երթայց նըմին, եթէ չիցէն
 Ոսուսի իւր ժամառք ըսպանեալ ըզնա հանգոյն մարգարէից:
 Եթէ կեայ որդին իմ դեռ, եւ լինիցիմ անգամ մի եւս
 Արժանի տեսանելոյ իմովս աչք զերեսս իւր,
 Թէ երբէք հաճեսցի մի եւս անգամ անոյշ գիմօք
 Առ մայր իւր ժըմուել, յոտըս նորին աստուածայինս
 Անկայց գոլալով, եւ զերդ Մարեամըն մագդալեան
 Առ ոտըս իւր լացեալ՝ եզիտ շընորհս առ ի նմանէ,
 Թէպէտեւ չէր մայր նորին, նոյն ժըմեցայց եւ ես անդէն
 Երկիւղիւ խորհրհէլ, եւ ըզնորա փարեալ զոտիւք
 Արտօսր հեղից, եւ յորժամ վաստակեսցին աչք իմ լալով,
 Հայեցայց մայրօրէն յերեսըս իւր եւ ասացից.
 « Առ սէր արտասուաց, զորըս հեղերն յորժամ ծընար,
 Տըւեալ զզըթոյդ առհաւատչեայն. առ սէր այն քաղցր ըզմայլութեանց

Եւ զբւարթ երանութեան, որովք լցցեալ սիրու իմ գեղաւ,
Մինչ անմահքըն երգէին յալթանակաւ ըզքո ծընունդ.
Եթէ քեզ սիրելի եղէ երբեք, եւ թէ յիշես
Ըզքո ժըմիտ մանկական, որով ըզմայրդ հըրճուեցուցեր,
Յորժամ խընդրեալ տառապանօք՝ զբու գրեզ անդ ի տաճարին
Ընդ քահանայս, որք ի քեզ հայէին լուռ զարմանալեօք.
Ընթացայ բազկաւարած. յիմոց աչացս անհետացան
Տաճարն եւ վարդապետք. դու սոսկ կայիր ի գիրկըս իմ,
Որ առ իշն յաւտենից ամբանայի զականողիս.
Յուշ ածեալ զանձառ զայն խինդ, ըզքրաւականն յաւէժ կենաց,
Մի զակն ի բաց դարձուցաներ. առ սէր սըրտիդ մարդասիրի
Եւ քոյոցդ առատ չնորհաց, առ սէր մարմնոց վախճանելոց
Չորըս դու յարուցեր, աղէ զըթա յիս եւ կեցչիր »:

Ասցեալ նորա ցայս, իսկոյն դիմեալ սրանայր ճեպով
Հանգոյն վառ իմաստից սըլացելոց յերկինս ի վեր:
Խոկ Յիսուս աստուածային հայեցուածովք՝ որք նըշմարին
Ըզծընունդ եւ զման որդանն եւ ըզխորհուրդս սրովքէից,
Ըզգալուստ մօրըն տեսեալ, ասէ անդէն ընդ միտըս իւր.
« Ոչ թողից ես բզեզ՝ յորժամ յարեայց, եւ քան ըզմայր
Որ յորդին իւր՝ զըթայցէ խանդապանօք, գթացայց ի քեզ »:

Զայս խորհեալ, եւ խոտորեալ յուլույն՝ կալաւ զայլ ճանապարհ.
Եւ ահա ի վերայ ժամանէր մութ երեկորին.
Ամենայն լրաէր զիւրեւ. ընկերըն անգամ աներեւոյթք
Առ նովաւ յամըր ֆայլիւք գնային լըսիկ, մինչեւ եկին
Վերձ ի տեղին կառափաման. անդ ի բըլրոյն ոչ ի բացեայ
Կայր փորեալ ի զատիթափ ժայռին տապան մի մենաւոր,
Ուր չէր բընաւ ոք եղեալ, եւ զոր շինեաց իմաստուն այն
Ցովսէի յլըրիմաթեայ, ոչ գիտելով ում զայն կազմէր,
Զոր տաճար կառուցանէր եւ որպիսում վախճանելոյ:

Առ շիրմաւն եկաց Յիսուս, եւ բարձեալ զաչս աստուածայինս
Ի կատարըն Գողգոթայ, յանձին իւրում խօսէր նա զայս.

« Դադարեն այժմիկ առուրըն ծանրութիւնք, քնաբեր օգովք
Անձկալին զիշեր եկեալ հանգչի զբարձամբք գեթսէմանեայ:
Ո՛վ լեառնըդ Գողգոթա, որ արդ ի մութ կաս թաթաւեալ,
Շածկեալ ոսկերուուով անարդամահ չարագործաց,
Տիւ նոր ընդ հուալ ծագեսցէ ի քեզ ըզլոյս իւր վերըստին:
Դու եղեր այժմիկ սեղան, եւ ողջակէն ինքնանըւէր
Գայ մատչել ի վերայ քո պատարագ արիւնընծայ:
Ողջոյն քեզ մահ, զոր ճաշակեմ ի փըրկութիւն ազգի մարդկան.

Յաթուոյն, յոր բազմէի, տեսցէ զիս Հայրն իմ ի մօտոյ,
Տեսցէն սրովքէք եւ վկայք բազումք, յորոց առ սէր մեռանիմ ես:
Հանգչէի փառօք առ չօր, գոլով հաստիչ մարդկան ազգի
Եւ էից մըտերիմ, եւ արդ եղէ եղբայր նոցուն:
Զարդարեալ նովին փառօք եւ զեղեցիկ վիրօք լցցեալ,
Ի կատար քո, Գողգոթա, զիմ կեանըս տաց վասըն նոցին,
Եւ յետոյ, — ասու գառնայր եւ ի տապան իւր զակն յառէր, —
Աստանօր ընդ լըսին կամարօք գով զերեզմանիս
Նըշնեցից սակաւ ինչ ժամս, իբր անդ ի կայս երանելեաց,
Ըզնինչ քաղցրաբուն քան զոր Ազամս յուսայր նիբէէլ,
Յորժամ մեծ առեղծուած մահուն յայտնի ցուցաւ նըմա
Ի սըխուր երեկոյին, եւ մինչ սըրբոցըն պահպանաց
Հըշնեաց պատզամըն վեհազոյն՝ թէ տարածեալ ի հող մահու,
Ընդ գարս յոլովս ի քուն լիցի, եւ ի վերայ նորա գնասցեն
Ուր իւրոց զաւակաց, եւ ոչ լուիցէ զբարբառ նոցա.
Վախճանեսցին եւ նորա, եւ ի վերայ ոսկերց նոցին
Ուր իւրեանց զաւակացըն զընասցեն յամըր քայլիւք:
Սակայն որ բերկութիւն կարէ իմոյս հաւասարել,
Մինչ ածեմ ըզմըտա եթէ մեռեալըն ամենելին
Առ հասարակ զարթիցին յօր ցընծութեան եւ քաղցր ողբոց,
Յօր յաղթանակի, տօնից, երկոց ուրախութիւն,
Յորժամ իմ հանգուցեալ մարմնով յերկրիս մայրենին ծոց,
Ըզմարդկան յարուցից այսրէն զոսկերս յանանց ի կեանս:
Անդ երկիւղ անդոհական եւ արտասուք հողեղինին
Լըսեալ գագարեսցեն. անդ փոխեսցին ի գուպրթութիւն
Արհաւիրք օրհաստին. ոչ զերեզմանք ահացուցեն
Եւ ոչ ի գաշուավայրս երկրին նորոյ եղիցի մահ:
Յորժամ զօրըն զայն յիշեմ, յիմ սիրտ յորդեալ զեղուն հըրճուանք,
Զոր խորհուրդք մարգելեցնք չին բաւական առուել ի միտ:
Տեսանեմ աւագիկ զի զան արդարք լուսափայլեալք,
Ըսպիտակ հանդերձս արկեալ. բազումք բերեն յանձինս իւրեանց
Պայծառ վէրս հանգոյն վիրաց Որդոյս մարդոյ, եւ երգեն երգ
Ի պատիւ յաղթողին, ձայնեալ ըզնա որդի ւ եղբայր:
Եւ ո՞վ յերկրի եւ յերկինըս կարասցէ երբեք հաշուել
Զանհամար սիրելեաց իմոց զանուանսըն բիւրաւորս:
Հինն էանց. բնաւք նորոգին առաջնաստեծ անգիծ զեղով.
Բայց նախ մեռայց ի Գողգոթա, եւ տապանս ինձ լիցի հանգիստ »:

Զայս խորհէր, եւ ի բաց ի տեղուղէն գընայր Յիսուս.
Եւ յորժամ հասանէր մերձ ի պարիսպը Սաղիմայ,

Ի մըթան անդ պատահեաց նըմա Յուղա, որ լըռէլեայն
Ընդ սուրբսըն խառնեցաւ, ցուցանելով զանձն արտաքուստ
Հանդարտ եւ գուարթագին, սակայն տրոփէր դեռ սիրտ նորաւ:
Ի ծայր արմաւենոյ միոյ կացեալ Իթուրիէլ,
Ըզձայն լզգնալոյ Մեսիային լըւաւ անդուստ.
Խսկոյն իջեալ ի ծառոյն, մինչ առ նովաւ անցանէր նա,
Երթայր ընդ իւր անտեսաբար, եւ նման հոգուոյ քրիստոնէին,
Որ ի քուն մահու մերձեալ՝ ըզհուսկ անձուկըն բարբառի,
Ասէ քաղցր եւ մեղմ բանիւք. «Ո՛վ որ գիտես դու զամենայն,
Ոչ անշուշ անգիտանաս զապիրատ զործ դաւաճանին,
Որ ուսաւն առ ոտքս քո եւ սքանչելեացդ եղեւ տեսող,
Որ ի քոյ շրթանց լըւաւ զանտի կենացըն թաքնութիւնս
Եւ եղեւ արժանի առնուլ զանուն առաքելոյ:
Դեռ քաղցր յականջս իմ հընչեն երազաթեւ բանք Ելովայ,
Որ առ իս ձայնարկեաց զալ առաջի աթոռոյ քո,
Ուր ինձ ասացաւ երթալ պահապան զոլ Յուղայի:
Արդ թողում ըզմեղաւորն. ոչ եւս եղեց հրեշտակ նորուն:
Դատախազ ընդդէմ նորին արձանացաց յօրն հատուցման,
Եւ ի միջոյ լուսագեղ փայլեալ զահուց երանելեաց,
Որք ընդ քեզ դպուելոյ զերկիր եղեն արժանաւորք,
Առ բազմէալդ ի խաւարի ձրգեալ ըզձեռն իմ ասացից.
Արեամբն ի բարձուէ խաչափայտին հեղլով ի վայր՝
Յուղա գրոշմեաց ի ճակատ իւր ըզպատժոյն խիստ գաստակնիք.
Նա ինքնին հրաւիրեաց անձամբ ի գլուխ իւր ըզկորուցս,
Եւ զվիճակ ամբարդշտացըն ժառանգեաց զործովք իւրովք:
Արդ գատեալ եւ յերեսաց Աստուածորդուոյդ ի բաց մերժեալ,
Գրնասցէ զանանց մահուն ըզմանապարհն անդառնալի:
Ես անպարտ եմ յարենէ պարտաւորին կորուսելոյ՝:

Ասու սրովքէն ի Փըրկչին ակնարկելոյ առեալ ի միտ
Թէ կարէր դեռ եւս ի ցաւս իւր համակել, յաւել անդրէն.

«Այլ խորհուրդըս ի սըրտիս, այլ պայծառ յոյսս ակընկալեաց
Աշակերտ մարդասիրիդ զարթուցանէր երբեմբն յիս:

Արժան իօկ էր նըմա լինել վըկայ քումըդ մահուան,
Գեղեցիկ վիրօք ծածկեալ, եւ մանաւանդ նահատակել
Եւ լըսել զերգս ըսքանչելիս երգեալս ի մէնչ վասն յաղթողաց:
Պարտ էր ինձ յետ վախճանելոյն ըզլուսազգեաց հոգի նորին
Առ յաղթողդ առաջին առեալ ածել յաղթանակաւ,
Ի հեռուստ ցուցանել նըմա զաթոռ իւր բարձրագահ,
Ցորչորջէլ ըզնա եղբայր եւ բարեկամ եւ սերովք.

Վիտել ի նմանէ որ այն իցեն թաքուն խորհուրդք
Քրիստոսական հաւատոց, եւ զինչ նա յանձն իւր իմացաւ,
Ցորժամ հոգին մարգարէից էջ ի վերայ իւր ի վերուստ.
Ի՞ր ըզմահ արհամարհեաց եւ ի սըրբոյ Հոգւոյն ուսաւ
Ազօթս անձառելիս, եւ ի մեղաց զըտաւ ազատ,
Ըստացեալ վերըստին զեղեմականն անմեղութիւն:
Բայց աւաղիկ ամենայն ակընկալիքդ այդ բերկրականք
Կըլսովին անհետացան, որպէս զարուն գեղեցկապարդ
Դաղկաթափ եղեալ խամրի, կամ յուսալից տիոց ծաղիկ
Թառամի վաղաթարշամ. զիս աշակերտն իմ լըքանէ.
Սըրբոյ առն էի պահապան, եւ արդ զընամ ես միայնակ
Ի ժողովս հրեշտակաց համակելոց ի թաղծութիւն:
Տուր հրաման, օծեալըդ Տէր, արդեօք դարձայց յերկինս այսրէն,
Կամ իցեմ արժանի տեսանելոյ զհանդէս մահուգ »:

Տըրտիազին գարձաւ Յիսուս առ սերովքէն եւ ասէ ցնա.
« Լէր զու հրեշտակ Պետրոսի, զոր արդ փորձէ Սաստանըն չար:

Երկուք կարգեցան պահապան Զուարթունք վասն Յովհաննու.

Խցին երկուք եւ Պետրոսի, որ լուիցէ յաւուր միում
Զերգըս ձեր յաղթականս, յորժամ զիմ մահ մեցի եւ նա »:

Երեւե լըւաւ զայս սերովքէն, վառեալ ի խինդ եռանդնալից,
Դիմեաց ի գիրկս Որիոնի, որ Պետրոսին էր պահապան:

Իսկ Յիսուս փութացեալ աշակերտօքն իւրովք հանդերձ
Զավերջինն առնել զընթրիս, եւ թողեալ զյարկըս պերճութեան
Փառազարդ մնալաւորաց, նմուս ի տուն խաղաղաւէտ
Բարոյ առն անձանօթի. էր պատրաստեալ պասեր ուխտին
Զորով շուրջ բազմեցան ամենէքին լուռ անշըշունջ.
Սոսկ Յովհաննէս, որ բազմեալն էր առ Փըրկչին, Ժըմտէր մեղմով:
Աչս ածեալ հայեցաւ Յիսուս յակումբն հանդարտօքէն,
Յիւրոց երեսացըն ծաւալեալ յոփս նոցա
Զանդորր ընդ ցաւոց, ըզզուարթութիւն ընդ տըրտմութեան:

Այսպէս Յովհէկ յինքն եկեալ յիւր առաջին զարմացմանէն՝
Կայր ի մէջ եղբարց յիւրոց, յորժամ վըտակք յորդ արտասուաց
Զընջեալ վարատեցան ի պըշուցեալ աչաց նորուն,
Եւ կարող եղեւ խօսել, եւ լուաւ զի հայր իւր ողջ էր դեռ,
Եւ ոզնորա պարանոցան այլ ոչ անկաւ Յենիամին:

Երգեա, Մուսայդ, ըզփրողին առ սիրելիսն ըզհուսկն ողջոյն,
Եւ զթաղծեալ սիրոյն բարբառս. եւ զերդ երբեմն աշակերտն այն
Տեսանող յայտնութեանց յանմարդաբարհն անդ ի Պատմոս,
Անկեալ զլանջօքն Յիսուսի ոգէր զիմաստո յորդոր սըրտին,

Եւ յաշաց սիրելոյն դառնայր յերկինըս վերակնէր,
Այսգունակ բըղինեցեն եւ երգք իմ պարզք եւ խանդակաթք։
Յորժամ ակն արկեալ Յիսուս ի բազմականսըն հայեցաւ,
Ասէ առ նոսա. «Յանկանալով ցանկացայ ես
Զայս պասէք ուտել ընդ ձեզ, մինչ չեւ իցեմ գեռ չարչարեալ։
Ընդ հուպ լըցցին տեսանողաց գուշակութինք եղեալք զինէն։
Չեզ ծանօթ է մարզարէն որ յանդիման ետես զԱսուուած,
Եւ լուալ բզձայն սրովէից, որք բզբազմեալն յաթոռ իւրում
ի տօնական ալէլուս երգոց պատուեալ փառատրէին։
Դրանդք տաճարին սարսեցին ի նըւագացն արձագանգաց,
Եւ ծըլով պատարագացըն լի եղեւ դաբերըն սուրբ։
Անդ ընդ Հօր իմում էի յայնժամ եւ ես, ում մատուցան
Սըրբասաց փառատրութինք, եւ յոսկեկուռ ի սեղանոց
Բարձրացան ճնճներք զոհից. տաճարն ետես զիս եւ դողաց.
Զի եմ ես յառաջ քան ըզլինելն Աքրահամու,
Եւ կայի՝ չեւ տակաւին տիեզերաց ելեալ ի ոյ։
Դուք սակայն չէք ինչ կարող լինել հասու մեծ խորհըրդոյս։
Փառաց աստուածութեանըն վեհագոյնն այն տեսանող
ի խորս ապառնեաց ետես եւ զայր մի ձեզ նըման,
Եւ զայս ինչ ըզնմանէ պատմեաց Հոգւոյն ազդեցութեամբ.
Ոչ գոյր մարդոյն աստուածայնոյ տեսիլ եւ ոչ գեղեցկութիւն։
Խաղաղիկ ամաց կենացն անդորրութեան բարձաւ ծիծազ.
Զարիք մեղաւորացըն կուտեցան ի գլուխ նորա։
Տեսեալ ըզտառապանս անձին նորա՝ լըռեն մարդիկ,
Եւ ի բաց ի նմանէ զերեսս իւրեանց դարձուցանեն։
Կա սակայն կըրեաց յանձին ըզցաւը մեր եւ ըզկարիս։
Համարեցաք թէ զիւրոց մեղաց ըզբեռնըն բառնայցէ,
Եւ վասն իւրոց յանցանացըն պատժիցի նա յԱստուծոյ։
Եւ սակայն արինաթոր այն վէրք բացեալ կան վասըն մեր։
Մեք ինքնին եմք պարտաւորք, եւ ի պատճառըս մեր միայն
Ենաս աշըն կորըստեան եւ բուռն ենար ըզնըմանէ։
Վասն այն չարչարի զի եկեսցէ խաղաղութիւն,
Եւ ի վերայ մեր փըրկութիւնն հովանասցի թեւատարած։
Ամենեքեան գլնայաք ընդ ճանապարհ մոլորութեան,
Եւ չէաք կարող թըշուառքս ընտրել անձանց զիմաստութիւն։
Վասն որոյ՝ վրէժխընդիրն արկ ըզյանցանս մեր ըզնովաւ։
Եղեալ մահու չափ հնազանդ, ոչ բնաւ բանայ զբերան իւր վեհ,
ի սեղան զոհին վարեալ իւրեւ զոչխար մի անբարբառ։
Այլ ահա ելանէ նա յերեսաց դատաստանին։

Եւ ովկ հաշուել կարիցէ զարդարացեալսն արեամբ իւրով։
Զարթիցեն բոլոր ազինք ի նորոգ կեանս յաւիտենից։
Զի նա զոհ զանձն իւր մատոյց ի փըրկութիւն մեղաւորաց։
Զայս իօսեալ, հայեցաւ ի վեր յերկինս եւ եկաց լուռ։
Յետ երկար լըռութեան՝ կըրկնեալ անդրէն յաւել ասել։
«Աւասիկ զայս հուսկ նըւազ ուտենմք զընթրիս ի միասին։
Ոչ եւս այլ ընդ սիրելեացդ իւրոց արբից այսուհետեւ
ի զըւարթ որթոյն բերոյ եւ ոչ կերայց ըզգառն հովտին։
Բայց ի յարկս հանգըստեան, ուր օթեւանք բազում են անդ,
Զգձեր Մեսիայն տեսանիցէք դուք միւսանգամ,
Եւ ընդ սըրբոց անդանօր ժողովելոցըն նախահարց
Նոր խընծոյս առնիցէք առանց բընաւ ինչ անջառման։»։
Ասաց, եւ լըռեաց, եւ ոչ յիւրոցըն խօսէր ոք։
Որպէս ի սրահըս տաճարին սուրբք ժողովուրդըն կայր անձայն։
Մինչ այրն իմաստնագոյն ի բնաւ որդիսն Աքրահամու։
Առ ոտքս սեղանոյ իշին եղեալ ըզպըսակ իւր,
Կատարէր Սողոմոն զաղօթըս իւր նըւիրականս,
Եւ փառաց աստուածութեանն ամպովք լընոյր տաճարն ողջոյն,
Մինչեւ ըլինել քահանայից հընար ըզզոհսըն նըւիրել,
Եւ երգք ցընծութեան եւ ալէլուք դադարէին։
Լըռէին ամենեքին. սոսկ մերթ ընդ մերթ ազօթող ոք
Սուրբք ահիւ ըմբռնեալ՝ ի վեր զահաւատ իւր ամբառնայր,
Եւ զաչս ի մութ երեւումնըն կառուցեալ սըրբաբանէր
Դողդոջուն բարբառով եւ զձեռսն յերկինըս տարածեալ.
Սոյնայէս կային եւ աշակերաքըն համրացեալք. Ղերէոս լոկ
Խառնայր առ Յուղա եւ մեղմ ձայնիւ ասէր ցընա.
«Արդ զիտեմ հաւաստեալ եթէ մեռցի Որդի մարդոյ։
Այլք եւս ըզնոյն խորհէին՝ մինչ նա խօսէրն ըզմահուանէն։
Ե՛կ ուրեմն այսուհետեւ, ովկ մահ, հանգիստ տառապանաց
Եւ քուն ուղեւորին վաստակելոյ, Եկ արդ փութով
Մինչ վարեալ անդր ի սեղանն իւրեւ ըզգառն երթայ Յիսուս։
Յասել իւր զայս՝ հեծութիւնք գելեալ ըզխօսըն հեղձուցին։
Մեսիայն հայեցեալ ի Ղերէոս եւ ի Յուղա,
Եւ ապա խանդակաթ եւ ցաւագին ականողեօք
Շուրջ զիւրեւ ի ժողովեալսն ականարկելով՝ ասէ ցնոսա.
«Ոչ եւս այլ կարեմ լըռել զի ոմն յիմոցըս սիրելեաց,
Մին ի ձէնչ յաշակերտացըդ մատնելոց է զիս ընդ հուպ։»։
Զարմանք զակումբըն կայան. հարցանէին ամենեքին.
«Ե՞ս իցեմ, Տէր»։ Ասէ Յիսուս. «Կա որ ուտէ այժմիկ ընդ իս»։

Ասու առեալ զգատաւորի վըսեմութիւն, յաւել ասել.
« Արդ երթայ Որդի մարդոյ, որպէս գրեցաւ վասըն նորա,
Զիւր զանհաս ճանապարհն աստուածեղէն. բայց վայ մարդոյն,
Յոյր ձեռըն մատնեսցի. լաւ էր թէ մարդն այն չէր ծընեալ »:
Մինչ Յիսուս խոռվեալ հայէր, Յուլա դարձեալ եհարց ըզնա.
« Միթէ Ես իցեմ Տէր ». ասէ Յիսուս. « Դու ասացեր »:

Բայց անդրէն զուարթացեալ խաղալ եւ քաղցըր խորհըրդովք
Փըրկութեամն յաւիտենից, ըզյիշատակ մահուն իւրոյ
Կամեցաւ հաստատել, եւ զվեհ զայն բանսըն խօսեցաւ,
Զոր բազում պաշտոնեայք եւ ժողովուրդք ժըպրհին պլոդել,
Եւ բարձրագոչ օրհներգութեամքը կարգան զանձանց դատավլնիու:
Ոչ ճանաչէ Տէր ըզնոսա; Եւ ոչ մեռաւ նա ի խաչին
Վասն այնց մեկաւորաց, որք յաւիտեան են պարտաւորք:
Յորժամ ըզհացն եւ ըզբաժակըն սուրբ առեալ օրհնեաց Յիսուս,
Ամենեքնան ընկալան յիւրոց ձեռացըն զայնոսիկ
Թաղծազին լըութեամբ եւ երկիւղած խոնարհ սըրտիւ:
Մատեաւ եւ Յովհաննէս, եւ զբաժակին տեսեալ ըզփայլ,
Անդէն անկաւ յոտս Յիսուսի եւ համբուրեալ զայնս արտասուէր,
Եւ զարտասուըն սըրբէր երկայն վարսիցըն զիսակօք:
Իսկ Յիսուս զաշսըն ամբարձ յերկինս առ Հայր իւր եւ ասէ.
« Տուր սըմա զիտառ իմ տեսանել ». Եւ Յովհաննէս յարեաւ ետես
Ի խորըս սրահին զպայծառ ժողով սերովեէից,
Եւ եկաց առժամայն ի հիացումն յափշտակեալ:
Գիտէին եւ սերովեէր թէ յայտնեցան յաշս Յովհաննու,
Որ անշարժ ափշեալ պլընոյր ի շուք փառաց զաբրիելի.
Ետես եւ զիտայէլ եւ խոնարհեալ եպագ երկիր.
Հայեցեալ անդանօր եւ ի Սալէմ մարդակերպեալ,
Որ փայլէր եւ ըզբազուկըն տարածեալ ժըմէր առ նա,
Սիրեաց ըզսերովեէն. իսկ մինչ դարձաւ եւ նըշմարեաց
Ի հեզիկ աչս Օծելոյն զալօտ նըշոյլս աստուածութեան,
Լրուկ զըրկախառըն փարեցաւ զլանջօք նորա:
Նոյնհետայն սաւանեալ մեղմով մատեաւ եւ դաբրիէլ
Եւ ասէ առ Յիսուս եռանդնալից փափաքանօք.
« Աղէ զիրկս արկ եւ ինձ որպէս արկերդ այժմիկ դըմա »:
Պատասխանի եւ Յիսուս. « Առ աթոռով փառաց իմոց
Պաշտեսցես զիս, եւ կացցես ի լուսափայլ անդ աստիճանս,
Ուր կայ Ելովալ գերին աստուածեղէն »:
Զայս լրեալ գաբրիելի, խոնարհ անկեալ երկըրպագէր:

Հուսկ եկն Յուղա եւ անկաւ յոտս Յիսուսի, որ ասէ ցնա.

« Յուտըն կաց ». Եւ ետ նըմա զբաժակ մահուանն յիշատակի.
Եւ յորժամ ընկալաւ նա զայն առանց վըրդովելոյ,
Յերեսուըն նայեցաւ եւ խոռվեցաւ Տէրն յոգի իւր,
Եւ անդէն օրինակ զայս խօսեցաւ բարձրաբարբար.
« Ես զիտեմ զորս ընտրեցիգ. բայց մատնելոց է ոմըն զիս.
Զեզ այժմէն իսկ զայս ասեմ, զի երբ լիցի՝ հաւատայցէք:
Կանխաւ ծանուցանեմ զինչ յաղթողացն իցեն արդինք,
Զի զիտասջիք թէ որպիսիս հասուցից վարծու ուխտապահաց:
Որ ընդունի զոր ոք ես առաքեցից, զիս ընդունի.
Եւ որ զիս ընդունի, զիմն ընդունի նա զառաքիչ.
Բայց առըն մատնըչի ոչ զոյ բաժին ի փառուդ յայդ:
Դարձեալ ասեմ. մի ոմն ի ձէնչ զիս մատնելոց է առ ի մահ »:

Աշակերտն ընդ միմեանըս հայէին տարակուսեալք.

Պետրոս ակնարկէր առ Յովհաննէս, որոյ անկեալ
Ըզլանջօքն Յիսուսի ենարց մեղմով. « Տէր, ո՞վ իցէ ».
Եւ Յիսուս « Կա է, ասէ, որում թացից ես ըզպատան
Եւ տաց մըտերիմ սիրով եւ քաղցը ընտանութեամբ »:
Ախցեալ նորա զայս, տայր ըզպատաըն սիրաբար
Յուղայի սկարենվացւոյ, զոր Յովհաննու տեսեալ՝ դողաց,
Բայց ըզթով արգահատեալ՝ չասաց ինչ բանս ըզմատնըչն:
Ցայնժամ ել Յուղաս արտաքըս մոլեզին, եւ էր զիշեր:
Շուրջ պատեալ յարհաւրաց գիշերայնոց, անքթիթ աչօք
Նայեցաւ ընդ խաւարն եւ խօսեցաւ ինքն ընդ անձին.
« Դա զիտէ զամենայն, արդ աւասիկ հեզն Յովհաննէս,
Որ ոչ դադարէ ի ժըմուելոյ յերեսս այլոց,
Պատմեսցէ զոր միանգամ լըսաւ ի լանջըս Յիսուսի:
Դիտասցեն ամենէքին: Թող զիտասցեն իշխողքդ այդ նորք,
Որք փախիցեն՝ չեւ լեալ արքայք. գագարեսցեն Յովհաննու ժմիոք,
Եւ կապանք Պետրոսի կարձեսցեն զիւրն յանդքնութիւն »:
Ասո զըրգեալ յիւրոց կըրից քան յերազոյն, յաւել անդէն.
« Զիարդ իրուխտով եւ Յիսուս իսկ հրամայէր ինձ յուրըն կալ.
Ոչ սովին սաստիւ խօսի առ սիրելին իւր Յովհաննէս.
Փանզի անշուշտ ոչ օրէն է հրամայէլ թագաւորաց:
Կամիմ տեսանել զի չեւ նոցուն արքայացեալ՝
Կապեսցին ըզթայիւք, այսըմ ցանկամ լինել տեսող:
Այլ ահա բարեկամ իւրեանց խորհի տաւ զանձն ի մահ.
Իսկ զիարդ մեռանիցի որ ըզմեռեալս յարուցանէր:
Այնու կամիցի թերեւս ըզսիրտ իմ ամոքէլ.

Քաւ ի քէն խանդապատել ի գութ, ով սիրտ իմ վըշտահար:

Յանձանձելով ըզնոցուն զանմահ հոգիս. ահա կան ասու.

Ոչ զոք կորուսի. միայն որդին այն կորըստեան

Եթող զիս, լեալ վըկայ գուշակութեան մարգարէից:

Արդ առ քեզ զամ եւ զայս խօսիմ մինչ ընդ նոսա եմ յաշխարհի,

Զի յուշ ըզփառս իմ ածեալ՝ ունիցին զիմս ուրախութիւն

Լիով յանձինը իւրեանց: Ըզբանըն քո ետու նոցա,

Եւ աշխարհս այս որպէս զիս' նոյնպէս ատեաց եւ ըզնուին:

Ոչ զայս աղաչեմ զի յերեսաց այսր աշխարհի

Բարձես ըզնոսա, այլ ի չարէ պահեսցես զերծ:

Յաշխարհէ աստի չես, որպէս եւ ես չեմ յաշխարհէ:

Քոյով ճըշմարտութեամբըդ արասցես ըզնոսա սուրբ,

Զի քո բանդ արդարեւ ճըշմարտութիւն է գրլիսովին:

Որպէս դու զիս, նոյն եւ ես առաքեցի զնոսա յաշխարհ.

Եւ զանձն իմ ի վերայ նոցա ես ինքըն սուրբ առնեմ,

Որպէս զի եւ նոքա լիցին սըրբեալք ճըշմարտութեամբ:

Սակայն ոչ վասըն նոցա միայն առ քեզ աղաչեմ, Հայր,

Այլ եւ վասն այնց՝ որք նոցա բանիւըն յիս հաւատայցեն,

Զի լիցին մի ամենեքին, որպէս դու յիս եւ ես ի քեզ,

Եւ աշխարհ հաւատասցէ եթէ դու իմ ես առաքող:

Ետու առ նոսա զոր դու ետուրն ինձ ըզփառս իմ,

Զի լիցին մի որպէս ըզմեզ, եւ կատարեալք լիցին ի մի,

Եւ աշխարհ գիտասցէ թէ ի քէն այսր առաքեցայ,

Եւ ըզնոսա սիրեցի, որպէս եւ դու սիրեցեր զիս:

Հայր, կամիմ զի լիցին ընդ իս նոքա զորս ինձ ետուր,

Զի տեսցեն ըզփառսըն զիմ՝ ըզպարզեւեալն ինձ առ ի քէն,

Որ սիրեցեր զիս յառաջ քան ըզլինելն իսկ աշխարհի:

Հայր արդար, եւ զեեզ ոչ ծանեաւ աշխարհ, այլ ես ծանեայ,

Եւ նոքին եւըս ծանեան եթէ դու զիս առաքեցեր.

Եւ նոցա ծանուցի զանոնըդ քո եւ ծանուցից.

Զի սէրն այն, զոր սիրեցեր դու զիս, իցէ եւ ի նոսա »:

Զայս ասաց, եւ յարուցեալ աշակեմաօքն իւրովք հանդերձ

Երթայր յայնկոյս կեդրովիս առաջի ջօրն ի գատաստան:

Անդ լրւեալ ըզգըզըչիւնս հեղեղատին, եւ զձիթենւոյն

Ըզխարշափ գիշերական, դարձաւ ասաց առ Գաբրիէլ.

« Ադէ դու առեալ ընդ քեզ ըզգունդ Զուարթնոցըն խըմբէսչիր

Ի խորս անդ պարտիզին, ուրանօր գոյ զլերին կողիւք.

Վայր մենաւոր, ի քըսան արմաւենեաց հովանացեալ,

Զոյց բարձրուղէշ կատարօք հոսի յերկնից մութ զիշերոյ,

Իբրեւ զըստուերս ի լերանցըն զագաթանց իշեալս ի վայր »:

Զայս խօսեալ, խաղայր զընայր ի կատարել ըզգործըն մեծ,

Որպիսի չերեւեցաւ ինչ ի թատեր տիեզերաց:

Յորմէհետէ նղեն հրեշտակք, արեգակունք և'աշխարհաց հոյլք:

Գնայր նա լըռիկ ի կատարումըն հանդիսին աստուածայնոյ.

Անդ ձայնք օտարք եւ պայթիք, փառասիրին յունկն հեշտալուրք,

Որովք ասու դիւցազինն հողեղինի հըռչակին գործք,

Ոչ հընչէին ըզնովաւ. որպէս եւ ոչ իսկ ի պահուն,

Յորում չայրն եհան երբեմըն յուլնէշ զաշխարհսն ի դուրս:



2019 年 9 月 1 日

Կ Ե Ո Պ Ճ Տ Ո Կ Ի

ԱԼՈՊԵՏՈՎԻ ՄԵՍԻԱԿԱՆ ԵՐԳ ՀԻՆգԵՐՈՐԴ

ԿԼՈՊՃՏՈՎԿԻ

ՄԵՍԻԱԿԱՆ

ՆԱԽԱԳՐՈՒԹԻՒՆ

իշանէ Աստուած ի թագար լեռան առ ի դատեկ զՄեսիա . Ելովա գնայ զհետ
նորա ի հեռուստ : Մերձնայ Աստուած տակաւ ի յերկիր : Առ զերչնով արեգա-
կամբն ընդ առաջ լինին նմա հոգիք խասանոցն Արեւելից դեռ այն ինչ վախճա-
նելոց , յորոց մի ոնն բարբառի առ նա : Նախահայրն ազգասոհմի միոյ մարդկան
անմեղաց եւ անմահից տեսեալ զանցանելն Աստուածոյ , խօսի զնմանէ առ որդիս
իւր : Հասանէ Աստուած ի թագար , ուր ամենայն մեղք մարդկան գան առաջի
նորա : Ելովա կոչէ զՄեսիա ի գատաստան : Երկրորդ աղերս առ ոուրի Հոգին :
Մեսիա սկսանի տագնապել . կայ յաղօթս եւ տեսանէ զտանջանս դատապարտելոց :
Եկեալ Ադրամելէք առ ի ծաղր առնել զնա , մնայ անզգայեալ : Մեսիա գայ առ
աշակերտս իւր . անցանէ ժամն առաջին , զոր երգեն երկինք : Մեսիա գնայ դար-
ձեալ ի գատաստան : Աբրագրն ընդ երկար խնդրեալ զՄեսիա , հուսկ ուրեմն
գտանէ զնա . բայց ազա ստիպի դառնալ ի փախուստ : Անցանէ ժամն եր-
կրորդ , եւ երգեն զայիք երկինք : Մեսիա գնայ երրորդ անդամ ի գատաստան :
Առարի յԱստուածոյ Ելովա , երգել յաղթական երգով զհանդերձեալ փառս Մե-
սիայի : Սաստկանան յոյժ տագնապք նորա : Ամենայն հրեշտակք , բաց յԵլովայ եւ
ի գարբիել , ի բաց գնան : Անցանէ ժամն երրորդ , եւ մինչ երգեն զայն երկինք ,
դարձ յալոռ իւր առնէ Աստուած :

ԵՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Բ ոկ Աստուած մըտախոհ բազմէր յաթոռն յաւեժափառ :
Անդ Ելովա մերձ կացեալ , զայս առ նա բան բարբառեցաւ .
«Զի՞ ահեղ են երեսք քո արդ , Աստուած յաւիտենից .
Որպիսի՞ ահազին ցասումն յաշաց քոց ցոլանայ .
Քիւր որոտք ահազնազոչ թընդմամբ գոռան զզնեան միմնանց .
Հայեցար դու յաստեղս , եւ ահա խոյս տրեալ փախեան :
Հիմ ոչ զերգս աշխարհաց լըսիմ զինեւ շուրջանակի .
Յո՛ զակն ուրեք դարձուցանես , իսկոյն տիրէ անդ լըսութիւն .
Լըսեն սերովբէք եւ քերովբէք համանգամայն :
Ըզյաւերժ Որդին չերգէք ոք ի բիւրուց դասուց նոցին ,
Զորըս թըւել թէ կամիցիմ , պիտոյ լիցին ինձ դարուց շարք .
Ամեներին քողարկեալ ըզգէմս՝ երկիր պազանեն քեզ .
Կամիցին , ով Տէր , երթաւ եւ զտիեզերս ողջոյն դատել .
Զի բիւրես դու յանձին ըգկերպարանըս սատակչի
եւ զատակեր դատաւորի . եւ կամ եղեր ի մոի բառնալ
Զարքայութիւն Սաստանին եւ զհայհոյիչըն խորտակել :
Դընայցեն յայն մութ կայանս եւ դարձուսցես անդէն յուշինչ
Ըզմեղաւորն յաւիտենից եւ զդըժովիոց խորս ընդ նըմա .
Զընջեսցի՞ անուն նորա ի դըպրութեանցըն կենդանեաց
Քեւ հաստելոց , ի կարգէ անմահ էից եղծեալ իսպառ :
Յայնժամ տեսից առաջիք քո զինքն անկեալ , Տէր վրէժխընդիր ,
Եւ սաստիկ պատուհասիւք զայրացելոյդ այնպէս տանջեալ ,
Զի զնորա հեծութիւնս անյուսութեան լուիցեն դըժովք ,

Երկինք եւ համագոյք. եւ պատմեսցեն միմեանց աստեղք
Յանցանելն առ միմեամբք ըզկործանումն ապլստամբին,
Մինչեւ բոցովդ եւ մրորկաւ բզնա ծախեալ ըսպառեսցես:
Զինչեւ զիս, թէ կամիս, եւ ես զնացից ընդգէմ ժանտին.
Տուր ինձ հազար մի շանթից ի քոյոց բիւր փայլատականց,
Պատեա զիս խաւարաւդ եւ զօրութեամբ աստուածայնով,
Զի հանդէպ երեսաց քոց ի մահու գրունսըն երթեալ,
Հարից հազարաւորս յանիծապարտ յանզեղջ ոգուց:
Ո՞վ քանի ահաւոր ես, Տէր. յաշաց քոց սատակչաց
Յայտեն ցասումն եւ դատաստամբ, ցասումն առանց ողորմութեան:
Հայիմ յետս ի յաւիտեանս, ըզմտաւ ածեալ զի կայի ես
Մինչ չեւ եղեալ էր աշխարհ, եւ յոգնաթիւ շըրջանք դարուց
Անցին առ ինեւ. զի չեն աւուրք իմ հաւասարք
Աւուրց մահկանացուաց, որոց ծաղկեալ՝ դառնան ի հող.
Իմ ըզքեզ տեսանեն աչք յըսկըզքանցն յաւիտենից,
Բայց ոչ այդչափ ահաւոր զերեսլոց քո տեսի երբեք.
Այժմիկ ցուցանես գու զամենայն ահարկութիւն
Քոյոց դատաստանաց. եւ ինքնին փառքդ աստուածութեան,
Յոր երբեմն էր սէր եւեթ, արդ կայ փոխեալ ի բարկութիւն:
Եւ զիաբդ ընդ Աստուծոյդ յանդըզնեցայ ես բարքանել,
Որ չեմ ինչ այլ բայց սոսկ ամպ, յորմէ գու զիս ածեր ի զոյ,
Ի շնչոյդ հաստեալ ոգի եւ սերովիչ վախճանական:
Մի ցասուր, Հայր, եւ մի հայիր յիս ահաւոր ակամբդ այդուիկ,
Եւ հայեցար գու յերկիր, զի մի յանկարծ մնուանիցիմ,
Եւ իմ ի զըպրութեանցն յաւիտենից եղծցի անուն,
Եւ ոչ եւը կայցեմ առ դաբերաւն աստուածայնով »:
Ասէ Աստուած. « Իշանեմ առ ի դատել բզմեսիայն,
Որ ընդ իս եւ ընդ ազգ մարգկան կացոյց զանձն իւր միջնորդ.
Սարդն Աստուած անդանօր մընայ իմում դատաստանի:
Ա՛ռ, ընտրեալդ, ըզշուք զեզոյդ եւ եկ ըզհետ իմ ի հեռուստ »:
Ասաց, յարեաւ յաթուոյն յաւիտենից, որ ընդ նովաւ

Ծնդ բոլոր արեգակունս եւ ընդ հանուր հոյլս աշխարհաց
Հազարք հազարաց լուսափայլ դասք սերովբէից
Յառնեն յաթուոցն, յոյց ի շարժելն հընցէ թընդիւն
Ծնդ ձայնից քընարացն եւ պլսակաց թօթափելոց,
Նոյն յելանելն Աստուծոյ՝ զահոյք երկնից որոտացին:
Եւ մինչ զնայր ընդ ուհ արփեացն, ընդ որ են էջք յերկիրըս կոյս,
Առ հուսկ զընտիւն հանդիպէր նըմա մի ոմն ի սրովբէից
Եկեալ ի հեռուստ, եւ ընդ նըմա վեցեակ հոգիք,
Դեռ այն ինչ յաշխարհէ եւ ի մարմնոց իւրեանց մեկնեալք.
Վեռ այն ինչ յաշխարհէ եւ ի մարմնոց իւրըս գըժուխոց:
Վեց սոսկ արգալք. զի բազումք ընկլան ի խորըս գըժուխոց:
Հրեշտակըն զարդարեալ էր ըզնոսս պայծառ լուսով,
Ճառագայթս անմահականս ըզնոր մարմնովքըն ծաւալեալ:
Սոքա իմաստնոցն Արեւելից էին հոգիք,
Որք աստեղին առաջնորդեալք եկին քան զայլս յառաջագոյն,
Եւ երկիր ընդ Գըտաթնոց պագին մանկան երկնաւորի:
Առաջն Արագ անուն, ելիք զոգույն իւրոյ զհատոր,
Ըզգեղեցիկն ի զըստերըսն անտառին Բեթուրիմայ:
Ըզմահ ամուսնոյն իւրոյ չելաց հարսնըն չըքնազ,
Զի զայս առ Արագ ի ժամ սիրոյ երդուեալ էր նա:
Մոռացաւ զարտասուս, թէպէտ զիրեարըս սիրէին
Ի վեր քան զայլս ի մարգկանէ, վըստահք յիւրեանցն անմահութիւն:
Սելիմաս տարեալ վըշտաց, մեռաւ ըզմահ երանական:
Սիմրի իւրատեաց զզգովովուրդն, որ անարգէր ըզբան նորա
Եւ կեայր մեզօք. սակայն մահուամբ նորին մի ոմն ըզգաստացեալ
Եւ իւրեւ զինքն անարատ վարուք կեցեալ վախճանեցաւ:
Միրիմաս սընուցեալ ըզհինգ որդիսն ասաքինիս,
Եւ ոչ այլ ըստացուածս ինչ առ նոսա թողեալ՝ մեռաւ:
Բելէդ մեծանձութեամբ իւրնդրեաց ըզգրէժ ի թըշնամոյն:
Առ նա պարզեւեալ ըզկէս իւրումն արբայութեան:
Զառկայծ եւ զուարթ աչըս նորա փակեաց սոսիս իւր արտասուօք
Եւ ապա հանգոյն նըմին անցոյց զաւուրս իւր ուզգութեամբ:
Առուիթ ըզտպայն Բեթէէմի երգեաց յանտարըն փարփարայ
Սուրբ զըստերօքն երեքումբք. իսկ զինք լացին ծառք եղէինք
Եւ յափուսն անմարգածայնս ուիք վըտակացն Յեղիդովդայ.
Ողբացին բզքեզ, Առւնիթ, ի ձայն բամբռանցըն նըւագաց
Եւ զըստերքը քողարկեալք, հեղուկ արտօսըր կուսական:
Հոգիքս այսոքիկ պայծառացեալք լուսով Զուարթնոյն,
Շուրջ պլշուցեալ հայէին սըրբատեսիլ ականողեօք,
Որովք ընդ հուսկ տեսանելոց էին ըզփառ աստուածութեան.

Եւ մինչ թեթեւաթեւ մարմսով եւ նուրբ ըզգայութեամբ
Տակաւ ամբառնային ի վեր ի յարկս յաւիտենից,
Յակն արկեալ զանցանել փառաց էին մերձ առ նորօք,
Առաջնորդ նոցին պագեալ երկիր՝ գոչեաց. « Աստ է Աստուած » :

Անդ յայնժամ Սելիմաս նորով ձայնիւն էառ խօսել,
Եւ ի ժամ խօսելոյն՝ ընդ իւր բարբառն ըսքանչանայր,
Որ ի մըրմունջ արծաթի ծաւալանայր հանգոյն երգոց.
« Որո՞վ արժանաւոր անուամբ ըզգեզ յորջորջեցից,
Զոր զայս առաջին նուրագ աչօքըս տեսանեմ.

Չայնեցից արդեօք Աստուած, դասող էից, հասուիչ կամ հայր.
Կամ սիրելի քեզ թերեւս իցէ կոչիլ անճառելի,
Եւ կամ չայր յաւերժ Որդւոյն ծընիցելոյ ի Բեթլեէմ,
Զոր տեսաք ընդ դասուց սերովէիցըն հըրճուելոց:
Ողջո՞ն քեզ, ով յաւիտենից Որդւոյն ծընողդ յաւէժական:
Քեզ վայելեն ալէլուք, առ քեւ ցընծայ հոգին անմահ,
Շունչն ի քոյդ կազմեալ շընչոյ, ժառանգ կենացն անվախմանից:
Ես լըւայ զի ասէին մարդիկ ըզգէն թէ սէր ես դու.
Բայց զի՞ ահեղ ես այժմիկ. զիարդ յաչաց քոց ցայտէ մահ:
Զիս ի ժամ մահուս սրովքէն քո յուսացոյց թէ ոչ գընամք
Յանդիման ատենիդ, ոյր առաջի չկարէ ոք կալ.
Խոկ արդ գու ահաւոր ես, զըթած Տէր, ահաւոր յոյժ.
Զիս սակայն ոչ դատեսցիս, որպէս ազդէ հոգիս իմ յիս,
Զոր քեզ հաստեալ՝ ետուր նըմա զանանց ըզկեանս եւ զքո Փըրկիչ:
Դընայցե՞ս, դատողդ էից, զազգ թըշնամեաց քոց սատակն.
Զընչեսցէս զայնոսիկ, որք ոչ ծանեան ըզքո զՈրդին.
Բաւ ի քէն, Տէր, առնել զայդ. առարեցեր եւ առ նոսա
Զաստուածամարդըն Մեսիա. ոչ արասցես զայդ դատաստան:
Յաւիտենից Որդւոյն ծընողդ յաւիտենից, ողջո՞ն ընդ քեզ.
Տուր մեզ հեռուստ ըզքոյց փառացդ ըզհետըս նըկատել »:

Սելիմայ զայս ասացեալ, իւրովքն յերեսս անկաւ խոնարհ:
Ելովա ի միւս կուտէ ճանապարհին արեգականց
Եւ ի կառան հրակերպեան, յոր նա երքեմըն զեզիա
Յերկինըս վերացոյց, եւ յոր Զուարթունըն կառավար
Ի լերինսն ի դովթայիմ յայտնեալ ցուցաւ Ելիսէի:
Մինչ նա կայր կանգուն ի կառսն, հոդմ մեծ յերկինըս փոթորկեալ
Շընչէր յերեսըս նորա եւ զսընակօքն ոսկեղինօք.
Հերք նորա եւ հանդերձ թըռչէին յետս հանգոյն ամպոյ.
Կայր անմահն անդ անվարդով, ի գորութիւն իւր ապաստան,
Եւ կալեալ ի վերամբարձ աջում ըզշանթ փայլակնացայտ;

Ի ձայն որուտմանց յայտնէր նա զիւր մէն մի խորհուրդ:
Օրինակ զայս սերովքէն երթեալ հեռուստ ըզհետ էին,
Յընթացըս իւր հատանէր հազար մըղոնս արդիականս
Որք չափին միջոցաւըն կացելով ընդ մէջ արփեաց:
Խոկ էն զնայր ընդ հոյլս աստեղց, զորս անուանեմբ մէք ծիր կաթին,
Այլ առ անմահնըն կոչին աստուածութեանն հանգըստեան կայք.
Զի յորժամ բովանդակէր համագոյիցս արարչութիւն,
Անդուստ էն զառաջին ըզնոր շաբաթըն նըկատէր:
Երթայր նա եւ անցանէր մէրձ առ աստեղք, յորում էին
Մարդիկ մերակերպք, սակայն անմեղք ւանմահացուք:
Հայր նոցին ի կայտառ եւ յառոյգ տիս պատանութեան,
Թէպէտ ծանրաբեննեալ էին թիկունք իւր յաւիտեամբք,
Էր շորջ պատեալ յորդուոց ուղղոց, եւ տեսանէր պայծառ աչօք
Ըզթուանցն երջանկաց պար. ոչ ցամաքեալ էին աղբերք
Արտասուացըն նընդութեան, եւ ոչ ականջք իւր կափուցեալ,
Որովք գեռ ըզրովքէից եւ զկրաչին լըսէր ըզձայն,
Եւ զանունն հայրական յիւրոց թուանցըն բերանոյ:
Ընդ աջմէ նորա կայր ըզկըզնամայրն համայն զարմին,
Վելեցիկ որպէս յորժամ էից կերտողն արարչագործ
Այն ինչ գեռ ի զիրկոս առն իւրում մատոյց զանմահնըն զայն,
Ըզմայր ըզքնաղագոյն ի մէջ ըզստերցըն ծաղկելոց:
Ի ձափմէ կայր արժանին ինքեան որդին իւր անգրանիկ,
Ճըզգիտ պատկեր ծընողին, լի երկնայնովն անբըծութեամբ:
Խոկ առ ոսիւքն աստ նըդ սըփուեալք ի զուարթազել բըլոց կատարս
Հանգէին մատաղ թուունքն, ոյց էր ըզմի տեսեալ զարուն,
Ի փունջ ծաղկանց բուրեալ հերք զեղագանգուրք, սիրով ի թընդոջ,
Առ եւանդան գնալոյ զնեալ լաւութեանց հօրն առաքինուոյ:
Զաղածրի տըզայ մանկունսն ածէին մարք իւրեանց առ նա,
Յընդունել զառաջին նորա ըզգուանս եւ զօրհնութիւն:
Յերանական տեսլենէն զաչըն յերկինըս համբարձեալ
Եւ զանցանել էին տեսեալ, խոնարհեցաւ հայրն եւ գոչեաց.
Եւ զանցանել էին տեսեալ, խոնարհեցաւ հայրն եւ գոչեաց:

« Ո՞վ որդեակք, սա է Աստուածն որ զիս եւ զձեզ զամենեսին
Արար մարդ կենդանի, որ ըզնովիսուրդ զայդ ծալկամբք
Եւ շորջ ըզլերինսըդ պըսակեալ ծածկեաց ամպովք.
Բայց չետ հովտին եւ լերին հանգոյն ձերումդ հոգի անմահ,
Ոչ ըզտեսիլ ձեր ըզքնալ եւ նա հովտին եւ կամ լերին,
Եւ ոչ ըզմարդկեղին զայդ ըզպատկեր կերպարանաց,
Ի յայտնել ի խօսուն գէմոն ըզխորագոյն իմաստս հոգւոյն.
Ոչ զակըն զուարթ, ի հայել ի վեր յերկինըս զոհութեամբ,

Եւ ոչ ըգձայն, յերգել զերգս ընդ սրովբէից երկըրպագուաց:
 Կա ինքն ինձ երեւեցաւ ի խարշափուն անտառ դրախտին,
 Յորժամ զիս արարեալ ի հողոյ մարդ, օրհնեաց անդէն
 Եւ առ մայր ձեր տարաւ՝ զորկախառնիլ ընդ իւր սիրով:
 Խօսեաց, եղեւին, աղէ խօսեաց և մըրմընջեա.
 Զի տեսի ես ըզգնալ իւր ընդ քոյովլոդ հովանեաւ.
 Կաց, վրտակդ յորդախաղաց, յորոյ ալիսն երթեւեկէր.
 Հողմդ հեզիկ, զանոյշ քո շունչ ծաւալեսջիր իւր ի պահուն,
 Յոր իջեալ ինն անսահման՝ զայր ընդ բըլուրսըդ ժըմտելով.
 Ա՛ո ըզկայ եւ դու, երկիր, եւ կաց անշարժ որդէս մինչ նա
 Ի վերայ քո ճեմէր, եւ ըզնովաւ կամարք երկնից
 Ճախր առեալ հոլովէին, եւ մինչ աջով աստուածայնով
 Կալեալ կաշուէր զարեգակունուն եւ ձախով զաստելս այզոյ:
 Խցէ՞ օրէն ինձ հայել այսրէն ի քեզ, յաւերժդ Աստուած.
 Սակայն նախ փարատեա զիսաւարըդ զայր պատեալ ըզքեւ.
 Մեղմացո զահաւոր օստո ըսպանալեաց աչացըդ քոց,
 Յոր եւ ոչ զոյացութիւնքն անմահականք իշխեն հայել:
 Եւ ռիյր այնորիկ ուրեմն իցեն, որոց ընդդէմ
 Երեսք քո եւ աչք այդպէս վառեալ են բարկութեամբ.
 Ոնչուշա չիցեն ի քոյոց արարածոցըդ սիրելեաց,
 Այլ ոգիք ըլուառականք եւ վրիժապարտք, որք ժըտեցան,
 Ո՛վ խոկումքն քքստմնելի, ժըտեցան զլց ցասուցանել:
 Լըւարուք ուրեմն, որդեակք, զոր իմ լըւեալն էր մինչեւ ցարդ,
 Ոչ կամելով վըրդովել ցաւովք զզձեր խաղաղութիւն:
 « Ի հետի ուրեք աշխարհ բնակին մարդիկ իւրեւ ըզմեզ,
 Ըստ մերում նըմանութեան, այլ են նորա մահկանացուք,
 Կորուսեալ ըզգին պատկերն եւ զընդարոյօն անմնդութիւն:
 Դուք ընդ միտըս զարմանայք եթէ զինքըդ մեռանիցի
 Զոր Աստուած արժանացոյց լինել էակ յաւերժական:
 Ոչ բընաւ եղծանի անմահ հովին. մարմինըն սոսկ
 Լինի հող ուստի եղեւ, եւ նորա զայս անուանեն մահ:
 Թափուր ի գեղըն եւ յընդածին սըլքութենէն՝
 Հոգին ելեալ ի մարմնոյն զընայ հանդէպ դաստոդ բեմին
 Առ ի լըսել անդանօր ըզսոսկալին դաստավընիու:
 Այլ զի՞ է ինձ դեգերել աստէն ի խոկսըդ տըխրականս,
 Յոր Հաստիչն եւ դատաւորն էից եւեթ կարէ խորհել:
 Մահուն յիշատակն անզամ սոսկումն է անմահից.
 Քանզի աչք վախճանելոյն ընդարմացեալք եւ նըւաղեալք
 Տեսանել ինչ ոչ զօրեն. երկինք երկիր անհետանան

Խորասուզեալք ի գիշեր. ոչ ըզմարգոյն լըսէ զբարբառ,
 Ոչ ըզմուերմին խանդակաթ ողբ. անբաւական առ ի խօսել,
 Հազիւ թոթովէլով դոզով լեզուաւ տայ զհուսկ ողջոյն.
 Հինինայ եւ ընդ երեսն հոսէ ցուրտ քիրտըն տագնապի,
 Եւ ի լուել յամըր թընդից սըրափին՝ անդէն մեռանի նա:
 Վախճանի գուստարըն ի գիրկ սիրալիր մօր, որ խընդիէ զմահ
 Եւ խընդրոյն ոչ հասանէ. զրաւի միակ որդի ծնողին,
 Պարմանի գենածաղիկ, զորով անկեալ եւ փարեալ հայրն՝
 Ունի զմարմինըն զըրկապինդ. հանդէպ որդւոց ցաւագնելոց
 Պակասին ծնողք, յոյսք իւրեանց եւ գեղեւկուա տիցըն մոյթք:
 Սըրտառուչ մորմոքելով անշնչանայ տարիիլին կոյս,
 Տարածեալ ի մէջ բազկաց ծանրաթախիծ հէք պատանւոյն:
 Միայն սէրն երկնապարգեւ եւ նորուն քաղցր եւ վէհ ազգմունք
 Մընան ի սիրտ սակաւոց առաքինեաց, իւրեւ ըստուերք
 Եւ կամ հետք անմեղութեան. սակայն ընդ հուպ, աւազ, ընդ հուպ
 Մեռանին եւ նորա. ոչ խընայէ Տէր ի նոսին,
 Ոչ ի հուսկն ողջոյն եւ ժմիտ բարոյ կուսին սիրեցելոյ,
 Ոչ յաշըն նուազեալս՝ որք խընդրեն լալ. ոչ յանձկութիւնն՝
 Որով զլսուուած աղերսէ շնորհել գէթ ժամ մի տակաւին.
 Ոչ յանյոյս պատանին զեղեալ զնովաւ լըոիկ ի դող,
 Ոչ եւ ի քեզ, լաւութիւն վըշտաչարչար, որով կապին
 Երկոքին մահացուքն ի սէր եւ գութ խանդակաթ»:
 Ի խօսել նորա զայս զելին ըզձայն իւր յանկարծոյն
 Զաւակացն ողբոց լալիւնք. մարք ըզգըստես եւ հարք զորդիս
 Պընդէին ի վերայ սըրտիցն ուժգին բաբախելոց.
 Մանկունք փարէին ըզկոփելոց հարցըն ծընգովք,
 Եւ համբուրիւք զայրական արտօսր աչացըն սըրբէին.
 Զեսն ի ձեռըն խաննեալ եւ լուռ նըստեալ քոյր եւ եղբայր,
 Ծնդ իւրեարս հայէին վարանական ականողեօք.
 Խոկ անմահ պարմանիքըն խոնարհեալ անկանէին
 Բզլանչօք սիրեւեացն իւրեանց կուսիցն երկնագեղից,
 Եւ գողմամբ լըսէին ըզթինդ արոփման սըրտից նոցա:
 Անդ յայնժամ զանձն իւր պընդեալ սըրբոց զարմիցն հայրն առաջին,
 Յոր էր յեցեալ նախամայրըն սիրբար, յաւել ասել.
 « Գէթ ոչ երթայր նա ցասմամբ առ բընակիչս հողագընտոյդ,

Անսուլք երեսաց յանցուցելոցըն պատահել:

Ո՛ զիտէ, տեսեալ թերեւլս զապիրատ գործըս նոցա:

Իջանէ բարկութեամբ կորուսանել զամենեսեան:

Ո՛վ ազգակից մեր մարդիկ, երբեմն անմահք իւրեւ ըզմեզ,

Թէ դուք ըզմեր սէրն առ ձեզ եւ զցաւ սըրտիցըս գիտէիք,
Ոչ զԱսուած ըստիպէիք գալ ի յերկնից ջընջեւ ըզձեզ:
Թէ յանկարծ բացցի երկիր և եղիցի ձեզ գերեզման,
Հայեցեալ յոսկերըս ձեր՝ աշխարհեսցուք ըզձեզ աստուստ:
Սակայն, ով Տէր, երթիցե՞ս ուրեմն այժմիկ դատել ըզմարդն,
Առ որ դու իսկ ինքնին առաքեցեր ըզՄեսիայն:
Սերովըէն եկեալք առ մեզ՝ իսօսին ըընաւք ըզնըմանէ,
Եւ երկինք հըրճուեալ պատմեն թէ փըրկեսցէ նա զազգ մարդկան,
Եւ մեռեալքն յարիցեն յաւուք միում ի նորոգ կեանս
Յանդիման աչաց մերոց. եւ դու զնոսին դատիցի՞ս, Տէր:
Այլ նա դարձուցանէ զերեսըս իւր, գամ քան ըզգամ
Երեւեալ ահեղ եւ խիստ, եւ դէպ ուղիղ զընայ յերկիր:
Աստուած իմ, զի՞ սքանչելի են դատաստանք քո եւ անքնին
Հանապարհու յաւիտենից. սակայն դու սուրբ եւ նոյն ես միշտ:
Քեզ հընչեն ալէլուք. ըզքեզ պաշտէ ազգ մեր անմահ.
Քեզ երկիր պագանէն որդիք մարդկան մահկանացուաց՝
Չորս հարեալ սատակես, եւ վեհագոյն իսկ սերովէն
Կայ խոնարհ թեւասքողեալ առ աթոռովդ յաւիտենից »:

Զայս ասէր, եւ ի փասս աստուածութեանն հայէր հնուստ:
Իսկ Աստուած գայր մերձ յերկիր. ի լեռնակոյտ ամպոց միջոյ
Սերովըէն Ելովա ետես ըզնա եւ զՄեսիայն,
Եւ անդէն բարբառեալ որոտագոչ ձայնիւ ասէ.
« Մէծ ես յոյժ, Աստուածորդիդ, որ յանձն առնուս զայդ դատաստան:
Ո՞ն իցիւ լոյս զիտութեան փայլէր ի սիրո եղականաց,
Այս հասանել խորհըրդոյս եւ յանդընդոցս ի խորս հայել:
Այլ արդ, ով անձն իմ, լըռեա, եւ քողարկեալ պաշտէա զԱստուած:
Ողջոյն ընդ քեզ, ազգ մարդկան. երջանկասցիս դու իբրեւ զիս »:
Զայս սասաց Ելովա, եւ ըզբազուկսըն տարածեալ
Հայեցաւ դէտակն յերկիր եւ զայն օրհնեաց յիւրում սըրտին:
Էջ Աստուած ի թաքօր եւ ակնարկեաց ի խոնարհ կոյս
Ի միջոյ խաւարին, որով պատեալ կայր միայնակ,
Եւ զբոլու երեսս երկրի ետես ծածկեալ մեղաւորօք
Եւ սեղանավք զրօշելոց, եւ յընդարձակ դաշտըս նորին
Ըզմահ թեւատարած, ըզԴատողին յաւէժ վըկայն:
Ամենայն որ ի սկըրբանցն արարչութեան ցօրըն վերջին
Մեղանք կուալաշտից եւ ոյց պաշտեն զՈՐ էնն Աստուած,
Եւ յանցուածք քրիստոնէից՝ յոյժ առաւել սարսափելիք,
Յինքեանըս կրելով զանջինջ ըզգրոշմն անարգութեան,
Բարձրանային յամպըս զողմամբ հանդէպ աչաց դատաւորին,

Անդըր վարեալք բըռնութեամբ եւ ի մըթիցն ելեալք խորոց,
Ցորս ըզմենս իւր ծածկէ սիրոն անկուշող Հաստչին իւրում.
Գային եւ այնք, զորըս թեթեւ խորհուրդք մըտաց երազաթեւք
Եւ փափուկ ըզգայութիւնք թաքուցանեն նուրբ մանուսածովք:
Առաջնորդք գիշերակերպ բամիցն էին մեղք այնոցիկ,
Ցորս էր հանճար բարձր եւ լայն, եւ որք տեսին ըզգեղ քո սուրբ,
Ո՞վ ամբիծ ուղղութիւն, բայց ոչ չոգան ժըմտիցդ ըզհետ.
Քաղցրացար ի սիրո նոցա, բայց ոչ պատուեալ մեծարեցար:
Ի գալ հասանել սոսկավիթխար այնր ամբոխի,
Անդէն անաչառ խըճի մըտաց բարբառն հըզօր
Առաջի Տեառն յանուանէ կարգայր եւ զայնս՝ ոյց չիք անուն
Ցազգ մարդկան մոռացողաց ըզմօտալուտ օրհասին ժամ,
Ըզվկայն արձանացեալ ընդ մէջ մարդոյն եւ Աստուծոյ:
Անդ յայնժամ ձայն բողոքոյ հասարակաց եւ ընդ երկին,
Եւ ի դողդոյ թեւս հողմոյն հընչեցին մեղմ հեծեծութիւնք
Եւ ողեք մենաւորք վըշտակրելումըն լաւութեան.
Ի դաշտաց պատերազմի ենաս զերդ ծով ահազնամուսնչ
Ընդգէմ աշխարհակալ բըռոանց բողոք վիրաւորաց.
Անդանօր եւ վըկայից արինն ի ձայն որոտընդոսուտ
Եւ ի բարբառ մըրըրկի աղաղակէր յերկինս ի վեր.
« Ո՞վ որ կաս բազմեալ յաթոռ և յահաւոր ձեռինդ ունիս
Ըզկըշիո դատողական, ես ահա եմ արինն անպարտ,
Արին նըլիրական, որ վասըն քո հեղաւ յերկրի »:

Յայնժամ ին մըտօքն յառեալ յերամս հոգւոցն հաւատարմաց
Եւ յազգ մարդկան մեղաւորաց, բարկացաւ մեծ սըրտմըրտութեամբ.
Բազմեալ ի բարձրըն Թաքօր՝ ըզսասանեալն ունէր զերկիր,
Զի մի անդէն ի փոշի դարձից յանհունն անբաւութեան:
Դարձոյց առ Ելովա զերեսըս իւր եւ ակնարկեաց,
Եւ սերովէն ըզնորա կամսն առեալ ի միտ՝ սլացաւ յերկինս:
Օրինակ զայս երբեմն ի վերոյ սուրբ տապանակին
Բարձրացեալ ամպն երկնածեմ յառաջընթաց կարապետէր,
Մինչ ժողովուրդն, երեւելի պատկեր մանկան բեթլէէմի,
Տանէր ըզվրանսն ընդ անապատս, առաջնորդեալ ի Մովսիսէ:
Կացեալ բանբերն ի մըույլ միզի եւ զաշըս իւր շըրջեալ
Ի լեառնըն Զիթենեաց, ամբարձ ըզփողն որոտագոչ,
Եւ զիանուր գատաստանին զահաւոր ձայնն հընչեցուցեալ,
Գոչեաց եւ ասէ. « Բստ պատգամի ահեղ էշին,
Որ կայն միշտ եւ զիւրոյ արդարութեան տեւողութիւն
Զափէ անբաւութեամբ. որ զանդընդոց ունի զիականս,

Եւ զինեաց լզգըժոխըս վրէժխնդիր հրավառ բոցով,
Տըւեալ ի ձեռըս մահու զամենազօր կարողութիւն,
Օ՞ն յանդիման լիցի նըմին՝ եթէ կայցէ ոք ընդ երկնաւ,
Որ կամիցի գալ յատեան դատաստանի փոխան մարդոյն»:

Այսպէս զայս Ելովա յերկնից բարձանց ազգեաց պատգամ:
Հայեցեալ Աստուածամարդն ի դէմըս վեհ սերովեէին
Եւ զբարբառ փողոյն լըւեալ, արագագոյնըս յառաջէր
Ի պարտէց Գեթսեմանեայ. երեք յիւրոցն ըզհետ գնային
Ընդ մուժ ահեղ գիշերոյն. բայց ինք մեկնեալ ի նոցանէ,
Չոգաւ ի վայր մենաւոր. անդ ըսկըսաւ Հայրըն դատել:

Զիս, Աստուայդ սիովլեան, ի սըրբութիւն անդըր մուժեր,
Բայց ոչ տակաւին ի սըրբութեանցըն սըրբութիւն:
Թէ եւ իցէ ի ներքս յիս մարգարէիցն աշխուժից խանդ,
Ի վարել յափշտակել ուժգին զանմահ հոգի մարդոյն,
Կամ վըսեմ ձայն սրովեէին, որով երգէ նա զինն Աստուած.
Թէ յիմ բարբարիցի շըրթունըս փողն ահազնագոչ,
Որ հընչեացն ի Ախնա եւ գողացոյց զուարս լերին.
Կամ թէ զիմաստո իմ յայտնիցն քրովէական ձայնիւն այնուիկ,
Յոյր եւ ոչ երկնիցըն փողը ժամանէին ի բարձրութիւն,
Զեղէց բաւական երգել զտագնապ ցաւոց Փըրկչին:

Դու, Հոգիդ, որ երբեմն ըզմարգարէն ուխտին հընոյ,
Ցորժամ խընդրեաց նա տեսանել դէմ յանդիման զՈր էնն Աստուած,
Ի ծերպ վիմին թաքուցեր, մինչ զառաջնեաւն անցանէին
Փառքն Աստուծոյ, եւ զյետոյս փառացն ետես նա ի հեռուստ,
Եւ լրաւ ըզմասու իշին զիւրմէ անճառ էութենէն,
Տուր և ինձ հողածնելոյս, որ եմ տըկար քան ըզՄովլսէս,
Կալ ընդ թեւոցդ հովանեաւ եւ արկանել յակն ի բացուստ
Չմրդոյն չարչարանս եւ ըզտագնապ մահու նորա:

Խոնարհեալ ի հող երկրի, որ յանդիման դատաւորին
Ցահէ երեսաց նորա սարսեալ լուռ երերմամբ,
Դըղըրգէր զանհամար աղամայնոց որդւոցն աճիւն
Եւ զոսկերս ցամաքեալս յանցուցելոցըն մեռելոց,
Կայր անդէն Մեսիա, եւ զակն ոչ յայլ ինչ կառուցեալ
Բայց միայն ի թաքօր, հայէր յերեսըս դատողին,
Նեղեալ եւ ի մահու քիրալըն հարեալ եւ ձեռնամած,
Անմըռունչ, բայց ի ներքս ի սըրտին խորս յուզեալ սաստիկ:
Անդանօր պէսպէս հոգք վարանականք, ցաւք եւ քըստմունք
Եւ օրհասին արհաւիքք, շոյտք իբր ըզխոկս իշին մըտաց
Եւ հըգօրք իբրեւ ըզմահ, մի զհետ միոյ խուժեալ թափով,

Տագնապէին ըզՓըրկիչն, որ կայր տըրտում և անբարբառ:
Խոկ յորժամ դառն անձկութիւնք եւըս քան զեւըս յաւելան,
Մինչ խաւարըն թանձրանայր եւ որոտայր փողն ուժգնագոյն,
Եւ յերեսաց բարձրելոյն սասանէին խորք թաբօրայ,
Անդ փոխանակ ընդ քըրտանց հոսէր արիւն ընդ այտըս իւր:
Յարուցեալ ի գետնոյն՝ ըզձեռուն յերկինըս տարածեաց,
Եւ խառնեալ զարտօսր արեամբ, աղօթելով գոչէր առ Հայր.

«Մեռաւ, Հայր, մարզն առաջին, եւ ըսկըսաւ այնուհետեւ
Ժամ իւրաքանչիւր գուժել ըզմահ մնդաւորաց,
Եւ այսպէս դարք անցին բազումք՝ ընդ անծիփիքը ծանրացեալք.
Բայց այժմ եհաս աւասիկ չարչարանացն երջանիկ ժամ,
Սահմանեալն առ ի մէնջ կանխաւ յաւուրցն յաւիտէնից,
Զեւ հաստեալ աշխարհի, չեւ մեռելոց լուժեալ ի հող:
Երանեմ զայնոսիկ որ նընշեցեալքն իցեն ի Տէր,
Զի յիւրեանց գերեզմանացըն յարիցեն ամենէթին:
Այժմիկ իմանամ եւ ես յանձին ըզբնաւ կարիս
Մարդկան մահկանացուաց. ծընայ եւ ես ի մեռանել:
Դու, Հայր, որ ի վեր ամբառնաս զաշ դատողական
Եւ զիմ հողազանգուած ոսկերս ահիւըդ գըղըրդես,
Տուր ժամուս տագնապի երագագոյն սահել թեւօք.
Քեզ հնարաւոր է ամենայն. անցո յինէն ըզժամըս զայս:
Զըգեցեր ըզբազուկդ եւ բովանդակ հեղեր զինեւ
Ըզբաժակ չարչարանաց լըցեալ քոյովորդ բարկութեամբ
Եւ սոսկալի արհաւրօք. միայն եմ ես, լըքեալ թողեալ
Ի զուարթնոցըս սիրելեաց, եւ յանձկալեաց քան ըզնոսա
Յեղեարց՝ ի մարդկանէ, այլ եւ ի քէն, ի քէն ես, Հայր:
Յաթուոյդ, ուստի դատիս, հայեաց յաղէտս իմոց վըշտաց:
Ո՞վ իցեմք մեք, Աղամայ որդիք եւ ես, ով բարձրեալ Տէր:
Մի արկաներ յիս զահ մահուն. բայց ոչ իմ կամք, այլ քոյդ լիցին:
Ընդ խաւար զիշերոյս յառեալքն իմ աչք ըզկարեն լալ.
Բազուկք իմ գողան եւ օգնութիւն հայցեմ յերկնից.
Խոնարհ անկեալ կամ յերկիր, ի գերեզման ազգի մարդկան,
Եւ ի ներքս յիս իմանամ թէ մերժեցայ յերեսաց քոց:
Զէր մահ տակաւին, եւ ես առ քեւ հանգչէի, Հայր,
Յորժամ Աղամայ ըստեղծաւ ի վայելել ըզկեանս անմահ...:
Խոկ յորժամ յաւերժական իբրեւ ըզքիզ,
Չոլով էութիւն յաւերժական իբրեւ ըզքիզ,
Չարչարիմ աւագիկ. եղիցին քոյդ եւ ոչ իմ կամք»:

Հայս ասաց աղօթանուէր, եւ ի գողդոշ աշ իւր յեցեալ

Եւ յարուցեալ ի գետնոյն՝ ընդ գիշերոյն հայէր խաւար.
Եւ ահա հանդէպ մըտացն անցանէին ահեղ ըստութք
Մահուն յաւիտենից. նկատէր զոփիս դատապարտեալս,
Որ նզովէին զօրըն զայն յոր ըստեղծանն յանմահութիւն.
Լըսէր ըզմուլ մըռնչիւն արձագանգաց տարտարոսին,
Ըզգետոցն հոսելոց ի խորս ըզձայնն որոտագոչ,
Եւ խառն ընդ որոտմանցըն զանձկութեան սրաթեւ բարբառ.
Հընչէին անդանօր եւ հեզասահ ջուրց խոլոշանք,
Որք զովիսըն պատրեալ հրաւիրէին յանդորրութիւն
Եւ ի քուն անէութեան. այլ սաստկացեալ ցաւոց նոցա,
Եւ կառանչ նոցին խառնեալ յանհուն հառաչս անյուտութեան,
Ամբառնայր ձայն բողոքոյ ազգի մարդկան ընդդէմ ձասոչին,
Անիժեալ վատուածամարդն աղէկիզէր յազէտ նոցուն:
Անդ կացեալ Աստուածամարդն աղէկիզէր յազէտ նոցուն:

Ադրամելէք ընդ երկար յանմարդակոխ ժայռէ միոյ
Յառեալ ի նա, եւ ապա յորժամ իջեալ յառապարէն՝
Հայէր ընդ երկիր, ետես անդէն յանդիման իւր ծառաւաճան մայրուն
Զոճրագործ ոք թաթաւեալ ի ծրխաշունչ արեան իւրում,
Որ սուր ընդ անձն էր անցուցեալ եւ ընդ ոգիսըն գեռ ջանայր,
Կանչիւք վըհատութեան եւ ցաւազին հեծեանօք
Ըզբուրս համօրէն հընչեցուցեալ շուրջանակի:
Ի լուր աղաղակին աճապարեալ Ադրամելէք
Չոզաւ մօտ առ Մեսիայն, կամելով ժաղը առնել ըզնա:
Կայըր իրոխտ ակամբըն վառելով ըսպառնալից գոռոզութեամք,
Եւ յամբարիշտ խորհրդոց իւրոց ի ծով սուզեալ ողջոյն,
Յանկայըր յայտնել զայնոսիկ՝ որոտալով մեծաբարբառ
Իբր ըզգետ յոր անահոս եւ կամ ամպրոպ մըրըրկաշառաչ:
Յայնժամ գարձոյց ի նա զերեսսըն Մեսիայն եւ հայեցաւ
Դատող ակնարկութեամք, զորոյ զազդումն առեալ ժամտին,
Պակուցեալ եւ սասանեալ դարձաւ անդրէն յիւրն եղկութիւն,
Եւ չեւ զանօրէն զամբարտաւան խոլորն կընքեալ՝
Մընաց անըզգայ, եւ ի մեծի անդ ափշութեանն
Ոչ եւս այլ տեսանէր ըզժայո, զերկիր եւ զՄեսիա,
Բայց զինք սոսկ, եւ հուսկ ուրեմն հազիւ կարող լինէր փախչել:

Մեսիայն թողեալ զցաւոց ըզմենաւոր վայրըն տըխուր,
Եւ կարօտեալ տեսութեամք մարդոյն ըզմիւր իւր ըսփոփել,
Մեղմով մատեաւ առ աշակերտուրն սիրելիս անկեալս ի քուն:
Յայնժամ երկինք զուարձացեալ՝ ըզմեծ շաբաթըն տօնեցին,
Զերկրորդն յետ արարչութեան, քան զառաջինըն սըրբազոյն:

ի վախճան կատարածի վերջնոյ աւուրըն ծագեսցէ
Զանվախճան շաբաթն երրորդ, զոր տօնեսցէ նախ Մեսիայն:
Զէր զանխուլ յերկնաւորաց զի քահանայն յաւիտենից
Մըտանէր ի սըրբարանն ի հաստատել ըզհաշտութիւն.
Զի Ելովա յառաջագոյն խոկ քարոզեալ էր առ նոսա
Թէ յորժամ շուրջ ըզմաքօք որոտայցն բեւեռք երկնից,
Եւ զունաք աշխարհաց շառաչելով իբրեւ ըզծով՝
Դըզրդմամբ անցանիցն, եւ ըստ շաւիզն ելեալ աստեղ,
Եւ հազար մըրոնս ի վեր եւ ի խոնարհ տարութեալ
Տատանեսցին յանբաւութեան. յորժամ կալցի դոլ զերկնաւորս
Յերեսաց Աստուծոյ, եւ ի զըլիոց նոցին անզիցն
Պըսակըն ոսկիք, եւ սարսեսցին աթոռք նոցուն ոսկիածոյլք,
Յայնժամ լիցի դատաստան Աստուածորդույն վըշտակրելոյ:

Արդ երկինք երգեցին. « Եանց անճառ չարչարանաց
Ժամն առաջին, որ բերցէ սըրբոց անդորր անզրաւական »:

Իսկ Յիսուս յանդիման աշակերտաց իւրոց կացեալ
Ետես ըզնոսա գեռ ընկըզմեալս ի քուն խորին:
Ի վառ երեսս Յակովէայ զոյր ծանրութիւն վըսեմական.
Օրինակ ըզնոյն նընջէ հաւատացեալըն մերձ ի մահ:
Պետրոս յենոյր ի Յովհաննէն՝ ոչ իբր ըզնա զուարթ եւ խաղաղ.
Զի սիրոյ աշակերտին յայնժամ հրեշտակ իւր երեւէր:
Անդ ձայն բարձեալ ասէ Յիսուս. « Նընջէն դու ցարդ, Սիմոն Պետրոս,
Այդպէս ոչ կարացեր գէթ ժամ մի կալ արժուն ընդ իս,
Մինչ ես նեղեալ տագնապիմ. սակայն ընդ հուպ հանգիստն եւ քուն
Ոչ եւս այլ իջանիցն յարտասուալից աշըս քոյին:
Կացէր յաղօթս արթնութեամբ, զի մի մըտջիք ի փորձութիւն:
Թէպէտ յայդ իցէք յօժարք, բայց էք եւ զուր իսկ երկրասորք,
Եւ զերկնաւոր ձեր հոգիս ընկնէ գեռ բեռնըն մահացու »:

Յերեցունցըն տեսլենէ ի բացազոյն եւս հեռաստան
Զանսահման իւր հայեցուածս աշաց գալձոյց նա ի մարդիկ,
Որք յանցեան եւ մեռան եւ յարիցն յաւուրն յետնում,
Եւ ապա միւսանգամ չոզաւ ի վայր դատաստանին,
Յանձն առեալ ըզարշարանս ի վըրկութիւն ամենեցուն:

Իսկ Աքբազոն, որ ընդ լուռ գիշերայնոյն քողով ծածկեալ՝
Ընդ կողաց լերինըն զայր, մտախոհ ելեալ յանձն իւր ասէ.
« Ո՞ւր ըզմարդն եւ ըզՓըրկիչըն կարացից ես գըտանել,
Որ չեմ արժանի տեսանելոյ ամենեւին
Զայրըն զայն ամենալաւ, թէպէտ ետես զինքն եւ Աստան:
Ընդ բնաւ ամպս, ընդ զետոց աղերակունըս շըրչեցայ.

Յամենայն նրսեմասուռեր մայրեաց ի վայրըս ամայիս
Յածեալ թափառեցան մեղմ եւ գողգոշ ոտիցըս քայլք.
Յեղեւին ասացի. ‘Թէ զնա պահես, անդ ինձ զայդ’.
Զայնեցի առ լեառն անկոխ. ‘Ասոն արտասուացըս խոնարհեաց,
Զի տեսից զայրն աստուածային, որ թերեւս անդ ի քուն կայցէ’.
Խորհեցայ թէ գուցէ Հաստիչն ըզնա խնամարկելով
Խցէ տարեալ ի հովանուտ կամար ամպոյն երեկորոյ,
Կամ ինք խուսեալ ի մարդկանէ իցէ երթեալ ի խորս ուրեք.
Բայց նա ոչ զբանէք յերկինս եւ ոչ ի ծոց երկրի:
Ո՛հ, չեմ արժանի յակն արկանել զերեսը իւր,
Եւ ոչ բզծիծաղ ականողեացն աստուածայնոց:
Փըրկիչ է մարդկան, բայց ոչ եւ զիս փըրկեսցէ նա.
Ոչ լըսէ զձայնըն ցաւոց, որովք նեղիմ ես յաւիտեան»:

Յասէլն զայս՝ հետև նիրհեալս անդ զաշակերտուն հանդէպ իւր.
Կայր մօտ չըքնաղն Յովհաննէս՝ ժըմիտ ի դէմս զգքնով. անկեալ,
Զոր տեսեալ՝ զահի հարաւ եւ գողալով յետս ընկըրկէր.
Հուսկ ուրեմըն մեղմ ձայնիւ կարաց հազիւ ասել նա զայս.
«Եթէ դու, զոր խընդրեմս, աստուածայինն այն իցես մարդ,
Որ եկն ի փըրկութիւն ազգի մարդկան, ողջոյն տամ քեզ
Ոնքսպառ արտասուօք եւ անդադար հեծեծութեամբ,
Քեզ փըրկչիդ, յոր փայլեն գեղ եւ շընորհք վայելչութեան:
Երկնայնոյ անմեղութեանն ի քո յայդ դէմս երեւեալ հետք
Լինին բարձրագոչ վըրկայք հոգույդ ըսքանչելոյ.
Դու ես այն զոր խընդրէի. շնչէ ի քէն խաղաղութիւնն,
Լաւութեանդ արժանի վարձք. ցորքան դիտեմ զանդոյրըդ զայդ
Ծաւալեալ ի լի սըրտէդ, սարսուս ընդ անձն իմ ընթանայ:
Ո՛հ, կամ դու դարձուչիր յինէն ի բաց զերեսըս քո,
Կամ ես ըստիպեցայց զառնալ այլուր հայել եւ լալ»:

Այն ինչ գեռ բանքն ի լեզուին էին, զարթեալ Պետրոս ի քնոյ,
Եւ դարձեալ առ Յովհաննէս՝ բարբառեցաւ խոռվեալ անձամբ.
«Ի տեսլեան երեւեցաւ ինձ վարդապետն՝ որ հայէր յիս
Խոժու ըսպառնալից եւ գթած աչօք միանգամայն»:

Մինչ ի լուր բարբառոյն յապուշ կըրթեալ կայր Աբբատոն,
Զոր պատէր լըոփէ գիշէր, յանկարծ հեռուստ յունկն իւր անկառ
Յահաւոր լըութեան անդ ձայն մարդոյ տազնապելոյ,
Եւ ձըկտեալ ըզնեապայոյզ ականջուն անդր ուստի զայր այն,
Եւ եւս ի վայր խոնարհեալ՝ լըաւ զկառանչըն ցաւագին,
Ոյր տըխուր եւ պակուցիչ հընչիւնն երթայր եւ սաստկանայր.
Անդ յայնժամ վարանեալ ասէր ընդ անձն իւր սըրտաթունդ.

«Երթայց զայրըն տեսանել, որ անդանօր գառն անձկութեամբ
Ընդ մահուն մաքառի, սարսեալ ահիւ գատաստանին.
Տեսից զարիւն անկելոյն, որ չունելով թերեւս ինչ խէթ,
Ընդ մըռայլ գիշերոյն ուրախութեամբ զնայր ողջունել
Զմատաղ որդեակըն փարեալս ըզմօր իւրեանց պարանոցաւ,
Եւ թըչնամին դարանակալ ըսպան ըզնա ի խաւարի:
Կեանք իւր թերեւս անարաս անմեղութեամբ էր պըսակեալ,
Եւ գործք իւր փայլեալ խոհեմազարդ իմաստութեամբ:
Նըկապացեմ ըզտագնապ մահուն եւ զաչսըն կըկոցեալս
Եւ ըզտմոյն մահագէմ գալուկն այտիցըն խամբելոց,
Լըսիցեմ զուժգին թառանչըն որովք նա փըչ զոգին:
Ո՛վ արիւն, սոսկալի արիւն անպարտ ըսպանելոյն,
Բողոքես զու զինէն առ անողոքըն դատաւոր:
Զի եւ ես Ազամայ որդւոց մահուն եղէ պատճառք:
Մի եւս այլ տանջեր զիս, ով ապաժոյժ անմեղ մարդկան,
Որ ցարդ հեղար եւ հեղուցուս ընդ երկայն դարս յաւիտեանիս:
Լըսեմ աւեղիկ զորութնուստ բարբառոյդ ձայն
Եւ քազնելի հառաչանս, որովք առ Տէր աղաղակեալ՝
Վըրէժ պահանձես եւ զիս մատնես յաւէժ քինուն:
Հարկ է ինձ կառուցանել զակն ուր հանգչի աճինըդ ձեր,
Որդիք Ազամայ. պարտիմ զոսկերուդ աեսանել:
Խիղճ մըտացս իբրեւ հըզօր պատերազմող ոք կալեալ զիս
Եւ զերես իմ դարձուցեալ, տայ ինձ հայել անդր ուր մեռեալք,
Որոց եւ ես եղէ սպանող, զընին ի լուռ գերեզմանի:
Մահու լըութիւնդ ազգէ յիս գող. թէպէտ որ ինձն է ցասուցեալ՝
Ոչ զայ յայդմ հանդարտութեան կամ ի խաղաղ ժամ գիշերոյ,
Այլ ընդ ամպս որոտալով. փայլաւակոնք են քայլք նորին,
Բանք ըըրթանց իւրոց են մահ եւ անողորմ խիստ դատաստանք»:
Բանք ըըրթանց իւրոց են մահ եւ անողորմ խիստ դայնն օրհասական.
Զայս խօսեալ, զանդադ զնացիւք մատեալ ի ձայնն օրհասական.
Նըշմարեաց ի հեռուստ ըզմեսիայն, բայց ոչ ըզգէմս
Եւ ոչ զարիւնազանգ ճակատ նորին, որ կայր անկեալ
Ի վերայ երեսաց եւ աղօթէր լուռ ձեռնամածած:
Մինչ նա գեռ անդանօր ի խաղաղեալ դաշտավայրին
Յածէր ըզվայրօքն, յանկարծ տեսեալ զի Գաբրիէլ
Մեղմով ի թանձր հովանոյն, որ զինք ծածկէր, արտաքըս զայր,
Դողմամբ յետս ընկըրկեցաւ. իսկ Գաբրիէլ յառաջելով
Խորին մեծարանօք մօտ առ Փըրկիչըն մերձենայր,
Ի սըխուր խըրթնահայեաց ականողիս իւր արգելեալ
Կաթիլս արտասուաց. վայր մի կացեալ անդ մըտախոն».

Եւ ապա մատուցեալ ունկամբն այնուիկ որով լըսէ
Բիւրուք վըտաւանօք հեռուստ ըզգնացս յաւերժ էին
Եւ զերկնիցն աստեղաց ըզգուարթ հընչումն յարմարաւոր,
Լըսէր յերակս աղօթովին ըզյամր ընթացս արեան նորա,
Եւ զիորոց աստուածայնոյ սըրտին հառաջըն մեծամեծու,
Անպատումս եւ երկնայինս եւ քաղցրագոյնս յականչըս չօր
Քան զերգս անդադար օրհնաբանիցն արարածոց,
Եւ զեհագոյնս առաւել քան ըզբարբառն արարչական:
Այսպէս սրովէն լեալ իրազգաց թաքուն ցաւոց Մեսիայի,
Վերանայր ի նմանէ, եւ գողալով ահիւ մեծաւ
Բառնայր ըզձեռուն առ Աստուած եւ կայր յերկինս ակընկառոյց:

Աբբագոն զաշս ի վեր առեալ՝ յանկարծ ետես ըզԳաբրիէլ
Եւ զիւրեւ ի բարձունս ըզբազմութիւն երկնաւորաց,
Որք հիացեալ կային անմոռունչ եւ ի խորհուրդս ընկլուզեալ խոր,
Եւ երեսք ամեննեցուն էին գարձեալք ի Մեսիայն:
Սարսափեալ անարդ ոգին խոնարհեցոյց զաշուն նուաղեալս
Ի վերայ Մեսիայի, որ ի գետնոյն յամր ամբառնայր
Զերեսն արիւնաներկ, թաթաւ ի քիրտըն տագնապի.
Ցայն տեսիլ՝ պատեաց անդէն ըզպակուցեալըն մութ մահու:
Ցորժամ միւրքն առ ինք դարձան, այսպէս խորհել ըսկըսաւ նա,
Մերթ ի խորհուրդս ընկլուզեալ եւ մերթ խորին հառաջանօք
Ցահաւոր գիշերոյն մըթան ըզսիրտ իւր մերկացեալ.

«Ո՞վ ես դու, զոր տեսանեմ ես մաքառեալ այդր ընդ մահուան.
Մա՞րդ հողեղէն եւ խոտան անիծապարտ երկրիս ծընունդ,
Ցոր ահ արկանեն վերջնոյ աւուրին դատաստանք
Եւ բացեալ գերեզմանք զառանցելոցըն յաւիտեանց:
Ալպաքն հող ես յերկրէ, բայց ըզպատկեր քո մարդկային
Ծածկէ լոյս աստուածեղէն. մեծ ինչ քան զերը եւ ըզգանդիոն
Ականողիք քո պատմեն. չեն քո երեսք մեղաւորի,
Եւ ոչ հայեցուածք ապիրատի ուրուք մարդոյ:
Դու ի վեր ես քան ըզմարդ, եւ կան ծածկեալ ի քեզ բաւիզք
Եւ խորք անդընդոց, զորս ոչ բաւեմ ես նըկատել:
Այլ որչափ հայիմ ի քեզ, ոչ անծանօթ ոք թըլիս ինձ:
Դարձո զաշս, ով անձն իմ հէք, զի յիշատակ մի սոսկալի
Զիմ միտս հարկանէ որպէս ըզշամնթ յանկարծահաս:
Կըշմարեմ ահազնակերպ նըմանութիւն իմն ի նըմա.
Արսափ եւ արհաւիրք անանց մահու պաշարէն զիս:
Է քա նման Աստուածորդւոյն, որ յաթոռոց իւրոց բարձանց
Ցառնէր երբեմն եւ վարեալ ի բոցեղէն կառացըն թեւս,

Ի վերայ մեր զայր գոռմամբ, եւ մօտ ի կրուկ մեր զհետ մըտեալ՝
Զիւր հարուածս հասուցանէր մեզ անողորմ սըրտմըտութեամբ:
Անդ յանէծո՞ անմահութիւն եւ կեանքն յանկէտ վոխեցաւ մահ,
Եւ նախկին անմնդութիւնն եւ ամենայն վայելք երկնից
Անդարձ վախեան առ ի մէնջ եւ յարդարոց թըլեան պարս:
Ի պահուն յայնմիկ Աստուած ոչ եւս այլ հայր էր անդանօր:
Միանգամ գողմամբ զերեսս իմ ի թիկունըս դարձուցեալ
Տեսի զահաւոր աչս Որոտողին՝ որ զհետ իմ զայր
Հուր կապօքն, եւ ընդ ոտիւք նորա կային Գիշեր եւ Մահ:
Ամենազօր զօրութեամբն հայրականաւ վառեալ ողջոյն,
Հարկանէր պատուհասող աջով իւրով եւ որուայր,
Ցորմէ բնութիւն սարսեալ գողայր ի համօրէն խորսանդոց:
Ոչ եւս ըզնա նըզմարէի, զի մութ խաւար զաւս իմ պատէր,
Եւ թըլբէիր զինեւ արկին զոռք մըրըրկին եւ ամպըրսալաց,
Կոծ բնութեան տագնապելոյ եւ անմահիս վըհատութիւն:
Զիկն իսկ թըլիմ գետ տեսանել, եւ նման նըմին են դէմք դորա,
Որ կայ ի հող խոնարհեալ, եւ միթէ ոչ դա ինքն իցէ
Նոյն այն Որդին Աստուծոյ եւ դատաւորըն Մեսիա.
Բայց համակեալ է ի ցաւս եւ ոգորի այդր ընդ մահուան.
Ընդ մահուան ոգորի որ կայրն ի կառսըն բոցելցնս.
Ոչ զոյ չափ դաւըն վըշտաց ոգւոյ նորին աստուածայնոյ.
Անկեալ յերկիր տառապի եւ յերակունսըն խաղացեալ
Տագնապ օրհասի, տայ նմա հոսել ըգֆիրոն արեան:
Ես ինքնին, որում ծանօթ են ամենայն դըմնեայ կըտտանք,
Եւ ընդ բնաւ աստիճանս իշի ցաւոց ւանյուսութեան,
Ոչ զիւեմ որպէս կոչել զոր ինչ կորէ նա ի ժամուս,
Կամ յանձին իմանալ ըզմահըդ զայդ երկարատեւ:
Այլ ահա զարմանալի նոր այլ խորհուրդք բազմամանուածք
Դան ի միս իմ ի խոր եւ ի մըռայլ հեռաստանէ:
Ո՞չ արգեօք արքայն երկնից իշեալ յերկիր եւ եղեալ մարդ,
Վասըն մարդկան չարչարի հանդէպ վերնոյ դատաւորին:
Թէ զանցս անցեալս ի յերկինըս տակաւին յիշեմ ես քաշ,
Ազու զըրոյցս ինչ անդանօթ լըւայ երբեմն ըզնըմանէ,
Զորոյ զգործոց եւ զբանից ճառեաց առ մեզ ինքն իսկ Սատան:
Տեսանեմ ըզգաս Զուարթնոց, որք խոնարհեալ զերեսս իւրեանց
Կան առաջի իւր ճեռնամած. այլ եւ բնութիւն առհասարակ
Լըոէ աստէն, սասանեալ զոզես հանդէպ աստուածութեան:
Ո՞չ, եթէ արգ դատիս դու այդր առ սէր եղեարցըդ մահացուաց,
Եթէ որդի ես Աստուծոյ, ի բաց ուրեմն զընացից,

Զի մի զգողացեալս առ ոտքս քո տեսնալ զիս ասու,
Զայրագնեսցիս յիմ վերայ, եւ դատաւոր խիստ լիցիս ինձ:
Ոչ հայիս դու առ իս, բայց ճանաշն ըզմորս ոգւոյս:
Թոյլ տուր ինձ մերկանալ քեզ ըզմուաց իմոց խորհուրդ,
Յոր ի խորհելս անդ իմում սիրտ իմ ուժգին տրոփէ թընդմամբ:
Թէ փոխանակ մարդանալոյդ առ ի փըրկէլ ըզմարդկան ազգ,
Յանկարծ հաճէիր առնուլ ըզկերպ սերովբէի,
Եւ յերկինս անկանէիր գետնամածեալ, որպէս կաս այգր
ի հող խոնարհեալ. թէ առ ի տալ համարս ընդ մ'եր՝
Կացեալ յատենի յանդիման Հօրդ յաւիտենից,
Յաթում աստուածեղէն վերակնէիր բազկատարած,
Ո՛հ զիարդ յայնժամ ես ի վեր ըզձեռս իմ ամբարձեալ
Ըզբեւ յածէի եւ լինէի քեզ օրհնաբան
Ի նուագաւոր ալէլուս եւ ի բամբուանց երգոց բարբառ.
Այլ ըզբեզ, ով ազգ մարդկան, ըզբեզ մ'իայն սիրեաց Աստուած:
Անէծք ուրեմն ընդ անշէջ հրեղէն բոցոյն եկեալ հասցեն
Ի գլուխ այնորիկ որ ուրանայ զԱստուածորդին,
Եւ ի սիրտն այն ապառում, որ ոչ պատկառ կայ սըրբութեան:
Որ զալոցդ էք յապայս՝ հոյլք փըրկելոցըն սերընդոց,
Թէ զիունեալն յերեսաց այտի զարիմն անարգիցէք,
Եղիցի ձեզ այն ատիթ յաւիտենից պատուհասի:
Ի մերժել Տեառն յերեսաց իւրոց ըզձեր զանմահ հոգիս,
Անդէն ի կայանսըն չուասութեան եւ զիշերոյ
Ի վէրսըդ պատառեալս ակընկասոյց լեալ ասացից.
Պղջնին քեզ, մահ անվախման. օրհնեմ ըզձեզ, ցաւք անըսպառք:
Անդէն թէպէտ երանական անանց ճանգիստըն փըրկելոց
Եւ փառացըն ճառագայթք արկցեն սոսկումն յիս ի յերկնից,
Ի գրժուոց երկաթի բազկացն ի բաց զանձն իմ թափեալ
Մատեայց յաթոռ Դասողին եւ յայնքան մեծ գոչեցից ձայն,
Զի երկինք եւ երկիր լուիցեն ըզբանս իմ զայսոսիկ.
Ո՞չ անմահ իցեմ եւ ես. զինչ արարի զի ոչ եւ զիս
Փըրկեցեր ըզհրեշտակս, այլ սոսկ ըզմարգըն մ'եղաւոր:
Թէ գրժուփ առեան ըզբեզ, բայց ահա կայ թըշուառ ոմն ասու,
Որոյ չեն անարգ խորհուրդք, եւ ըզբեզ ոչ բընաւ ատեայ,
Որ զարեան արտասուս եւ ըզթարուն իւր տառապանս
Յերկար, աւաղ, յոյժ յերկար եւ զուր հեղու առաջի քո,
Տաղացեալ ի լինելոյն եւ խոնջ յայս դառն անմահ կենաց»:

Ասաց նա զայս եւ փախեաւ. իսկ Մեսիա երկրորդ անգամ
Յարեաւ ի գետնոյն, կարօտացեալ տեսոյ մարդկան:

Յայնժամ երկինք երգեցին. «Եանց անճառ չարչարանաց
Ժամն երկրորդ, որ բերցէ սըրբոց անանց խաղաղութիւն»:

Միւսանգամ եթող Միջնորդըն զաշակերտոն անկեալս ի քուն,
Եւ երրորդ անգամ չոգաւ նըւիրել զոհ զանձն իւր ազնմիկ,

Որ յահեղ աշումն ունէր դեռ ըզկըշիորն վերամբարձ,
Եւ հընչէր տակաւին բարբառ մահու եւ անիծից.

Պատէր զիշեր, ահաւոր զիշեր զանձամբ տագնապելոյն:

Այսպէս ի բնաւ երկնից իջեալ տարածեսցի յետինըն ցայգ
Յառաջ քան ըզգագել լուսոյ աւուրն աներեկի,

Յորում փողն որուազոյն եւ խուռն ոսկերք ընկոսուցեալք
Եւ գոչող գաշտն յարուցելոց հրաւիրեսցեն անդր ըզՅիսուս

Ըզմուեալն յառաջազոյն, առնել ըզմեծըն դատաստան:

Ի բարձանց ֆաբօրայ հայեցեալ Հայրն ի վայր յՈրդին,
Եսես զերեսըն նորա ի զոյն գալկան հարեալ մահու.

Նըշմարեաց եւ զլուզա, որ ի լուութեան խոր զիշերոյն
Առ ուսամբ լերինըն կայր պարածածկեալ ըզգլուխն ամպովք,
Եւ անշարժ կառուցեալ ըզմըտախոն ակն ի յերկիր.

Կոչեաց ըզսերովբէն գալ յանդիման իւր եւ ասէ.

«Տեսէր, Ելովա, զիարդ Որդին իմ տառապի.

Հապա երթ յաղթական օրհներգութեամբ զավել ըզնա,
Որոյ արեամբն եւ մահուամբ արդարասցին հոգիք սըրբոց.

Երգեսջիր եւ զօրըն զայն, յոր յալէլուս հանուրց երկնից
Եկեալ բազմեսցի յաշմէ իմմէ արքայաբար»:

Սրովբէն գողմամբ արար զալուաւած. «Իսկ զինչ ըզբեզ անուանեցից
Ի զընալս առ Որդին՝ տանել զպատգամն աստուածեղէն»:

Ասէ Աստուած. «Վնուանեալ Հայր»: Յայնժամ խոնարհ պագեալ երկիր
Եւ կացեալ ձեռնամած պատասխանի ես սերովբէն.

«Իսկ յորժամ զէմ յանդիման տեսանիցեմ զԱստուածորդին
Թաթաւեալ ի քիրան արեան եւ ի մահու ցաւս համակեալ,

Յորժամ տեսից ըզնուածեալ եւ զգալիանիր երեսըն իւր
Եւ ի խոնջ կերպարանան ալօս նըշոյլս աստուածութեան,

Ո՞չ անդէն կայցեմ անխօս, եւ բաբախեալ սիրոս ի թընդոչ
Գելուցու զերգոց ըզգոյզն իսկ ըզբարեան ի հազարի.

Ո՞չ պատեսցեն զիս արհաւիրք աստուածեղէնք եւ ցնորք մահու,
Եւ առաջի երեսաց իւրոց անկայց ի հող երկրի:

Մի զիս այդր առաքեր, Հայր. չէ հնար ինձ եղականիս
Երգել ըզյաղթանակ Մեսիային չարչարելոյ»:

Կըրկնեաց Տէր քաղցըր ձայնիւ. «Եւ ո՞վ ըզբեզ ամբարձ արդեօք
Գեր ի վերոյ երկնայնոցն, արծարծելով ի քեզ ըզհուր

Եռանդուն արութեան, ով զյաղթական երգն ուսուց քեզ,
Մինչ ըզջոկս ապրստամբացն յաւուր նախնոյ պատուհասին
Վանէին շանթիցս որոտք, յորոց ի թեւորն ճախրէիր:
Ո՞վ ըզքեզ սըրտապընդեալ եւս օրութիւն տեսանելոյ
Զօրհաս նախամարդոյն եւ զամօրէն որդոց նորա:
Փութա երթ. ընդ քեզ եմ ես, եւ յերեւելզ հանդէպ Որդոյն
Եթէ հարցիս եւս ըզգողի, նա ինքն յայնժամ ուսուցէ քեզ
Երգս յաղթականը խառնել ընդ գողդոջուն ձայն բարբառոյդ»:

Լըռեաց Աստուած, եւ սրովքէն սաւառնեցաւ ի Թաքօրայ,
Շառաշեալ հանգոյն ալեացն Յորդանանու եւ զերդ մըրրիկ.
Եւ մինչ յամր ի ջանէր ի զլուխ լերինըն Զիթենեաց,
Անդէն սարսուալից թեւօք հողմոյն գիշերայնոյ
Բարբառ ազօթից Մեսիայի հասեալ առ նա,
Լըցաւ զարմացմամբ եւ ըսկըսաւ գողալ լորիկ:
Իսկ ի գէմոն յորժամ եաես նկարեալ ըզմահ եւ յաչըս իւր
Ծառագնապ գատաստանին եւ զնա լըքեալ անդ ի Հօրէն,
Եկաց ունակառեալ, եւ զերկնաւոր պայծառութիւնն
Ընդ գեղոյն կորուսեալ, ոչ եւս թըւէր Զուարթուն անմահ,
Այլ մարդ հողագանգուած. զոր յակն արկեալ Մեսիայի,
Վըսեմ հայեցուածով եւ գուարթ ժըմտիւ գարձոյց ի նա
Զերկնայնոյ վայելչութեանն ըզփայլ եւ զգեղն անմահական:
Յայնժամ սրովքէն ելեալ ի ծայր ոսկեճանանչ ամպոյ միոյ.
Իբր յաթոռ բարձրագահ, էտա ոգել օրինակ զայս.

«Յորպիսի անգանմանց զարթեայ քոյովդ ակնարկութեամբ.
Երանեմ ինձ, որ եղէ քոյոց կըրիցդ հաղորդակից,
Ընդ աղօտ նըկատելով զանհաս խորհուրդըս մըռոաց քոց,
Զորս ի ժամ մեծագոյն նըւաստութեան քո խորհիս աստ,
Ծզիորհուրդըն ծածկեալս ընդ մութ քոյով խորին զաղոնեաց
Գիշերոյն երկնայնոյ եւ ըստուերացն աստուածայնոց:
Զոր ինչ ոչ բաւական եղեւ յէից ոք նըշմարել,
Ես միայն աւադիկ արժանացայ դիտել հեռուստ,
Զակն իմ ձրկեալ անդրագոյն քան ըզսահման հանուրց զոյից,
Ես՝ որ մոտաց Անըստեղին ծընունդ եմ խուն, եւ շիթ մի լոկ
Ի ծով տիեզերաց, կամ նըմանեալ աստեղն երկնից,
Որ ծագեալ ըզառապայթս իւր արձակէ ի զոյզն ինչ նոր:
Ո՛չ թէ սուրբ օրութիւնն որ գեռ ազդէ յիս տակաւին,
Անդուր զիս անդըր տարեալ քան զէութեանս անձուկ սահմանս,
Ամբառնայր ի մըռայլս անճառ փառաց աստուածութեան:
Բզզամ յանձին զոր ինչ երբեմն եւ յարուցեալքն իմանայցին:

Որպէս զիս զարթուցէր ի մըտաց խոր ափշութենէ,
Զարթուցես եւ զազգ մարդկան, ոյց թընդասցին ի լանջըս սիրուք
Եւ զուարճասցին ի վայելս երանութեանցն յակտէնից:
Դու որ արդ խոնարհեալ կաս այզր ի հող, նըստցիս յաթոռ
Ցաներեկ յահեղ աւուրն՝ ի դատել մեծ դատաստանաւ,
Ի լըռեմս ածեալ զուկտըն զայն զոր չարչարանքդ հաստատեցին:
Ո՞վ վիարդ նորոգ կենօքըն բերկրեսցին հաշտեալքըն քեւ,
Եւ տեսեալ ըզքեզ բազմեալ ի քոյդ աթոռ դատողական,
Հայեսցին մեծարանօք ի լըռափայլ վիրացդ ըսպիս,
Ի վըկայսն անճառ սիրոյն՝ որով կրեցէր ըզմահ իսաչի,
Եւ ձայնիւ ցընծութեամբ միշտ երգեսցեն քեզ ալէլուս:
Անդ մահու հրեշտակացըն լըռեսցեն փողոց բարբառք
Եւ որոտք առ աթոռոյն. ներքինք անկեալ խոնարհեսցին
Եւ վերինք ամբարձեն առ դատաւորդ ըզձեռու իւրեանց.
Տակաւ շիջանիցին վերջնոյ աւուրըն ճառագայթք
Եւ յանդիման զահոյիցն յալիտենից սուզցին անհետ,
Յայնժամ գու զարդարոց ժողովեսց զերամս առ քեւ,
Զի զեզ տեսանիցեն որպէս եւ եսդ եւ բերկրեսցին
Ընդ իւրեանցն անմահութիւն, եւ քո սիրովդ վայելեալ՝
Բովանդակ զերանութիւն յաւէժ կենացն առցեն ի միտ:
Զայս ասէ նա, զոր երկինք կարգան Որ էն, եւ անարգեալք
Անուանեն վրէժմիլնդիր, իսկ զինք կոչէ նա Հայր քոյին »:

Զայս սրովքէն երգեաց յերկնից քաղցր ակնարկեաց Աստուածամարդն
Յերեսո օրհներգողին եւ առաւել քաղցր ի Թաքօր:
Բայց գեռ խիստ դատաստանին չըլ լեալ վախճան, գեռ յանխընայ
Հեղուին բզնովաւ զանսակըսկիծ տանջանք ցաւոց.
Ինք լըռիկ խոնարհեալ՝ յերկինս ըզձեռու իւր ամբառնայր
Եւ անդ կայր հանգոյն գառին, որ սեղանոյն հանդէպ զենեալ
Թաւալի յարեան իւրում. այսպէս անկեալ գընէր Աբէլ,
Ներկեալ արեամբ եւ պատեալ ի խաւարին ամպոց երկնից,
Յորժամ նընջեաց ըզքուն մահու եւ ոչ ետես ըզհայր իւր այլ:
Համայն սրովքէք, որք զիւրեանց ըզսարսուալից երեսըն գեռ
Կիսովին զարձուցեալ՝ ըզհաշտարրըն դիտէին,
Ոչ եւս ժուժեալ հայել ի նա եւ ի տագնապ իւր մահական,
Եւ անդ իւմացեալ զիւրեանց բնութիւն սահմանաւոր,
Դարձուցին զերեսո ողջոյն եւ փութացան գընալ ի բաց.
Անուկ մընաց Գաբրիէլ՝ քող ըզդիմօք, եւ Ելովա
Կայր անկեալ եւ ըզգլուի իւր մըթագին ամպովք ծածկեալ,
Լըռեաց երկիր. Հայրըն դատեաց. սասանեցաւ երիցս երկիր,

Երիցս ըզնա կալաւ Որ էն, զի մի՛ դարձի նա ի փախուստ։
Ի գետնոյն յայնժամ յարեաւ Աստուածամարդըն յաղթական,
Եւ երկինք երգեցին. « Եանց անճառ չարչարանաց
Ժամն երբորդ, որ բերցէ սըրբոց անանց խաղաղութիւն »։
Այսպէս երգովք ծանուցին երկինք ըգֆամսըն զայնոսիկ։
Եւ Աստուած դարձոյց զերեսն եւ ել յաթոռն յափենից։



ԿԵՐՊԵՏՈՎԻ

ՄԵՍԻԱԿԱՆ

ԵՐԳ ՎԵՐԱՐԴ

ԿԼՈՊԵՏՈՎԿԻ

ՄԵՍԻԱԿԱՆ

...»•«•»•«...

ԵՐԳ ՎԵՑԵՐՈՐԴ

Ն Ա Խ Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մինչ Ելովա եւ Գաբրիէլ խօսին ընդ միմեանս զշարչարանաց Մեսիայի, գոյ
Յուդա ընդ ամբոխին՝ ունել զնա: Համբոյք մատնըզին եւ ըմբռնին Յիսուսի: Ի
փարան տարակուսի կան քահանայքն ի ժողով գումարեալք, եւ ազասեալ ման ելիթ
իրացն կատարածի: Պէսպէս համբաւս զանցեցն անցելոց բերեն պատգամաւորք: Յի-
սուս յանդիման Աննայի: Գայ փիլն առնուլ զՅիսուս եւ տանել առ կայիափա:
Պորտիս, կին Պլուտոսի, գայ յապարանս քահանայապետին՝ տեսանել զՅիսուս:
Այբաստանութիւն եւ հայհոյանք Փիլոնի: Զարմացումն Պորտիս ընդ համբերու-
թիւնն Յիսուսի: Հարցափորձ կայիափայ եւ սուս վկայիցն արբաստանութիւնք:
Լուսթիւն Յիսուսի: Ի կրկն հարցանելն կայիափայ, յայս առնէ Յիսուս եթէ որդի
է Աստուծոյ: Ատեանն դատապարտէ զնա ի մահ: Զինուորքն անողորժ խոշտանգեն
զնա: Գաբրիէլի եւ Ելովայ ընդ միմեանս բանք: Պորտիս կարի իմն յուզեալ ի բաց
մեկնի եւ հայցուածո մատնեցանէ տա վեհագոյնն յաստուածոց: Ելեալ Պիտրոս ար-
տաքս յապարանիցն՝ պատմէ զուրացութիւն իւր առ Յովհաննէս, եւ մեկնեալ ի
նմանէ՝ լայ զյանցուածն իւր:

Պրակէս յաչս արդարոյն, յորժամ մահուն ազդեցութիւն
Ընդ իւր ջիլս յածեալ սողայ, քաղցըր թլիին վայրկեանքն յետինք
Քան զաւուրսն զառաջինս, զի պատրաստի նրմա յլէն
Հուսկ հանդէս հնազանդութեան, մինչ լաւութեանն այն ուժգին սէր
Որ բղդիէ տակաւին ի նըւազեալ սըրտէ նորուն,
Ամբամնայ զանձըն նորա ի ծագ իւրումըն կատարման.
Թթւէն նա զժամսըն լաւազպյնս եւ պլսակէ զայնըս գործովք,
Որովք լիցի արժանի անանց վարձուցն աստուածայնոց,
Նոյն եւ մեծի խորհրդատոր շաբաթուն ժամքըն լինէին
Արաւել նուիրականք եւ Աստուծոյ իսկ ցանկալիք,
Մինչ զայր զոհն հեղուլ զարիւն իւր ի խաչին բարձըր սեղան,
Եւ գոչեալ ըգնորոյ արարչութեանըն զԵղիցին,
Խոնարհել ըզզանգեալն արեամբ ըզզուլի իւր ի մըթան:
Ելովայ հայեցեալ ընդ մեծ նըշանս այնց սուրբ ժամուց,
Որք քան ըզպահ իւրոյ սուեղծմանըն քաղցրագոյնք էին նըմա,
Զերեսսըն քողարկեալս անդրէն զարձոյց առ Գաբրիէլ
Եւ զայր բարբառեցաւ առ իւր անմահըն մըտերիմ.

«Տեսէ՞ր, Գաբրիէլ, ո՞հ զես գողամ, տեսէ՞ր զիւր ցաւս.
Չիք անուն ինչ յերկինս եւ ոչ լեզու հրեշտակային՝
Որ կարող իցէ պատմել զոր ինչ ես յանձն իմ ըզզացի.
Դու իսկ ինքնին կացեալ մերձ՝ եղեր նըմին ականատես:
Եւ զո՞ր այլ գառըն տագնապս արգեօք կրեսցէ նա տակաւին:
Ըզմէն միոյ վայրկենէ կախեալ կան դարբ յաւիտենից »:

Արոեաց Ելովա. պատասխանի եւս Գաբրիէլ.

« Ի վաղուց ժամանակաց բաղձամ նկատել գէթ ընդ աղօտ
Ըզպատկեր ըսքանչելեացն հանդերձելոց, բայց զուր ջանամ:
Լուռ լիցուք. սուրբ է տեղիս, եւ շուրջ ըզմեօք կան աստ մեռեալք,
Ուրք յիւրեանց գերեզմանացըն յարիցեն հրեշտակակերպք:
Թող այժմ հանգիցեն նորա յանիսով խաղաղութեան:
Այլ մյօք են արքդ, որք ի բոց ջահից ընդ մութն այսըր մատչին.
Խուժանդ այդ անարդ թըւի ելեալ ի դըժուոց:
Բայց որ ըզանան աւազոյ եւ զաստեղաց արար ըզհոյլ,
Նա ինքն եւ որդանց եւ սրովքէից իշխէ յաւէժ:
Տես զիարդ առաջնորդ խառնադանին յառաջեալ զայ.
Ոչ այդպէս դիմեսցէ՝ յորժամ ըզնա կոչեսցէ փողն
Առուաքս ի հողոյն, որ զնա ծածկէրն յաչաց Ելին »:

Յասէլ իւր զայօ՝ հասանէր ամբոխն անդէն ջահ ի ձեռին
Եւ յըստուերս անդ ծառոց եւ գիշերոյն յածեալ խուզէր:
Զաշըս իւր գարձուցեալ Աստուածամարդին հայեցաւ.
Եւ ահա թանձրասփիւռ խաւար իջեալ զարսըն պատեաց,
Եւ սոսկումն արհաւրաց ի խաւարէ անտի եկեալ
Կալաւ ըզսիրու մատոնըչին. սակայն առ ոտն հարեալ նորա
Զայն հըզօր ազդեցութիւն, սըրտապընդէր զանձն ասելով.
« Ո՞ւր իցէ նա, զոր աշակերտք նորա տեսին, որպէս պատմէն,
Ի կատար թաքօր լերին լուսազգեստեալ պայծառ ամպովք»
Այժմիկ տեսանիցեն ըզնա պըրկեալ շըդթայակապ,
Եւ արկցեն ի մոռացօնս ըզտաղաւարսն երանելիս:
Իսկ զիարդ. առ իմէ գողաս դու արդ, սիրտ իմ խոռովեալ.
Հիմ ցուրտ ըստուերք գիշերոյ այգպէս ի քեզ արկանեն ահ:
Օ՞ն ի բաց երթ, երկիւլ. ընդ հուրդ վճարեալ է ամենայն.
Ոչ ցնորականըս կատուցից ինձ տաղաւարս այսուհետեւ »:

Զայսոսիկ որոնելով ի միտու իւր՝ խապայր յառաջ:

Ի տեսիլ ամբոխն ասէր Միջնորդըն ցանձըն իւր.
« Ո՞րչափ հեռի են կայանք յաւիտենիցըն բարձրութեանց
Յերկրէս մեղաւորաց. բայց ճանապարհն այն երկրաւոր,
Ընդ որ գնամ ես աւասիկ, պայծառասցի յաւուր միտմ,
Յորժամ մեռեալքն ի խորոց գերեզմանացըս զարթիցեն,
Եւ ճանապարհք Աստուծոյ յայտնեսցին յօր դատաստանին »:

Կայր Յուղա ի գլուխ գընդին, առեալ պատուէր առ ի Ճրէից
Զինել արս եւ երթալ խընդրել զիխուու ի մէջ շիրմաց
Եւ կապեալ ածել ըզնա հանդէպ իւրեանցըն տունի:
Գիտէր մատնիչն ըզտելին՝ ուր կայր լըոիկ յաղօթս Ցիսուս,

Եւ նըշան իւրոց արանցըն զայս տըւեալ էր ատելով.

« Բնդ որում ես համբուրեցից, նա է, անդէն կալչիք ըզնա »:
Այլ գոզցէս զիշերոյն իննայեալ ի նա զըթածաւըար,
Կամէր գեռ խափանէլ ըզտուկալին զայն ըզհամբոյր:
Եւ ահա յանկարծ դիմեաց ամբոխն անսանձ մոլեզնութեամբ
Ցաշակերտուն անկեալս ի քուն. ել ընդ առաջ նոցա Ցիսուս,
Եւ վեհ ձայնիւ բարբառեալ ասէ ցնոսա. « Եւ զո՞ իւնդրէք ».
Նոքա մոլեալ եւ շարժեալ ուժգին ըզջահուըն՝ գոչէին.

« Ծզջիսուս Կազմվրեցի »: Անդր աշակերտք իւր համօրէն
Հասեալ էին, եւ հրեշտակք եւըս իւրմբեալ ի զնին կային:
Տիրական հանդարտութեամբ՝ իւր որդան տայ հրաման մահու
Եւ ծովուն յարուցնոյ սաստէ լըուել յալեացն յուզմանց,
« Ես եմ », ասէ առ նոսա, որք ի նորա զօրութենէն
Եւ ի ձայնէ բարբառոյն թըմբերեալ անկան ընդ Ցուղայի:
Այսգունակ տապալեալ ի գաշտ կըռուոյն ըընին մեռեալք,
Եւ ի նոսին կատաղի որ այր գելեալ գալարի գեռ,
Մինչ յանքոյթ միջոց ուազմին կայ զօրագլուխըն մըտափոն
Եւ զիւրեւ ծաւալէ մահ՝ յակնարկելոյ Աստուծայնոյն:
Յորժամ թըմբիլին ափշութեան փարատեցաւ տակաւ ի բաց,
Յարեալ մատնիչն ի գետնոյն. համայն կենացն իւրոց աւուրց
Էր ժամն ահեղագոյն, յոր դատակնիք իւր հասեալ կայր,
Եւ զիւրեւ մըթին թեւօքըն շառաչէր հրեշտակ մահուն:
Յուղաս մատեաւ առ Մեսիխն եւ զուարթ դիմօք զոխ իւր ծածկեալ
Համբուրեաց ընդ նըմա. յանկ ել եղենըն մեծագոյն,
Եւ անդէն տարածեցաւ համբաւն ի գժոխս իւրեւ զըստուեր:
Նայեցեալ զըթով յերեսու մատնըչին՝ ասէ Ցիսուս.

« Ո՞վ Յուղաս, համբուրելով մատնես ուրեմն ըզՄեսիխն.
Ո՞ն իցիւ թէ բընաւ ամենեւին չէր քո եկեալ »:
Զայս խօսեալ, թոյլ եւս արանցըն եկելոց զինքըն կապել:
Պետրոս տեսեալ որ ինչ եղեւն, արխաքար դիմեաց յառաջ
ի միջոյ աշակերտացն եւ յարձակեալ խոցեաց սըրով
Ըզմի ոմն յամբոխէն, զոր մարդասէրըն բըժըշկեաց,
Ապա դարձաւ ի Պետրոս եւ ասէ ցնա. « Կաց, հանդարտեալ
Թէ կարդացից ես առ Հայր, անդէն յերկնուսու հասանիցին.
Հըզօր գունդք հրեշտակաց եւ ինձ պաշտպանք հանդիսացին,
Այլ զիարդ կատարեսցին յայնժամ պատզամք մարգարէից »:
Իսկ ցամբոխն, որ արկանէր զինքն ի կապանս, ասաց նա զայս.
« Եկիք զինեալք ունել զիս աստ իւրեւ ըզմի յաւազակաց
Կամ իւրեւ զայր եղեննագործ եւ պարտաւոր պատուհասի:

Ես զօր հանապազ կացեալ ընդ ձեզ ի տաճարին,
Ուսուցի ձեզ բգմահու եւ ըզկենացըն հանապարի,
Եւ զիս ոչ կալարուք, այլ թոյլ ետուք ուսուցանել.
Բայց արդ ձեր հասեալ է ժամ՝ առնել ըզգործըն խաւարի»:
Լըտեաց, եւ ածաւ ի հեղեղատըն կեղրովնեան:
Ի բարձրայարկ անդ ապարանսըն կայր ժողով քահանայիցն
Խբր յալիս յողփողդ յուսոյ, եւ վարանաց նոցին բարբառք
Ի ներքուստ հասանէին յունկն ամբոխին, որ զարհուրեալ
Եւ խըռնեալ ընդ աստիճաննսըն մարմարեայս՝ հայէր անշարժ:
Կէսք գովէին ըզմարգարէն եւ կէսք անէծըն կարդային.
Ոչ ոք ակն արկանէր ի շքեղութիւն զարդուց տեղոյն
Կամ ի փայլ աշտանակացն ոսկեաց ըզսեանցըն կախելոց:
Քահանայիքն ընդ միմեանս այսպէս հըծծեալ բարբառէին.
«Ո՞ւր արդեօք մընացին պատգամաւորքն, որք չեկին ցարդ.
Ո՛ գիտէ՝ մոլորեալ զճանապարհայն, ոչ ըզջուղաս
Եւ ոչ ըզգունդ նորա գըտին. կամ թէ մատնիչն այն անօրէն
Մատնեաց եւ ըզմեզ. կամ թերեւս ինք նազովրեցին
Ըստ իւրում սովորութեան զարսըն պատրեաց կախարգանօք»:
Մինչ այսպէս զայօ խորհէին, պատգամաւոր ոմն հասանէր,
Հերք խաւանիխուռան արձակեալք, այտք իւր ի գոյն հարեալ դալկան,
Երեսք թաթաւ ի քիրտըն ցուրտ. ծափ ըզծափի հարեալ անէր.
«Գընացաք խընդրել ըզնա, եւ հուսկ ուրեմն գըտաք զինքն
Յայնկոյս վըտակին, մերձ առ շիրմօքն՝ որոց տեսիլն
Ոչ ազգեաց ի մեզ սարսափ, բայց պատեցին զերկինս ողջոյն
Ամպք խաւարակուռք, որպիսիս չիք տեսեալ մարդոյն:
Մինչ արքն յառաջ խալային, ես ի բացեայ կացեալ ուրոյն՝
Տեսի զմարգարէն, եւ առժամայն չգիտեմ զիարդ՝
Սարսուռ յոսկերս իմ ընթացաւ. բայց մերքըն ոչ ծանեան ըզնա
Որ կայր մերձ, եւ զիմեցին յորըս խըմբեալն էին զիւրեւ:
Յայնժամ նա իշխանական ձայնիւ ենարց. ‘Եւ զ՞ խընդրէք’.
Մերքն անահ եւ մոլեզին պատախանեալ աղաղակեն.
‘Ծզիսուռ նազովրեցի’։ Նա խօսեցաւ, եւ մեծածայն
Մահաբեր բարբառով ասէ ցնոսա. ‘Ես ինքըն եմ’։
Դեռ լըսեմ ըզծայնըն զայն, սարսեն ոսկերք իմ տակաւին:
Ի լուր բարբառոյն՝ յետս յետս անդէն չոզան նոքա
Եւ զարկան ըզգեսնի, եւ անդ դընին դիակնացեալ.
Ես միայն նողուպեալ՝ բերեմ ըզբօթ մահու նոցին»։
Քահանայիցըն լըտեալ ըզսոսկալին զայն ըզհամբաւ,
Հատան գոյնք երեսացն եւ իբր ըզվէմ մնացին անշարժ։

Սոսկ Փիլոն կացեալ անխոռվ՝ այսպէս ասաց առ նա ցասմամբ.
«Այ ժըպիրհ, կամ դու ինքնին ինկ աշակերտ ես առն այնմիկ,
կամ պատրեցար յերեւմանց զիշերայնոց. վրիմք բացեալք
Ետուն քեզ ցընորիլ եւ ըզմեռեալըս տեսանել:
Կենդանի կան այնորիկ որք առ ի մէնչ առաքեցան,
Եւ ոչ բանիւ բերանոյ անկանիցին նոքա տապասու»։
Մինչ նա խօսէր, եկն երկրորդ պատգամաւոր ոմն եւ ասէ.
«Անհնարին կրեցաք տագնապ. հանդէպ նորուն անկաք յերկիր.
Աչքն էին ահաւորք եւ մահ էր ձայնն որով խօսէր.
Բայց արդ կապեալ ածեմք ըզնա. ինքնին մատոյց ըզձեռուն առ մեզ
Ի շըլթայս արկանէլ. դեռ արքն որ այսր ածեն ըզնա,
Հարեալ ըզգողի՝ ինիթան լըսել դարձեալ ըզսասա
Իշխանական բարբառոյն. այլ նա թըրի հանդարտ եւ հեզ,
Եւ ի ներքս ի պարիսպը Ապդիմայ գըտանի արդ»։
Եկն երրորդ ոմն եւ ասէ. «Օրհնեալ լիջիք դուք յլստուծոյ,
Եւ կորիցեն այնորիկ որք հակառակըն ձեզ կայցեն,
Եւ որք հանգոյն Գալիխեցւոյն են թըչնամիք տեսան լստուծոյ:
Այսր ընդ հուպ այրն այն գայցէ ի խիստ կապանըս կաշկանդեալ,
Զորըս ժըմիտք եւ կամ բանք ըրկարացեն ինչ լուծանել:
Իւրքն ըզնա թըղեալ միայն՝ ի բաց փախեան ամենէրին:
Զարիւն պարտաւորին պարզեւսցէ ձեզ ինքն լստուծուած»։

Մինչ նա զիօսսըն վախնանէր՝ եմուռ յատեանըն Սատանայ,
Եւ ինինդ զըժուխային եկից ըզսիրտ քահանայից,
Որք թըւէին տեսանել ըզյորդ վըտակս արեան վիրաց,
Եւ զալժգոյն մահուն զալուստ, եւ հընչէին յականջս իւրեանց
Ողորմ ձայնք հեծութեանց վըշտաշարչար տառապելոյն:
«Արդ, ասեն, այսուհետեւ լըսեցին ըզբթունք իւր յաւիտեան
Եւ ոսկերք իւր եղիցին կոխան արանց բարեպաշտից»։

Այսպէս ցնորեալ զառանցէին, եւ զայրագնեալք զի մարգարէն
Զերեւէր տակաւին, յլէին դարձեալ պատգամաւորս,
Եւ ինքնին ինկ փիլոն գնայր ընդ նոսա ի միասին:
Ամբոխն առեալ ըզՄեսիայն՝ նախ առ Աննա տարաւ ըզնա,
Եւ փութացաւ ծերն յառնել ի զովասիք ժամ զիշերոյն
Ի տեսանել զայրըն զայն որ ըզչըրէից ազգըն խռովէր:
Հեռուստ զայր Յովհաննէս, յորոյ աշացն էր խոյս տըրեալ
Խաղաղ քուն հանգըստեան, եւ զգալկանար այտուն ծածկէր
Թախիծ դառնակըսկիծ. բայց զի գիտէր եթէ Աննա
Զէր հանգոյն կայիշափայ վայրենամիտ ոք բարոյիւք,
Ցաղթելով ցաւոց սըրտին եկն եւ եմուռ ի ներքս յատեանն

Եւ ետես լզՄեսիա հանդէպ մեծի քահանային, Որ ասել ըսկըսաւ. «Կայիշափա գատեսցէ զբեզ. Եւ անպարտ եթէ իցես, որպէս պատմէ գործոցդ համբաւ, ԶԱստուծոյն Աբրահամու եւ զամենայն որդուց նորա Եւ զգբնաւ ազգաց երկրի ժառանգեսցես դու զօրհնութիւն: Արդ ասա. զի՞նչ քարոզեցեր եւ ո՞յք իցեն քո աշակերտը. Ուսուցէք եւ պահեցէք արգեօք զօրէնսըն Մովսիսի»: Զայս ասէր, զարմացեալ ընդ Յիսուսի մեծափառ կերպ, Յոր յայտ երեւէր նըմանութիւն մարգարէի, Եւ ի դէմըն փայլէր պարկեշտ եւ վեհ վայելչութիւն: Ետ նըմա պատասխանի Անտուածամարդըն եւ ասէ. «Յանդիման զարդապետաց եւ բազմութեանն ի տաճարին Ուսուցի յայտնապէս. զի՞ հարցանես զիս աստանօր. Հարց զայնոսիկ որբ լըւան՝ մինչ խօսէի ես ընդ նոսա»:

Յասել իւր զայս՝ եմուտ Փիլոն, յարեաւ ժողովըն զայրագին. Եւ ո՞մն ի ծառայից ծառայագոյն չար եւս ոգուլ Գործեաց եղեռն, որ տայր ցոյցս անզըթութեանցն հանդերձելոց. Փիլոնի հրամայեալ զի ապահովամբըն տարցի անդ, Ուր մահապարտքն դատին, կատարեցաւ հրաման նորա:

Յովհաննու տեսեալ ըզնա մատնեալ ի ձեւըս Փիլոնի, Յայտսըն մածեաւ մահու դալուկն եւ զաջըս իւր ծածկեաց խաւար. Սիրոն առ ցաւոցըն նըւազէր եւ զգող առեալ կայր ի թընդոչ: Իսկ յորժամ յապարանիցն ելեալ զբնայր զանդաշելով, Նըշմարեալ ըզուատանել ջահիցն հեռուստ, ասաց նա զայս. «Չըկարեմ լզհետ քո գալ, այլ հետեւիմ քեզ ազօթիւք. Իսկ թէ զմահ քո յիւր խորհուրդըս կընքեաց Տէր, մեռայց ընդ քեզ, Որ սըրտիս իմում եղեր սիրելագոյն յոյժ քան զեղբայր. Մի զառկայծ աչսըդ տեսից եւ ըզտագնապէ օրհասական, Եւ մի՛ լըւայց ըզյետինն ի լուռ շըրթանցըդ զօրհնութիւն: Ո՛հ, չիցէ՛ որ յերկրի եւ կամ յերկինս ապրեցուցիչ. Նիբհէք եւ գուրք որ երգեցէքդ՝ յորժամ նորա սիրելին մայր Զինք ծընաւ յայս մահ դընեայ, զոր բնաւ չածէր ինչ ըզմըտաւ: Դու զըթա յիս, Հայր մարդկան, եւ մի՛ թողուր զի մեռցի նա, Քան զոր ոչ յԱգամայ որդիսն եղեւ ոք լաւագոյն.

Տուր աղէ քահանայիցն եւ սպանողաց սիրտ մարդասէր: Ոչ եւս ըզնա տեսանեմ, անհետացան ջահիցըն բոցք. Այժմ անշուշտ դատին ըզնա. ոհ թէ սարսէր սիրտ իւրեանց ժանտ ի տես վըշտաց արդարոյն, եւ կամ գէթ մի անգամ եւեթ մարման ի կեանս իւրեանց յիշէին ըզհանգերձեալըն դատաստան:

Խոկ ո՞վ ի մըթան անդ այսըր գայ. Պետրոսն է նա. Թէրեւս իցէ արդ լըւեալ զնորա մահուն գատավըթիու. Տեսանեմ ահա զի մերթ յառաջէ շոյտ, մերթ առնու զկայ: Բայց անյայտ եղեւ յանկարծ. ոչ եւս ըզձայն քայլից լըսեմ: Ո՛վ որպիսի ամայութիւն եւ զիշեր լուռ եւ սոսկալի: Ահա շոխնդն յառնէ գարձեալ, եւ յո՞ դիմէն արքդ այդորիկ. Անշուշտ փութան ընդ զիշերոյն քողով ըզնա տանել ի մահ, Զի մի՛ ամբոխն արգահատեալ ապրեցուուցէ զկեանըս նորին, Եւ միայն Զըւարթունքն ի զնին կացեալ տեսցեն վերուստ Զարիւնն հեղեալ ըզվիմօք եւ կամ կաթեալ ի սուսերէն: Դու, Հայր բազումողորմ, որ յարարածըս քո գըթաս, Ողորմեա ինձ, ողորմեա, եւ մի՛ տար թոյլ զի մեոցի նա»:

Զայս բեկեկինալ ձայնիւ ասաց, եւ յապարանս անդըր չոգաւ, Ուր էր քահանայն մեծ, եւ անդ եկաց նա զայն զիշեր: Իսկ Փիլոն, առաջնորդ գընդին որ գայրն ընդ Յիսուսի, Յառաջ ընթացեալ եմուտ յատեանըն մոլեզին, Ուր խրոխ դիմօքն եւ հրացայտ աչօքն յայտնէր ամենեցուն Թէ յարուցիչըն մեռելոց մօտ յապարանըն զայր կապեալ: Զեղեւ ժամանակ գըրուատելոյ գիլոն կայթիւք, Զի յայնըմ պահու մուծաւ ի ներքըս Մեսիայն. Զոր տեսեալ եւ հազիւ հաւատալով աչաց իւրոց՝ Սըրտաթունդ գողայր ամբոխն առ բարկութեանն եւ ափշութեան: Յիսուս ելեալ ընդ աստիճանուն եկաց հանդէպ գատաւորին, Անդանօր թէպէտ ի բաց էր մերկացեալ նա յինքինէ Զիմաստնոյ մահկանացուի անգամ ըզքարձըր մեծութիւն, Եւ կայր խաղալ որպէս այն թէ նըկատեալ առաջի իւր Ըզհոսանս աղեքր ջըրոյ՝ քաղցր որոնմամբք զըւարձանայր, Վայրիկ մի հանգուցեալ ի վեհ խոկմանցն աստուածայնոց. Բայց գեռ երեւէր աստուածութեանն աղօտ պատկեր, Զոր միայն Զըւարթուն որ սոսկ կարող էր ճանաչել, Բայց ոչ հաւասարել անճառահրաշ այնըմ գեղոյ: Կայիշափա եւ Փիլոն կային անդ լի սըրտաթութեամբ Զաչս ընդ գետինըն կառուցեալ. ըզսա եռանդն ըզնա Դըրդէին ի խօսել նախ, եւ լըոէին զեռ երկոքեան:

Ըզկերնակողմըն սրահի ակըմբելոցըն պատէր շուրջ Պատըշգամ բարձրաւանդպակ, յոր սըփոէին ջահք լոյս նըւադ; Անդ առ կըճեայ վանդպակօքն ընդ այլ տիկնայս կայր Պորտիա, Չըքնաղ կին Պիղատոսի հոռվմայեցոյ, մանուկ տիովք, Բայց մըտացն հանճարով քան ըզհասակըն զարգացեալ:

ի բարեւ ըգմայրըն Գրակքեանց անշուշտ ծաղիկն այն տայր պըտուղ
ի նորոգ պայծառութիւն խորթացելոցն հոռվմայեցոց,
Եթէ չէր ի բարձր ակումբս հրեշտակերամ պահապանաց
կործանումըն Հռովմայ կընքեալ անդարձ դատավընուաւ:
Յանկացեալ տեսանել աչօքն ըզմեծն ի մարգարէս,
Սակաւուք նամժըտօք անդըր դիմեալ էր Պորտիա,
Դարձուցեալ ի մուացօնըն կամակար յօժարութեամբ
Ըզմերճանս իշխանուհւոյ եւ զզուք անձինըն մեծութեան.
Զի վերին տեսչութիւնն էր առաջնորդ իւր անդանօր:
Կայր բամբիչնըն պըշուցեալ ի յարուցիչն մեռելոց,
Որ զոսոխաց մեծ թըշնամանսըն յանձն առնոյր մեծ եւս հոգուով,
Եւ թէպէտ յապաշնորհ ազգէն լրքեալ եւ անծանօթ,
Պատրաստ էր ցուցանել զանչափ սիրոյն իւրոյ զհանդէս:
Ոիրտ բամբախնըն բաբախէր եւ հիացումն ունէր ըզնա,
Տեսեալ ըզՄեսիայն զի կայր անխով հանդարտութեամբ
Յանդիման ատելեացն եւ մերկ սըրոյ դատակընքին:
Բայց ոչ այնպիս որ վարկուցեալ ըզնա Փիլոն,
Զայս անդէն յատենին կեղծաւորեալն այն խօսեցաւ.

« Մօտ այսր ածէք զայրըդ զայդ, պընդեալ զկապանս իւր առաւել.
Բայց գեռ չեւ դատեալ բզդա, օ՞ն ամբարձցուք ամենեքին
Ըզուուք ձեռու առ Աստուած, որ ըզվընոյն եւ ըզպատգամ,
Եւ ոչ լրութեամբ իւրով յերկար փորձեաց ըզմեզ:
Ո՞վ Տէր, լուր հայցուածոց՝ զոր քոյքդ առ քեզ մատուցանեն.
Կորիցեն որք ապօստամբ եղեալ ընդդէմ դառնայցեն քեզ.
Տեղի բնակութեան նոցա ջընջեալ անհետասցի.
Ոչ մընասցէ յիշատակ նոցին ուրեք, բայց ի բըլուրն՝
Ուր գըլուիք ըսպանելոց կան առ ոսկերքը ցամաքելովք,
Եւ ուր հողն արբեալ զարիւն ոնբագործաց՝ արձակէ ծոււէ:
Խսկ դու, յանցաւորըդ վրիժապարտ, մեռցիս եւ գու.
Առ սեղանովքն հընչեսցեն ձայնք գոհութեան եւ զուարթ տօնից.
Խսրայէլ ցընծասցէ ի նուազս երգոց ուրախութեան,
Յորժամ քոյդ հեղցի արիւն. ցարդ փակ աչօք հայէր Յուղա,
Եւ լըսէր իսբցեալ ունկամբ. բայց հուսկ ուրեմնն ցընդեցան
Անուրջք շըլացութեան. այժմիկ լըսէ եւ տեսանէ
Զի պատեն ըըլթայք ըզնա որ էրն յառաջ քան զԱբրահամ:
Բազում անգամ թօթափեալ ամբոխն առ վայր մի յինքենէ
Զերկաթի կապ մոլորութեանն, արիական. ազատ բագկաւ
Խիզախեաց սուրբ վէմս առնուլ յըսպանանել զայրդ հայհոյիչ,
Եւ դարձեալ անդէն ի խաբս ըմբռոնեցաւ. բայց յայսմ աւուր

Վախճան նորա կուրութեանն եւ պատրամացըդ քոց եհաս:
Թէ եւ ոչ բազմութիւն ժողովըքեան կայցէ գեռ աստ,
Բայց յոլովք ի սակաւուցս հակառակ քեզ վըկայեսցէն,
Եթէ մեծ քահանայն հրամայեսցէ մատչել յառաջ:
Ես զազգն ողջոյն ունիմ վըկայ, եւ զատաւոր գերկիր՝ գերկին,
Եւ ասեմ համարձակ թէ ապըստամբ ոմըն ես զու:
Արարեր ըզքեզ Աստուած, զու որ լացեր ի մըսրի անդ.
Ըզնիրհեալսըն զարթուցեր, բայց ոչ բընաւ եւ ըզմեռեալո:
Որք յանդիման մարց եւ քերց իւրեանց կային գիակնացեալք:
Աղէ գու զարթուչչիր ըզքեզ ինքնին ի մահուանէ,
Մինչ առընթեր սպանելոց չարագործացըն նընջեսցես
Ըզքուն երկաթի, անդ ուր արեւն ի ծագել իւր
Եւ լրսինն ի ճեմելն արբցեն ըզգանս շոգի նեխոյն,
Ցորչափ մահ ծածկեսցէ սպիտակ ոսկերքը ըզգողգոթա:
Եթէ ինչ մեծազոյն եւ զառնազոյն կայցեն անձէք,
Որք նըզովս ուղիմորէն եօթընպատիկըս կուտեսցեն,
Եւ զորս անդէն կըրկնեսցեն բարձր ոռնաձայնք գերեզմանաց,
Հասցեն եւ այնք... »: Ասու կարկեցաւ ամբարտաւան շորթն հայհոյիչ
Եւ զալուկըն մահու անդէն ի գէմսըն սըփուեցաւ.
Զի մինչ նա տակաւին կարգայր զանէծսըն սոսկալիս
Եւ իսիզ մըտացըն վայրապար լսովզուանէր անդ զանձըն իւր,
Նա եւ ոչ ամենազօր իշին երկիւդն ազգէր ի նա,
Մահաբեր հըզօր հրեշտակըն դարձուցեալ ի մեղաւորն
Ըզհայեցուած իւր սատակիչ, եւ մօտ կացեալ բարբառեցաւ.

« Անէծրդդ այդոքիկ հասցեն ընդ հուս ի գլուխ քոյին:
Ես զաշ աւասիկ եւ ըզուուեր իմ բոցեղէն
Ամբարձեալ առ Աստուած վըրէժիմնդիր, երդնում քեզ մահ:
Ըզքեզ այժմ հարկանէի աստէն, թէ ոչ արգելոյր Տէր.
Սակայն տես՝ արիւնուուշտ եւ սեաւ եւ մութ ժամն օրհասին
Ըզորաթոփէ քայլսըն նեպէ եւ մերձենայ զամ քան ըզգամ:
Երդնում քեզ մահ այնպիսի՝ զոր ոչ մեռաւ ոք մահացու.
Զի բարձրի յայնժամ ի քէն եւ հուսկ յետինն ողրութիւն
Եւ ընորհք Հաստչին քոյոյ եւ անշառ դաստաւորին:
Յորժամ ըզքեւ պատեսցին մըռայլ լսուուերք խոր գիշերոյ
Եւ հասցէ ժամ վախճանին, հընչեցուցեալ զթընդիւնն ահեղ
Հանգոյն ողբոց գոմորայ. յածել մահուն զարուածըն մեծ
Յորժամ ելցէ հոգիդ հեծմամբ, յայնժամ զերեսս իմ տեսցես գու
Ի ձորն Ենովմայ, ուր ըսպասեալ մընամ ես քեզ »:

Մինչ զայս բանս ըսպառնալեաց ասէր հրեշտակն ի միտքս իւր,

Մէգ բարկութեան ծաւալէր ի ճակատուն հանգոյն ամպոց,
ի խոցոտիչ եւ վեհ աշացն հոսէին ուկաք վրէժխընդրութեան,
թղթատիպ հերաց գանգուրք մութ գիշերոյ հանգունաւորք
ջուսովքն անկանէին, եւ ոտն իւր կայր անշարժ զերդ վէմ:
Բայց ոչ եհար ըզփիլոն, այլ միայն արկ ի սիրու նորին
Ըզարսափ գարնուրելի եւ հընչեցոյց ըզձայն մահու:
Ըզաստ Զուարթնոյն ըզզաց Փիլոն որպէս յանձին իմանայ մարդ
Զոր ինչ անմահքն ազդիցեն, եւ յանկարծոյն կալաւ ըզնա
Երկիւ անհընարին, լի արհաւորքն աստուածայնովք.
Եկաց ընդ երկար ընդարմացեալ եւ թալացեալ,
Դողայր սաստկապէս եւ հատկըլեալ նըւազ շընչով
Անձամբ զանձն անիծանէր, զի պատրեցաւ ի ցընորից:
Յինքն հուսկ ուրեմըն եկըն նա, սակայն դեռ ահ Աստուածայնոյն
Ռէմէր զոսկերըն նորին, ցըլսորս ուղղոյն արկեալ սարսուռ:
Հանգոյն որդանն ընդ ոտիւք անցաւորին գալարելոյ
Շարժեցաւ եւ ասէ. « Զոր միանգամ հարկեցայ ես
Ընդ քողով լըռութեան թաքրուցանել այժմ աստանօր,
Սոսկացեալ ի չարեցըն գործելոց յանէ այտի,
Ընդ հուսկ զամենայն զայդ մերկասցին իրացըն ելք:
Արդ արժան է մեծի քահանային դատել ըզզա »:

Զայս խօսեալ, մընաց անշարժ, թափուր ի կրից զայրագնութեան:
Տիրէր անդ խոր լըռութիւն, իսկ Պորտիա դէտակն ունէր,
Մինչ ըզդառն ոսովին լրսէր ըզբանսըն մարգարէն,
Փայլէին աչքն ըզմայլմամբ, սիրուն թընդայր եւ վեհ իմասար
Ի միտուն յորդէին, եւ թուրէր այնու նորով ազգմամբ
Ի բարձունս ամբառնալ, հրավառ աչօք հայէր զիւրեւ,
Տեսանել թէ գտանիցին վեհանձն ոգիք որք ընդ ինքեան
Զարմանայցեն ընդ Յիսուս, բայց վայրապար խընդրէր նա զայնս
Յայնպիսում ժողովրդեան, որ հանդէրեալ էր ի մօտոյ
Կըրել ըզպատուհաս եւ դեգերել ընդ աւերակս
Հըրկիզելոյ տաճարին, յոր ոչ եւս այլ բնակէր Աստուած:
Սոսկ ի խորս ապարանիցն ետես նա զոմն՝ որ կայր առ հրով
Եւ շենոյր ընդ ամբոխին, որ ակնարկեալ ի նա խեթիւ
կագէր ընդ նըմա, իսկ նա վիճեալ նախ սաստկապէս,
Հուսկ ապա տկարանայր, եւ դալկահար տըժգոյն դիմօք
Մերթ աչս ածէր զիւրեւ շուրջ եւ մերթ հայէր ի Մեսիայն:
« Այրդ այդ, ասէ Պորտիա, է ոմն յիւրոցըն մըտերմաց,
Որ ջանայ փըրկել ըզնա, յայտ արարեալ ժողովրդեան
Գանմեղութիւն արդարոյն եւ ըզկենցաղն առաքինի,

Զոգին մարդասէր եւ ըզլըռիկ բարեացն հանդէս.
Բայց նորա չանսան նըմա եւ լսպառնան տանել եւ զինքն
Յատեան գատաստանին, ընդ որ եւ նա զրողի հարեալ
Ընկըրկի յահէ մահուն եւ ի ժամանակիցն լսպառնալէաց:
Թէրեւըս մայր զըրկելոյն անկեալ առ ոտս իւր արտասուօք,
Աղաչեաց ըզնա զընալ զերծուցանել ի մահուանէ
Զիւր որդին, ըզլաւագոյնն եւ զցանկալին ի մէջ որւոց:
Զիւր որդին, ըզլաւագոյնն եւ զցանկալին ի մէջ որւոց:
Ովկ քանի կըսկիծք ցաւոց պաշարեսցեն արդեօք յանկարծ
Ըզմայրըն սիրելի, որ զայնպիսի ծընաւ զաւակ,
Յորժամ հասցեն յունկըն իւր բանք անագորոյն փարիսեցւոյն:
Խոկ ընդէր այս նորասքանչ սիրապատար խանդաղատանք
Խոկ ընդէր այս նորասքանչ սիրապատար խանդաղատանք
Խոկ ընդէր այս նորասքանչ սիրապատար խանդաղատանք
Վաստակ այս արդեօք զի կամէի լինել ծընող առաքինոյն:
Երջանիկ մայր, փառք որդւոյդ լիցին պարծանք կենացըդ քոց,
Երջանիկ մայր, փառք որդւոյդ լիցին ըզմեռանել,
Եւ մի աչք քոյին բընաւ զնորա տեսցեն ըզմեռանել,
Թէպէտ նա մահուամբ իւրով լիցի խրատիչ տիեզերաց »:
Յարուցեալ յաթուոյն՝ բարբառեցաւ քահանայն միծ,
« Թէպէտ Յոււզ համօրէն ըզգայ բեռինըն ծանրութեան
Զոր այրըդ պարտաւոր էարկ զուսովք ամենեցուն,
Եւ զիտէ աշխարհ համայն թէ ապեստամբդ այդ անարգեաց
Ըզկըժխընդիր մեծն Աստուած, ըզբընակեալն ի սուրբ լերին,
Ըզնորուն քահանայս եւ զչուումոց մեծըն կեսար,
Թէպէտ ոչ սոսկ հրամանաւ կայիխափայ հարցէ զնա սուր,
Մինչ զինքն ողջոյն խորայէլ գատալարաէ արդէն ի մահ,
Բայց մեք դատեսցուք ըստ վըկայիցն եւ իւր բանից:
Զէ աստանօր գումարեալ մեծ բազմութիւն ժողովրդեան,
Զի է զիշէր հասարակ եւ տակաւին նընջեն բազումք,
Որք ընդ հուսկ զարթուցեալ կատարեսցեն տօն սըրբագոյն
Փան զոր ցարդ կատարէր ապականիչդ այդ ընդ նոսա:
Մեզ զըկամք ըզպակասեն, թէպէտ նուազունք կայցեն ասու արք:
Օն յասաշ մատիցեն նորա որ զնանն արդարութեամբ,
Որք սիրեն ըզհայրենիս եւ յայտ խօսին զըստուգութիւն »:
Զայս ասաց կայիխափա, եւ նոյնհետայն մատեան յասաշ
Արք կաշառարեկք ոմանք խրատեալք յառաջազոյն.
Փանզի կանխեալ էր Փիլոն եւ ըզյողդոզդ միտուն լըցեալ
Զարարուեստ խարդաւանօք եւ խրամանկ բանսարկութեամբ:
Մի ոմն յարանցն յայնցանէ ակնարկելով ի Մեսիայն
Հրատեսիլ եւ ժանտ աչօք, այսպէս անդէն բարբառեցաւ.
« թէ զիարդ պըզծէ զտաճարն, յայտ իսկ է մեզ ամենեցուն.

Սակայն ոչ բընաւ երեք այնպէս խոտեալ անարգեաց զայն,
Որպէս յորժամ զըսպանդիցըն վաճառողս ի բաց մերժեաց.
Եւ մինչ գուր ժողովեալ կայիք յազօթս ի տաճարին,
Աս իշխեաց զամբնեսին հանել արտաքըս բարկութեամբ:
Թէ արդարեւ պատուէր զԱստուած, ում մատչէին զոհքն այնորիկ,
Ոչ յանդընէր ըզնըւէրս եւ զվաճառողսըն վարատել
Եւ ոչ իրաւանց սըրբոյ տեկւոյն լինել կապտիչ »:

Այլ ոմն յետ նորա մատեաւ, որ ոչ ընդհատ անմըսութեամբ
Թիւրեալ ըզիխուսի զաստուածեղին նախանձն՝ ասէր.

« Տիրացեալ տաճարին՝ կամէր զրաւել զԵրուսաղէմ.

Այլ խուժանն որ ըզնա կարգայրն արքայ յանապատին,

Ոչ մընացեալ հաւատարիմ, ինքն հարկեցաւ զնալ ի փախուստ »:

Դեւտացի մի յարուցեալ՝ արհամարհու դիմօք ասէ.

« Ոչ զԱստուած հայհոյէ որ հպարտացեալ կարծէ յանձին

Գոլ կարող թողուլ ըզմելս, որ տայ հրաման քաղել ըզհասկ

Յաւուր շաբաթու, բըժըշէ զձեռըս զօնացեալս

Եւ զանձն համարի լինել քաւիչ մեղաւորաց »:

Չորրորդ ոմն հենգոնորէն եւ ժանաբար ժըմուեալ ասէ.

« Վրկայել պարտիմ եւ ես, թէպէտ չեն պէտք վրկայութեան

Զառնէդ զայդմանէ որ ցընորեալ բանդագուշի:

Յամբուրն բազմութեան, որ չէր ընդհատ ինչ քան ըզնա,
Եւ անքթիթ աչօք կացեալ ունկըն զընէր՝ ասաց նա զայս.

Ես ինքըն քակեցից ըզձեռագործ զայդ ըզտամար

Եւ յերիս աւուրս առանց ձեռագործի շինեցից այլ »:

Ապա եկն եւ այր մի ծեր, որ անպատուեալ զալիսն՝ ասէ.

« Մաքսաւոր էի եւ ես, եւ այրըդ այդ լեալ բարեկամ

Մեղաւորացն այնոցիկ եւ նոր օրէնըս կարկատեալ,

Զօրէնըն Պովսիսի ուսուցանէր առնել ապախտ,

Պըզծէլ զաւուրս շաբաթու եւ ըզնիւանդըս բըժըշէկել »:

Իբրեւ վրկային այնորիկ զաղարեցին ի խօսելոյ,

Ամենեցուն կառուցեալ զաչս ի Յիսուս՝ մնային լլսել

Թէ զիա՞րդ ունիցի նա ջատագով մոտանել անձին:

Որպէս արք մոլորամիտք եւ այպանողք շուրջ պաշարեալ

Զայր արդար, որ առ դուրս օրհասին մերձ հասեալ կայցէ,

Կեղակարծ հըրճուանօք եւ մեղմ ձայնի հըծծեալ ասեն.

« Ընդ շընչոյն ցընդեսցին եւ երազեալն իւր անմահ կեանք,

Եւ ինքն իսկ աւագիկ թըւի զայդ յանձն իւր իմանալ »:

Իսկ արդարն ազօթէ վասըն նոցին եւ վասըն իւր,

Ժըմուելով զուարթալից դիմօք հանդէպ գերեզմանին.

Այսպէս ամբոխն ըսպասեալ դէտակն ունէր. իսկ նա լուռ կայր:

Անդ յայնժամ ի բարկութիւն բըրդեալ առէ կայիխափ.

« Լըուն դու, վատշըւէր, մինչդեռ դրա վկայեն ըզքէն »:

Տեսեալ զի լուռ կայր Յիսուս, կըրկնեաց ցասմամբ քահանայն մեծ.

« Երգմնեցուցեալ ըզքէր յԱլսուածըն կենդանի՝ հարցանեմ արդ.

Դիմ արդեօք իցիս Քրիստոսն եւ օրհնելոյ էին որդի »:

Ասացեալ, եկաց կանգուն, ըզմահ յաշացըն ցայտելով,

Մինչ հայէր եւ Աստանայ նովին վայրագ զազանութեամբ:

Աղքաղոն, մահու հրեշտակն, որում էր յանձն եղեալ Փիլոն,

Զաշս անդէն ի մեղաւորսըն բեւեսեալ՝ ընդ միսս ասէր.

« Արժանի պատասխանոյ թէ արասցէ ինչ ըզգոսա,

Իւրոյ ողորմութեանն՝ համարեսցի միայն շընորհ:

Բայց աւագիկ ըզբոլոր ահարկութիւն վրէժիլընդրութեան

Շուրջ պատէ Աստուած զիւրեւ. աս աթոռով հընչեաց որու.

Մերձենայ զատաստանն եւ հասանէ զայ օրն յետին,

Օր մըթոյ եւ խաւարի, օր հատուցման եւ կորըսուեան,

Ցորում չափի ամենայն եւ շառաչէ շոինդըն կըշոյն,

Եւ յարծաթի ձայն նրժարին խառնի բարբառ զնացից արփեաց:

Յայնժամ շընորհն հանգիցին յորըս. կըրենն արմաւենիս:

Յայնժամ շընորհն հանգիցին յորըս. կըրենն այդ հողածին

Իսկ որ խրոխտայ էին ընդգէմ վրէժիմապարտդ այդ հողածին

Եւ երիկեան մահացուն, որպէս եւ ծնունդըն այն երկնից,

Որ յաւուրցն յաւիտենից ըզինուութիւնն իւր յաւելու,

Մատնեցին երկոքեան ի սասակումն իսպասրսապուս:

Վասն որոյ ես քողարկեմ զանձն իմ այժմիկ եւ լուռ կամ դեռ.

Այլ լուռթիւնս իմ այս է մահ եւ վրէժիլընդրին ցասման գուշակ »:

Զայս խորհէր մահու հրեշտակն եկեալ դէտակն ի քահանայն,

Որ էր վաղ ըզՄեսիայն զատապարտեալ ի մափ իւրում:

Իսկ Յիսուս հայէր յերկինս, հոյլք սրովբէիցն հիանային,

Տեսեալ թէ զիա՞րդ զատուութիւն իւր ըսպողէր,

Եւ ի կերպի երկայնամիտ համբերատար խոնարհ մարդոյ

Դածկէր զիւր կարուութիւնն, որով արարն ըզտիեզերս:

Ծզնոյն առնէ եւ այժմիկ, յապալեալ զօր զատաստանին,

Որ, ըստ յամելն եղիցի եւըս քան զեւս ահագնագոյն,

Եւ տայ թոյլ զի ուիք մեկացըն խալասցեն զեւ ընդ գարուց:

Հուսկ ուրեմն ըզհայեցուածըս իւր գարձոյց ի քահանայն

Եւ ասաց առ նա Յիսուս. « Ես իսկ եմ այն զոր ասացեր.

Եւ զայս զիտասչիր զի ես արդ զործըս կառարեմ,

Որք ըսկիզբն լինիցին գատաստանին հանդերձելոյ.

Եւ աեսջիր ըզհողեզն որդի մարդոյ զկանանցածին

Նըստեալ յաջմէ Աստուծոյ եւ զնոյն եկեալ ընդ ամպս երկնից » :
Այսպէս նա, որ հանդերձեալ է զալ ի հուսկ աւուրն յետնում
Մեծագոյն ահազնութեամբ քան զոր հրեշտակըն մահարեր
Մըրրկաշառաչ քընարաւն երգեաց երբէք ընդ ցայդ մըթին,
Այսպէս ցուցեալ սրահայեաց տեսանելեացըն զապանիս,
Խոկոյն զահեղ զայն պատկեր ծածկեաց յաչաց պակուցելոց :

Անդ յայնժամ յորձնեսանդըն բարկութեան կայիշափայ
Ոչ գոյր չափ ամենեւին եւ ոչ սահման ընդգիմակաց .
Մատեալ հրացայտ դիմօք յառաջ . բերէք ըզմահ ի ճակատուն
Եւ դորայր . պատառեաց ըզպատմումանն եւ հուր աչօք
Կացեալ ահեղակերպ՝ աղաղակեաց ցամբոխըն լուռ .
« Հայհոյեաց, զի՞ եւս պիտոյ են մեզ վըկայք . լուայք եւ դուք
Ըզդորա հայհոյութիւն . զի՞ որդ ուրեմըն թըւի ձեզ » :
Նորա հարին զաղաղակ, եւ « Մահապարտ է » գոչէին :
Զայն եբարձ եւ ֆիլոն . « Ո՛վ որպէս իմ զեղու արդ սիրտ .
Այո, մեռցի զա, մեռցի . մեռցի հանգոյն անիծելոց,
Վիրաւոր յերկաթոյ, յամըր մահուամբ բարձր ի խաչի .
Մի՞ ոսկերք նորա վլուեալք գրտցեն շիրիմ, եւ մի՞ ծաղկունք
Ահեցեն ի հող նորին, այլ յանդիման արեղական
Ծախիւալ ըսպատեսցին, եւ յօրն յոր Տէր արացցէ կոչ
Ոսկերաց ցամաքելոց, մի՞ լուիցեն ըզձայն նորուն » :

Ասաց զայս այրն՝ որում կայր ըսպառնացեալ մօտալուս մահ,
Եւ անդէն ի բանից իւրոց ամբոխըն զրոգընեալ,
Գիմեաց ի վերաց գըրէշին շամբուշ մոլեզնութեամբ :

Ո՛վ Մուսայդ Սիրվի, տուր ազէ ինձ ըզբոլըն զայն,
Զոր ըզգիմօքդ արկանես ի կալդ հանդէպ յաւերժ լին,
Զի՞ հանգոյն Զըւարթնոցն եւ եօ զերես իմ ծածկեցից :

Դաբրիէլ եւ Ելովա բացեալ ըզբոլըն կիսովին՝
Խօսել ըսկըսան, եւ նախ ասաց զայս Ելովա .

« Անհաս եւ անքընին են Աստուծոյ զալունեացըն խորք:
Զաստեղաց տեսի զըլունդ եւ զամինայն ըսրանչելիս,
Ուր ի նոսա զործեցան ընդ պարագայս յոլով զարուց,
Սակայն ոչ ուրեք երբէք երեւեցաւ ամենեւին
Հանգէտ ինչ այսքանոյ նըւաստութեան Աստուծածորդւոյն,
Որ ի Հօրէ իւրմէ զատեալ յորոտագոչըն թաբօրայ,
Ժուժկալեաց գատաստանին այնմիկ իւրովի աստուծութեամբ,
Եւ միով ակնարկութեամբն ետ ինձ զանմահն իմ նախկին զեղ » :

Դաբրիէլ . « Որոյ հանդէպ համայն ոսկերք նընչեցելոց
Նորոյ արարչութեանն իշխանասասու մըրրկին ազդմամբ

Յարիցեն յաւուր միում, եւ տագնապեալ յերկանցն երկիր՝
Ճըչեսցէ զերդ ծնընդական մի առ Բարձրեալն ամհնազօր,
Աստեղք տապալեսցին՝ ի զալ նորին ձայնիւ փողոյ
Արնել դատաստան, եւ հոգելէնք լիցին վըկայք » :
Ելովա . « Նորա բանիւն էացաւ լոյս, եւ գու տեսեր
Թէ զիարդ ի գուրս ել այն եւ ընդհանուր ծաւալեցաւ:
Ինքն երթայր, եւ բիւրազգի խորհուրդք ի միուսն զեղուին,
Եւ կեանք բիւրապատիկք կային խրանեալք յաջմէ նորա,
Մինչ յառաջոյ կարապետք մըրրիկ շընչոյ կենդանութեան,
Եւ անդէն ըսկըսան թաւալել հոյլք արեգականց,
Հընչեցին բեւեռն հըրճութիք, եւ անդ յայնժամ արար զերկին » :

Դաբրիէլ . « Մահմանեաց նա գիշերոյն յաւիտենից
Ըզվայր ինչ առանձինն հետի յերկնիցըն բնակութեանց.
Ըզվայր ինչ առանձինն հետի յերկնիցըն բնակութեանց,
Եւ յորժամ առ զիշերն արար ըզձայն իւր լուսելի,
Փոխեցաւ այն, որպէս տեսեր, ի յաղթ զանգուած մի անկենդան,
Եւ կայր անդանօր իւր արեգակըն խորտակեալ
Կամ զերդ բիւրուց աշխարհացըն չեղակոյտ:
Խրովի ակնարկելով ընթացաւ բոց խաւարային
Ընդ բոլոր դաշտաց մահու եւ չուառութեան, եւ ձայնք ողբոց
Ի խորոց եւանդէին, անդ լզգըբոխս հաստատեաց նա » :

Զայսովիկ առ միմեանս այսպէս սորա բարբառէին,
Խոկ Պորտիա, որ տեսանէր ըզչարչարանս Աստուծածորդւոյն,
Ոչ ժուժեալ ողորմ տեսլեանն ել եւ զընաց ի վերնատունն,
Եւ անդ ըզձեռուն ամբարձեալ եւ կառուցեալ զաչս ընդ երկինս,
Յոր գեռ այն ինչ ծագէր, այսպէս զոգուզն յայտնեաց վարանս.
« Ո՛վ գու յաստուծուն վեհագոյն, որ զոփեզերս զայս համայն
Հաներ ի խաւարէին եւ զփիրու մարդոցն հաստատեցէր,
Որ եւ զինչ անուն է քո, Աստուծ կամ Զեւս եւ կամ Որ էն,
Աստուծ Աբրահամու եւ կամ աստուծ Հոռութոսի.
Դու հայր եւ գառաւոր հասարակաց ազգի մարդկան,
Դու հայր եւ գառաւոր հասարակաց ազգի մարդկան:
Կերիցէն ինձ յայտնել զոր ինչ ըզսիրու իմ կեղեքէ:
Զինչ զործ չարութեան զործեալ է այրդ հեղահամբոյր,
Յոյը սակս ըզնա մեռուցանել կամի ամբոխդ այդ անողորմ:
Այդշափ քաղցր իցէ քեզ ի գագաթանց Ալիմպոսիտ
Վըշտաց առաքինոյն ի զընին կալ իւրեւ ըզմարդ,
Յոր զարմանք զիտեն ազգել ըզհեշտութիւն եւ ըզսարսուն.
Քոյ իցէ մարթ զարմանալ որում զաստեղը զոյացոյց.
Աստուծոց աստուծոյն վըսեմական են իմացուածք,
Եւ աչք իւր ըըժութեն հայել յաղէտս առն անմեղի:

Արդեօք զ՞որ տըրիտուր փոխարինի տացես նըմա,
Որ քեզ ասոէն ընծայէ զայդ յալթանակ ըզմարդկութեան:
Ես ի գութ խանդաղատեալ՝ զայտս իմ թանամ, բայց քեզ եւեթ
Ծանօթ են արտասուր վըշտաչարչար առաքինոյն:
Տուր նըմա վարձս, ով մեծդ ասոուած, եւ զարմացիր՝ եթէ կարես »:
Մինչ զայս ասացեալ՝ հայէր ի վայր, յունկն իւր եհաս
Ի գաւթաց ապարանիցն յուսակորոյս առն ուրուք ձայն:
Եր ձայնըն Պետրոսի, զորոյ լըւեալ զողըս Յովհաննէս,
Որ գեռ անդ առ գրանըն կայր, ծանեաւ ըզնա եւ ասէ ցնա.
« Ո՛վ Պետրէ, ո՞ղ իցէ նա, զոր արտասուրն. լուռ կաս. խօսեաց »:
« Թոյլ ուրուր ինձ, ասէ Պետրոս, երթայց մեռայց յառանձնութեան,
ինձ քաղցրէ մահ, զի նա կորեաւ, իսկ ես կորեայ չար քան ըզնա.
Զի ոչ ընդհատ քան զանօրէնն այն աշակերտ նորա Յուդաս
Մատնեցի ես ըզնա, մինչ յանդիման ամեննեցուն
Որք զիսն հարցանէին՝ չըլառականս ուրացայ զնա:
Դատեցին ըզնա մահու, ապա մեռայց ուրեմն ես ես »:
Զայս բարբառեալ առ Յովհաննէս, որ կայր անմոռնչ, չոգաւ անտի
Եւ եհաս ի մենաւոր մըթան ի վէմ մի ցօպաթուրմ,
Յոր յեցեալ զանդաշէլով՝ ապա զնովաւ զլորեալ անկաւ,
Եւ զիոնջ զլուի իւր խոնարհեալ ելաց յերկար եւ եկաց լուռ:
Հուսկ ուրեմն ի զեղանել բազմավըրդով եւ լի սըրտին,
Հատկըլեալ ձայնիւ ասէ. « Մի եւս այլ յիս արկանէր ահ
Մահադէմ կերպարանօք, որք ընդ ոսկերս իմ սասանեալս
իւր ըզուր թափ անցանեն. աղէ դարձո յինէն ի բաց
Զօրհասաբէր հայեցուածս, որովք առ իս ակնարկեցէր՝
Մինչ յանկ ել սոսկալին այն զործ եւ չար քան զամենայն:
Զինչ զործեցի եղէլիս. ըզբարեկամն իմ ուրացայ:
Քայիրելին իմոյ սըրտիս, ըզվարդակեան ասոուածային,
Քան զոր ոչ սիրեաց զիս որ. զինչ զործեցէր, անձն իմ թըշուառ:
Վահ, եւ ինք մերժեցէ անշուշտ զիս յօր դատաստանին
Յանդիման աշակերտացն առաքինեաց եւ վեհ Զուարթնոց:
Մերժեան զիս ի բաց, քանզի ես այնմ արժանացայ:
Ո՛հ ոչ, ընկալ զիս մանաւանդ, շարժեալ ի գութ ասոապելոյս:
Զինչ էր այն զոր արարի. որքան լինիմ յայն մըտախոն,
Անքան ազդումըն մահու թափ ընդ ոսկերս իմ անցանէ:
Այս մեռայց. սակայն մահն յամեցուսցէ զհարուածն յետին »:
Ասու լըոեաց, եւ ելաց, զի նմա տըւան ընորհք լալոյ:

Յարուցեալ եկաց Պետրոս եւ վերակնեալ յերկինս՝ ասէ.
« Ո՛վ ահեղ դատաւոր եւ հայր մարդկան եւ հրեշտակաց,
Որ ըզնորըս սըրտիս եւ խորհըրդոցըս ճանաչես,
Ողորմեա մեղուցելոյս, որ ուրացայ զկստուածորդին:
Ես չեմ արժանի զոլ մահակից սիրեցելոյն.
Այլ աղէ չեւ հանգուցեալ նորա զզլուին ի տապանի,
Եւ չեւ զօրհնութիւնն ըզնուսկ պարզեւ սիրոյն բաշխեալ
Սիրելեացն աշակերտաց, տուր տեսանել ըզցանկալին
Եւ ներումն ընդունել յիւրոց աչացըն նուաղելոց:
Թէ արտասուօք իմովք զբոից ըզյանցանացըս թողութիւն,
Երթայց դաւանեցից ըզնա հանդէպ ազգի մարդկան,
Լացից եւ պատմեցից եթէ ծանեայ ես ըզթիսու,
Գոլով ընտրելագոյն իւր աշակերտըն սիրելի.
Բայց եղէ անարժան խանդաղակաթ սիրոյ նորա,
Յորժամ ուրացայ ի չամու զայրըն զայն լաւ,
Ղզլաւացըն լաւագոյն, որ ըզտընանկըս կերակեաց,
Ղզհիւանդս առողջացոյց, մենելոց ես կենցանութիւն,
Եւ յայն սակս ըսպանին ըզնա սոսկիք իւր մարդատեացք.
Յորդորեցից զամենայն զորմազութ եւ արդար այր՝
Գընալ միաբան եւ զմահացեալն ոզբալ ընդ իս:
Սակայն սոսկումն ունի զիս յորժամ ածեմ ես ըզմբատա
Թէ ուր տապան իւր լիցի, ուր հանգիցէ նա խաղաղիկ,
Թէ երբեք չնորհեսցին զամբին ըզնող զերեզմանի »:
Եթէ երբեք չնորհեսցին զամբին ըզնող զերեզմանի »:
Զայս ասաց աղերսիւ նա, զոր մեղաւորքըն երկրասէրք
Բանիւք ճանաչեն, այլ ուրանան զորժովք իւրեանց:
Ելաց Պետրոս, եւ էատ ապա զպրակ վրկայական:



ԿԼՈՊՃՏՈՎԻ

ՄԵՍԻԱԿԱՆ

ԵՐԳ ԵՕԹՆԵՐՈՒԴ

ԿԼՈՊԵՏՈՎԿԻ

Մ Ե Ս Ի Ա Կ Ա Ն

Ն Ա Խ Ա Դ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն,

Ծագէ օր մահուանն Յիսուսի. Ելովա երգէ զայն: Խորհուրդ արարեալ Հքէից, ածեն զՄեսիայն առ Պիղասոս: Կայիշափա եւ Փիլոն ամբաստան լինին զնմանէ: Պիղասոս հարցանէ զնա առանձինն: Մահ Յուգայի սկարիովտացոյ: Պիղասոս խորհ առաքել զՄեսիայն առ Հերովդէս: Գայ Մարիամ եւ տեսանէ զՈրդին: առա գնացեալ առ Պորտիա, խօսի ընդ նմա: Պորտիա պատմէ նմա զերազ իւր, յորմէ յորդորեալ էր պաշտպանէլ Յիսուսի: Տանին զՄեսիա առ Հերովդէս: Հանդիպութի աշակերտաց եւ բարեկամաց ոմանց Յիսուսի զճանապահչայն: Հերովդէս խնդրէ նշան ինչ լեալ տեսանէլ ի Մեսիայէ, եւ նա լուս կայ: Կայիշափա ամբաստան լինի զնմանէ: Հերովդէս այսն արարեալ զՄեսիա, տայ տանել զնա անդրէն առ Պիղասոս: Փիլոն զրդու զժողովուրդն ընդգէմ Յիսուսի: Պիղասոս ածեալ զբարարքա, կացուցանէ զնա ընդ Յիսուսի յանդիման ժողովրդեանն: Պորտիա առաքէ զաղափին մի առ Պիղասոս: Հրապարակախօսութիւն Փիլոնի: Արձակի Բարարքա: Պիղասոս լուացեալ զձեռան, յայս առնէ անպարտ գու յարենէ Մեսիայի: Գան հարկանեն զՅիսուս: Պիղասոս ածէ դարձեալ արուաք զՅիսուս, ունելով պսակ ի փշոց: Քաշ հանապէն ամբաստանն զՅիսուս թէ զանձն իւր որդի Աստուծոյ արար: Պիղասոս զարհուրեալ եւ միանգամ եւս ընդ գայր չանացեալ պատմէլ զՅիսուս, տայ զնա ի ձեռս քահանայից, որբ առեալ տանին զնա ի մահ:

ԵՐԳ ԵՕԹՆԵՐՈՐԴ

Ելովա կայր ի փայլս այգուն ի մէջ երկրիս պահպամաց. Անդ հըզօր քընարաւն, որով երբեմըն բերկրեսցին Հոգիք յարուցելոց, էտո երգել օրինակ զայս. « Աւադիկ ծագէ օր պատարագին, օր զըլթութեանց, Զոր օրհնեն աստեղաց պարք առ միմնանըն ձայնելով: Ո՛վ չըքնազ եւ ցանկալի օր հաշուութեան եւ օր արեան, Որ զայ սիրոյ աւեստաբէր եւ փոխէ գնողն ի քերովէս, Ըզյաւէժ խաղաղութիւն ածեալ ընդ իւր յաղթանակաւ: Յանդիման նըշմարեմ ըլուր մի յերկրի եղեալ սեղան, Որ գողայ երեկելով ի մերձենալ պատարագին: Թէ Աստուծած ժողովեալ զանգոյն քարանց առուաց, Նորօք ձեռակերտեալ կառուցանէր սեղան Որդւոյն, Եւս եւ այն սարսեալ զովայր յերեսաց այնը ողջակիզի: Տեսանեմ զի պայծառ արփիք ժմւարին արդ առ երկիր, Եւսուտ նըկատել ըզլոյս նորին սըլլեանըէր »: Այսպէս երգեաց Ելովա զայս, զոր կըրկնեցին անդրէն երկինք: Բայց այլազգ յոյժ ի վերայ երկրի խորհէր դաս մի մարդկան,

Կուրացեալ ի սպառ մեղօք եւ չարութեամբք ծանրաբեռնեալ,
նւնելով ի միասին համախորհուրդ եւ ըզԱստան:

Ասուծոյն յափանից յառաջատեսն իմաստութիւն
Տայր թոյլ զի ամբարիշաք լոցցեն ըզչափ չարեաց իւրեանց:
Քահանայն մեծ գումարեաց ի ներքին սրահն զայնոսիկ,
Ուրք ընդգէմ Յիսուսի միաբանեալ գոլով կանխաւ,
Ըզնա ի վաղուց դատապարտեալ էին ի մահ.
Զայն միայն խորհեցան եթէ որով օրինակաւ
Կարասցեն նոքա որսալ ըզգոլովուրդն եւ զՓիզատոս,
Եւ որով արդեօք մահուամբ պարտ էր բառնալ ըզՄեսիայն,
Որ էր զարին իւր հեղլոց, ի խաչ ելեալ ի Գողգոթա:
Փիլոն ըզխորհուրդս ակըմբելոցն արհամարհեալ,
Եւ արտաքս յատենէն՝ զնալ ի խընդիր Մեսիայի,
Զոր զըտեալ առ ազօտ հրատիւ ի մէջ պահապանաց,
Յոխորու եւ սպաննալից քայլիւք յածէր շուրջ ըզնովաւ,
Ի նա ինքն անքըթիթ սեւենեալ զաչս, յոյց ցայտէր վրէժ:
Այլ յիւրումն անդ մոլութեան խորհէր խնամով յաղթել խոչից
Խիզախ յանդքնութեամբ, ճոռում ճառիւք եւ չքով պատուոյն,
Եւ բուռն իսկ հընարիւք, ի բախտին կամս ինչ ոչ թողեալ:
Անգոննեաց զոր ժողովուրդն ազէր ի սիրո նորա զերկիւզ,
Հաստատեալ ի մըտի մեռուցանել կամ մեռանել:
Լըոեցոյց ըզխայթ խընձին՝ որ զինք կըսփեալ ըստզըտանէր,
Յածէն ըզմըտաւ թէ յինչ լինէր նա ձեռնամուխ,
Եւ յամառեալ խորհըրդովք՝ զոր Տէր միով ակնարկութեամբ
Անդէն կարող էր քակուել իւրեւ զոստայն ինչ զաղփաղփուն,
Եմուս յառեանն եւ ասէ. « Յամիցէմք, Հարք, զես եւս ասուէն.
Այզըն ծագէ աւագիկ, եւ դա կեցցէ մինչեւ ցերեկ »:

Ի բանից ասոփ զըրդեալ քահանայից եւ ըսպլաց գասք
Եւ ծերք ծողովըրդեան կազմեցին խումբ զարհուրելի,
Առին ըզՄեսիայն եւ տանչին առ Պիզատոս:
Հովաշունչ այզուն շողիւք քայլէր տաճարն, որ ժամս ինչ դեռ
Լինելոց էր օրինակ պատարագի Հաշուարաբին.
Հայեցեալ յայն եւ յերկինո՞ւ երթայր Յիսուս ընդ բազմութեան
Խընելոյ ի լուր անցիցըն զիփելոց ի գիշերին:

Պիզատոս զիտաց յարանցըն յըգելոց կանխաւ առ ինքն
Ըզգալուստ Հըրէից, եւ զարմացաւ յորժամ ետես
Անզըր զազգն ողջոյն եկեալ յամբաստանել զայր մի կապեալ:
Խուռնթաց զիմեալ ամբոխն ընդ աստիճանըն ել ի վեր
Եւ եկաց հանդէպ զըրանն ուր կայր ետզի քարայտակ.

Անդանօր բեմն էր եղեալ. զի չէր օրէն վասըն տօնին
Յապարանսըն մըտանել. նըստաւ ի բեմըն Պիզատոս,
Հովիմայեցին այն վատթար, ի զելի զըրգանըն հանձարել,
Ամբարտաւան եւ անգութ, այլ առ երեսըն զիտէր նա
Կեծաւորել ըզնախնի հոռվմէականն արդարութիւն:
« Վասն որո՞ց իրաց, ասէ, չարախօսէք ըզգըմանէ.
Ա՛սու է եւ ինք կայիխափա »: Զայր ասացեալ իշխանաբար,
Քան յամբոխն առաւել յառեալ հայէր ի Մեսիայն:
Խըսան քահանայիցըն մատուցեալ յառաջ՝ ասէ.
« Եթէ զմեզ եւ ըզգերս իսրայելի ճանաչես քաջ,
Քեզ արժան է զիտէլ զի զայրըդ զայդ ածէաք ոչ,
Եթէ չէր չարազործ, իբրեւ ըզդա չեկաց երբէք
Այլ վասապարտ՝ յորմէնետ կաս զատաւոր իսրայելի:
Անհընար է ծերոց ժողովըրդեանըն պատմել քեզ
Ըզթաքուն վիշտըս ցաւոցն ի տեսանեն անդ իբրը զա
Գամբարէն պատուիրանս եւ ըզտանարըն քամահեալ,
Գամբարէն պատուիրանս իսրայելից կախարդանօք
Պատիր շատիօսութեամբք եւ սուտ հնարից կախարդանօք
Հրապուրէ ցարդ զազգըս մեր. վաղ իսկ արժան էր արդարեւ
Պատուհասել ըզդա մահուամբ »: Հատեալ ըզբանսըն Պիզատոս.
« Ըստ օրինաց ծերոց, ասէ, զատեցարուք դուք զայրըդ զայդ »:
« Զիմարդ մեզ հրամայես դու զայդ, ասէ կայիխափա.
Դու ինքնին զիտէս զի մեզ ըսպանանել զոր չէ օրէն »:
Դու ինքնին զիտէս զի մեզ ըսպանանել զոր չէ օրէն »:
Այսանօր առեալ ըզկայ՝ թաքրուցանէր զզայրոյթ սըրտին,
Յուշ ածեալ ըզկորուստ նախնոյ իւրեանցն ազատութեան.
Յուշ ածեալ ըզկորուստ նախնոյ իւրեանցն ած ես, ասէ,
Ապա վարեալ ըզբանսն յառաջ. « Ոչ անտեղեակ ինչ ես, ասէ,
Որպիսի սերու հըլութեամբ եւ անյողդուդ աննենդ մըտօք
Հրապանկամբ Տիերենայ ինքնակալի, հօր հայրենիաց,
Որում մաղթեմբ վայելել ի մըշտատեւ երանութիւն:
Այս Յիսուս, զոր յանդիման քո տեսանես դու, Պիզատոս,
Յանապատս իսրայելի ժողովելով զամբոփ մարդկան,
Յանապատս ի հաւան ածէ բանիցըն զօրութեամբ
Ըզնոսա ի հաւան ածէ բանիցըն զօրութեամբ
Ի բաց ըզկայսեր իշխանութիւնըն թօթափել
Եւ զինքըն թազաւոր կացուցանել: « Ես եմ, ասէ,
Փըրկիչն իսրայելի, զոր մարգարէքըն ծանուցին »:
Սովոր օրինակաւ զառանցուցեալ ըզփոքրոզիս,
Գուն զործէ պատրիել զնոսա, հետազօտէ զմիւրս նոցուն,
Յանապատս արգելու եւ կերակրէ անդ ըզնոսին:
Թէ զիարդ զարսն որսայաւ, վկայէ զալուստն յԱրուսաղէմ:
Թէ զիարդ զարսն որսայաւ, վկայէ զալուստն յԱրուսաղէմ:

Եւ զայլ նշաւակութիւնս. դու իսկ լըւար զամբոխին չոփնդ,
Զովսաննայն եւ զիօլ բարբառս ուրախութեան յաղթանակին,
Յորոց քո ապարանքը ինքնին սարսեալ գըղըրդեցան » :

Զայսոսիկ բանըս լըւեալ ժըմոէր ընդ քիմսըն Պիլատոս:
Անդ ըգկիրս ոգոյն հազիւ սանձահարեալ՝ ասէ ֆիլոն.
« Եթէ հնար էր ինձ կարծել զի կարիցէ պատրել ըզքեզ
Սորայս առ աչս հեղութեան քող, իւ ծածէկէ զիւրն յաւակնութիւն,
Լըտէի ապաքէն. բայց ըզմարդիկ ճանաչէս դու:

Այս Յիսուս, զոր կապեալ ածաք հանդէպ դատաւորիդ,
Զէր այգաէս այր մի խոնարհ որպէս այժմիկ երեւի քեզ,
Յորժամ թողեալ ըզգալիլեա՝ շըրջէր յամացս անապատին:
Տնո զիւր հընարսըն նենգաւորս. յինքըն զամբոխըն նախ արկեալ
Խորամանկ արուեստիւք, զորոց ճառեաց կայիափա,
Զանացաւ ի վերայ մոլորելոցըն տիրանալ:
Յանդուզն այն փորձ չել ի գերեւ. եւ որ այժմիկ կայ պապանձեալ,
Գիտաց լեզուանութեամբ, սուս նըշանօք եւ ողորով
Զամբոխն յորդորել զի կացուցեն զինք թագաւոր.
Իսկ մինչ գիմեալ խըսնէին ըզնովաւ արքն աղաղակաւ,
Նա խոյս տայր, զի զնոսա յորդորագոյնս յարգարեսցէ:
Բոկրսան զինքըն իբրնըրել. ամբոխն յորդէր իբր ըզնեղել.
Իբրեւ ետես զի նորա զօրանային զամ քան ըզգամ,
Ոչ եւս եւս խոյս, եւ եմուն յաղթանակաւ յըրուսաղէմ:
Այլ որ յարեալն էր ի նա խուժանն երկեաւ. եւ ոչ իշխեաց
Ըզդերսըն Սադիմայ բըննադաւել զնալ ընդ տուաջ
Իւրոյ թագաւորին. եւ թէ երբեք յանդըզնէր յայդ,
Սորա համօրէն որ տատր կան գլուխք ալեւորք,
Եւ մ'էր՝ որ տաճարին մեծի կարգեալ եմք պաշտօնեալք,
Հեղուաք մըսագիւր զարիւն անձանց զասըն կայսէր » :

Ասաց նա զայս. իսկ Մեսիայն սուզեալ ի խորս էր խորհըրդաց.
Մեծի փըրկութեանն երկունք ըզնա պաշարէին.
Ի սեղանն ըզնա ձայնէր մահ չարամահ քան զամնայն,
Եւ իւր զոհամատոյցքն էին մարդիկ զազանասիրոք:
Ինքն ոչ ուշ առնէր նոցա, իբրեւ ուզմիկ ոք զօրավար,
Որ յաշըս գնէ զամպ փուշոյ մարդախոչոց զուպարածին,
Յորժամ հրաման տան հայրենիք վանել ըզգուժն աշխարհակալ
Եւ ըզգառն արտասուաց պատ արանցն ըզվրէժ խընդրել:
Պիդասոս, թէպէտ այր հոտվայեցի, զարմացեալ կայր
Ընդ լըուէն Յիսուսի: « Լըսես, ասէ, դու աւադիկ
Քանի զքէն ամբաստանեն, եւ ոչ ինչ տաս պատասխանի:

Թէրեւս ոչ կամիցիս կալ ջառագով քեզ աստանօր.

Եկ ընդ իս ». եւ առեալ ըզնա տարաւ յապարանս իւր:

Անդ յայնժամ զերիցամբըն յածէր տազնապ տարակուսի,

Եւ յերեսը նոցա նկարէր դալուկըն սարսուագին:

Այլ սակայն քան ըզնոսին վատթարագոյնըն մեղաւոր,

Անօրէնն այն մատնիչ ասուուածայնոյ բարեկամին՝

Տեսեալ զի քահանայքըն նիւթէին մահ արդարոյն,

Եւ անդէն եւ փութացաւ ճեպով գընալ ի կապաթայն.

Բայց վարեալ յամբուխէն եւ ըստիպէալ այսրէն դառնալ,

Գնաց ի տաճարն, ուր գիտէր թէ խոռովութեան կասկածանօք

Վահանայս կացուցեալ էր անգանօք Կայիափա:

Ընդ բարձրաբերձ տաճարին կամարակապ լուռ սրահս անցեալ,

Ի տեսիլ կախէլոյ վարագուրի սրբարանին

Ի բաց գերեսըն դարձոյց, հարեալ զգողի եւ գունատեալ:

Չոզաւ առ քահանայս, զարձաթն առ ոսս ընկէց նոցա,

Եւ դառն ըստըջանօք, « Առէք, ասէ, զարձաթըն ձէր.

Մատնէցի զարիւն արգար, եւ արդ ի գլուխի իմ թափի այն » :

Զայս ասէր, եւ չըրշըրջեալ զականողիսըն մեծաբաց,

Յերեսաց մարդկան խուսէր, եւ ըստ քաղաքն արտաքս ելեալ՝

Մերթ զադարէր, մերթ զընայր, կայր եւ դարձեալ խաղայր յառաջ.

Շուրջ խոժոս զիմօք հայէր ի տեսանել թէ գոյր ոք անդ.

Եւ իբրեւ ոչ ետես նա զոք, եւ քաղաքին ժըխոր լըսեալ

Անհետանայր յունկանէն, եղ ի մըտի զրաւել ըզկեանս:

« Ոչ, ասէ, ոչ եւս այլ կարող լիցին ըզկնի մահուս

Այգաէս զիս կեղեքել անլաւր կըստանքս այս սոսկալի.

Թող այժմիկ ցորչափ կարեն զազանաբար կըսիսցեն զիս:

Յորժամ իմ այս փակեսցին աչք եւ խասցի ունկն իմ ի սպաս,

Յորժամ իմ այս փակեսցին աչք եւ ոչ ըզնուալ ձայնըն լըւայց:

Ոչ է Ասուուած իմ որ ասացն ի փորեք մի սպանանել.

Դու միայն, չուասութիւն, այսունեաւ ես իմն ասուուած:

Քոյով մեծ ձայնիւտ ըզմահ իմ վըճուեցեր. հընազանդիմ:

Մեսիր ուրիմըն, մեսիր, այ վրիժապարա. դողան, խոսվիս.

Ի քեզ կեանքն ապըստամբեալ ոգորի գեռ, եւ կեալ ցանկաս.

Յանկաս կեալ, մատնիչդ անարգ եւ քան ըզբնաւըս տիրանենգ:

Մատնութեանն յիշաւակ զերդ զերեզման մի լայնաբաց

Ահաւոր տեսլեամբ հանդէպ արձանացեալ, պաշարէ զիս:

Անհնարին արհաւորք, զոր ոչ կըրեաց ոք մերձ ի մահ:

Ով հոգիդ, որ յիս մահուս մընասցիս հէր չըւասկան,

Եւ այժմ յիս մաքառիս, որպէս թէ միշտ կացցես անմահ,

Յանկարծ մեռանէիր եւ գառնայիր յոչինչ եւ դու »:

Զայս խօսեալ խաղաց, հայելով պիշ անշարժ աչօք,
Եւ ի խոր անյուսութեանն երկնէր վըբէժս ընդուէմ լին:
Ըգհետ գնային իթուրիէլ եւ Ազբագոն, հրեշտակ մահու:

Իբրեւ զտեղի առ Յուլա, եւ կերպարանքն առնէին յայտ
Թէ ինքնին զիւր պատուհասըն պատրաստէր իւրով ձեռամբ,
Իթուրիէլ բարբառեցաւ հրաթեւ բանիւք առ Ազբագոն.

« Ահա Յուլա զիւրովին փութայ երթալ. մի եւս անզամ
Կամեցայ զինք տեսանել, քանզի հրեշտակն էի նորուն:

Արդ ի ձեռըս քո տամ ըզվրիժապարտըն մեղաւոր.
Ա՛ռ աղէ, հրեշտակ մահու, զըսպանդըդ զայդ զինքնամատոյց.

Ա՛ռ զզդա եւ վարեսջիր անդէն՝ մահ անանցական.
Գիտես քաջ ըզպատուէր դատաւորին երկնաւորի:

Արդ ես զանձն իմ քողարկեալ՝ գարձուցանեմ զերեսս ի բաց »:

Զայս ասաց թըռչուն բանիւք եւ մեկնեցաւ անտի ճեպով:
Խոկ Ազբագոն տեսեալ ըզպայր մահուն զոր էրն ընտրեալ Յուլաս
Առընթեր բըլրոյ միոյ, իսկոյն սլացաւ ի ծագ նորուն,
Եւ աջովս ամբարձեալ յերկինս ըզսուրըն բոցափայլ,
Ըզբանսըն կըրկնեաց, զորըս մահու հրեշտակն ատեն,
Յորժամ ոք զիւրոց չարեացն ըզչեալ անձին առնէ.

« Քեզ յահաւոր անուն մեծի աստուածութեանն հասցէ կորուստ,
Ո՛վ մարդ հողածին. անկցի արիմնդ ի քոյին զլուխ.

Դու քեզէն շիշուցանես ըզքո զարեւ. քեզ կեանք եւ մահ
Կային առաջի. դու զմահ կամաւ քով ընտրեցեր:

Խաւարեսցի քեզ արեւ. երկունք մահու կալցին ըզքեւ.
Բացցի զերեզմանն եւ անդ դանդին ապականիչ
Ըզքիզ ըմբռունեցէ. ի զլուխդ անկցի արիմն քոյին »:

Յուլաս լըւաւ ըզճայն Զուրթնոյն, որպէս ոք այր մոլորական
Ի մեսաւոր նըսեմաստուէր խորս անտափի լըսէ զզանզին,
Մինչ ի լերին հեռաւորս ամպասպք ըզմայրալն տապալեն,

Եւ գոչեաց մոլեզին անյուսութեամբ. « Ճանաչեմ քաջ
Ըզճայն բարբառոյդ. դու ես մեռեալըն Մեսիա.

Հալածես զիս եւ զարիմն քո պահանջես. աւասիկ եմ »:

Զայս ասաց, եւ մեծամեծ աչըս բացեալ՝ խեզդ ընդ անձն արկ:

Ընդ այն ինքն Ազբագոն խոկ զարմացեալ ընկըրկեցաւ:

Խոկ յորժամ սիրտ ժանտին հերձաւ, հոգին յուզեալ եւ վարանեալ
Երիցըս կըռուեցաւ, բայց ի չորիր հուսկ նըւազին

Զօրացաւ մահն եւ ի բաց զայն վըսարեաց ի մեռելոյն:

Մինչ թեւածէր անդ հոգին, ի գիոյն ել անօսր ինչ հիւթ,

Նախազոյն տարըր զայիս, ոչ բնաւ մահուամբ լուծանելի,
Պընդեցաւ երազաթուէ քան զթեւ մըսաց ըզէնո հոգւոյն,

Եւ պատեալ ըզնպաւ՝ եղեւ մարմին օդատեսակ,
Որով կարէր յըստակազոյնըս տեսանել ըզտարտարոսն

Եւ ահիւ լըսել ըզճայն որոտագոչ Դատաւորին.

Լիր մարմին անկերպարան իբր երեսոյթ ժանտաեսիլ,

Առ ամենայն ինչ ապիկար եւ սոսկ առ ցաւս ըզգայական:

Այն ինչ յինքն ի մահու թըմբրութենէն եկեալ հոգին,

Ըսկըսաւ այսպէս յայնժամ լինել մուախոն յանձին իւրում.
« Ըզգամբ վերըստին. ով իցեմ ես. զիարդ թէթեւ

Սաւառնեալ վերասլանամ. չեն իմ ոսկերք, այլ սոսկ մարմին.

Աչքս ալօտ տեսանեն, այլ զոյ ազգումն յիս սոսկալի.

Խմանամ զի եմ թըլուառ. ես ինքն իցեմ մեռեալն Յուլա:

Եւ զինչ ի բըլրին իցէ տեսիլու այդ լուսաւոր,

Տակաւ փայլակնացեալ զարհուրելի պայծառութեամբ:

Ո՛հ թէ զաչս ունէր խաւար. աւագիկ այն եւըս քան զեւս

Ահաւոր յոլմամբք վասեալ փայլատակէ. փափիր Յուլա.

Վայ զինեւ. տեսանեմ ըզգատաւոր տիեզերաց:

Զկարեմ փախչել, մինչ հանդէպ աշցցըս կայ զիակն իմ զարշ »:

Զայս խօսեալ, մինչ յերկիր իջանէր զայր անյուսաբար,

Ազբագոն ի բըլրին աղազակեաց անդէն առ նա.

Ազբագոն աղազակեաց անդէն առ նա.

« Եւ ի վեր, չէ քեզ օրէն ապրգել թըսիչս ի խոնարհ կոյս:

Ես չեմ դատաւոր տիեզերաց, այլ ի նմանէն

Յըզեալ պատզամատոր՝ մահու հրեշտակն եմ Ազբագոն:

Լուր զառաջին զառափճին, ում ծանրագոյնք զայցին ըզճես:

Զանանց ըզմահ մեռցիս դու, որ զշաշտարարին մատնեցեր.

Հեսաւեցեր բարձրելոյն եւ բապանէր զանձնըդ քեզէն:

Այն որ յահել աջում ունի զնըմարն ու ի ձափ ձեռին ըզմահ՝

Ասաց ցիս. Պնհամար են եւ անչափ ցաւց տանջանք

Կուտեալք ի գլուխ մատնըշին. առ նա ցուցջիր նախ ըզՓըրկիչն

Արիւնաներկ ի խաչի, ասա զկայանս. երանութեան

Ի հետուտ, եւ յետոյ տարջիր յանդունըս գըժուխոց:

Հետուտ, եւ զարիմ աղազակն առաջ հրեշտակն, եւ ըզՅուլաս կալաւ սարսոււ,

Ըզգատակնին ասաց հրեշտակն, եւ ըզՅուլաս կալաւ սարսոււ:

Եւ յահէն մըթակերպեալ՝ ըզկնի քրովեին զընայր բացուստ:

Իսկ Որդին յաւիտենից կայր յաւենին Պիզատոսի:

Եհարց առ նա Պիզատոս. « Դմւ թագաւորն ես Հըրէից »:

Յիսուս հայեցաւ ընդ նա հանդարտ եւ վեհ գիմօք,

Ետուս հայեցաւ ընդ նա հանդարտ ի յարքայից՝

Եւ ասէ. « Թէ ես էի որպէս ըզմի ոմն յարքայից՝

Առ ի ձէնչ նուաճելցց, էին արգեօք զինուորք եւ իմ

Որք վասն իմ մարտընչին. բայց չեմ արքայ ոք երկրաւոր »:
 Ասէ Պիղատոս. « Այլ թագաւոր ոմն եւ սակայն »:
 « Այո, եմ, ասէ Յիսուս. յայդ իսկ եկեալ ծընայ յաշխարհ,
 Զի մարդկան ուսուցից զգիտութիւն ճշշմարտութեան.
 Որ նուիրէ զանձն իւր այնմիկ, նա զիմ ըզբանս առնու ի միտ »:
 Ասո Պիղատոս իւր ոք այր աշխարհասէր եւ նըկնախոն,
 Որ ընդ քիմս ժբմելով զիրաց ծանունց տայցէ վլճիու,
 Հատեալ զնորա խօսսըն ասէ. « Եւ զինչ իցէ ճշշմարտութիւն »:
 Բարբառեալ զայս, եւ արտաք այսրէն յատեանն ածեալ զՅիսուս,
 « Ես, ասէ, վաս ինչ մահու ըզբաննեմ յանհըս յայսմիկ:
 Եւ զի խուն մի յառաջ անուանեցէք ըզֆալիէա,
 Ուր այրդ ապլսուամբեաց, զինքն առաքեմ առ Հերովդէս,
 Ուր իշխան գաւառին, զի նա ինքնին պատմեսցէ զգա.
 Եւ եթէ, որպէս ինձ թուի, վասըն ձերոց ինչ օրինաց
 Քան եթէ վասըն գործոյ վտարան ջութեան իցեն խընդիրք,
 Նա ինքըն Հերովդէս կարէ գատել լաւ եւս քան զիս »:
 Զայսոփէկ Պիղատոս այսպէս հրաման եւս առ նորա:

Իսկ մայր որդւոյն սիրելոյ քան զամենայն որդիս մարդկան,
 Մինաւոր եւ անքուն անցուցեալ զայն զիշերն ողջոյն,
 Ընդ այզբն զայր յիշուսաղէմ՝ իւնիքի ըզնա ի տաճարին.
 Ասկայն չեգիտ անդ ըզնա. եւ մինչ հոգայր նա զարմացմամբ,
 Շըշուկ իմն յունկն իւր հընչեաց յապարանիցն հոռվմայեցւոց.
 Իսկոյն յայն կողմըն չոգաւ, ոչ խորհելով թէ յով երթայր,
 Եւ հետեւեալ ամբոխին, որ ընդ քարաքն ընթանալով
 Դիմէր յատեանն յամենուսու, մօտ մերձեցաւ խոռվիալ սըրտիւ,
 Թէպէտ գեռ անզիտանայր զըստոյգ պատճառս այնր աղմէկի.
 Անդ զիպաւ Ներէսոփ, որ զնա տեսեալ փափեաւ իսկոյն:
 Մարփամ մըտախոն եղեալ յանձն իւրում ասէ.
 « Ո՞չ ընդէր ըզթիկունըն դարձուցեալ խոռսափէ նա »:
 Ի խորհել նորա զայս, ընդ անձն իւր անցանէր սուրն՝
 Որ նըմա սահմանեալն էր ի վերին տեսչութենէն:
 Յոտն ի մասն յարուցեալ իբրեւ եւես անդ ըզթիսուս,
 Ի դալուկն հարաւ մահու, զաչս անթարթափ յառեալ անշարժ:
 Յայն տեսիլ՝ հրեշտակ նորին դարձուցանէր զերեսս ի բաց:
 Յորժամ յաշացն եւ յականջաց փարատեցաւ մութն եւ թըմքիր,
 Ասո ի բեմն երթեալ դողմամբ՝ եսես դարձեալ զորդին որ կայր
 Ի մէջ ժանտ չարախօսաց եւ յանդիման դատաւորին.
 Լըւաւ զամբովին մոլեգնելոյ զբարբառ ձայնից,
 Ոյց արձագանգք կըրկնէին ըզդանավձիր մահու նորա:

Զինչ առնել էր նըմա, զոյր պաղասել ըզգըթութիւն.
 Հայեցաւ նա շուրջ զիւրեւ, եւ ոչ էր ոք զթայր ի նա.
 Հայեցաւ ընդ երկինս. էր լըսութիւն եւ անդանօր:
 Յայնժամ սիրո իւր արխւնոտ մատուցանէր զաղօթլս զայր.
 « Որ ի ձեռն հրեշտակին աւետեցեր զգալուսու նորա,
 Եւ ինձ պարզեւեալ ըզնա ի ձոր բեթլեէմի,
 Ետուր վայելել ըզբեկութիւնսըն մայրականս,
 Յորս ոչ ի մարց ոք վայելեաց եւ զոր նորին իսկ Զըւարթունք,
 Որք ըզդնունդ իւր երգէին, չեղեն կարող պարզել լիով.
 Որ լուար մօր Սամուելի, յորժամ նա կայր առ սեղանովն
 Եւ լայր եւ աղօթէր, լուր հեծութեանց իմոց, զըթած.
 Տես ըզցաւ իմ գանալիս քան զցաւ երկանց ծնընդականի:
 Որ չնորեցեր ինձ ըզփիր մայրագորզ քան զամենայն,
 Եւ զորդի ամենալաւ յազգըս մարդկան հողածնելոց,
 Ապրեցո զիեանըս նորա, եթէ իցեն հայցուածքը իմ այս
 Ըստ կամաց Աստուածայնոյդ, որ արարեր բանիւ զերկինս
 Եւ զարտասու կարգեցեր ի թափանձել ըզքոյին զութ »:
 Այս լըուեաց նա. զի ամբոխըն զուն ալեւալ իւր ըզյորձանս՝

Եւ ի բաց ըզնա վարեալ երարձ յաշացն ըզգէմս որդւոյն:
 Զանձըն թափեալ ի խոանէն՝ ըզփայ էառ. ապա չոփաւ
 Ի խընդիր աշակերտացն, եւ ոչ եզիտ զոք ի նոցունց,
 Եւ քող ըզգիմօքն արկեալ ելաց լուռ անբարբառ:
 Զաչս ամբարձեալ եւես ըզմուտս ապարանից Պիղատոսի,
 Խորհեցաւ եւ ասէ. « Թերեւս աստէն բնակեն մարդիկ,
 Եւ յապարանսըդ զեղբութեան զունի ոք մայր, ծընող որդւոց,
 Ում քազցր է սէր մայրինի և մեծարոյ յաշըս նորա:
 Ով զուարթունք, որք ի մըսրի անդ երգեցեր ըզծնունդ որդւոյս,
 Ճըշմարիս արգեօք իցէ զոր ինչ ասենն ի մարց բազումք,
 Եցէ ճըշմարիս թէ զըթասիրս է Պորտիա »:
 Իցէ ճըշմարիս խորհեալ նորա եւ զող զիմացըն մերկացեալ,
 Զայսոփիկ խորհեալ նորա եւ լոին զահինս ելեալ զընայր.
 Ընդ կըճեայ ճեմելիսն եւ լոին զահինս ելեալ զընայր.
 Եւ ահա ի խորոց կամարակապ սրահի միոյ,
 Ի կողմն ապարանիցն որ յատեան անդր հասուցանէր,
 Յառաջեալ մերձնայր մօտ հոռվմուհի ոք մանկամարդ,
 Երեսք իւր արժգոյն եւ հերք արձակ սըփուեալ ծաւալ,
 Եւ արկեալ ըզդողոջուն անձամբ թեթեւ ինչ պատմուճան:
 Տեսեալ ըզՄարփիամ՝ լի սրանչպանք եկաց անդէն,
 Զի մայրն Անըստեղծին, թէպէտ ի ցաւըս համակեալ,
 Յանձին բերէր մեծամեծար վայելութիւն իմն այնպիսի,

Զի նորին իսկ Զբարթունք սըխանային ընդ գեղ նորա.
Սըխանային եւ մարդիկ, թէ եւ չէին նորա կարող
Նըշմարել զոր ինչ վերինքն ի նմա յայտնի տեսանէին:
Հուսկ ուրեմըն հոռվմուհին կալաւ խօսել այսպէս առ նա.
« Օ՞ն ասա ինձ, ով ես դու. այլ զի՞նչ եւ ով եւ իցես,
իմ ցարդ չիք ուրեք տեսեալ այդպիսի գեղ վայելչափառ,
եւ ոչ ըզցաւոց հանգոյն պատկեր աստուածահրաշ »:
Մարիամ ըզնորա հատեալ ըզիօսս՝ ասէ առ նա.
« Թէ արդարեւ ունիցիս եւ ի սըրտիդ ըզգութըդ զայդ
Զոր ի գէմսըդ ցուցանես, աղէ զիս տար առ Պորտիա »:
Առ այս հոռվմուհին, եւըս քան գեւըս զարմացեալ,
Մելմ ձայնիւ ետ պատասխանի. « Ես իսկ եմ այն զոր դու խընդիս »:
Մարիամ կըրկնեաց անդիէն. « Դո՞ւ ես ուրեմըն Պորտիա.
Տարփումն անուշակ զալմնածածուկ եւ լըռեայն
Ոռ քեզ ձրգէր զիս անդէն ընդ տեսանէն իմում ըզքէզ:
Թէպէտ ոչ բովանդակ առնուս ի միտ զալեալս մօր,
Որոյ ազգ իւր օտար եւ ատելի է յաշըս ձեր,
Սակայն ինքեանք իսկ կանայք երբայեցւոց պատմեն ըզքէն
Գըթափրտ ոք լինել. ես եմ մայր առնըն անմեղի,
Զոր արդ դատի Պիկառոս եւ բըռունք ժանաք ամբաստանէն »:
Զայս ասաց Մարիամ. կայր Պորտիա հանդէպ նորին
Եւ լի հիացմամբ ըսքանչացեալ հայէր ի նա.
Զի ցաւոց զըթութեան յալթեցին բարձր իմացութիւնք,
Եւ միայն զարմացումն ունէր զրաւեալ զանձրն նորա:
Գոչեաց նա հուսկ ապա. « Ե՞ն առ ուրեմըն քոյդ որդի.
Դո՞ւ ինքն ես Մարիամ, երջանիկ մայրն աստուածայնոյն »:
Ապա յայլ կողմըն դարձաւ, եւ զաս ափշեալս յերկինս յառեալ,
« Տեսէք, ասէ, զմայր նորա, ով դուք քան զայլ աստուածս համայն
Աստուածք վեհագոյնք, որք ինձ յանուրչոս յայտնեցայք:
Ոչ Արամազդ կամ Փիբոս կամ Ակպլոն անուն է ձեր.
Այլ զի՞նչ եւ կոչիցիք, դուք յըզեցէք անշուշտ առ իս
Քզմայր գերագունին յազգըս մարդկան, թէ մարդ է նա.
Եւ արդ ինքն աւագիկ մասուցանէ ինձ աղաչանս »:
Ասու դարձեալ ի նա՝ յաւել. « Մի աղերսեր դու բնաւ առ իս,
Այլ առ քո գերակատար որդիկ եկ տար զիս մանաւանդ,
Զի զանձն իմ թափեսցէ ի իսաւարէ եւ յերկուանաց,
Եւ ակնարկեալ յիս հեռուստ, ցուցցէ զԱստուածըն ճըշմարիտ »:
« Զիարդ յուզեալ ես դու, ասէ. ապա սիրես ուրեմըն զիս:

Ո՞չ, արդարեւ երջանիկ քամ զամենալն մարս էի ես.
Որպէս եսըս սիրեմ՝ ոչ ոք ի մարց սիրեաց երբէք:
Մի սակայն զըթած սըրտիւդ այդուիկ կարդար զաստուածըս քո.
Դու ինքնին լեր օժանդակ, զի նորա չեն կարող օգնել:
Բայց եւ դու զըտցիս անզօր, եթէ հրամանն աստուածեղէն
Ահամանեաց ըզման նորա, իսկ թէ զիոզին իւր Պիղատոս
Զարատէ անպարտ արեամբ, անշուշտ կացցէ նա զուարթերէս,
Յորժամ Աստուածն աստուծոց զինք զատեսցէ ի յատենին »:
Պորտիա հայեցեալ ի նա՝ սկըսաւ ատել մեղմով.
« Զի՞նչ ի լի սըրտէս քեզ նախ կամ զի՞նչ յետոյ բերից յառաջ:
Յըսփոփումըն քոց ցաւոց, եթէ սփոփումն ինչ իցէ այն,
Յայտ նախ առնեմ զի կամիմ անձամբ տալ ձեռըն սիրելոյդ.
Գիտածիր ապա եւ զայս զի բնաւ ոչ աղաչեցի
Զաստուածսըն զայնոսիկ, զորոց դու այժմըդ խօսեցար:
Տեսիլ մի երազոյ զոր ես տեսի խոն մի յառաջ,
Տեսիլ սուրբ եւ երկնային եւ ահաւոր միանկամայն,
Որպիսի չէր երեւեալ ինչ յանդիման մըտացըս ցարդ,
Ինձ թելազրեաց առ աստուածսըն լաւագոյնս յաղօթըս կալ:
Թէ եւ քո չէր իսկ եկեալ, իմ պատրաստեալ չը օգնել քեզ.
Զի տեսիլն այն ըզքէն բարբառեցաւ հըզօր բանիւք.
Այլ անհաս եւ սոսկալի էր երազոյն այնմիկ վախճան.
Զարթեայ եւ զըտի զիս թաթաւեալ ընդ քիրաըն ցուրտ.
Փութացայ զնալ տեսանել զամբաստանեալըն զայն ըզմեծ,
Եւ ահա յըզեցին աստուածըն ըզքեզ ըզմայր նորա »:
Զայս ասաց, եւ առ նաժիշտն, ում ի մեկնեն յիւրոց յարկաց
Եր նորա հրամայեալ գալ զգնի իւր ի հեռուստ,
Ակնարկեաց մատչել առ ինքն եւ պատուիրէր զայս՝ ասելով.
« Երթ ասա ցըՊիղատոս՝ զի այրըն զոր զատի նա,
Ես մեծ ոմն եւ արդար եւ անշուշտ այր աստուածյին.
Մի պարտաւոր արասցէ զանմեղըն զայն անպարտական:
Ես ժամ քնոյմ՝ տեսիլ մի զիս զարհուրեցոյց սակըս նորա »:
Ապա դարձաւ ի Մարիամ, եւ զայս առ նա յաւել ատել.
« Իսկ դու, մայր ցանկալի, մեղմացուօջիր ըզցաւըս քո,
Եւ եկ երթիցուք ի հոյլ ծաղկանց զուարթացելոց
Նըշուլիք արփոյն ծազման, ուր ոչ լըսին ձայնք ամբոխին,
Եւ անդ պատմեցից զոր ինչ յանուրչոս յայտնեցաւն ինձ »:
Լըռեաց Պորտիա, եւ երկոքեան իշին ի վայր:

Գիցապաշտ ազատուհին այն ծանրութեամբ հայէր յերկիր
Անմըռունչ անբարբառ, գեռ զարմացեալ ի միուս իւր

Ընդ տեսիլ երազոյն, եւ ի նորոգ խոկս ընկըղմեալ:
ինքն իսկ հրեշտակըն նորին ազգեալ էր նմա զերազըն զայն
եւ նորանոր զարթուցեալ խորհուրդս ի միտսըն եռանդունս,
ի բախել եւ ի յուղել զգողուր եւ նորք թելս սըրախն:
Թօթափեալ զանձն ի խորին խոկմանցն՝ ասէ առ Մարիամ.
«Տեսի յանուրջս ըզԱլոկրատ. ոչ ճանաչես դու զայրըն զայն.
իսկ ես հըճուիմ եւ խայտամ ընդ անուանելն իմում ըզնա,
Որ եկաց առարինի քան ըզբնաւս ի մարդկանէ
եւ իւրով փառաւոր մահուամբ ըզկեանսըն պըսակեաց:
Ընդ այրն իմաստուն ըսքանչացեալ եմ հանապազ,
եւ զպատկեր իւր նըկարեմ հանդէս աչացըս յարաժամ:
Յանուրջըս երեւեալ եւ յայտնեալ զիւր անմահն անուն,
‘Ես ինքն, ասէ, սըխրալի քեզ համարեալըս Սոկրատէս
Դամ յաշխարհէ որ անդըր կայ քան ըզկայան գերեզմանին:
Այսուհետեւ մոռացիր ըզքոյին զայդ զարմանս ընդ իս.
Զէ աստուած այն, որ ինձ թուեցան ի մոայլ ըստուերս իմաստութեան,
եւ զոր դուք ի վերայ ձերոց բագնաց ցայժըմ պաշտէք:
Ինձ չէ ներեալ ըզբնաւ խորհուրդն աստուածութեան պարզել քեզ արդ,
Այլ ի գաւիթ տանարին իւրոյ միայն տարաց ըզքեզ:
Ո՛ զիւէ յայսուիկ թերեւս աւրերս ըսքանչելեաց,
Յորս յերկրի կատարի գործն այն վըսեմ քան զամենայն,
Եկեալ հոզի մի վեհագոյն՝ ի սըրբարանըն մուծցէ զքեզ:
Եւ զի զըտար արժանի, կարեմ ասել առ քեզ եւ զայս.
Ոչ եւս այլ ի չարաց կըրէ լըլկանս ինչ Սոկրատէս,
Չիք դաշտ ելիսեան, ոչ դատաւոր առ մութ զիտով.
Այդորիկ սոսկ արկար մրտաց դանդաչելոց էին ցընորք.
Անդանոր այլ դատաւոր դատի, եւ այլ արեգակունք
Փայլեն քան զայնոսիկ որ ենն ի ձորն ելիսական:
Անդ չափի ամենայն, արկեալ ի կշու եւ ի համար:
Զի՞ նըկոմք յայնժամ թըւին մեծամեծ զործք առարինիք
Եւ եղծեալ ըզքանան ցընդեալք ընդ օդս իբր ըզփոշի:
Են ունանք որ վարձս առնուն, յուլովք ներումըն զըտանեն.
Թողութեան արժանացաւ եւ իմ սըրտիս անկենծութիւն:
Ո՛վ զիարդ, Պորտիա, քան ըզգիրիմն անդք ամենայն
Այլազգ երեւի քան զայն զոր մեքըն կարծէք:
Քո ահեղն այն չոռվմ անզամ՝ է հողակոյտ մի լի մըրջմամբ,
Մինչ սերս արտասուաց կարեկցութեան շիթ մի միայն
Արժէ աշխարհ մի ողջոյն. լեր արժանի այդըմ չնորհի:
Տօն մեծ է այժմիկ ի սուրբ կայանըս վերնայնոց.

Արդ զոր ոչն յայտնեցաւ լիով եւ ոչ իմոցս աչաց,
Այլ զոր լոկ հեռուստ տեսեալ ըսքանչանամ՝ պատմեցից քեզ:
Մեծագոյնն ի մարդկանէ, եթէ սոսկ մարդ ոք իցէ նա,
Զարչարեալ առաւել քան զոր ոք ոչ չարչարեցաւ,
Եւ կամացն աստուածութեան հըպատակեալ խոր հըլութեամբ,
կատարէ զառաքիմի զործոց հանդէսըն զերազոյն.
Եւ այս ամենայն լինի միայն վասըն մարդկան:
Աչք քո տեսին ըզգործողն այսքան ըըքնադ արալուածոց,
Եւ Պիլատոս արդ դատի զնա, որոյ եթէ հեղցի արիւն,
Անպարտն այն արիւն գոչեսցէ մեծ քան զամենայն՝:
Աստանօր լըլեալ տեսիլն՝ անդէն եղեւ աներեւոյթ,
Ի հեռուստ ձայնելով առ իս. ‘Հայեաց’. եւ հայեցայ,
Եւ ահա գերեզմանք բացեալք կային շուրջանակի,
Եւ զնոքօք կախէնի ի յերկնէ ամնքը թանըրատարածք,
Որք ցելեալ ի ներկուստ պատառեցան մինչեւ ի վեր,
Եւ յամպսըն զնայր ոմն անդ այր, յորմէ հոսէր վըոտակ արեան:
Անհամար բազմութիւն մարդկան ցըրուեալ ի մէջ շիրմաց,
Անձկուոր բազկօք տարածելովք կայր եւ հայէր ընդ երթ նորին:
Հոսէին եւ ի բազմաց ի նոցանէ կայլակի արեան,
Յորմէ լայն գաշտքն արբեցան եւ գոլացան երերազին:
Տեսի զի անվեհեր ոգուվ կրէնի նոքա զտանջանս,
Եին էին լաւագոյնք քան զորըս կեանն առ մեօք մարդիկ:
Յայնըմ վայրի փոթորկեալ մըրըրկալիան հոզմ ահազին,
Ծածկեաց ըզգաշտուըն զիշերաւ. յայնժամ զարթեալ եւ ես ի քնոյ »:
Լըլեաց նա, եւ եկաց հանգոյն այնմիկ, որոյ խորհուրդք
Յածեալք ընդ խորըս տեսչութեան՝ յանկարծ դողմամբ ասնուն ըզկայ:
Մարիամ ըզմըոտախոն աչսըն յերկինըս դարձուցեալ
Ասէ ցըլՊորտիա. « Զի՞նչ քեզ կարող իցեմ ասեեւ.
Եւ ես իսկ չիմանամ զոր ի տեսլեանն յայտնեցաւ քեզ,
Բայց դու երեւիս ինձ արժանի մեծարանաց:
Անշուտ ի սըրբարան անդր հոզիք վեհք մուծցեն ըզքեզ,
Եւ ի խօսել նոցին առ քեզ՝ լըլեւ ինձ անկ է ապաքէն.
Սակայն հարկ համարիմ ասել քեզ զայս ինչ առժամայս:
Այն որ զսահուն զայս յերկին իբր ըզգիրթեալդ այդր ըզբողբո՞ջ
Այս անաշխատ, եւ մարդկան ետ ըզկենցալ զայս
Արար անաշխատ, եւ մարդկան ետ ըզկենցալ զայս
Եփ հոգովք եւ վաղանցուկ հեշտ վայելիք եւ դատաւթեամբք,
Զի՞ մոռասցին ըզգերաբուն հոգւոյն ըզյարգ
Եւ զիտասցեն զի յայնկոյս շիրմին բնակէ անմահութիւն,
Կոչի Որ էն, եւ է սուեղծող եւ դատաւոր տիեզերաց.

Նա ինքն է Աստուած նախամարդոյն այն Ագամայ
Եւ բազմաց յորդւոց նորա եւ հօր մերոյ Աբրահամու:
Մեր ըգնա միայն պաշտեմք, այլ որ ի մեզ են արդարքն իսկ
Ըգիորհուրդ պաշտամանն անգիտանան մինչեւ ցայսօր,
Թէպէտ այլք Հըպարտացեալ կարծեն գիտակ լինել այնմիկ:
Որ զայն սահմանեաց բարձրեալն Աստուած գիտէ միայն.
Նա ինքըն զայն յայտնեսցէ եւ ըսկըսեալ իսկ է յայտնել:
Յիսուս, մեծ մարգարէն սքանչելագործ եւ բանն Աստուած,
Զոր ահիւ ւ'անձառ խընդիւ, պատկառանօք եւ հիացմամբ
Խմ որդի անուանեմ, այսր աղափառ եկըն յաշխարհ:
Ոմն ի հոգւոցն անմահից ծանոյց առ իս թէ ծնայց ըգնա,
Որ Յիսուս կոչեսցի եւ ըգմարդկան փըրկեսցէ զազգ:
Հոգիին այնորիկ, զորս հրեշտակս յորջորջեմք մեք,
Են եկականք իբրեւ ըգմեզ, սակայն աստուածքըն Ելլագայ
Եւ Հոռովմայ սոսկաւոյն, եթէ իցեն երբեք աստուածք,
Առ նորօք համարին էակք եւեթ մահկանացուք:
Յորժամ յայրի անդ ծընայ զբարանչելի մանուկն Յիսուս,
Դասք հրեշտակացն այնոցիկ ըգնա երգովք փառատքեցին »:

Պորտիա մօտ առ սու նըմին խոնարհ անկեալ կայր անդանօր,
Բացեալ ըգձեռոն եւ ընդ երկինը կարգառեալ հիացութեամբ,
Եւ ցանկայր պաշտել անդէն եւ մեզմ ձայնիւ կարգալ զլսուած,
Այլ ըզզաց զի գեռ չէր կարող ձայնել զանունըն մեծ:
Ցուն եկաց, եւ ցաւագին աչօք յառեալ ի Մարիամ,
« Ոչ, ասէ, ոչ մեռցի նա »: Խոկ Մարիամ կըրկնեաց առ նա,
« Ո՛չ մեռցի նա. վազուց ըզկեանս իմ զայս ճընչէ բնոնըն վրշուց.
Խնքն իսկ ասէր, Պորտիա, թէ յանձն առեալ է մեռանել:
Այլ ինձ եւ արդարոցն հետեւողաց ըզկնի նորա
Ոչ է հնար կալ ի վերայ խոր եւ թափուն մեծ խորհրդոյդ:
Ո՛չ, ահա ի հոգիս իմ վերըստին պատառին վէրք,
Որք խուն մի փակեալք ի լուր խօսից քոց զլսուածոյ,
Այսրէն միւսանգամ բերանացեալք հոսեն զարին:
Ըզքեզ օրհնեսցէ Աստուած, Աստուածն Աբրահամու:
Այլ գարձո յինէն ի բաց զարտօրալից զայդ աչըս քր.
Զուր զիս ջանաս ըսփոփել. ըզման ընորեաց նա, եւ մեռցի »:

Աստանօր հնատ ըզբանուըն եւ լըսեաց, եւ երկոքեան
Այնպէս կացին անդ ընդ երկար, ի բաց ըզդէմուն զարձուցեալ:
Հուսկ ապա որպէս որ որ ժամանեալ յօրհաս մահուն,
Դառնայցէ մի եւս անգամ հայել յերեսը մըսերմին,
Ասաց Պորտիա. « Ո՛վ քան ըզբնաւս անձկալիդ մայր,

Եկից ընդ քեզ եւ լացից առ տապանաւ մահացելոյն »:

Առ միմիանըս զայսոսիկ այսպէս ոտքա բարբառէին:
Խոկ ամբոխն եւ քահանայք տանէին զՏէրն առ Հետովէս,
Յոյր ապարանուըն կանխաւ իսկ ընթանայր արդէն զըրոյց՝
Եթէ արդ Պիղասոս առարեսցէ առ Հերովդէս
Ըզմեծ մարգարէն զայն ըզջիսուս գալիւեացին:
Հերովդէս ժողովեալ անդէն ըզգաս դրանկաց իւրոց,
Անց բազմեցաւ եւ ասէ. « Այսօր տեսից թէ իցէ ստոյգ
Զոր ինչ զառնէն զայնմանէ պատմէ համբաւըն դըրուատիչ:
Լըսայք եւ դուք զի բանիւ նորին հիւանդք առողջանան,
Մեռեալք կենդանանան, եւ ինքն արկեալ կայ ի շըդթայս.
Ընդ այս զարմանամ ես ոչ ընդհատ ինչ քան ըզձեզ »:

Զայր ասաց, սակայն լըսեաց զոր ինչ խորհէր նա ի սրբուին.
Զի ասէր ի մըտի իւրում պարծեալ զուսպութեամբ.
« Մարգարէն մէծագոյն քան զմարգարէս մեր համօրէն
Խմ առաջի խոնարհեալ կացցէ զերդ այր մի պարտաւոր.
Ես ինքըն զայրըն դատեալ հրամայեցից նըշանս առնել.
Եթէ կարաց կատարել, որ ինձ անհնար իմըն թըւի,
Հրամանացս իցեն արդիւնք. իսկ անկարոզ եթէ զբաւաւ,
Շատ ինձ ըզփառալն զարկայց դատելոյց զայրն ականաւոր,
Որում ոստոս արմաւենեաց մատուցանէր Երուսաղէմ
Եւ երգէր զովսաննայն »: Մինչ նա խորհէր գեռ զայսոսիկ,
Մէծաշատաչ թընդմամբ բայլից մըտին ի սրահըն քահանայր.
Խոչ Յիսուս զեռ եւրս կայր ի մէջ մարդկան բերաւորաց,
Որք խըսնէն ըզնովաւ եւ կամէին տեսանել զնա.
Ոմն յուզէր, ոմըն զոչէր, այլ ոմըն կայր, միւս ոմըն լայր,
Ոմն ապէս, այլ ոմըն գառն անիծմանէր, այլ ոմն օրհնէր:
Ըզէեզութիւնն համբերատար՝ որով նա զնայր յայնմ ալմրկի,
Գոյ հնար ումնք պատմել լեզուաւ, այլ ոչ է մարթ առնուլ ի միտ:
Նըրկատէր վիւրոյն հետուստ եւ զըսփոփումնըն զայն անանց,
Որ ըզքալցր հիացումն արծարծելոց էր ի նոսին.
Թրւէր զիւնդից արտասուս, զորս հեղլոց էին նորա:
Բազումք ի նոցանէ գուն գործէին ի խոանն յայնմիկ
Մօտ երթալ եւ հայցել զնորա վերջին հուսկն օրհնութիւն.
Այլ խուժանըն գրոհ արւեալ յետս ըզնոսա վարէր անդրէն,
Եւ ապա պըտուտիկեալ շորջանակի պատէր զնորօք:
Ընդ զասուց աշակերտացըն զըտանէր անդ եւ Պետրոս
Դանրաբեռն սըրտիւ եւ ի ցաւոց խոնջեալ աչօք.
Անդ էին Յովհաննէս, Նաթանայէլ եւ Պերէոս

Եւ բազումք յեօթանասնից եւ ի կանանց մտերմաց Փըրկչին,
Մարիամ մագդաղեան, Մարիամ մայրըն Զեբեղեանց,
Բայց ոչ եւ քոյր Դազարու, որ զնէր անկեալ մերձ առ ի մահ:
Մարիամ մագդաղեան տեսեալ զի կայր մի ոմն առ իւր,
Զոյր Յիսուս զաշս էր բացեալ, « Թէ զժամն, ասէ, յիշցես դեռ,
Յոր նա զլոյս արեգականըն վերըստին դարձոյց առ քեզ,
Օգնեա ինձ, եւ ընդ մէջ մոլեալ խըժիցըդ տարջիր զիս,
Զի տեսից եւ օրհնեցից մի եւս անզամ գէթ զայրըն զայն
Զոր խընդրեն ըսպանանել ». այլ աղաչեաց նա վայրապար,
Զի այրն երախտապարտ չեղեւ կարող օգնել նըմա:
Պետրոս առ ցաւըս սրբուն ոչ հանգուրժէր մատչել յառաջ.
Յովհաննէս ի բարձրագոյն ուրեիք տեղւոշ կացեալ հեռի,
Հայէր ի Մէսիայն եւ աղօթէր. իսկ Վերէոս
Ասէր առ Մարիամ առ մայր որդւոցըն Զեբեղեայ,
Մինչ նա վրշաօք վարակեալ ծածէէր զերեսըս իւր քողով.
« Դու մայր ես երջանիկ. հայեաց յերկինս եւ ուրախ լիր:
Իսկ մայրըն տառապեալ՝ որ ծնաւ զորդին աստուածային,
Ըզգործողն ըսքանչեւաց, զարդարն անմեղ եւ զանարատ...:
Ընդ որ կայս եւ դատնամ՝ զողորմ պատկերըն նըկատեմ:
Ո՛վ մայր, իմանամ ըզցաւսն որ տան քեզ համրանալ:
Դուք, հրեշտակըդ մահաբերք, զըթացարուք ի թըշուառն յայն,
Եւ մի՛ տայք տեսանել նըմա զօրհաս մահու որդւոյն »:
Ի սըմին պահու ածին ըզդատաւորըն համայնից
Յապարանս Հերովդի եւ առաջի նորա տարան:
Այսգունակ եւ ոգիբըն վրիժապարտք եւ խօլադատք
Հանդէպ մըլուացըն կացուցեալ զաստուածախնամըն տեսչութիւն,
Վերագրեն նըմին խորհուրդըս երկրաւորս եւ դատին զայն.
Այլ յաւէժ էն փայլակէ զնոքօք զիւր շանթըն մօտալուտ:
Զարմացաւ ամբարտաւանն այն Հերովդէս, տեսեալ զՓըրկչին
Քզիէն տեսին եւ զանիսով հանդարտութիւնն անկարծելի,
Եւ ընդ երկար պըշուցեալ անքթիթ ակամը հայէր ի նա:
Հուսկ ուրեմն յաղթահարեալ հըպարտութեամբըն զիւր զարմանս,
Ասէ առ նա. « Նըշանաց մարգարէիդ համբան հընչեալ
Ընդ բնաւ կողմանս ընդ այսոսիկ, յիմ իսկ ականջըս ժամանեաց.
Այլ բարբառ համբաւոյն յաւելու զիրս եւ կամ նուազէ,
Եւ դուն ուրեիք զըրտոցէ նա զարարուած ինչ որպէս էն:
Ի նըշանացըն զատեցայց ես ըզնոցին մէծութեան չափ,
Որք թէրեւս իցեն ի վեր քան զոր համբաւըն քարոզեաց:
Ոչ թէ յերկայս ինչ իցեմ զըսքանչեւացըն զործելոց,

Այլ ցանկամ տեսանել աստէն արդեամբք եւ սըլիրանալ:
Եւ զի կայիր դու յառաջ քան ըզմինեն Աբրահամու,
Եւ ես մեծ քան ըզՄովկսէս եւ զմարգարէսըն համօրէն,
Ապա պարտ ուրեմն է քեզ անհամեմատ ըսքանչելօք
Գեր ի վեր հանդիսանալ քան ըզնոսա զամնեսին:
Եւ զի մի՛ յընարութիւն նոցին լիցիս ժամապանատ,
Ես ինքնին ըզմեծամեծուրն առաջի արարից քեզ,
Արուեստըս արժանիս նըշանագործ մարգարէիդ:
Տես ըզկեառնըդ երկնաբերձ եւ ըզկամարբս տաճարին,
Եւ զաշտարակըդ զայդ փալլուն եւ ի բարձուն համբարտակեալ.
Ասա նմա զի անկեալ խոնարինցի առաջի քո:
Ոսկերք Գաւթի հանգուցեալ կան արդ ի խորըս տաճարին.
Ո՛րքան ուրախ լիցի արքայն այն սուրբ տեսեալ զերուսաղէմ:
Զիարդ եւ մէջ ըզնծասցուք ի տեսանեն անդ մեր ըզնա:
0՞ն ուրեմն, ով մարգարէ, ձայն տուր սոկերց թագաւորին,
Զի զմութ կամարտն թողեալ եւցէ արտաքըս կենդանի:
Բայց դու լուռ կաս: Հրամայեա զի յարուցեալ Յորդանանու
Եւ փոխեալ զընթացս ալեացըն թանայցէ զերուսաղէմ:
Եւ զորին ըզոցափայլ շուրջ զաշտարակսըն պահապանեալ,
Դարձի վերըստին խառնիլ ի ծով Գեննեսարէթ.
Կամ պատուէր տուր Սիովսի զի վերամբար սարաւանդեալ
Ի գլուխ լերինըն Զիթենեաց՝ ժամանեսցէ մօտ ի յերկինս.
Տեսցն ազգք եւ զարմացին ընդ համասփիռ հովանին մեծ:
Լուռ կաս զեռ »: Զայս ասէր, եւ ոչ զիտէր ում ասէր նա:
Ոչ զիտէր զի որ ըըլլոցն ահաւորաց տիրապետէր
Եւ իշխէր ի վերայ նըւաճելոցն արքայութեանց,
Զէր ինչ այլ բայց նոդ հանդէպ նորին առ որ խօսէր:
Հերովդէս միւսանգամ զոչեաց առ նա. « Կամ անմըռունչ »:
Հիսուս հայէցաւ ի նա զըսեմ ակնարկութեամբ,
Յորմէ նա ոչ պատկառեալ, այլ համբաւեալ զայն մահաւանդ
Երբ ըզցոյց ինչ լուսանաց, յուն եկաց լի սըրտմըռութեամբ.
Զոր ակամ կայիհափայ եւ ըզգէպ ժամն առեալ պատեհ,
Զոր տեսեալ կայիհափայ եւ ըզգէպ ժամն առեալ պատեհ,
« Դու, ասէ, ինքնին տեսեր զինչ որ իցէ մարգարէդ այդ.
Կարկեցաւ մինչ խընդրեցեր զնորս նըշանս ինչ տեսանել:
Եւ զիարդ նըմին հընար իցէ զործել ըսքանչելիս.
Այլ հաւատայ յայն ամբոխն եւ խօթամիտք ումանք ի մէնջ:
Որ որ ժըպիրհ յանգուզն ոգւով եւ անսասոով շըլացութեամբ
Հակառակ կայ ուխտին եւ օրինացըն Մովկսիս,
Կարիցէ առնել նըշանս ինչ իբրեւ այր աստուածառար:

Կայիափա եղիցի խիստ վրէժխընդիր անարգանաց,
Որովք ըզմեր խոտեաց դա զուխտ եւ ըզծըխեալ լեառնըն Աինայ
Եւ զոր ի նմա յերեսաց աստուածութեանըն զարհաւիրս,
Զորոտն ահագնալուր եւ ըզբարբառ զոչման փողոց,
Եւ զՄովսէս ի մոայլ միգին ի զլուխ լերինըն սարսելոյ:
Խորհեցաւ ամբառնալ զզլուխ եւ թագաւոր եւըս լինել.
Կոտեաց զիւրեւ ըզչըշայս եւ ի նոցուն ձայն ցընծութեան
Եմուոյ յԵրուալպէմ. ամբոխն արկեալ արմաւենիս
Եւ զհանդերձսրն տարածեալ զճանապարհաւն ապագակը.
Օրհնութին որգոյ Դաւթի, գլբրդէր ուժգին լեառնըն Աիոն,
Եւ սրահը տան Բարձրելոյն կըրկնեալ ամողին բարբառէին.
Օրհնեալ թագաւորդ որ զայ յանուն տեառն Աստուծոյ.
Աըփուեցէք արմաւենիս, տուք ի բարձունըս զօրհնութին:
Օն յանուն ոսկերց Գաւթի եւ տապանին վըրտովելոյ՝
Յոր ամիտինալ կան ոսկերց հօր քո մեծին Հերովդիսի,
Հանջիր, Հերովդէս, զանարգանաց ըզվրէժ քինու »:
Ժրմանեցաւ Փիլոն յայս բան կայիափայ, զոր ատեայր նա,
Իսկ Հերովդէս գառն այպանաց բանիւք հրաման եւ եւ տսէ.
« Ազուցէք զըմա սպիտակ հանդերձս հանգոյնըս այնոցիկ,
Զոր զգենուն Հոռվմայեցիք հասեալք ի բարձր աւագութին:
Պիլատոս, որ զիւէ հասուցանել վարձս արժանեաց,
Կացուցէ զնա թագաւոր, շնորհեալ պլսակս եւ ծիրանիս,
Ի լրումն հանդիսի ովանանայից շարմաւենեաց »:

Ասացեալ զայս, մեկնեցաւ. զինուորքն արկին ըզՅիսուսիւ
Հանդերձս ըսպիտակս, այպն արարեալ նախատանօք,
Եւ Հերովդէս ես տանել ըզնա գարձեալ առ Պիլատոս:
Յեկելոց վասըն տօնին ամբոխն աճեալ հանգնապէս,
Անթիւ բազմութին մարդկան զընայր ընդ Յիսուսի,
Թընդայր քաղաքն համօրէն հանդերձ իւրովքն աշտարակօք:
Փիլոն զայն տեսանէք առանց բընա զանգիտելոյ,
Զերդ նախալիդ, որ նըկամէ զծովուն հոսանս յորդախաղաց,
Եւ ի սիրու իւր խընդայ ի տես ալեաց մըրըրկելոց:
Գիտէք Փիլոն զի դեռ զոյր հերձուած ի մէջ ժողովըրդեան,
Եւ բիւրաւորք պատուէին զեռ ըզՅիսուս, բայց կայր անխուով.
Մեծամեծըս փըրայր ի փառամոլ իւրում սրբուն,
Եւ ցնորեալ նըկըրուէք անդըր քան զամպըս բարձրանալ:
Առ կացեալըն զիւրեւ հաւատարիմ փարիսեցիս
Բանըս թըռչունըս բարբառեալ յըզէր ի մէջ խուոն ամբոխին,
Որ տակաւին վարանէք մըրտօք եւ կայր տարակուսեալ:

Զայս օրէն ի բաժակէ առն ոխերմի կայլակէ թոյն,
Որոյ շիթ իւրաքանչիւր բորբոք զտալ օրհասարեր:
Արբանեակք Փիլոնի պէսապէս բանիւք եւ սաղբանօք
Եւ իւրեանց երիցութեան քաղցըր կամ խիստ ազդեցութեամբ
Գուն զործէին հրապուրել ըզժողովուրզն եւ ատէին.
« Համարի՞ք եթէ իցէ նորա զործեալ ըպանչելիս.
Զուր նըմա հրամայեաց եւ Հերովդէս նըշանս առնել.
Ահա գուք ինքնին տեսէք զիարդ եկաց նա պատանձեալ:
Միթէ նմա հաւատաց որ ի ծերոցն իսրայելի:
Անիծեալ լիցի նա որ զԱբրահամ թըշնամանեաց,
Եւ յամինայն կեսնըս իւր իշխեաց զօրէնսըն բամահել.
Աւագիկ քահանայն մեծ գատախազ լինի զանէլ:
Ի ձեռաց թողուցո՞ւ Սսուուած զոր ինքն առաքիցէ.
Իսկ զա կայ լըքեալ աստէն, եւ տեսանէք զինքն ի շըդմայս:
Ըզնա գատին հեթանոսք, սակայն կարի ներուութեամբ.
Զի ոչ բովանդակ ճանաչեն զայրն ապաստամբոյ:
Այնորիկ որք կուրաբար ըսպանչանն ընդ զործըս իւր,
Թէրեւս ըզգայտաւորն աղաչեսցին վասըն նորա.
Բայց քաւ ի ձէնջ ընդ նոսին միաբանեալ մեղրս զործել.
Զի ժողովուրդ էք գուք լընտրեալ, եւ վասըն ձեր փայլէ տաճարն
Եւ բոցք զոհիցն ամբառնան յերկինս ի բարձր սեղանոյն:
Ամիւն մարզարէիցն եւ սուրբ ոսկերց Աբրահամու:
Բարձրածայն զոչեն առ ձեզ նիւնդրել ըզվրէժ հօրըն մեծի »:
Բարձրածայն զոչեն առ ձեզ նիւնդրել ըզվրէժ հօրըն մեծի:
Այսպէս նորա ջանային զամբոխն յինքեանս յանկուցանել.
Անսային հազարաւորք, սակաւք ոմանք վարանէին,
Եւ թիւ ուխտապահացն առաքինեաց նըւազէր յոյժ:
Այսգունակ մինչ բընութեամբ մըրըրկայոյց զոռ փոթորկաց
Տապալեալ յանուառախիտ լերանց սընարս անկանին ծառք,
Կան ասու անդ մայրք, քամահեալ ըզսաստ ամպոց կուտակելոց:
Իսկ Պիլատոս ի շարժել զամբոխն ի զոթ վասն Յիսուսի,
Եւ զագաւ ալեալ յատեանն ածել զայր մի կապեալ նըշանաւոր,
Զորմէ ոչ սակաւ զըրոյցք համբաւէին յերկրին յայնմիկ,
Մինչ նա չեւ տակաւին պարաւանդեալ էր ի շըդմայս:
Յորժամ ամբոխն եւ քահանայր եկին անդրէն ի կապաթայն,
Ի բեմին կացուցաւ հանդէպ նոցին այրըն կապեալ,
Որ զահրացայս աչոըն շըրջէր եւ զհատկըրեալ շունչն ունելով՝
Ի զայր խոնարհէր ըզարանոց իւր բարձրավիզ,
Ոչ ի ցոյց ըստըշանաց՝ այլ կատաղի մոլեգնութեան.
Ըզիւրիփուր բերանոյն կլանէք առ մեծ զայրոյթ սըրտին,


Եւ ի կարչնեղ բազուկըս իւր շառաչէին շըղթայք նորա:
Պիղատոս ընդ աջմէ իւրմէ կացոյց անդ ըգՅիսուս.
Խոկ մարդասպանն որ կայր մօտ ընդ ահեկէ դատաւորին,
Եւես ըգՅիսուս արկեալ սպիտակ ձորձ մի զիւրեւ,
Խորհեցաւ զի միուր ումեք յերկուց կընքեալ կայ մահ,
Եւ խորամուխ բոցով էանց ընդ անձնն իւր իւէթ կասկածի,
Մինչ սիրու նորուն ակներեւ թընդայր արոփէր ի լանջըս իւր:
Պիղատոս ձեռամբ ցուցեալ ըգկողմն աշոյ, սկըսաւ ասել.
« Ածէք մասուցէք ինձ զայրըս զայս իբր ոճարագործ՝
Որ գըրգեալ իցէ զամբոխն ապօստամբէլ ի կայսէրէ.
Բայց իմ հարցիորդ արարեալ՝ վաս ինչ ոչ գրտի յառնըս յայսմիկ,
Որպէս եւ ոչ չելովդէս. չլուամ ես թոյլ զի մեսցի դա:
Եւ զի հարկ է զիաբեալ որ արձակել ձեզ ըստ տօնի,
Արձակեցից ես ըգնա՝ յետ իրաւուելոյ յառաջազոյն:
Սակայն գուք մոլեզնեալ չկամիք լըսել ինչ իրաւունս:
Արդ ասացէք, զո՞ւ որ ձեզ արձակեցից յերկուց ասաի.
Ըգբարաբեա՞ եթէ զիցիսուս, ըգկոչեցեալն ի ձէնջ Քրիստոս »:
Անդ զայ նամիշտն և ասէ զբան զայս Պորտիայ ցըՊիղատոս.
« Փա՛ ի քէն դատապարտէլ զասուածային զայն այր արդար.
Այսօր յանուրջըս բազում անցը ընդին ընդ իս վասըն նորա »:
Ասաց նա զայս, եւ ամբոխն լուռ եկաց հարուստ մի ժամ:
Ի նոցա լըութէնէն զարհուրեցաւ սիրու Փիլոնի,
Առ որ եկին համախոնք նորա յայնմամ եւ պատմեցին
Թէ ասու եւ անդ կային գեռ արք ոմանք յարհալք յայրն ապլստամբ:
Ի հեռուստ հընչէին որիսուր հըծծանք եւս այնոցիկ,
Որք երեմն էին համերք, անդամալոյծք, կոյրք եւ մեռեալք,
Եւ ըգՅիսուս կոչէին այր բարեգործ եւ մարդասէր.
Բայց մոլեզին ձայնք ամբոխին խափանէին զբարբառ նոցուն:
Այսպէս ի խոր անուանի, մինչ ընչէ. հոլմ մըրըրկալից,
Ոչ լըսի աղաղակ անոք մանկան մոլորելոյ.
Այսպէս խոնարհ իմաստնոյն անհետաման հանդէսք զործոց
Յանդիման պէրճութեան արարուածոց սոնքացելոյն:
Գիտացեալ Փիլոնի թէ յինչ խորհուրդըս Պիղատոս
Կացուցանէր ըզմարդասպանն հուալ առընթէր մարգարէին,
Եւ ըզկըսանգըն մեսեալ, խրոխոով եթող ըզՊիղատոս,
Եւ լի գոռոզութեամբ ըզստահացեալ յանձին իւրում՝
Կաշկանդէլ ըզժողովուրդըն բարբառովս եւեթ միով,
Եւ եկաց ի կապապաթայն, մինչ կայր խուժանըն զարմացեալ,
Եւ Պիղատոս ծաղբախառըն զայրութիւ հայէր ընդ նա:

Լոկով ակնարկութեամբ իւրով զամբոխըն լըմեցոյց,
Եւ զաչսըն սեւեռեալ՝ բարբառեցաւ օրինակ զայս.
« Հակիբն բանիւ խօսեցայց առ ձեզ, որդիք խրայէլի.
Ճանաչէք զիս եւ գիտէք եթէ զիարդ ատեամ ես զայր
Որ ըզՄովսէս անզոսնէ, եւ նըզովէմ իսկ զայնապիսին
Որ ըզթամբք խօսի քազունս եւ զընացիւքն անիծանէ:
Առաջի ձեր գընեմ ըզփըրկութիւն կամ ըզկորուստ:
Ընտրեցէք, խրայէլեանք, ըզԲարաբբա կամ ըզՅիսուս:
Գիտէք դուք, զիտեմ եւ ես զի մարդասպան է բարաբբա.
Գիտէ զայն եւ Պիղատոս. որոյ եթէ չէին ինչ կամք
Զզսիրա ձեր յուզել եւ ի զորով ածել լըգձեա,
Ոչ հանդէս ձեր ըզդա կացուցանէր ընդ Յիսուսի,
Որ եւ աստ կափարզանօք կեղծաւորի զանմելութիւն:
Այլ ես զանց առնեմ քըննել զիսորհուրդ մըսաց Պիղատոսի.
Պարտէլոց անկ է լըսել. բայց չըկարեմ լըսել եւ զայն
Գիտէլոց անկ է լըսել. բայց զափթափ խորխորատին,
Զի կայք մերձ ի գլուել ընդ զափթափ խորխորատին,
Եւ համայն խելացնորեալ կամիք ընտրել լըգձեր կորուստ:
Դուպահնի է ինձ խօսել, հարկ է սակայն զի խօսեցայց.
Զի չէ պարտ վատթարանալ ցայդ վայր որդւոց հարցըն վեհից:
Այս Յիսուս...: Եւ զինչ չիցէ ինձ մարթ արդեօք ասել աստէն,
Թէ զգորա զամենայն չարխ պատմել կամփիմ ձեզ.
Հանդէս ձերոցդ իշխանաց մերկացի զսեալ նոցուն ըզքող,
Եւ զիմոյ բարբառոյս կախեալ կային կեանք իւր անդէն:
Հատաւ ի վերայ նորա մահու դատավլընիու,
Եւ վաղ հեղեալ էր արիւն իւր, թէ սպանանէլ օրէն էր մեզ:
Եւ գորա բիւրոց չարեացն արկից ըզմին եւեթ ձեզ յուշ:
Գիտէ այրդ անազորոյն թէ կորուսցն ըզմեզ Հոռոմք,
Եթէ ի գլուի ելանիցն վտարանչութեան իւրոյ խորհուրդք:
Բիւրաւոր ունկընդիրք կային իւրանեալ շուրջ ըզնովաւ,
Մինչ պատմէր զաւերումն բարաբիս պաշարելոյ
Եւ զիսուուժոյ տաճարին ըզտապալումն հողաթաւաւ,
Եւ գուուք ըզքանչացեալ կայիք ընդ այրըն կորութեամբ:
Եւ գուք ըզքանչացեալ կայիք ընդ այրըն կորութեամբ:
Ինք նըմին եւ ըզլեանըն կործանեալ անկանգնելի,
Ընդ իւրանի սեղանունըն կարկածըս Ապիմայ,
Գիտելով եթէ ինքն իսկ է պատճառք այդմ արկածից,
Եւ ոչ զադարէ նա ի գործոյն յոր ձեռն էարկ:
Աչք նորա տեսանեն ծըլեալ զտաճարըն բոցակէզ,
Ընդ իւրան սեղանունըն կարկածըս Ապիմայ,
Եւ զըաւութեան զո՞ից սեղանունըն տապալեալ անկեալ յերկիր.
Տեսանէ յոզես համակեալ ըզգերամբարձն Երուսաղէմ

Որգունակ ի ծարաւուտ անապասի, ուր ոչ զոյ բնաւ
Ազքիւր Հըրոյ Հենդանոյ, տերեւաթափ առնէ մըրրիկն
Ըզծառըն մենաւոր ըզտենչալին անցաւորաց:
Քարշեալ ըզթիսու՛ տարան ի սիւն մի կապեցին
Եւ ըզնա զան հարին անդէն, արիւնն հոսէր աղբերաբար:
Զայն տեսեալ Ելովայ, ի յերկնից էջ ի վայր յերկիր,
Եւ իբրեւ մարդ խոնարհեալ մատուցանէր նըմա պաշտօն:
Ապա զմարմուղ նորուն արկին քզամիդ կարմիր եւ ծիրանիս,
Զեղէզն ետուն յաշոյ ձեռին, բոլորեցին պըսակ ի փշոց
Եւ եղին ի զլուխ նորա, ուստի բըինաց աղբիւր արեան.
Եւ ապա... Յայց անկանի աստէն քընարն ի ձեռանէս.
Չըբաւեմ պատմել ըզբնաւ տանջանս Որդւոյն աստուածայնոյ:
Վիշտք Փըրկչին յուզեցին գարձեալ ըզսիրտ Պիզատոսի,
Որ եդ անդրէն ի մըրի ջանալ ածել զամբոխն ի գութ.
Ակնարկեաց առ Յիսուս՝ ըզէետ իւր գալ ի կապաթայն.
Եւ նա զայր պարտասեալ եւ գանդաչուն ի քայլս ուին:
Պիզատոս ցուցանելով ըզնա ձեռամբ՝ աղաղակեաց.
« Զայրդ զայր աւագիկ ածեմ այսրէն արտաքս առ ձեզ,
Եւ ասեմ միւսանզամ թէ բնաւ դա չէ մահապարտ որ »:
Յիսուս մատուցեալ յառաջ եկաց հանդէպ բեմին,
Ունելով քզամիդ կարմիր եւ ըզպըսակ արիւնանէրկ:
Գըթալիր բարբառով ասէ ցամբոլըն Պիզատոս.
« Աւագիկ այրըդ ցըձեզ ». եւ մինչդեռ նա բարբառէր զայս,
Յիսուս խանդաղատեալ ի մես ցաւոց աշակերտացն
Եւ այլոց ընտրելոց, անդէն առ գունդըս հրշտակաց
Որբ չուրջ զիւրեւ բոլորեալ կային՝ հարեալք ըզգողանի,
Տայր վերին թաքուն պատուէրս ի մըլիթար վըշտացելոց,
Ոչ բանիւ բերանոյ, զի լոկ երեսըն խօսէին,
Յայտ արարեալ զի պարտ էր նմա հեղուլ զարիւն իւր ի խաչի,
Մեռանել եւ հանգչել ընդ նընջեցեալսն ի հող մահու:

Պիզատոս խորհէր դարձեալ ըզկուժանին կակլել ըզսիրտ.
Այլ խըստասիրտ յամառութեամբ ամբոխն անդրէն աղաղակէր,
Եւ ուժգին քան լզնոսա զոչին զասք քահանայից
Եւ ասէին. « ի խաչ հան զգա »: Խոկ Պիզատոս ասէ ցասմամբ.
« Օ՞ն առէք ըզգա ի ձեզ եւ գուք ձեզէն հանէք ի խաչ »:
Զայս խօսեալ սրաթեւ բանիւք, կամէր զընալ լի բարկութեամբ.
Յայց ըզհետ խոկոյն հասեալ ասէ առ նա կայիիափա.
« Օրէնք մեր վըճուցին եթէ պարտի դա մեռանել.
Զի որդի Աստուծոյ զանձն իւր առնել մըտաբերեաց »:

Երկեաւ Պիզատոս ի լուր անուանն աստուածորդւու.
Խոսվեալ եմուս յապարանսըն եւ եհարց մանդ ըզթիսու.
« Ազէ ասա, ուստի՞ ես դու ». եւ Յիսուս չետ պատասխանի:
Պիզատոս զայրագնեալ ընդ այն ասէ. « Զիօսի՞ ընդ իս.
Ո՞չ գիտես եթէ յիմ ձեռս են կեանք եւ մահ քո զըլիսվին »:
Պատասխանի ետ Յիսուս. « Ոչ ունէիր դու յիմ վերայ
Խվանութիւն եւ ոչ մի, թէ չէր որւեալ քեզ ի վերուսու.
Եայց մեղապարոք են նոքա որք ամբաստան լինին զինէն »:
Պիզատոս գարձաւ այսրէն ուր ժողովեալ կային Հըրեայք,
Որք յիւրոց կերպարանացըն խելամուռ մըռացն եղնալ,
Մեծածայն գոչին ընդդէմ նորա եւ ասէին.
« Եթէ զայրդ արձակես, ոչ բարեկամ ես դու կայսեր.
Հակառակ է կայսեր, որ կոչէ զանձըն թագաւոր »:
Դատնացաւ Պիզատոս, այլ եւ մեղկեալ վատթարացաւ.
Եւ մինչ զայլ հնարըս թողեալ՝ զամբոխն երգիծանէր,
Նոքա դիմեալ խորխուաբար եւ ըզֆըրկիչըն պաշարեալ,
Զարաշտր յազդանակաւ առեալ տարան ըզնա ի մահ.
Խոկ վատասիրտ Հոռվմայեցին չոգաւ յիւր վանսըն թաքնաբար:
Խոկ



ԿԼՈՊԵՏՈՎԻ

ՄԵՍԻԱԿԱՆ

ԵՐԳ ՈՒԹԵՐՈՐԴ

ԿԼՈՊԵՏՈՎԻ

ՄԵՍԻԱԿԱՆ



ՆԱԽԱԳՐԱԿԱՆԻ

ԵՐԳ ՈՒԹԵՐՈՐԴ

Ելովա ազդ առնե յերկինս զմօտաւոր մահն Յիսուսի: Լացուցանէ շուրջ զլար-
ձամբան Գողգոթայ զհրեշտակս երկրի եւ նուիրագործէ զվայր մահուան Մեսիայի:
Պաշտէ զՄեսիա, մինչ նա վլաչափայան բարձեալ զայ: Գարրիել զչոփիս նախա-
հարցն առեալ աճէ յարեգակնէ ի լեան Զիթենեաց: Մինչ Աստանայ եւ Ադրամե-
լէք թեւեածն յաղթողաբար շուրջ զՄեսիայի, Ելովա հոսէ զնոսա գահավէժ ի
ծովն Մեռեալ: Յիսուս հասեալ ի Գողգոթա, խօսի առ որս աշխարհն զնա: Եկեալ
առ ոսո խաչին, մասնի ի ձեռս խաչահանուաց: Աղօթք Ադամայ: Աստեղք ի
սահմանեալ կէտ ընթացիցն մամանեալ, յայտ առնեն յերկինս զժամ խաչելու-
թեանն Յիսուսի: Լուս արարածք համօրէն: Հայի Հայր Անրին, մինչ հանեն զնա
ի խաչ: Ելովա ծանուցանէ սիեղերաց զհեղումն արեան նորա: Մեսիա ինդրէ թռո-
զութին վասն մարդոյն: Դարձ միոյ ի կախելոցն չարագործաց: Արբիէլ աճէ հան-
դէպ արեգական զչոփիս մարդկան չեւ եւս ծնելոց: Խաւարի արեգակն եւ շարժի
երկիր: Զարչարանք Յիսուսի ի խաչին: Արբիէլ աճէ յերկիր զչոփիս սերնդոց մարդ-
կան հանդերձելոց: Յաննէ մրբիկ և անկանին շանթք ի ծովն Մեռեալ: Յամբանալ
Ելովա յամոռն Աստուծոյ՝ պատահէ երկոցունց հրեշտակացն մահու առաքելոց
յերկիր, որք գան եւ եօթնից շուրջ զիսալին սաւառնեալ յածին: Ասոկումն նախա-
հարցն ի տեսանելն զնոսա: Աղօթք Եւա, եւ միոյ ակնարկութեամբ Փրկչին յա-
ռանդէ զհանգիստ կենացն անվախանից:

Ով որ տեսեր ի Ախով ըզսրբագոյնն յերգիչս կին
Եւ ուսուր ի նմանէ, մինչ նա Հոգւոյն ազգմամբ ոգէք
Թէ զիարդ Բարձրեալն եթոյ ըզմեծ մեռեալն ի ժամ մահուն,
Օ՞ն ուսու եւ զիս, Մուսա, զիտակդ երկնիցըն խորհրդոց,
Եւ քեզ նուիրելոյս կըթու քայլից լեր առաջնորդ
Եւ քեզ զիշեր խաչեցելոյն. յահեղահրաշ սըրբարանին
Ընդ զիշեր խաչեցելոյն. յահեղահրաշ սըրբարանին
Կամիմ զիտել զօրհասականն, եւ զառկայծ աչս եւ զմահ ի դէմսն,
Կամիմ զիտել զօրհասականն, եւ զառկայծ աչս եւ զմահ ի դէմսն,
Ըզմէրսն ամենազեղս եւ զհաշտարար կայլակս արեան,
Եւ թէ զիարդ բնդ մահուն ոգորեսցի նա սարսուալով,
Եւ թէ զիարդ բնդ մահուն ոգորեսցի նա սարսուալով,

Եւ ի մըթան խոնարհեալ ըզգլուի իւր սուրբ, լուսցէ ի սպառ:
Յերեսացն Աստուծոյ սաւառնացեալ գայր Ելովա
Գոնդ անտես յանմահից, այնպէս սլանայր շոյտ ընդ երկինս,
Ի ձափում զերկնաւոր կալեալ պլսակ եւ զփողն յաջում:
Անդ հրապարոյն Եին քրովեէն ազգեաց յերկինս ըզպատգամ զայս.
« Հսկըսցին հանդէսք տօնից, եւ ի հանուրց արեգականց:
Ելցեն օրհնութիւնք յաթոռ վերնոյ գատաւորին:
Եհաս ժամ զիշերոյն եւ զողջակէցն առեալ բերեն »:

Երկինք համօրէն լրան զբարբառն գոչողին,
Որ անդէն սլացեալ ի գայր թեւէք զբարձամբքըն Գողգոթայ:
Ի ձայն նորին՝ շուրջ զիւրեւ ժողովեցան հրեշտակը երկրի,
Յօրինեալ բոլորակ շորջապարոյր բողածաւալ:
Ելովայ թողեալ զնոսա եւ վեհ զնացիւք սաւառնելով՝
Եկն եւ էջ ի կատարըն Գողգոթայ եւ անդ եկաց.

Ե վերայ երեսաց խոնարհեցաւ երիցս յերկիր.
Յուսն ապա կացեալ անդրէն եւ ըզբազուկսըն տարածեալ
Կարկառեաց ի բլուրքն կոյս եւ հայեցաւ ի Մեսիայն,
Որ շուրջ պատեալ ի Հրէից՝ ի հեռուստ զայր դանդաղաքայլ,
Քան խաչին՝ առաւել ծանրաբեռնեալ մեղօք մարդկան:
Անդ ըզբազուկսըն վերամբարձ կալեալ՝ ասաց զայս լըլովա.
« Լուր, երկին, եւ ուրախ լեր. լուր եւ դուռ, գժոնիք, եւ դողացիր:
Յանուն լիին եւ այնր որ զայ հեղուլ զարիւն իւր աւագիկ,
Յանուն Հոգույն, որ զլոյս երկնից ծագէ յոգիս մեղաւորաց,
Նուիրագործեմ զայս բլուր, ըզվայր մահուան Աստուածորդւոյն.
Երիցըս սուրբ է Բարձրեալն, որ էր եւ է եւ եղիցի »:

Այնպէս կայր հիացեալ անմահն յասելըն զայսոսիկ,
Զի փայլը ճառազայթից իւրոց շիջեալ ազուացան:
Բայց ոչ հանդուրժեալ ի լընութեան կալ ընդ երկար,
Ըզծուսըն իւր մածեալս խոնարհեցոյց ի վայր առ նա,
Որ ընդ բեռամբ խաչափայտին կորացեալ զայր գեղեւելով,
Եւ անկեալ յերես յերկիր՝ մատուցանէր զայօթըս զայս.
« Արարիչ եւ մարգասէր, որ ի սեղանըն մատչիս արդ,
Ի մեռանել ըզմահ չըքնալ եւ սքանչելի քան զամենայն.
Որ տրզայ եղեալ լացիր ի քարայրին Բեթլէմի,
Մինչ երգէաք օրհնութիւնս, իսկ այժմ ի զալգ ի Գողգոթա՝
Զարմացումնըն կայ լըռեալ, զի առաւել եւս հըրճուեսցի.
Որ առնես զործըս բարիս, բարձունս եւ վեհս եւ փառաւորս
Եւ յերկիր այսրէն ածես զանմեղութիւն երկնահաճոյ.
Կենդանարաբը մեռելոց, բարձող մահուն յաւիտենից,
Կամ որպէս կոչեն մարդիկ, զառն ի զենումըն նըլիքեալ,
Լուր խորոց սըլախս հայցման զոր այժմ առ քեզ մատուցանեմ,
Կացեալ ի տեղուջ յոր ընդ հուաք քոյդ հեղիցի արիւն:
Ի շիջանել աչացըր քոց եւ մինչ մահու դալուկն յետին
Ըզքեւ ծաւալի, ւերկինք երկնից փախչին զողմամբ,
Եւ ի քեզ յօրհասականըդ պըշուցեալ հայր սոսկ ին,
Զօրացո զիս ի միջոյ թանձըր մըթոյն պատելոյ զիեւ,
Զի մի անօգնական երերագին նուաղեալ անկայց,
Այլ ըզմահ քո տեսից բատուերամած մըուայլ աչօք,
Մինչ զինեւ տիեզերք տասանիցին ի խաւարի:
Յառաջնոյ անտի մարդոյն մինչ ի վերջինն յադամայնոց,
Որոց փողն յարութեան տացէ նորոգ կենդանութիւն,
Լըլիցին բընաւք ըզձայն քո հաշտարար, յորժամ դարձեալ
Հասուիչ եղեալ զոչեսիս թէ՛ կատարեալ է ամենայն:

Վա՛շ հոգւոցըն փըրկելոց, որք ահա զան էի ցընծութեամբ,
Եւ հանդերձա նոցա փայլեն, արեամբ զարինըդ լըւացեալք »:
Յուն եկաց Ելովա, եւ ըզհրեշտակս երկրի սըփոեալ՝
Յիր այսր եւ անդըր կարգեաց ըզգագաթմբըն Գողգոթայ:
Կէսք խըմբին յամա մի ցածուն, այլք ծածկեն զլայն թիկունս լերանց.
Այլք դադարեն ի մեղմաշարժ մայրից կատարըս մըտախոհք.
Իսկ Ելովա մեկնեցաւ եւ ել ի ծայրըս տաճարին,
Ուր ժողովեալ էին դասք պաշտօնէից ահաւորաց
Վերնոյ տեսչութեանն, որ ի հեռուստ վարէ զաշխարհ,
Հըշտակք երկրի, վերակացուք գառաստանաց ևազգի մարդկան,
Եւ պահպանք քրիստոնէից եւ վեկայիցն հանդերձելոց:
Գաբրիէլ, որ ի գունտ արփոյն յըլեալ էր ի Փըրկէէն,
Քաղցրաձայն հընչմամբ թեւոցն էջ ի փաղփուն տաճար նորին,
Եկաց յանդիման խըմբից հոգւոցըն նախահարց,
Եւ ցուցեալ գողգոջուն աշով զՅիսուս, ասաց նա զայս.
« Մօտ եկայք, նախահարք, զի կարիցէք նըկատել քաջ.
Փըրկին ըզիսըն բարձեալ՝ ի մահառիթ բլուրն արդ տանի:
Ի բարձանց կըրկնակատար լերինդ, ուր նախ դատեցաւ նա,
Տեսանիցէք զարեանն հեղումն առ սէր որդւոցդ եւ վասըն ձեր,
Ի փըրկութիւն սերընդոց չեւ ծընելոց ի կեանս անմահ »:
Զայս ասաց սէրովքին եռանդնալից, եւ նորք լուռ
Ըզհետ իւր գընային զըւարձախուըն թազծութեամբ,
Զընթացսըն երագեալ իւրիւ ըզթոփչըս մազթանաց
Ճախրելոց աստեղց յաստեղս ի վառ սըրտէ աղօթողին,
Եւ Գաբրիէլ յասաջոյ կարապետէք պայծառ զատուն:
Ի մերձիւ նոցին ի լեանըն Զիթենեաց, կանխեալ Ագամ
Ոնդը հասեալ՝ անկաւ խոնարհ, եւ համբուրեալ զերկիր՝ ասէ.
« Վերըստին տեսանեմ ըզքեզ, երկիրդ իմ մայրէնի.
Անդըստին յերեկոյէ անտի մահուս՝ ընդ բազում զարս
Ի քո խաղաղաէս ծոցիդ, ովք հանգի, հանգուցեր զիս,
Եւ այլ ոչ եւըս տեսի զգաշտուըդ խընհելուս մեռելովք:
Ողջոյն ձեզ, ուկերք մարդկան, ուուք յարիջիք, ովք որգեակք իմ:
Արդ իւր մահուս ցընծութեամբ եւ ողջունեմ ըզժամըս զայս,
Յոր բարձան յերկիր անէծք, եւ օրհնութեան հընչեաց բարբառ:
Յառաջըն փառք փըրկողին, որ ահա զայ մատնիլ ի մահ »:
Մատուցին փառք փըրկողին, որ ահա զայ մատնիլ ի մահ:

Զայս ասէր, եւ ըզմըսաց իւրոց խորհուրդըս թաղծագինս
Արգելեալ ի խորս հոգւոյն, կայր եւ հայէր լուռ անբարբառ:
Իսկ Ելովա, որ կացեալ ի տաճարին սըրբոյ կատարն,
Ի բարձանց անտի զգալուստ նահապետացն յակն արկանէր,

Դարձուցեալ զերեսըս իւր՝ եռես անդէն ըգլատանայ
Եւ ընդ նմա զԱղբամելքք, որք ըգխաչիւրն սաւառնեալ
Ընդ օդըս ճախրէին յոխրտապանծ վայրագ խընդիւ,
Յուշ ածեալ զոր զործեցին եւ զոր յապայսըն զործեցին,
Եւ ի թոփչս անդ իւրեանց առեալ չըրջան մեծատարած,
Եւ երեալ քան զամպս ի վեր, յերկնից կամարս հասանէին:
Ելովա զարդարեալ սքանչելաշուք փառօք իւրովք,
Եւ լուսով մեծի աւուրն երեւելոյ փայլեալ պայծառ,
Ի տաճարէն սըլանայր ընդգէմ յաւերժ մեղապարտից:
Արհաւիք աստուածեղէնք յածէին շուրջ զանձամբ նորա.
Մեղմ սըղոփք փոխէին ի փոթորիկ ահագնամունչ.
Յընթանալ իւրում զընացըն էին հանգոյն զնացից զօրու,
Ոյր ընդ ոտիւք զըղբրդեալ տատանիցին ժայռք ապառածք.
Սուրային յառաջոյ նորուն որոտք եւ փայլակունք:
Հոգին ապըստամբք լրւան զգալուստ իւր եւ տեսին,
Եւ ընդ փայր ջանային թափուցանել զգարմանս իւրեանց:
Առին ըզկայ, եւ առաւել մըթագնեցան երեսք նոցուն.
Թուէին նորա երկու սեաւ վէմք կանգնեալք ի խոր տարտարոսին:
Զուարթնոյն հասեալ իրը ըզշանթ, եկաց հանդէպ եւ խօսեցաւ.
« Ո՛վ դուք, զոյց զըժոփք եւ եթ զիտեն պտտմել զանուն,
Օ՞ն ի բաց մեկնեցարուք ի նուրիրական վայրաց ասոփ,
Ուր աչք ձեր տեսանեն զանմահից ծիր լուսապայծառ.
Մինչ յոր վայր ծաւալին եղանելեացն յետին նըշոյլք,
Անդ չէ ձեզ մարթ սողալ յերկրի եւ կամ ընդ ամպս արփաթեւել »:
Զայսոսիկ սերովէն առ ապըստամբսըն տայր պատուէրս:

Այլ հիկէն կըրկին մըռայլ ամպրոպք հրոսեալ ի գլուխ լերանց,
Եւ ի ծոց իւրեանց ըզմբինս որուածայնըս յարուցեալ,
Ահագնադղորդ թընդմամբ զուան ընդ ծամածուռ հովտացըն խորս,
Մինչեւ մըրըիկ սաստկաշունչ հասեալ ի բաց վանէ զնոսին,
Նոյն եւ նորա խորհէին առ Զըւարթունն առնել զարծուած:
Առ վայրագ զազանութեանն եւ վրէժմընդիք ժըպիրն քինուն՝
Ղզյոնսըն պոըստեալ՝ թաւալէին աըս հրացայտ:
Անդ ելովա հայեցեալ սաստիւ յերեսս իւրեանց՝ ասէ.
« Լըոեցէք եւ փախերուք. թէ իմ եկեալ էր զօրութեամբ,
Զոր ինձ եւ բարձրեալըն Տէր, անդէն շանթիւ բարձրը բազկիս
Ըզձեզ վըտարէի հալածականս ի տեղուջէս.
Գամ սոսկ յանուն Որդւայ մարդոյ, որ զիսաչն ահա բարձեալ բերէ.
Օ՞ն յանուն յաղթողին անդընդայնոց խոյս ոտիք ասոփ »:
Ծնդ բանին փախեան նորա, նըսեմացեալք քան ըզգիշեր.

Խուճապ արհաւրաց պընդէալ զհետովք քայլից նոցին,
Ընդ աւերակըս Գոմիրայ վարէր զնոսա ի ծովն Ազոփից:
Գըւարթունին եւ նախահարք տեսին զհապեալ փախուստ նոցուն,
Մինչ քրովէն այսրէն փառօք զայր յաշտարակըս ուաճարին:
Իսկ Ցիսուս հասանէր յոտըս բըլրոյն մահաբերի,
Խոնջեալ վաստակաբեկ, յայսկոյս եւ յայն գեղեւելով:
Արինոսուշու ամբոփ մարդկանն յայնժամ կալու զոմն ուղեւոր,
Որ ամիւ իջանէր ընդ զասիվայրըն Գողգոթայ,
Եւ եսուն նըմա բանալ ըգիաչափայտ պարտասելոյն:
Ի մէջ ժողովըրդեանն՝ որ ըզկընի նորա երթայր,
Էին եւ կանայք, որ զնա կոծովք աշխարէին.
Ոզիք դիւրազորովք, սակայն յարեալք ի սընոտիս,
Եւ զեռ անկարովք ի ճանաչել լիով զԱստուած.
Վաղանցուկ գութն այն իւրեանց ըզգայական էր մահաւանդ:
Քան ի սըրտիցըն բըլիկալ ազնըւական խանդազատանք:
Լըւաւ զովը նոցին Ցիսուս, գարձաւ ասաց նա ցընոսա.
« Գըստերիք Ապղիմայ, մի՛ լայք ասոէն ի վերայ իմ,
Այլ լացէք ի ձեր վերայ եւ ի վերայ որդւոց ձերոց:
Եկեսցին աւուրք ցաւոց անդոհականը՝ յորս ասիցեն.
Երանի ամլոց եւ բնաւ որովայնից՝ որ ոչ ծընան.
Երանի՛ եւ ըստեանցն իցէ որ ոչ դիեցուցին.
Անդ նորա սկըսանիցին յայնժամ ասել Երանց՝ բըլրոց,
Զի անկցին ի գլուխ իւրեանց եւ ծածկեսցին զամենեսեան:
Զի՛ նոդ փայտ դաւար թէ զայր ասմեն, իսկ զի՞նչ ընդ չորըն լինիցի »:
Ցիսուս ի սեղանոյն մեծի կատարն եկեալ ենաս,
Եւ ի վեր հայեցաւ յամենակալն դաստառ:
Անդ յայնժամ խաչանանուացն առեալ ըգիաչն յուսոց իւրոց,
Ի կոյտս ոսկերացըն մեռելոց կանգնեցին զայն,
Որ վերամբարձ ընդ երկինս արձանացեալ եկաց անշարժ:
Ըգունական զայն սուրբ տիւ լուսաւորէր գեռ լոյս քաղցրիկ,
Եւ մանունքն յարարածոց շընչին զօդ կենդանարար.
Այլ յական թօթափել ըսկըսանէր ահա երկիր
Ի թափուն անդընդպային խորսըն սարսկ մեղմ երերմամբ.
Ի վերայ երեսաց երկրի յառնէր մըրըիկ հողմոյ,
Որ փոթորկեալ մըրընչէր ի սորս ալրից զահաւանդաց.
Սասանէր եւ խաչափայտն, առ որով կայր Աստուածորդին:
Ետես զայն Ադամ եւ ոչ կարաց սիրու իւր ժուժալ.
Հետես զայն Ադամ եւ ոչ կարաց սիրու իւր ժուժալ.
Հերարձակ, հրափայլ այտիւք, թեւատարած դողդոշ բազկօք

Մինչ կայր հայէր, լոյս յերկնից փայլատակեաց յաշըս նորին։
Ոչ եւս այլ այնուհետեւ թըւէր նա մարդ մահկանացու։
Լայր առ խընդին, ցընծութիւն, կենդանութիւն անմահական,
Սարսուռ, թափիծ եւ զարմանք հեղան ողջոյն յանձնն նորին։
Ըզգեղումն իւրոյ հոգույն յայտնեալ բանիւ՝ յաղօթըս կայր,
եւ հրեշտակը լըսէին՝ մինչ յաղօթել իւր ասէր նա.
« Ոչ կարեն սերովեէք տալ քեզ անուն ինչ սեփական։
Ընկրղմեալք ի սէր քոյին եւ զանհուն փառսդ ածեալ ընդ միտ,
Յարտոսըր լուծանին եւ լըութեամբ պաշտեն ըգքեզ։
Իսկ ես կարգամ ըգքեզ որդի, եւ լըուեալ լամ իբր ըզնոսա։
Իմ որդի է Յիսուս. ո՞հ, եւ զիարդ հանդուրժիցեմ
Սյաբանոյ հըբճուանաց եւ թաղծանաց միանգամայն։
Ո՞վ հրեշտակը, որ կայիք յառաջ քան զիս, այլ ոչ քան զնա,
ի վայր զաշուրդ դարձուցեալ տեսէք գորդին իմ ըզՅիսուս։
Արդ օրհնեմ ես զերկիր, օրհնեմ ըզնոյն յորմէ ստեղծայ։
Ո՞վ բերկրանք, որք զանմահից անզամ ըզսիրս բաւեն լընուլ։
Քանի մեծ եւ անհաս են խորք մըտաց աստուածութեան։
Զիարդ վերնոցըն քաղցրանան նրկիրականքդ այգորիկ ժամք,
Որք ըքնաղ ըսքանչեաց գործովք զիրեարս յաջորդելով,
ի սրաթոիչ թեւս իւրեանց բարձեալ բերեն իւրաքանչիւր
Զանանց երանութիւնս, յորս եւ ես միշտ վայելեցից։
Տուք ըզբարբառ ձեր ինձ, երկինք, զի գոչեցից ընդ տիեզերս։
Ամբարձ ըզգլուխու ի հողոյ, այսր արի եկ, ով ազգ մարդկան,
Գեղեցիկ զարգարեալ յալերսահայց արտօսր աչաց։
Առ բացելով տապանաւն աւագիկ կայ Սուրբըն սըրբոց,
Որ մահուամբ իւրով ըզձեզ՝ ըզսիրելիս իւր վերկեսցէ։
Որ ընակէքդ ընդ յարկաւ ոսկեհեղուն ապարանից,
Քզպսակս ի բաց երեալ՝ փութացարուք այսր հասանել։
Եկայք եւ դուք, որք յանշուք ի կաւակերտ հիւզուն կայցէր։
Այլ, աւակ, ոչ լըսեն նորք զբարբառ իմ խանդակաթ,
Որպէս եւ ոչ այնոփիկ զորքս ծածկէ մահն ընդ շիրմաւ։
Բայց դու, բազումողորմ երկայնամիտ համբերող Տէր,
Որ արդ պատարագիս, կատարեսցես դու զամենայն։
Մերձ ի խաչն ահա մատչիս. ով քանի սուգ անպատմելի
Մըխեալ ի հոգույն խորսըն ներփինս անցանէ թափ։
Ասուումծ բարձրեալ, որ ըզՓըրկիչըն լըքանես ի ժամ մահուն,
Դու զիս զառաջին ըզմեղուցեալըս զօրացո։»
Ազօթէր այսպէս Ազամ. իսկ Յիսուս մօտ ի խաչն եկեալ,
Ամբարձ զաջն, եւ հանդէպ իւրոց դիմացըն կալեալ զայն,

Յերկիր խոնարհեցաւ եւ խօսեցաւ նա բանս անհասս
Ամենայն սերովեէից եւ համայնից եղականաց։
Եւ բարձրեալն յաթոռոյն արար նըմին պատասխանի։
Ի ձայնէ պատասխանոյն հրնչեցին խորք սըրբարանին,
Եւ աթոռ Կատաւորին երերելով սասանեցաւ։
Մինչ դասք խաչանանուացըն մատչէին մօտ առ Յիսուս,
Անդէն գունաք արփիանձէմք, մահուան Փըրկչին ազգաբարպողք,
Յիւրեանց ընթացիցն հասեալ ի կէտ, առին ըգկայ.
Լըուեցին բեւեռք նոցուն՝ յետ մեղմ հընչմամբ որոտալոյ.
Տիեզերք համօրէն դադարեցին ի լըութեան,
Ազգեալ ընդ երկինս ողջոյն ըզժամ պատարագին.
Եկաց եւ երկիր, կազան չարաց եւ գամբանաց.
Գուարթունքըն բոլորով անմահութեանըն զօրութեամբ
Դէսակըն կալեալ բեւեռեցին զաշս ի Յիսուս։
Հայեցաւ եւ յաւերժ էն, կալեալ զերկիր՝ որ տապալէր.
Եւ Յիսուս հանաւ ի խաչ։ Անձն իմ, որ եսդ եւ գու անմահ
Ոչ բնդհատ ինչ քան զանմահան յայնժամ կացեալս ակընկառոյց,
Ոչ բնդհատ ինչ քան զանմահան յայնժամ կացեալս ակընկառոյց,
Որ հանդերձալ ես ըզնորա խոցուած վիրացըն տեսանել,
Որ զգքէւ քով, եւ խոնարհեալ յորըս խաչին՝ զիրկս արկ նըմին,
Մինչեւ ուրեմնըն կարասցես դողդոջ ձայնիւ յօդել բարբառ։
Մինչեւ ուրեմնըն կարասցես դողդոջ ձայնիւ յօդել բարբառ։
Որպէս թէ մահն ամենազօր տարածանէր ընդ տիեզերս,
Եւ ընդ աշխարհս համօրէն նիրհէին լուռ մարմինք մեռեալք,
Եւ ոչ ի վերայ երկրի լինէր ոք կենդանի,
Այնպիսի յայնժամ վըսեմ եւ մահական խոր լըութեամբ
Հըեշտակը եւ նահապեաք ի խաչելեալըն հայէին։
Այլ յորժամ ընդ մահուն զօրազունի քան զամենայն
Ըսկըսաւ ոզորել անմահական հոգի նորուն,
Հիացումըն հրեշտակացըն փոխեցաւ յարտօսր, ի խինդ,
Եւ երկինք հընչեցին նոր օրհնութեանցըն բարբառով։
Եւ երկինք հընչեցին նոր օրհնութեանցըն բարբառով։
Եւ անդ հանգոյն շառաչման արշաւասոյր ճեմոց արփեաց
Գոչեաց մեծածայն. « Հեղու արիւն կենարարին ».
Եւ ըզնոյն կըրկնեաց բարբառ ի խորս անեզք անբաւութեան.
Եւ մինչ լուռ ըսքանչացմամբ խոյանայր զայր յերկնից յերկիր,
Տի զարմացմամբ սլացաւ սաւանաթեւ յերկինս երկնից,
Տեսանէր կառուցեալս ի գունսու արփեաց սկզբանս ոսկիս,
Առ որովք տօն կատարէին դասք վեհագոյն քերովեէից։
Բոցք սեղանոցն, իեր այգուն շոգք, վերանային յաթոռ էին,

ի խորհուրդ արիւնագեղ պատարագին մասուցելոյ
ի սեղան խաչափայտին. ովք երկնահրաշ չըքնաղ տեսիլ:
Այսպէս ծերզն լնորելոյ ժորովը ըրդեանն իսրայելի
Երբեմն զԱսուուծոյ փառաւն տեսին ի գլուխ Ոինայ,
Եւ ի վերոյ տապանակին, յորում հանգչէր Ոուրբըն սրբոց,
Յորոտագոչ ամսո ամբանայր յայտնառեսիլ սիւն հրանքայլ,
Յառաջնթաց կարապետ ճանապարհի սըրբոյ ազգին:

Իսկ Յիսուս ներկեալ արեամբ՝ արկ զաշս յամբոխ անդր Հըրէից,
Որ եկեալ ի Սաղիմայ՝ խըսնեալ կայր մերձ յուրզ խաչին,
Եւ գոչեաց. « Հայր, թող դոցա, զի ոչ գիտեն թէ զի՞նչ զործեն »:
Անշըռնչ զարմացմամբ լըւաւ ամբոխն ըզձայն սիրոյն,
Եւ զաշս ի վեր ամբարձեալ ի Սեսիայն արիւնազանգ,
Տեսին զի էր յանօրինակ մահուն ի զոյն հարեալ դալկան.
Զայս կարող էին միայն նըլկատել աչք մահկանացուք.
Բայց պըշուցեալ ի ներքսափոյնսըն հոգետեսքըն նախահարք,
Տեսանէին թէ զիարդ պատերազմէր ընդ օրհասին,
Որ չիմէր յաղթել նըլմա, թէ չէր յըլեալ ի բարձրելոյն.
Ո՛րաէս սարսուռ սաստկագին սողէր ի սիրո իւր շընչասսպառ,
Մինչ լըքեալ ի Զօրէ իւրմէ կախեալ կայր ի խաչին.
Որպիսի առատագեղ ուխք փըրկութեան եւ հաշտութեան
Յարենէ անտի վիրացն աղբերացեալ ծաւալէին,
Մինչ զաշս յերկինս ուղերձեալ խընդրէր անդորր ինչ հանգըստեան,
Եւ հանգիստ ոչ գոտանէր. եւ ի վայրկեան իւրաքանչիւր
Մեռանէր ըզգառըն մահ, առանց ինչ դիւր գըտանելոյ:

Էին եւ չարագործք երկու խաչեալք յայս կոյս եւ յայն.
Զի վըճիռ բարձրելոյն եւ կեցուցչին հաճութեան կամք
Ըզնա նուաստացուցեալ իջուցին յայդ անարգութիւն:
Մին ի նոցունց, խըստասիրո եւ հընացեալ աւուրբք չարեաց,
Խըրդենի մըւայլ դիմօք զարձաւ ի Տէրն, եւ ասէ ցնա.
« Ո՞չ Քրիստոսն իցես դու. ապրեցո զմեզ եւ զանձըն քո.
Եթէ որդի ես Աստուծոյ, էջ յանիծեալ փայտէ այտի »:
Յայնժամ միւս աւազակն, երիտասարդ ոմն հասակւ,
Որ չէր չարասիրո, սակայն յարբունը մանկութեան
Հրապուրեալ էր ի չարիս, անդէն դառնայր ի զգաստութիւն,
Եւ զընկեր իւր սաստելով՝ պատասխանի տայր եւ ասէր.
« Զերկընչիս դու յԱստուծոյ, զի եւ դու կաս ի նմին պատժի,
Եւ մեզ կան առ գուրս հասեալ մօտալուռ մահ եւ դատաստանք:
Մեք արժանի հատուցումն առնումք գործոց մեր յիրաւի.
Դա սակայն ապիրատ ինչ ոչ գործեաց ամենեւին »:

Զայս ասէր, եւ անդէն ի Կենարաբըն դառնալով՝
Գուն գործէր դէպ ի նա բոլոր անձամբըն խոնարհէլ,
Եւ ի կըքէն յորդագոյնս հոսէր արիւնն ի խոցուածոյն.
Ինքն ոչ միտ եկեալ արեանն եւ ոչ վիրացըն բացելոց,
Կայր ի վայր խոնարհեալ, եւ առ Փըրկէն աղաղակէր.
« Յիշեա զիս, Տէր, յորժամ զաս այսրէն քոյովդ արքայութեամբ »:
Աստուծահրաշ քաղցրութեամբ ժըմնեալ Փըրկիչըն կիսամեռ,
Հայեցաւ ի մելաւորն ըստըրջացեալ, եւ ասէ ցնա.
« Ամէն ատեմ քեզ զի այսօր իցես ընդ իս ի դրախտին »:
Արքը սարսուռ կալաւ ըզնա՝ յորժամ լըւաւ զբանըն կենաց,
Ոյլը ազգումըն ծաւալեալ զեղաւ բոլոր ի խորս հոգուոյն.
Դողային երիկամունք իւր ի տեսիլ երանութեանն,
Եւ ոչ եւս այլ այնուհետեւ զատանելով զակն ի Փըրկէն,
Յըզունչ իւր յետին հայէր ի նա եւ արտասութէր:
Այս քանի ցընծութիւն յետ այնքանոյ չըւառութեան.
Որպիսի քաղցրութիւն երանականըն վայելից:
Ո՞վ է խաչեալդ առ ինեւ, այրդ այդ բարի, արդար եւ սուրբ:
Ո՞ն, ի վեր, ի վեր է նա եւ առաւել ոք քան ըզմարդ,
Որդի Զօրն յաւիտենից եւ առաքեալըն Մեսիա.
Բարձր է յոյժ եւ հետի արքայութիւն իւր փառաւոր:
Ալ իբր յայդ մահ եւ յեւ ի վայր մինչեւ առ իս խոնարհի գա.
Ոչ բաւեմ մինել հասու, այլ իմանամ զի ստեղծ զիս նոր,
Ի ժամ վախճանիս կենարծեալ զանձն իմ այսրէն:
Օրն եսդու յաւիտենից յաւիտենից իմոցըն խորհըրդոց,
Օրնեցից յաւիտենից զերիկոյ վեհագունին ի հրեշտակաց.
Որ եսդ յոյժ զերիկոյ ստեղծագործէլ զիս վերըստին,
Զի չէր մարթ հրեշտակի ստեղծագործէլ զիս վերըստին,
Եւ ըզմիս իմ յայդ բարձունըն համբանալ մինչեւ յԱստուծուած:
Արդարեւ Աստուծա ես դու, եւ ես միշտ քո եմ յաւիտեան »:

Խորհէր նա զայսոսիկ, ի հիացումն յափշուակեալ:
Յու եւ հայէր, ամենայն ժըմուէր առ նա յերկինս՝ յերկրի,
Եւ էր յիւր վերայ իշեալ խաղաղութիւնն աստուծենէն:
Յիսուս ակնարկեաց առ Աբդիէն անպարտելի,
Որ թողեալ ըզպար Զուարթնոցըն խըմբելոց ի Գողգոթա,
Եկն եկաց առ խաչին, եւ ի Փըրկէն էառ պատուէր՝
Ածել յետ մահուն առ ինքըն զաւագակըն զայն փըրկեալ:
Առ գունդըս Զըւարթնոցն անդրէն դարձաւ եկն Աբդիէլ,

Ոյր փոխանակ ըգհեշտակըն մահաբեր կարգեաց Աստուած
Առնելո պահպամութիւն հանդէպ գըրանցըն դրժոխոց;
Առ հարցուածըս խըռնելոց զիւրեւ Զուարթնոց պատախանեալ
Ասէ Աքդիէլ. « Ուրախական տուաւ ինձ պատուէր,
Ըգիւրկեալդ յետ մահուն առ փըրկագործն առեալ տանել:
Յորդէ յիս խըռնութիւն, ցորչափ լինիմ ես մըտախոհ՝
Զի զայր մի մեղաւոր, զարդարացեալն յայնըմ պահու
Յոր հեղու վասն ազգի մարդկան արիւն պատարագին,
Ըգհոգին լուացեալ արեամբ եւ մաքրազարդ փայլեալ գեղով
Եւ ընծայեալ վերըստին առ իւր Հաստիչն յաւիտենից,
Հասանէ ինձ ընդ հուակ կացուցանել հանդէպ Փըրկչին:
Օրնեցէք զիս, Զըւարթունք, տեսեալ զիմ զայս երանութիւն » :

Այսպէս զիւր կընքէր ըզքանսըն սերովէն բարեբաստիկ:
Խոկ Ուրիէլ, պահպան հրեշտակին արեգական, որ կայր արդէն
Ի կատարըս լերանց կանխաւ ի թոփերս պատրաստեալ,
Ի հասանել անդ ժամուն ի Քարձելոյն սահմանելոյ,
Պայծառ փայլմամբ միայնիկ սլանայր յերկինս ի մին յաստեղ,
Զոր հանդերձեալ էր տանել կացուցանել հանդէպ արփոյն,
Զի քող մըթագին եւ ահաւոր քան ըզգիշեր
Ծածկեսցէ զՄեսիայն արիւնաներկ եւ կիսամահ:
Հասեալ սերովէն ի պարունակ աստեղն այնմիկ,
Ուր կային հոգիք մարդկան չեւ տակաւին ծնելոց յաշխարհ,
Եւ ոչ ընդ փորձ անցելոց մահկանացու մարմնոյս կարեաց,
Հայեցաւ ի սերունդ ազգի մարդկան՝ հանդերձելոյ,
Եւ զանմահ անուն աստեղըն կարգացեալ բարբառեցաւ.
« Զայս պատօսմ յըդէ քեզ նա, որ գքեզ ցանեացն յանբաւութեան,
Յընթացից քոց խոտորեալ եւ խաղացեալ արշաւասոյր,
Կաց հանդէպ արեգական եւ քողարկեա զգէմբս նորին » :

Ըզպատօմ սերովէին լըւան երկինք համարուր.
Առեալ եւ աստեղն անդէն զազդրումըն բարբառոյն,
Դըզորդմամբ մեծաւ զարձոյց զորոտրնոսաւ բեւեւըս իւր.
Թընդացին տիեզերք, մինչ յահաւոր զնացըս զընտոյն
Մըրբիկք փոթորկէին, զոռային ամսգը որոտագոչք,
Լերինք տապալէին եւ ծով յառնէր լենակուտակ:
Սրովէն կացեալ ի բեւերին, ոչ ըզգընտոյն լըսէր բոմբին,
Ամնքան ի խոր սուզեալ ի խոկս՝ յառէր նա զակն ի Գողզոթա:
Մինչ աստղըն շառաչմամբ զայր ի սահմանս արեգական,
Բնակիչք նորին զարմացեալք ընդ երեւումն արփոյն նորոյ,
Աըլացան ելին ի ծայրս ամպոց բարձանց թափառելոց:

Մերձենայր աստղըն տակաւ, եւ յամբը յամբ յառաջելով՝
Կայր հանդէպ արեգական եւ զճառագայթըս իւր ըմպէր:
Լըութիւն պատէր զերկիր՝ մինչ մութն իջեալ տարածանէր,
Եւ ՚սո մըթոյն թանձրանալը դադարէին նոյնչափ եւ ձայնք,
Եւ աղօտ հեղձամըթձուկ ըստուերք սրփոնալ ծաւալէին.
Թըռչունք երկնից թեւածեալ ճեպէին լուռ ի խոր մայրիս.
Գազանք վայրի եւ սովունք իսկ ընդ նոսա ի միասին
Խուճապաւ փախչէին յանմարդացյն ծերպս անձաւաց.
Լըութիւն մահատիպ ունէր եւ զօդս առհասարակ,
Եւ անձնիր ոք տագնապեալ նըւալ ընչով յերկինս հայէր:
Տակաւ մըրայլն աղջամըջին նըսեմանայր իբրև ըզցայզ,
Մինչ յերեսաց անշարժ աստեղն արգելոյր լոյսն արեգական.
Ընդ քողով ահագնատես համատարածըն գիշերոյ
Ծածկէին զաշտավայրքըն լայնանիստք եւ լըուին:
Ծածկէին զաշտավայրքըն լայնանիստք եւ կախեալ,
Ցիսուս ի բարձըր խաչին եւ ի մըթան անդ կայր կախեալ:
Եւ քիրալն մահու հոսէր յանձնէն խառն ընդ արեան:
Այնքան խորին ափշութեամբ ընդարմացեալ էր ընաւ երկիր,
Զոր ոչ այնպէս առ շրմաւ վաղամեռիկ մուերմին ոք կայ:
Եւ ահա որպէս նա, որ գիտէ զյարգ շըքեղ գործոց,
Ի վայր հակեալ ի գամբան հայրենատէր առափինւոյն,
Եւ յաճին իւր նուիրական յառեալ անթաց անքթիթ աչօք,
Առ ցաւոցըն սաստկութեան սարսեալ զողայ յանկարծակի,
Սըմին հանգոյն ըսկըսաւ անդէն շարժել երկիր ափշեալ.
Սասանէր եւ Գողզոթա եւ խաչափայտըն բովանդակ,
Մինչ ի փիրաց խաչելոյն բըլիսէր աղբիւր անմահութեան:
Գիշեր ահաւոր պատէր զպըլուրըն մահասիթ,
Եւ ծածկէր ըզտանարն եւ ըզքաղաքն նըուսաղէմ:
Տեսանէին Զըւարթունք զի եւ իւրեանց ջինչ փաղփուն փայլք
Կին աղօսացեալք իբրև ըզլոյս անապանի:
Ամբոխ բազմութեանն ոտնակառեալ կայր առ ահին,
Եւ խոժոռ տիգօք աչաց հայէր ի խաչն ակընկառոյց,
Մինչ ահեղ կայլակօք հոսեալ արիւն կենարարին,
Անկանէր ի զլուխ նոցա եւ ի նոցին որգուցըն զլուխ:
Կամէին դարձուցանել նոքա ի բաց զաշըս իւրեանց,
Զորս նըօր արհաւիրք ըստիպէին ի խաչն հայէլ:
Իսկ Ուրիէլ ընկալեալ զողով եւ այլ հրաման մի նոր,
Ի բեւեռէ անշարժ աստեղըն խոյացաւ յերամս հոգւոց,
Որոց էր ըզգեցեալ մարդատեսակ իմըն մարմին,
Հանգունակ երեկորին կարմրատեսիլ շամանդաղից.

Մատուցեալ Զըւարթնոյն՝ զայս առ նոսա բարբառեցաւ.
 « Օ՞ն լզհետ իմ եկայք. ոչ անծանօթք ինչ եմք ի ձենջ.
 Զի յաճախ զամք մեք առ ձեզ պատգամաւորք ի բարձրելոյն:
 Նա ձեզ պատուէր տայ գնալ յերկիր, զոր ստուեր գընտոյդ լսքողարկեաց,
 Եւ անդ նըկատել զՈրդի լին յաւիտենից.
 Եւ թէպէտ առաջի աչաց ձերոց կայ գեռ խաւար,
 Եւ դեռ եւս լզնա ըբճանաչք դուք գըլխովին,
 Բայց երկնաւոր խընդից նըշոյլ երեւսցի ձեզ ի հեռուստ:
 Եկայք, հոգիք երանեալք, որոց վայելքդ այդ պահեալ կան.
 Տեսէք զիմարդ հիացմամբ համայն երկինք օրհնեն լզՏէր,
 Ում կըրկնի ծունք ամենայն եւ բնաւ պըսակք գընին ի վայր,
 Զի փըրկէ զանմահ հոգիս, զորըս հաստեաց նա վասըն իւր »:

Ասաց, թըռեաւ ընդ հոգուցըն խըռնելոց շուրջանակի:
 Զերդ յորժամ այր իմաստուն, արժանաւոր անմահութեան,
 Միայնիկ յածի յանտառն ի լոյս լուսնին ալոտաչահ,
 Եւ վարեալ ի սուրբ թեւոց հիացութեան խորհի յԱստուած,
 Անդէն բիւր մեծամեծ եւ լաւագոյն պէսպէս խորհուրդք
 Պատեն ըգճակաս իւր ըգիայլեալն ուրախութեամբ,
 Նոյն եւ սրովքին սլանայր յերկիր, ունելով շուրջ զիւրեւ զնողիս:
 Նըշմարեցին նախանարքն զանհամար դասըս նոցուն,
 Ուր տակաւ մերձենային նըշեմաստուեր ամպովք բարձամբք,
 Մեծապայծառ կազմեալ ժողով անդրանկածնունդ մտախոհ էից,
 Զաւակաց առաքինեաց վիճակելոց յանմահութիւն:
 Մայրըն մարդկան դարձուցեալ զաչս ուղերձեալս ի փայտ խաչին,
 Տըրտմախառն հըրճուանօք հայէր ի վեր եւ տեսանէր
 Զի գային որդիք նորա, սերունդք դարուց հանդերձելոց.
 Յայնժամ յահեակ իւր գողգոջուն անձամբ յեցեալ, աջոյ ձեռամբ
 Յուցանէր Ադամայ զորդիս նորին ըգբրիստոնեայս,
 Եւ պըռուցեալ անդէն ի խաչն արինազանգ՝ արձակէր ձայն.

« Տես աղէ, ծնողը մարդկան, անմահ որդիք մեր են դոքաւ:
 Ո՞ւ անուն տացի այնմիկ, որ մեռանի առ սէր նոցին,
 Եւ որովք ովսաննայիւք հնար է երգել ըզլին վիրօք:
 Եթէ արդ ծընեալ էին փըրկեալ որդիքդ այդ քրիստոնեայք,
 Մարք իւրեանց զուարթութեամբ եւ արտասուօք ածէին այսոր
 Ու ոտըս խաչին ըզբիւրաւոր հոյլըս նոցուն.
 Աստ նորա հանաչին ըզըրբագոյնն ի մահացուաց,
 Որ ելաց զառաջին լալիւնն յայրին թէթլեէմի:
 Բայց նորա ծանիցեն, Ադամ, եւ քաջ ծանիցեն յոյժ
 ՊզՄիջնորդն ուխտին նորոյ, զԱստուածորդին զայն սիրազեղ:

Որպէս հարեալ ի մրըրկէ թափի ծաղիկըն ծիրանի,
 Բազումք ի սիրելեացդ անկցին սըրով ըըռնաւորաց,
 Եւ յանկանել անդ իւրեանց՝ հանդէպ մահուն իսկ ժըմուեցին:
 Դէմք նոցին գալկահարք, աչք կըկոցեալք եւ խոցք վիրաց
 Փայլեսցեն երկնահրաշ լուսապայծառ ճառագլթիւք,
 Եւ յետին հորնչիւնք իւրեանց եղիցին երգք ուրախութեան:
 Եւ արդ ես, մայրըս նոցին, աստէն զեղում զիմ օրհնութիւնս
 Ի գոսա, ի մեծ վըկայս մեծագունին ի մեռելոց »:
 Ցիսուս զաչս ամբարձեալ՝ յերամն հոգւոցըն նայեցաւ,
 Եւ ընդ այտըս նոցուն կաթեցին շիթք անմահականք.
 Զի այնու հաշտարար սիրով կառոյց զակն ի նոսա,
 Որով արդ մեռանէր նա ի վերայ խաչափայտին:
 Ըգողիսըն զայնոտիկ կալաւ սարսուռ առ խընդութեան:
 Քընզիսըն զայնոտիկ կալաւ ամբուռ առ խընդութիւն,
 Քըթթէլ մի ական վասեցան զոյնք դիմաց ֆըրկչին:
 Այլ իսկոյն անհետացեալ՝ ոչ եւս ի նա գարձան անողիէն:
 Եւս քան զեւս հարկանէին այտք իւր ի զոյն գալկան մահու,
 Եւ զլուխ իւր ձընչեալ ընդ ծանրութեամբ մեղաց մարդկան,
 Մինչեւ ըըսիրտըն կըքէր. ըզգլուխն յերկինս ամբարձ ճըզամբ,
 Այլ գարձեալ ի վերայ սըրուին անկաւ այն ի խոնարհ:
 Ահաւոր եւ լըսին խորանածեւ գումբէթն երկնից՝
 Իբր ըզկամար գերեզմանի պարածածկեաց ըզդողութա,
 Եւ ամպ մըթագոյն շուրջ ըզիաչիւն ծածանեալ՝
 Ի վայր տարածեցաւ, եւ ի վերայ երկրի տիրեաց
 Խորին լըսութիւն, Զուարթնոց անգամ՝ զարհուրական:
 Այլ ոչ տեւեաց ընդ երկար. զի յեղակարձ իմըն թընդմամբ
 Երկիր պատառեցաւ, զող առ զոսկերըս մեռելոց,
 Եւ տաճարըն սարսեցաւ ըընուսկ կատար իւր բարձրածայր:
 Էր այն զուշակ մըրըրկի. եկըն մըրըրկին եւ մըրնչեաց
 Յանտառըն մայրից, եւ տապալեալ վըշրեցան մայրք.
 Շընչեաց եւ յաշտարակս յոխորաւապանծըն Սաղիմայ,
 Եւ գզըրդեալ սասանեցան. հողմն այն նըշան էր որուուանց.
 Ճայթեաց որուն ահագնալուր, եւ շանթն եհար ըզծովին Ազաից,
 Յարեան կոհակբըն փըրփարազէզ, եւ հընչեցին երկինք՝ երկիր:
 Տեսեալ զայն Ելովայ եւ մեծ ինչ յիւր միտուն խորհեալ,
 Կամիցաւ գէմ յանդիման նկատել զԱստուած ըզգատաւորն
 Ի մոայլ խաւարի, յահեղահրաշ ի փառս անդ իւր.
 Եւ իսկոյն ըզմորհուրդ մըսացն արդեամբք իսկ կատարեաց:
 Երիցըս խաչելոյն պազեալ երկիր, սլացաւ յերկինս:
 Մերձ յարփիս հասեալ, հազիւ գերկինց շաւիզըն նըշմարէր,

Այսպիսի զինք մէզ պատէր իբրեւ ըզմութ երեկորոյ:

Առ արփեօքըն եօթնեքումբք, ընդ որս են մուտք յերկինս երկնից,

Ընդ առաջ նըմա ելին երկու հրեշտակք մահու սքովեալք.

Ընդ տեսիլն հիացեալ, յառաջ ըզմութըս իւր վարէր:

Լուութիւն խոր տիբեալ կայր տակաւին յերեսս երկրի.

Դասք մարդկան կենդանեաց եւ մեռելոց եւ չեւ ծնելոց

Կային անշըշունչ, զաշս ի Փըրկիչըն կառուցեալ:

Անդ նախամայրն համակեալ յանհընարին աղէտ վըշտաց,

Գէտակն եղեալ հայէր յՈրդին, որ յամըր յամր անշընչանայր:

Մինչ աչք իւր առ սաստիկ ցաւոց սըրտին մըթագնէին,

Եւ ջանայր փարատել ըզմէգն յիւրոց ականողեաց,

Ետես ըզկին մի առ խաչին անշարժ եւ լուռ իբրեւ ըզմահ,

Գըլուխն ի վայր խոնարհեալ, ոտք երերեալ, դէմք ցաւագին

Եւ համակ դալկահար, աչք ի գետինըն բեւեռեալ,

Եւ զըրկեալ ի միակ ըսկոփանացն իսկ արտասուց:

Նախամայրն խորհելով անդէն ի միտրս իւր՝ ասէ.

« Ե դա մայր խաչեցելոյն. աղէտք վըշտացն ասեն ինձ զայն:

Զոր ինչ եօն ըզզացի, մինչ Աքէլ կայր առ սեղանովն

Յարեան թաթաւեալ, ըզնոյն եւ գա կրէ արդ յանձին:

Նա ինքն է Մարիամ, օրհասական որդեկին մայր »:

Զայս խորհէր, եւ սիրալիր աչօք հայէր ի Մարիամ.

Եւ գեռ եւս ընդ երկար պրընոյր ընդ դուստրըն սիրելի,

Եթէ ոչ երեւէին նըմա հրեշտակք մահու երկուք,

Որք եկեալ յաթոռոյ ամենակալ Դատաւորին,

Ի ծագաց արեւելից սաւառնէին վեհ սըլացմամբ,

Եւ յաչուն բոց, ի գէմսըն մահ, զանձամբ արկեալ ձորձ ըզգիշէր,

Լուիկ անբարբառ յառաջէին յամըր զնացիւք:

Մինչդեռ ի խաչ անդըր նորա մերձնային ահեղ տեսլեամբ,

Անդէն նախահարքն անկան խոնարհ յերեսս յերկիր,

Եւ որչափ յանմահից ի սիրտ մարթեն գլաւանել մուտ

Խորհուրդք գերեզմանի, մըտօք իւրեանց մատէէին մօտ

Ի սահմանըս ընութեան մահկանացուացըս պայմանի.

Անդ իւրեանց աչացն հանդէպ նըկարէին պատկեր մահուն,

Եւ քըստմնէի երեւոյթք մարմնոց մարդկան հողացելոց:

Երկոցուն հրեշտակացըն ժամանեալ ի ծագ բըլոյն,

Նախ զակըն սեւեռեալ յօրհասականըն նայեցան.

Ապա կացեալ նոցա յաջմէ եւ յահեկէ խաչափայտին,

Անդուստ մահագուշակ ծանըր դիմօք եւ շառաչմամբ

Եօթնիցըս թեւածեալ շուրջ ըզնովաւ առին ըըշան:

Թեւք երկու քողարկէին զուրս նոցին, եւ թեւք երկու

Ծածկէին զերեսս իւրեանց, եւ երկոքումբք սաւասնէին:

Ի շարժել թեւոց նոցին հընչէր ըրփինդ մահաշըշուկ:

Այսուէս յունկն առըն գթածի զայ ի դաշտէ ուազմին խօշին,

Յորժամ տապաստ անկանին հազարառք յարին թաթա:

Յորժամ տապաստ անկանին հազարառք յարին թաթա:

Ի նըմայ յետս ի փախուստ, մինչ տապալի անդ ոմն յերկիր,

Ինք գառնայ յետս ի գախուստ, մինչ տապալի անդ ոմն յերկիր:

Յետոյ այլք ըզհետ միմինանց ըըշետինն այր պատերազմող:

Ի թեւոց անեկակերպ պաշտօնէիցըն թուուցելոց

Արհաւիրք աստուածեղէնք ծաւալէին շուրջանակի:

Իբրեւ նոքա գեօթներորդ թուչոս իւրեանց կատարեցին:

Յիսուս ամբարձեալ ըզիոնջ գըլուի իւր հայեցաւ

Յերեսը նոցա, եւ ապա զաշս յառեալ յերկինս,

Յիսուս նոցա, եւ ապա զաշս յառեալ յերկինս,

Ի խորոց սըրտին գոչեաց յանլոսէի ձայն բարբառոյ

Եւ ասէ. « Դադարեա, Հայր. մի եւս այլ զիս պակուցաներ.

Բզհնչիւն թեւոց դոցա եւ զայնն ահեղ ճանաչեմ ես »:

Յասել իւր զայս, ի վիրացն հոսէր արիւն բոսորաբուխ:

Յասել հրեշտակըն դարձուցեալ ըզթիոսն յերկինս վերացան,

Ի անուզուն թողեալ ըզթաղծութիւն եւ ըգտագնապ

Եւ զըլուին զարմացումն ընդ թաքուն միտս աստուածութեան,

Որ գեռ քողով անշարժելեալ ըզմէծ խորհուրդն զայն պատէր:

Մերթ պըշուցեալ հայէին նոքա ի կոյտըս գամբանաց,

Մերթ յիրեալս եւ մերթ յիրկինս. այլ դատնային բատէպ ի նա,

Որ ի մըթան անդ կախեալ կայր ի խաչին ներկեալ արեամբ:

Բայց ի մէջ անհամար ամբոխութեանըն խըռնելոյ

Ոչ ուրուք աչք երեւէին այնպէս աըրտումք եւ թաղծալիցք,

Ոչ մօրն ազգի մարդկան, մօր կենդանեաց եւ մեռելոց,

Որպէս մօրն ազգի մարդկան, ոք համակեալ էր յայնքան ցաւս:

Նա եւ ոչ յանմահից ոք համակեալ էր յայնքան ցաւս:

Խոնարհէր նա յերկիր, ի գերեզման որդւոց իւրոց,

Ըզգուխն անշըրացեալ, տարածանէք ըզձեռոսն յերկինս.

Եր զի զակատ իւր տըրտմազին ի վայր կըքէր մինչեւ ի հոդ,

Եր զի զակատ իւր տըրտմազին ի վայր կըքէր մինչեւ ի հոդ.

Եւ էր զի երկոքումբք ձեռօքն ըզմուայլ դէմպըն ծածկէր:

Յասնէր կիսովին, զըրէր, կանգնէր, աչք իւր ի շուրջ,

Յասնէր կիսովին, զըրէր, կանգնէր, աչք իւր ի շուրջ,

Յամենուստ շըրշապատեալ ոսկերուտով եւ խաւարաւ:

Թէպէտ էր արտաքոյ շիրմին, բայց մօտ առ նըմին կայր:

Հուսկ ուրեմն յոզւոց ելեալ եւ հատկըլեալ ձայնիւ ասէ.

Հուսկ ուրեմն յոզւոց ելեալ եւ հատկըլեալ ձայնիւ ասէ.

« Կարիցէմ տակաւին որդւոյ անուամբ կոչէլ ըզքեզ:

Ո՛չ մի գարձուցաներ ըզկըկոցեալ աչսըդ յինէն,

Զի դու, Փըրկիչդ իմ եւ իմոցըս զաւակաց, ներեցեր ինձ:

Յերկինս եւ յաթոռ կին հընչեաց ձայնն այն սիրոյ,

Որ զիս ըզմայրըս մեղուցեալ կենագործեաց ի կեանս անմահ։
Սակայն դու մեռանիս, ահաւասիկ մեռանիս դու,
Մինչ անանց շնորհիւ քով ինձ թողուս ըզմարտիսն իմ։
Խոր եւ մութ խոկումնը այդ յուղէ զիմ միտս իբր ըզմըրիկ,
Անդրէն զանանց անմահութիւնս արկեալ ի հող գերեզմանի։
Աղէ ինձ թոյլ տուր ողբալ, թէպէտ չիցես կարօտ ողբոց։
Տես զիարդ ծարաւեալ տապիմ անձկաւ անդորրութեան։
Ներեա իմոցս արտասուաց, ով որ թողեր բզյանցանս իմ։
Արդեօք թողցեն եւ նորա, զորոս ծընայ ես առ ի մահ։
Դու օրհնեա զիս, մինչ որդիքն իմ ի յետին թառանչ մահուն
Կուտեսցեն անէծս ի գլուխ իմ առկացծեալ անշարժ աչօք։
Քամ ձեզ, որդեակը իմ, առնել զայդ, մի այլպէս զիս անիծանէք։
Անցուցի զամենայն կեանս իմ լալով ի վերայ ձեր։
Ի թափելն իսկ անդ զոգիս՝ ի լալոյ ոչ դադարէի,
Եւ ննդ իս ընդ փրտելոյս եւ արտասուք իմ փրտեցան։
Ի պարզել ձեր յոգուց եւ պակասել ի կենցաղոյս,
Ի ձեզ յիւր վիրաց զեղցին լաւագունից կենաց հրանուանք։
Դուք ոչ մեռանիք, այլ ի քուն լեալ հանգչիք ի Տէր,
Եւ տեսջիք փայլեալ ըզմէրոն, յոյց արդ հոսէն վրուակը արեան։
Մի զձեր մայրդ անիծանէք, զի եւ Փըրկչին ես ինքն իմ մայր։
Սակայն, ո՞հ, մեռանի քան ըզմընաւորն սիրելին։
Իցիւ ժամս այս տըխրութեան եւ ահազին զարհուրանաց
Սահեալ անցանէր երազաթոփիչ թեւօք լուսոյն։
Մահարիպ երեսաց իւրոց տակաւ հատանին զոյնք,
Եւ դեռ ի վիրացն աղբերանան կայլակը արեան,
Եւ զըլուին աստուածային անկեալ կլքի յեւս ի խոնարհ։
Ո՞հ, այդ շունչ կիսահագագ եւ այդ հարնչիւն՝ քո ձայնդ է, մահ։
Այլ զի՞նչ տեսանեմ. գարձուցանէ նա զաջս առ իս։
Երգեցէք, Զըւարթունք, զերկնից զըլունսն հընչեցուցէք,
Զի դարձաւ հայեցաւ Փըրկիչն ի մայրըն մահացուաց,
Եւ այսրէն ծաւալի զինեւ անդորր անմահական։
Զաջս ի Հաստիչն ամբարձեալ եւ կարկառեալ ըզնեսոս առ նա,
Որ նըւիրէ զանձըն իւր զոհ, ըզնեզ, որդեակը իմ, օրհնեմ ես։
Յանուն այնորիկ, զոր ոչ բաւեն տանել երկինք,
Եւ ոյր առաջի անհուն տարածն է սոսկ սահման,
Որ զարձեալ վերցատին շնորհէ մարդկան զանմեղութիւն,
Ըզմեռեալս յարուցանէ եւ զնամօրէն զատի զաշմարհ,
Եւ ի համար արկանէ զատապելոց շիթս արտասուաց.
Յանուն արիւնազանգ իւրոց քըրտանցն ի պարտիզին,

Եւ արեանն հոսելոյ ի թաթաղուն վիրաց այտի.
Յանուն զըլիոյն խոնարհելոյ եւ ցաւագին այդ խոնջ աչաց,
Վըշտաչարչար ճակատուն եւ մահատիպ տըժգոյն այտից,
Սարսուալի գոլման մարմնոյն եւ բարբառոյ գոչմանն առ Հայր,
Սարսուալի գոլման մարմնոյն եւ բարբառոյ գոչմանն առ Հայր։
Ըզմեզեզ օրհնեմ ես, որդեակը, զի քաղցրացի ձեզ մահուն ժամ։»



այսու պատճենի մասնաւութ է աշխատ մասնաւ ու
այսու վեհ առ պարագան աշխատավ մասն աշխատ
այսու պարագան աշխատավ աշխատավ պարագան ա
յսու առ ամենը պարագան աշխատավ մասն աշխատ
այսու վեհ պարագան աշխատավ ամենը պարագան



ԿԼՈՊԵՏՈՎԻ

Մ Ե Ս Ի Ա Կ Ա Ն

ԵՐԳ Ի Ն Ն Ե Ր Ո Ր Դ

ԿԼՈՊԵՏՈՎԿԻ

Մ Ե Ս Ւ Ւ Ա Կ Ա Ռ

...><...><...

Ն Ա Խ Ա Գ Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ելովա գարձ արարեալ յաթռույն Աստուծոյ, պատմէ առ նահապետան զոր ինչ
ետեսն անդանօր : Զարշարանք Քրիստոսի ի խաչին : Բարեկամք նորա զւերամբն
Գողգոթայ յածեալ թափառին : Մարիամ եւ Յովհաննէս կան առ ոսս խաչին :
Պետրոս յազդմանէ հրեշտակին իւրոյ սփոփեալ եւ զօրացեալ, ելանէ ի խոդիր
մուերմացն, եւ պատահէ նախ Սամմայի եւ Ծնկերի նորին անձանոթի, ապա Գե-
րեսուի եւ ապա եղբօր իւրում Անդրեի : Ալբահամու բանք ընդ Մովսիսի եւ խա-
հակայ : Հրեշտակ ոմն տանի մերձ ի խաչն զհոգիս մարդկան ան ինչ վախճանելոց :
Բանք Քրիստոսի առ Մարիամ եւ առ Յովհաննէս : Վերստին շարժի երկիր եւ
դպրէ զքարանձաւն յոր ապաստանեալ եր Աբբագոն . որոյ եղեալ ի մոսի գնալ
անդրէն ի ինդիր Անսիայի, կերպարանի ի հրեշտակ լուսոյ . նշարէ զերուալէմ
եւ մերձենայ անդր ի մժան : Անցանէ ընդ ծովն Աղուից, եւ լու անդանօր զձայնն
Ապայելի եւ Ագրամելեքայ : Ելովա ծանուցեալ զնա, թոյլ տայ նմա մերձ ի խաչն
մատչել : Աբբագոն ճանաչէ զԱնսիայն եւ յողբս հարկանի : Տեսանէ գարձեալ
զԱլերիէլ եւ անդէն զնայ ի փախուստ : Հրեշտակն մահու Աղբագոն առեալ զհոգի
Յուդայի տանի նախ ի Գողգոթա, ապա յերկինս, եւ յետոյ ուրեմն հոսէ զնա յան-
դունդս դժոխոց :

ԵՐԳ Ի Ն Ն Ե Ր Ո Ր Դ

Ելովա զարձաւ այսրէն յասոււածութեանըն զահոյից,
Մըտօքն ընկըզմեալ համայն ի խորըս խորհըրդոց,
Եւ յամըր սաւառնեալ առ տաճարին աշուարակաւ,
Եկն եկաց յակումբ պարու նահապետացն եւ զայս ասաց.

« Յասաջ քան ըզիսուելո՞ եկայք ազօթըս մատուցուք » :

« Յասաջ քան ըզիսուելո՞ եկայք ազօթըս յերկիր,
ի վերայ երեսաց իւրեանց անկեալ նոցա յերկիր,
Լուռ յազօթըս կացին, եւ յարուցեալ կանգնեցան լուռ:
Յետ վայրիկ մի լուելոյ՝ զայս Ելովա կորկնեաց անդրէն :
« Կամեցայ ելանել ի վեր յերկիրս, եւ անդանօր
Յըսոււերըս խաւարի եւ յահաւոր ի փառըս իւր
Գէմ յանդիման նըկատել ըզէեւ հաշտեալըն հասուաւոր:
Աըլացայ յարեզակունըս թաթաւեալս ի մութ նըսէմ.
Անդրէն ի բեւեսու անդր հասի երկնից,
Անդրւու սաւառնեալ՝ ի բեւեսու անդր հասի երկնից:
Ուր նըշոյլք ալօտափայլք մաքառէին ընդ զիշերոյ :
Յորժամ յառաջ խաղացեալ մերձեցայ մօւս յաթռու Եին,
Անդ խաւարն, որ զիս պատէր, եւըս քան զեւըս թանձրացեալ ...
Անդ խաւարն, որ զիս պատէր, եւըս քան զեւըս թանձրացեալ ...
Անդէն ինձ բանք պակասեն ի նըկարել ըզմոայլ մըթոյն,
Եւ ըզցայտեալն յերեսաց Անըաւելոյն զահ սոսկալի :
Առի զկայ, եւ ի լուռթեան համագոյից լըւայ հեռուստ
Ըզգետոցըն զբժուխոց ըզմըուընչիւնն ի խորս երկիրի :
Մինչ յամը յառաջ մատչէի, յանկարծ հրեշտակըն մահաբեր
Գոչեաց առ իս . Ո՞վ աղէ յեղականաց որ այսրը զայ :
Անդէն յետս ընկըրկեցայ՝ զդողի հարեալ եւ զարհուրեալ .

ի վերայ երեսաց իմոց անկայ ես անշըռունջ,
Եւ երկիր Դատաւորին երկնաւորի պազի խոնարհ » :

Զայս ասաց, եւ զերեսարն քողարկեալ էանց գրնաց:
Խոկ Յիսուս կայր բսուրսիւն իւրով բզգլուխն արկեալ ի վայր,
Եւ թրւէր ի քոն լինել. անդ հայհոյիշ խուռն ամբոխին
Տակաւ ցածուցեալ էր կատաղի մոլեզմութիւն,
Որպէս խաղաղ զանալէկոն ափամբք հանգչի աշխարհածով:
Սիրելիքն Յիսուսի այսըր եւ անդըր շըրջէին
Ընդ լեառն Գողգոթայ, զի կարասցեն միւս եւս անզամ
Ըգֆրէկիչըն տեսանել արտասուալից ականողեօր.
Բայց խուսէին յիրերաց, զի մի զբանիւք անկանելով,
Առաւել խորացին իւրեանց սըրտիցըն խորին վէրք:
Սուկ աշակերտըն սիրոյ եւ խաչէլյն մայրըն միայն
Անմէկինք յիրերաց կային անդ մօտ խաչափայտին:
Խոկ նա, որ ուրացաւն երգմամբ ըզէրըն ըզգիսել,
Ըցային ողջոյն եւ ընդ այգըն մոլորեալ ըլրջէր անքուն
Ի խընդիր անդորրութեան սըրտին, եւ ոչ զբանէր զայն:
Այսգունակ յեզըր ծովոն առ բեկորովք դեգերի նա,
Որոյ հայրն հանդէպ աչացն առ պարեխաւ միով կորեաւ:
Թափառեալ անբարբառ, ակնակառոյց ի ծովըն պիշ,
Ուր ծընողին իւրոյ, մարմինըն ջախչախեալ դընի անշունչ,
Հուսկ ուրեմըն ճիշ բարձեալ ի վեր յերկինս՝ ողբայ եւ լայ
Ճի ելիք եթող ըզհայր իւր ի ծովուն խորս անդընդոց:
Մօտ ի լեառն Գողգոթայ ի բարձուանդակ ուրեք ուեղւոշ
Կայր Պետրոս խոնչեալ ի սպառ, բզգունատ ձեռոն ի վահր կախեալ,
Ոչ եւս այլ զօրելով այնուհետեւ կալ ձեռնամած:
Զայն տեսեալ պահապան Զուարթուն նորին իթուրիէլ,
Կաթիլս ինչ էնել կազդուրականս ի սիրո նորա,
Ոչ բաւեալ անմահութեամբն հանդէրձ առնել ինչ աւելի:
Ըսփոփեալ եւ զօրացեալ տըրոմեցելոյ աշակերախն,
Ամբարձ բզգլուխ իւր ի վեր, եւ կաթոզին անձկու աչօք
Ըզբարեկամոն որոնէր, փափաքելով գնալ առ նոսա,
Եւ ընդունել կըշտամբանս եւ փոփոգանս ի նոցանէ.
Բայց չիշմեալ գընալ յառաջ եւ ոչ հայել ի Գողգոթա,
Զաշսըն դարձոյց յերուսաղէմ, եւ զիետայոյզ բիւրըն սըրեալ՝
Գուն գործէր նըշմարել ըզիրոխտապանծըն զայն քաղաք.
Այլ ոստանըն լայնածիր եւ գաստակերոք իւր բարձրաբերձք
Ծածկին արլստանսիլ եւ ահաւոր թանձըր մըթով.
Հազիւ երեւէին նըշոյլք լուսոյ աղօտափայլք.

ի կատարլս տաճարին եւ յաշտարակլս Ախովնի.
Զայս յայնժամ ընծայէր պատկեր քաղաքն Երուսաղէմ:
Պետրոս դարձաւ ի կողմն յայն, ուստի զայր ձայն իմըն խօսից
Օտարաց եկելոց վասըն տօնին, որք գէմ եղեալ
Գլնային տեսանել ըզմարզարէն ի փայտ իմաչն:
Չոգաւ առ նոսա, եւ մինչ ընդ վայր հետազօտէր
Եւ խընդրէր զըտանէլ զզբարեկամս իւր յամբուխին,
Էզիսուել ուրուք լլուեալ ետես զի այր մի թըխամորթ,
ի հանդէրձըն պայծառս այլատարազըս փողփողեալ,
Այ ոմըն ծերունի՝ ոյլ լաւութիւնն յաշսըն փայէր,
Եւ ի մէջ զըրկացն ունէր մատաղ մանկիկ մի գոլդոջուն,
Հարցանէր եւ ասէր. « Ազէ ասա ուրեմըն ցիս,
Զինչ գործեալ իցէ նորա, զի զնա մատնեն նորա ի մահ » :
Նէրն ասէր. « Ի մահ մատնեն, քանզի զիհւանդս առողջացոյց,
Գացոյց ըզկազս, եւ լըսել խլից եւ ըզկուրաց զաշսըն եքաց,
Առաջի մերոցս հոգւոց ըզճանապահն կենացն հորդեաց » :
Առաջի մերոցս հոգւոց ըզճանապահն հորդեացս, յաւել անդէն.
Մինչ զայս ասէր, յանկարծ տեսեալ անդ ըզգինարս, որպէս եւ զիս
« Աւագիկ տեսանես զոմըն յիւրոցըն սիրելեաց,
Զորս ընտրեաց նա, զի տեսցեն ըզնա եւ զբանըն լըսիցեն,
Եւ որոց ուսուցանէր ըզձըմարիտ պաշտօն իշն » :
Աստ գարձաւ ծերն ի Պետրոս եւ ասէ ցնա. « Դու պատմեա մեզ,
Վասն որոց պատճառաց մեռանի այրն աստուածային:
Մի աղէ, այրդ Աստուծոյ, զայս խընդրըւածս իմ զըլանար,
Եւ մի գարձուցանէր յինէն ի բաց գերեսը քո.
Ճամաչն ըզնա զու՝ որ ընտրեցար առ ի նմանէ,
Եւ զու եւ Յովհաննէս սիրէք ըզնա քան զոէր եղբարց » :
Խոկ Պետրոս կայր անդ անշարժ, ի բաց գերեսսըն դարձուցեալ,
Ոչ վասն այն՝ զի ոչ կարաց թաքրուցանել նա զանձնն իւր,
Քանզի էր այնուհետեւ պատրաստ եւ կազմ ի մեռանել,
Այլ բանքըն խօսեցեալք զիւրմէ անձնէն եւ զՅովհաննէ
Թափի անցեալ մըխեցան ի ներքսագոյն խորս սըրտին:
Հուսկ ուրեմըն թաղծագին ձայնիւ ասաց թոթովելով.
« Զայս արդ սոսկ կարեմ պատմել զի այնպիսի մեռանի այր,
Քան զոր ոչ ի մարդիկ երեւեցաւ ոք լաւագոյն » :
Զայս թըռչուն բանս ասացեալ զնաց ի խուռն անհետացաւ:
Խոկ մինչ Սամիրա եւ Յովիլ եւ ներքինին այն կանդակայ,
Զոր ապա Փիլիպպոս հրաւիրանօք Հոգւոյն սըրբոյ

Երթեալ մրկսրտեաց ըզնա ի ջուրսըն վլըրկութեան,
Եւանէին հիացմամբ ի վեր ի էեառնըն գողգոթայ,
Պետրոս նըշմարեալ ի հեռաստանն ըզգէբէոս,
Որ կայր առանձինն առ ցամաքեալ ծառով միով,
Անդըր մատեաւ. բայց Դէբէոս տակաւին ոչ ծանեաւ ըզնա:
Յայնժամ առ նա համկըլեալ եւ մեղմ ձայնիւ ասէ Պետրոս.
« Արդեօք տեսէ՞ր զինքն ի խաչին. թէպէտ թըշուաս ոմն ես եւ գու,
Բայց գէթ կարես համարձակ զաշորդ ի խաչ անդր ամբանալ.
Սակայն ես... ո՛հ, աղէ եկ եւ գտառապանս իմ մեղմաց:
Ասու է ասու հրատոչորն այն վէր որ յինս արիւնանայ:
Բարբառ մի սփոփանաց միայն հայցեմ ի սիրելւոյդ:
Բայց գու ո՞չ խօսիս ընդ իս »: Դէբէոս չեռ պատասխանի,
Եւ ջանայր վայրապար ըզհոգոյն կիրս յայտնել բանիւ,
Այլ երեսքըն գողգոջունք եւ արտասուրն ոչ կային լուս:
Պետրոս ըզթախիծ սըրտին սակաւ մի փարատեալ,
Չողաւ եւ զանձն ի կոհակս անդըր մարդկանն եթող անդրէն,
Եւ զընայր մըղեալ փարեալ ի յործանաց բազմամբոխին:

Մինչ ապա ի խանէ անտի ելեալ արտաքըս գայր,
Յանդիման իւր յանկարծ ենես զեղքայր իւր զԱնդրէաս.
Խորհեցաւ խուսափել, այլ ակնարկեաց միտոնն նըրսա
Երթալ ի միասին ի հեռագոյն ուրեք տեղի.
Անդ ձայն բարձեալ Պետրոսի, « Եղբայր, գոչեաց, ով եղբայր իմ ».
Եւ անդէն գիրկս արկ նըմա՞ ոչ իբր երբեմըն չերմաքար,
Այլ սոսկ փարեալ ըզնովաւ եւ թոյլ բազկօք ողջագուրետ
Եւաց ի վերայ պարանոցի եղքոր իւրոյ:
Անդրէաս մեղմագոյն յայնժամ ցաւօք ասաց առ նա.
« Ո՞հ, եղբայր, կամէի մոռագիւր լըուել, այլ ոչ կարեմ.
Որպէս ի քո սըրտէդ, Սիմոն, նոյն եւ յիմոյս հոսի արիւն:
Դու զայրն ամենալաւ, ըզբարեկամըն խանդակաթ,
ԶՈՐԴԻ Էին ուրացար հանդէպ իւրոցըն թըշնամեաց »:
Լուին շըրթունք Պետրոսի, այլ աչք նորուն առնէին յայտ
Ըզսուրբ թաղծութիւն վասն յանցանացն ուրացութեան,
Եւ զորբալիր գոհութիւն ընդ անկեղծ սէր հարազատին;
Վայր մի կացին գիրկընդիւան՝ հազիւ յիրեարըս հայելով,
Ապա ձեռն ի ձեռն արկեալ զնացին յառաջ, եւ հուսկ ուրեմն
Ըզմիմեանց թողին զաջ եւ մեկնեցան այր յընկերէ:

Մինչ միայնիկ՝ կարօտով ըսփոփանաց ըզգնայր Պետրոս,
Արս յանկարծ ետև երկուս, մեծարանօք պատուեալս յիւրմէ.
Խոռովալ ընդ այն՝ կամէր խուսել. սակայն Յովսէփ յԱրիմաթեայ,

Որ կայր մօտ, ասէ առ նա. « Ո՞չ եւս ըզմեզ ճանաչես դու,
Ո՞վ սիրուն աշակերտ աստուածայնոյ վարդապետին:
Աշակերտք իւր եմք եւ մեք. ոչ յայտնեցաք զանձինըս ցարու,
Այլ արդ պատրաստ եմք յանդիման ամենեցուն դաւանել զնա,
Որպէս արարն յատենի անդ չըրէից Նիկողեմոս,
Քոյդ արդէն քաջածանօթ եւ իմ մեծանձըն բարեկամ,
Զատագով Փըրկչին կացեալ անդըրդուելի արիութեամբ:
Զատագով Փըրկչին կացեալ անդըրդուելի արիութեամբ:
Խակ ես, աւաղ, անազան յոյժ խոստվան եղէ ի նա,
Շատ համարեալ թըղուլ զատեանն՝ յորժամ չոգաւ Նիկողեմոս,
Ոչ կամելով արատել զանձն իւր ի մէջ մեղաւորաց »:
« Յովսէփ, սիրեցեալգ Յովսէփ, ասէ Նիկողեմոս,
Մեղմացո զցաւ քո զայդ, որ զքաղցր ոզիդ տանչէ դեռ ցանդ.
Դաւանեցեր ըզՅիսուս՝ ելանելովդ արտաքս ընդ իս »:
« Յավսէփ, սիրեցեալգ Յովսէփ, ասէ Նիկողեմոս,
Զաշուն վայլեալս արտասուօք յառեալ յերկինս, ասէ Յովսէփ.
« Աստուածդ Յիսուսի եւ տէր Աստուած Աբրահամու,
Աղէ լուր հայցուածոց իմոց եւ տուր ինձ զօրութիւն,
Զի եթէ հեղգացայ խոստվանել ի նա մինչ կեայր,
Յետ մահուն դաւանեցից ըզնա ի լուր ամենեցուն »:
Յունչ այս հայցուած իւր ամբարձեալ յաթոռ էին՝
Լըռեաց Յովսէփ, եւ մինչ հայցուած իւր ամբարձեալ յաթոռ էին,
Պարգեւըս չնորհաց իշուցանէր ի սիրու նորուն,
Նիկողեմոս խոսեցաւ ընդ Պետրոսի եւ ասէ ցնա.
« Խոկ ընդէ՞ր այդպէս, Սիմոն, լի թաղծութեամբ հայիս այլուր:
Ոչ ընդհատ ինչ քան ըզքոյդ եւ ըզմեր սիրու պաշարեն ցաւք,
Ոչ ընդհատ կայ հարկանել ըզսըրբագյնն ի մարդկանէ,
Մինչ մահըն զայ հարկանել ըզսըրբագյնն ի մարդկանէ:
Եւ ընդ հուր կըշունցէ թերեւս ըզհուսկ յետինն հարուած:
Այլ եկ զայս ասաց գու մեզ, ով աշակերտըդ սիրելի,
Եւ հոգիս մեր ըզուելիութ քաղցրութեան.
Ո՞չ արդեօք ցաւագին այդ աչքդ ըզմեզ կըշտամբիցէն,
Զի ոչ գաւանեցաք յայտնապէս զայրն աստուածային.
Արժան եւ իրաւ են կըշտամբանք քո այդոքիկ »:
Որժան եւ իրաւ են կըշտամբանք թափոյ բարկ մըրըրկին
Որպէս ծառ, որ անդուր բախմամբ թափոյ բարկ մըրըրկին
Ի մի կողմըն խոնարհի խարշափելով, եւ այնպէս կայ.
Նոյն եւ Պետրոս կայր գողմամբ՝ ի բաց զերսսըն գարձուցեալ.
Եւ զորբալ մեծագոյն եւըս կըտունս ի դիւր անձին.
Ի իւրնդրել մեծագոյն եւըս կըտունս ի դիւր անձին.
Զերեսս հաստատեաց երթալ անդէն ի գողգոթա,
Եւ հասեալ գինինալով եւ ծանրաքայլ յուրօս բըլրոյն,
Եշխեաց ամբարձալ զաշուն ի վեր ի փայտ խաչին,
Սակայն ոչ մինչեւ ի գլուխ օրհասական կախեցելոյն:

Եւանս անուանօր ըզՅովհաննէս եւ զմայր Փըրկչին,
Ուր կային անարտօսր արձանացեալ եւ անշըռնջ:
Շուրջ ըզիսաշխելն ժողովեալ էին եւ այլ ծանօթք Փըրկչին,
Եկեալք ըզկընի նորա յերկրէն գալիեացւոց:
Էին արք աննըշանք ազգատոհմաւ եւ մեծութեամբ,
Եւ գոզես անծանօթք ամենեւին յաչս աշխարհի,
Այլ սակայն ըզցանկալի անուանս ոմանց ի նոցանէ
Անեղծականքն այնորիկ դրոշմեալ մատեանք վիպապատումք
Աւանդեցին ապանեացն հաւատացեալ ժողովրդոց,
Եւ նոր անուանս առ աթոռով էին ետուն նոցա հրեշտակք:
Էր ընդ նոսա եւ Մարիամըն Մագդաղեայ եւ Մարիամ:
Յակովէայ եւ Յովսէայ մայրն, եւ մայր որդւոցըն Զեքեղեայ,
Եւ քյորն այնորիկ, որոյ հանդէալ աչաց իւրոց
Որդին իւր միամօր անշընչանայր յամըր մահուամբ:
Սորա քան զայլս ի շերմոց Փըրկչին ի խաչըն կային մօտ:

Մարիամ Մագդաղեայ յերկիր անկեալ չկամէր ինչ այլ
Բայց միայն մեռանել, եւ ի սըրտէն մերժեալ ի բաց
Ըզբնաւ յոյս եւ զյիշտակ ըսկանչելեաց կենարարին,
Եւ անդուլ ի յորձանաց թաղծից հոգուոյն յափըշտակեալ՝
Աշխարէր եւ լընոյր զերկինս ողբոցըն կականաւ:

Յըսփոփել զանձըն նորա, թէպէտ եւ ինքն անմըխիթար,
Ըզնովաւ խոնարհեալ մայրըն Յովսէայ քաղցրագորոց՝
Ըսկըսաւ խօսել առ նա, եւ զելաւ խօսքն ի հազագին:
Անդ ի մըթան Զեքեղեանց մայրն ողբանուէր եւ դալկահար,
Ըզձեռոն յերկինս ամբարձեալ անքթիթ աչօր հայէր ի վեր,
Զարմացեալ ընդ յապաղել վրիժուց ցասմանն աստուածայնոյ:

Ալընթէր Մարեմայ մօրն Յիսուսի ծունըր դընէր
Փոյր նորա լուռ թաղծագին եւ յաղետիցըն թառամեալ,
Զիրկ համայն ի վայելից իսկ քաղցրութեան հառաչանաց,
Եւ նըկամէր ըզտաղնապ թաթաւելում յարեան բոսոր:

Ոչ որ հանգոյն աւազակին խաչեցելոյ մերձ առ Փըրկչին
Այնքան զըթով կարեկցէր տառապելոցըն փորձանաց.
Բայց ոչ խսպառ եւ յաշաց նահապետացըն ծածկեցան
Վըշոպագին երաշլէպք համակելոցն ի դառն յայն սուզ,
Թէպէտ միտք իւրեանց համակ ի կենարարն էին յառեալ:
Աբրահամ, որ լի անճառ խընդիւ ընդ բաստ աւազակին՝
Սիրագեղ աչօր դիմէր զոր ինչ զործէր նա զամենայն,
Տէսեալ ըզգութն, որով նա ի վըշտաղնեալոն անդըր հայէր,
Յուզեցաւ յոյժ ընդ այն, եւ ըսթափեալ յափշութենէն,

Անդէն առ որ կայրն առ իւր ընթէր իւր ըզնա լուռ,
Այս Մովսէս, որ զտաճարին նախանըկար նըմանութիւնն՝
Ծատապանակըն կազմեաց մատուցարան նուիրաց զոհից,
Եւ զօրէնս աստուածատոր պատուիրանացն արձանազրեաց,
Դարձաւ ասաց նահապետն երկուասան ցեղիցն Յուզայ:

« Զայգմ ամենայնէ զոր նըշմարեմքս ասու, ով որդեակ,

Եւ զոր մեզ յերեւան ածեն սակաւքս այսոքիկ ժամք,

Ընդ քեզ խօսեցայց ի յաւիտեանսըն ապառնիս:

Իսկ այժմ իմ ըսթափեալ զոլով ի լուռ ափշութենէս,

Աղէ եկ ասցուք կաթիլս ինչ յանսահման ծովէ այտի:

Դու զՓըրկչին փասւըն տեսեր ի գլուխ լերինըն Քորեաց,

Իսկ ես ի նուիրական անտառակի անդ Մամբըէի.

Յիւրոց աստուածենցն ըըթանցն հընչեալ բարբառոյն ձայն

Յիւրոց աստուածենցն ըըթանցն հընչեալ բարբառոյն ձայնին՝ որով այժմիկ

Քաղցր էր յոյժ եւ հեշտալուր հանգոյն ձայնին՝ որով այժմիկ

Աւ աւազակն, առ իմ որդին, ըզգորդութիւն իւր աւետեաց:

Ընդ գորնութիւնս երկնաւոր զասուցն եւ իմքըս խառնեցին

Յօրնել ըզկեցոցիցն եւ ըզգորդիկ մեղաւորաց:

Ո՞հ զիարդ քաղցրը ժըմով առ մօտ շրիմն աւազակն այն,

Եւ ընորհք զըթութեանցն Աստուծոյ զինքն արծարծանեն.

Որպիսի անդորրութիւն անմահական պատի զիւրեւ,

Եւ թէպէտ յերանազոյն կենաց հանգիստըն մերձ հասեալ,

Որքանեաւ խանգաղանօք ի վըշտաղնեալս անդըր հայի:

Իսկ որդիկը իմ այդոքիկ ժըմովն ըզԱլրբն ըսպանանել,

Եւ ոչ ընդ չարիսն ապաշտեն որպէս ըզգա:

Ո՞հ էր չէր իմ փոխեալ ի մահուանէ յանմահութիւն,

Զինչ արգեօք մնենոց էի ես հայրըս ծերացեալ:

Լուր, որդեակ, զոր գաբրիէլ կամէր եւ ոչ կարաց լըսել

Ըզգաղանիսըն ապլականս, որք թող մըտաց քոնց զառաջեաւ

Սըրաթուիչ թերօք անցեալ ի մուացօնըս թալեցին:

Այն որ սոյն վիրօք զայց առ ի դատել ըզտեղեկըս,

Կանխաւ ծանոյց զաստուածատեաց ամպարըշտացըն գատակիք,

Զոր ինքեանք կամակար մըտօք ածին յինքեանց վերաց:

Ոչ կամէր զատաւորն ըզնա ի մահ զատապարտել.

Իսկ նըրա մահապարտ արարին զնա եւ զոչեցին.

Արին զորա ի վերայ մեր եւ ի վերայ որդւոց մերոց՝

Իցիւ ըզոսկալի զայց բանս հրեշտակ ոք մահաբեր

Այս զըթու երկաթեաւ զրոշմէր ի վէմ անչընջելի,

Ոչ զըթու երկաթեաւ զրոշմէր ի վէմ անչընջելի:

Եւ ոչ զայն առաջի աստուածութեան կացուցանէր:

Տեսանեմ, ո՞հ, տեսանեմ ըզհամօրէն ազգըս մարդկան

Յելից եւ ի մշտից եւ յամենայն ծագաց երկրի
Առ խաչիւըն ժողովեալս, այլ ոչ զորդիսն իմ ընդ նոսին » :

Ասաց նա զայս. առ որ Մովսէս պատասխանի տրեալ ասէ .
« Ո՞վ հայրդ իսահակայ եւ Յակովայ եւ այնոցիկ,
Ուր զլսուած պաշտեցին ի մէջ կուամոլ ժողովը դեան,
Հայրըդ Դաւթի եւ Յիսուսի խաչեցելոյն եւ մօր նորա,
Ամբարձ, Երահամ, զաքս մըտացըդ քոց եւ տես :
Թէպէտ զիտես դու զամենայն զոր ես ասեմ քեզ աստանօր,
Այլ բարտք է ի ծանօթ ճշշմարտութիւնն հայել անդրէն :
Պատուաս եւ ընորհք զանձեալ պահին ազգիդ այդմիկ .
Եւ Աստուած, որ է անհաս եւ անփոփոխ ի զործըս իւր,
Եւ յաջում ունի զողորմ եւ ի ձախումն ըզբարկութիւն,
Եւդ ոգնա իւրեւ նըշան իմըն պայծառ ի ծագ ժայռի,
Յայտ ցուցեալ համօրէն ազգի մարդկան հողածնելոց
Թէ ի ձեռս է իւրեանց՝ ընտրել ըզկեանս եւ կամ ըզմահ :
Յորժամ նըժգէն որ երկրաւոր ըզյուշարար զայն տեսեալ ժայս,
Ոչ յառեցէ զակն ի նա եւ ոչ խրատեալ ըզգոնասցի,
Այնպիսին դատապարտէ յայնժամ զիւր անձըն կամակար .
Յիւր զլուխն արիւն իւր անցի յորժամ իշցէ ի գերեզման,
Եւ անտի զարեալ տարցի յերկրորդ ի մահըն մեծազոյն » :

Յանդ ըզբանսն հեան Մովսէս, եւ Երահամ կըրկնեաց անդրէն .
« Տեսեր զիարդ զոհութեամբ լլւայ, որդեակ, ըզբանըս քո :
Ո՞վ քանի՞ քաղցր ըզմայլումըն ծաւալեալ զեկու զինեւ
Եւ յաչս իմ ծիծալի անդորրութիւն աստուածածիր,
Յորժամ ածեմ ըզմըտա զի եւ նորա թերեւս յապայս,
Յետ ընդ երկար լինելոյ իւր օրինակ երկլւպական,
Հուսկ ուրեմն ի զործոց իւրեանց չարաց գաղարեսցէն,
Եւ ոչ ըզհարցըն մեղաց կրեսցեն որդիքն ըզպատուհաս,
Եւ գարձցին առ Փորիկին եւ հաշտարան՝ որ սզնոսին
Ի տուէ ամպով եւ զցայգ բոցով տարաւ յերկիրըն Քանանու,
Եւ հեղու վասըն նոցին եւըս զարին իւր ի խաչի:
Եկայք, որդեակը իմ, եկայք առ որ կամի փըրկել ըզձեզ,
Առ նա՞ զոր գուքն ըսպանէք, իւրեւ ըզզառն ի սպանդ վարեալ .
Եկայք ժառանգեցէք եւ գուքը ըզկեանսն յաւիտենից » :

Զայս մաղթեաց, աչք իւր յերկինս. ըզնա ետես անդ իսահակ,
Որդին իւր սիրելի եւ ծերութեանըն մըլիթար,
Որում յետ մահուն տըւան ծաղկեալ տիոցըն կերպարանք,
Զի յերկինս յաւիտեանս նըշարեսցէ զՓըրկիչն յինքեան .
Մօտ առ հայր իւր մատուցեալ, այսպէս առ նա բարբառեցաւ .

թ

« Ըզմորհուրդ մըլուաց քոց, հայր, ի գէմլս քո տեսի հետուա:

Ո՞հ, որդիկ մեր, աւազ, ըսպանանեն այժմիկ լըզնա,
Որ սուրբ առնէ ի վերայ նոցա զիւր անձն ամենեւին :

Որ սուրբ առնէ ի վերայ նոցա զիւր անձն ամենեւինից,
Այլ ի նոսա զըթացեալ բարձրեալն Աստուած յաւիտենից,
Առ իւրեանց կեցուցին արծուաթեւօք տանի զնոսա,
Առ իւրեանց կեցուցին եհան երբեմն յԵպիպոսէ :

Որպէս յառաջն ըզնոսին եհան երբեմն յԵպիպոսար:
Յորչափ զայդ ածեմ ընդ միտ յորդէ յիս խինդ բերկրապատար:
Յիշաալ մի սակայն ազգէ յիս սուրբ իմըն սարսուռ .
Յիշաալ մի սակայն ազգէ յիս սուրբ տարար դու զիս
Զօրըն զայն յիշես անշուշն՝ յորում առեալ տարար դու զիս
Ի սեղան զըլսոյ լերինն, ի նուիրականն ինձ զոհին վայր .
Գընայի զուարթալից սըրմախ ընդ քեզ ի միասին,
Եւ ընդ քեզ կամէի մատուցանէլ զոհ առ Աստուած .
Եւ ընդ քեզ կամէի մատուցանէլ զոհ առ Աստուածին
Այլ յորժամ կապեալ եղայ ես ի վերայ փայտակուտին
Եւ առ ինեւ բորբոքէր սըրբանըւէր հըրատին բոց,
Եւ իմ արտօսրալիր աչք հայէին յերկինս ի վեր,
Յայնժամ դու համբուրելով զիս ըզկերչին զայն հուսկ նըւագ,
Զերիսուրդ գարձուցեր, եւ ըզգաշոյնըն փայլակելալ
Զերիսուրդ կալար զզըլսով սիրեցելոյդ,
Ի վեր ամբարձեալ կալար զզըլսով սիրեցելոյդ,
Անդ յայնժամ . . . Բայց զի՞ է ինձ յիշել ըզժամըն զայն տըլուր,
Զոր պըսակէն յաւերժից երանութեանցըն բերկութիւնք,
Յոր պըսակէն յաւերժից երանութեանցըն բերկութիւնք,
Եւ որդիկ քո Խամակ արժանացաւ զոլ օրինակ
Տիրական ողջակիզին մատուցելոյ ի զուզութա:

Տիրական ողջակիզին մատուցելոյ ի զուզութա:

Ո՞հ զիարդ քաղցրանան ինձ յիշաալ կըրսէր սըրբականք :

Զայս ասոց, եւ Երահամ կըրկնեաց առ նա ի մեղմ մըրմունջ .
« Եկ, որդեակ, կացցուք յազօթս առ զենեալ զոհն ինքնանըւէր » :

Անդէն առընթեր միմեանց ի ծունը իջանելով
Եւ ձեմամած ըզբազուկսըն կարկառեալ ի հողգոթա,
Օրինակ զայս աղօթիցն իւրեանց ըոկիզըն եւ Երահամ .
« Ո՞հ, զի՞նչ ըզքեզ անուանեցից, արդեօր քաւիչ մեղաց մարդկան,

Թէ հանուրց հաւատացեալ ժողովը բոցութիւն :

Ուրկիսի կիրաս կրեցի յանձին իմում յայնըմ պահու,
Յորում մայր մահկանացու ծընաւ ըզքեզ ի բեթլեէմ .
Յորում մայր մահկանացու ծընաւ ըզքեզ ի բեթլեէմ .
Եւ մինչ դու ի վերայ երկրի լայիր տըլպայտէս,
Զիարդ ձայն լալեացըդ քոց հընչեաց յերկինս իւրեւ զորու:
Զիարդ ձայն լալեացըդ քոց հընչեաց յերկինս իւրեւ զորու:
Վնտեսդ ի հրեշտակաց եւ փառարեալ երգով նոցին՝
Այնպիսի անարգ մարմին հողազանգուած արկար ըզքեւ,
Մինչեւ հազիւ ճանաչել ըզքեզ նոցին իւր Զըւարթնոց :

Մինչեւ հազիւ ճանաչել ըզքեզ նոցին իւր Զըւարթնոց,
Դու սակայն յանձն առեւ զայն, եւ միշտ ըզմահ քո խորհելով
Հատեր ըզմենաւոր վըսեմականըն ճանապարհ,

Եւ հուսկ ուրեմբն հասեալ ժամանեցեր ի կէտըն մեծ,
Յոր յաւուրցն յաւիտենից նախ քան զլինելն իմ յառէիր:
Դու միայն էր կարող դընել քեզ կէտ ըզմահըն զայն,
Որ փըրկէն զիս եւ զհամայն սերունդ որդւոց նախամելին.
Եւ ահա ի ժամուս հեղեալ զարիւն քո մեռանիս:
Զըբաւեմք ըստ արժանի արգահատել ի քեզ զըթով,
Զի գու ի վեր քան զամենայն արգահատանս ես մահացուաց.
Այլ ազգէ եւ ի մեզ հարուածն այն մեծ զոր տայ քեզ մահ,
Մինչդեռ ի վեր եւ ի խոնարհ զորան անհուն տիեզերք:
Գըթա ի մեզ, մարդասէր, եւ զցան սըրտիցը մեղմացո.
Ողորմեա մանաւանդ որոց արդ կեանն այդր ի յերկրի,
Եւ գեռ չեն իբրեւ ըզմեզ ազատացեալք յալցից մարմսոյ»:

Զայս ասաց աղօթելով, եւ մինչ կային երկորեան լուս,
Դարձաւ ենարց խանակ, «Ո՞վ են հոգիքդ այդոքիկ, հայր,
Զորս ահա քերովքէն առեալ ածէ ի խաչն կոյս»:
Զոյգ բանին ելանէին անդըր հանգոյն պայծառ այզոյ
Լուսագեղ հոգիք մարդկան ի բոլորից ազգաց երկրի,
Դեռ այն ինչ մերկացեալ զիւրեանց մարմինս անշընչացեալս
Եւ արկեալս ի զիւրածախ խարուկին բոց կամ ի տապան:
Ի կարձատեւ կեանս իւրեանց՝ ազգման սըրտիցն հաւատարիմք,
Կեցին անարատք ըստ ներելոյ բնութեան մարդոյ,
Թէպէտ չէր լուսաւորեալ ըզնոսա լոյսն աստուածառաք:
Գային առաջնորդեալք ի մըտախոն քերովքէն,
Ընդ նորոգ երջանկափառ վիճակ կենացըն զարմացեալք,
Եւ լըսիկ առ բարձրեալն առաքէին զմաղթանս իւրեանց:
Յորժամ հասին յանդիման խաւարապատ խաչափայտին,
Դարձաւ քերովքն եւ առ նոսա բարձրառեցաւ ըզքանըս զայս,
Զոր Աբրահամ եւ ժողով նահապետացըն լըսէին.

«Ցովանդակ խորաքնին ուշով մըտագդ հիացելոց
Քաջ կըստեալ խորհեցարուք յոր ինչ արդ աչք ձեր տեսանեն,
Եւ լուարուք ըզծածկեալսըն ցարդ խորհուրդս յաւիտենից:
Ոչ ոք մարդ կանանցածին կարէ զբարձրեալըն նըկատել
Առանց Փըրկչին, որ ահա հեղու զարիւն իւր ի խաչին:
Յիսուս, անըսկիզբն իին որդին, ծընեալ յերկրի
Որդի մօր մահկանացուի, որ կայն այժմիկ մօտ առ խաչին,
Նըրիք զանձն ողջակէզ Դաստաւորին երկնաւորի
Վասըն մարդկան մեղուցելոց եւ եղելոց ժառանգ մահու:
Զիւր կեանս անցոյց ի վիշտս, յալօթս, յուսուցանել, ի նշանս առնել,
Եւ զարդիս այդըր կախեալ ուրախութիւնն յաւիտենից»:

Մեռանի վասն հանուրց երկրածնելոց եւ վասըն ձեր:
Յըսկըզբանց տիեզերաց թէ չէր ընտրեալ նա հաշտարար,
Մեռանէլ հասանէր ձեզ այժմ ըզմահ անզրաւական,
Որպէս մեռցին մեղաւորքն այսուհետեւ ամենէքին,
Որք լըւեալ ըզիւրկութեանըն զաւետիս՝ մերժեսցեն զայն:
Այն որ յառաջ քան զզնունդ ձեր զայրապա կեանսըրդ ետես,
Գիւէր զի գուրք ընդունելոց էիք ըզմորհըս կեցուցչին,
Եթէ զկեանսըն սահմանեալս առ ի նմանէ կեցեալ էր ձեր
Յաւուրս յիսուսաւանդ քարոզութեանն աստուածայնոյ:
Յաւուրս յիսուսաւանդ քարոզութեանն աստուածայնոյ:
Ղզեզ, հոգիք, ինն էից ազատեցոյց առ ոէր Փըրկչին
Խանցուածոցըն պատժոց, եւ սուրբ էք արդ յաչս Աստուածոյ:
Կա, զոր զուն զորձէիք գուրք ճանաչէլ եւ ոչ ծանեամք,
Զարտասուս ձեր ետես եւ զձերդ յերկնից լըւաւ զհայցուած
Զարտասուս ձեր յուրաքանչ զայն վէրն հաստոյր,
Լինելոյ զերծ ի մեղաց, յորոց անձինք ձեր խորչէին,
Առանց գիւելոյ թէ մահարելք իցեն նորա:
Բնաւելուն ի խաչին վաղ իսկ ըզչայր իւր աղերսեաց
Լըսել ձեզ եւ ըըժըզկել ըզառուրիչ զայն վէրն հաստոյր,
Զոր մեղքն ի ձեզ զործեցին, խոցեալ զոգիսդ յանանց ի մահ:
Սնկերուք յերես յերկիր եւ մատուցէք շընորհս այնմիկ,
Որ գարձեալ զանմեղութիւն եւ զիւնոս անմահ շնորհեաց մարդկան»:
Որ գարձեալ զանմեղութիւն եւ զիւնոս անմահ շնորհեաց մարդկան»:
Գորովեալք անձառ զըթով, լի թաղծութեամք եւ սքանչանօք
Եւ զմայլեալք երանութեամք՝ լիոնարհեցան նորա յերկիր,
Եւ յալօթը կացին առ կենարարն օրհասական,
Որ սիրեացն ըզնոսա նախ քան զլինելն իսկ աշխարհի:
Սաղէմ եւ Սելիթ, որք Զըւարթունքն էին պահպանք
Յովհաննու եւ Վարեմայ, հանդէպ աշաց իւրեանց տեսեալ
Ըզնորհապարտ ոգւոցըն պար, զայս ընդ միմեանս ասին խօսել,
Հզենորհապարտ ոգւոցըն պար, ասէ Վաղէմ, են իրազգածք իւրեանց բաստին,
«Զիարդ արդարքդ, ասէ Վաղէմ, են կայից արդարքդ իւրեցելոյ
Եւ որպէս ի վիրաց այտի Փըրկչին սիրեցելոյ
Ի սիրս իւրեանց զեղանի յաւէժ կենացն անդորրութիւն:
Ի նորա յաւիտեան ազատացեալք այսուհետեւ
Ին ոչ յաւիտեան ազատացեալք այսուհետեւ
Ի զան աղերից երկրակենցադ մահկանացուաց:
Նոյն եւ մեր սիրելիքըն Վարիամ եւ Յովհաննէս
Յաւատ պարզեցաց շընորհս յառաջըն վայելեալք,
Հանգչէին ընդ հովանեաւ աստուածածիր խաղաղութեան,
Հեշտեաւ տանէին զկենաց բնուինըն ծանրութիւն,
Խոկ այժմ այդ գալկահար և մահատիպ երեսք փըրկչին
Եւ աչացն հայեցուածք անձկակարուք զերեզմանի

Եւ վէրքդ այդոքիկ վըտակահոս արեամբ ներկեալք,
Կարի յոյժ վըրդովեցին զուրախութիւն սըրաից նոցա:
Ո՞հ, եւ ես իսկ զըլլովին առնում յիս զագգ այնըր սըրոյ,
Որ ընդ անձն ողբանըւէր հիքացելոցդ անցանէ արդ »:

«Տեսի ես, ասէ Սելիթ, բազում թշուաս ի մէջ մարդկան,
Սակայն ոչ ուրիք բընաւ շըտառականս իբր ըզմոս:
Գըթամ եւ զարմանամ՝ յորժամ ածեմ ես ըզմոտաւ
Թէ զի՞նչ այլ այնպիսի ողորմէլի կայցէ տեսիլ
Քան զԱսուուծոյ սիրելեացն համակելոց յայնքան ի վիշտ:
Այլ զարմանք իմ փարատին՝ յորժամ խորհիմ յանձին իմում
Զի յաճախ մըլիթթարեաց Աստուած զոգիս վըշտագնելոց
Մինչ ոչն յուսային, եւ հասուոյր վէր արիւնաթոր
Ըգնոցուն պատառելոց սըրաից ըզմորսըն տոչորէր.
Եւ թէ ոչ պատրեաց զիս իղձ տեսանելոյ զոգիս նոցին
Հանգուցեալս ի ցաւոց, տեսի զնըշոյլ ըսփոփանաց
Յուացեալ ինուու ի քաղցր աչաց Հաշտարարին »:

Այսպէս զայս ասաց Սելիթ, եւ ոչ վրիպեաց ի բանըս իւր.
Զի Փըրկիչըն զորովեալ եւ ոչ եւս այլ ունելով ժոյժ
Հանդէպ տառապանաց ծնողին իւրոյ եւ Յովհաննու,
Այնպիսի հայեցուածով անդէն կառոյց զակն ի նոսա,
Զի յոգիսըն նուազեալս ազգեաց նորոգ կենդանութիւն:
Իսկ ըզգլուխն աստուածային յորժամ շարժեաց առ ի խօսիլ,
Խոկոյն մայրն որպէս այն թէ զարթուցեալ ի քնոյ մահու,
Սիրո ի թուուդ զուարձախառըն բաբախմամբ, մարմինն ի դող,
Դէտակն ի վեր ամբարձեալ՝ ըզլիսէլիսըն շականջէր.
Եւ Փըրկիչն ի բարձուէ անտի ասէր ցըմայլըն իւր.
«Կին գու, որդի քո աւագիկ ». եւ ցաշակերտն. « Ահա մայր քո »:
Երկորին սիրելիքն արտասուաթոր աչօք դարձան
Հայեցան առ միմեանըս զարմացմամբ եւ գոհութեամբ :

Այլ Յիսուս ծանրաբեննեալ զատաստանաւն աստուածայնով՝
Կըրէր ըզչարչարանս, յորս ի խորհելն իսկ սոսկան միտք,
Եւ երկնայնոցն անզամ լեզուք օրհնաբանողք աստուածութեանն
Առաջի աթոռոյն՝ չկարեն պատմել զայն եւ լըռեն:
Ըզմանու բլուրըն պատէր խոր լըռութիւն խորհըրգաւոր,
Եւ ի ներքին սանդարամետուրն սասանէր անդուլ երկիր.
Բայց ոչ լինէր գեռ լըռելի թափուն զըզորդ իւր ի հովտին՝
Ուր կայր Երուսաղէմ. եւ ահա զայն նախկին նըւագ
Երերեալ սարսեցաւ յանկարծ քաղաքն ապըստամբող:
Եր այն աղօտ իմն ազգումըն հեռաւոր բարառանալեաց,

Որ թէպէտ խորասուզեալ կայր գեռ ի ծովս ապազայից,
Սակայն յափունսըն զոչէին այժմէն կոհակքըն կուռակեալք:
Սաստ վըրժուց արեան ֆըրկչին արկանէր ահ սարսափական
Ի սիրո ամբոխութեանըն խընելոյ ի գողգոթա:

Դըղըրդիւնն անզընդային սասանեցոյց եւ ըզփապար
Մըթապատ քարալերինն, որ Աբբագոն յետ փախըստեանն
Ի լեռնէն Զիթենեաց, կայր մենաւոր եւ թաղծալից:
Մինչ նըստեալ ի զառիպայր քարաժայուին դիտէր անշարժ
Ըզգեսոյն ուղիսից յորձանս՝ որ առ ոտիւքն անկանէնն,
Եւ կայր յակնիւս ի լուր ձայնից վըրփակուտակ ալեաց ջըրայն
Որ կարձանց զահաւանդին վըհից ի վիճ հոսեալ գոռայր,
Յանկարծ ետես զի նոդ ոտիւք իւրովք գետինըն տատանէր,
Եւ վէմք ի վայր վըրելով տապալէին անդ մօտ առ իւր:
Զարհուրեալ եւ իբըր զոյժ սըզոյ բնութեան համարեալ զայն,
« Թէրեւս, ասէր, հեծէ երկիր վասըն մարդկան հողածնելոց,
Եւ խոնջեալ ի կրելոյ զահինն նոցին ի ծոց իւրում,
Ոչ հանդուրժէ լինէլ ի սպառ իւրոց որդւոցըն գերեզման,
Զոր լընուն անդապար նորանոր կոյտք ոսկերուոյ.
Գերեզման, որ արտաքոյ գարնանազել ծաղկամբք պըճնեալ՝
Բուրէ զնոտ անուշաբոյր, այլ բըստմելի է ի ներքոյ.
Կամ թէրեւս աշխարէ զաստուածային զայն այրըն վէճ,
Զոր տեսի ես ի լերինն ըզգիշերոյն հասարակաւ
Զոր տեսի ես ի լերինն ըզգիշերոյն հասարակաւ:
Ի ցաւոց տագնապի, զոր ոչ կըրեաց ոք եղական:
Զի՞ն եղեւ նա. հիմ զանդալիմ երթալ անդրէն խոնդրէլ ըզնա.
Միթէ աշ խիստ Դատաւորին չիցէ աստ մօտ որպէս յերկորի.
Չըկարեմ խոյս տալ անտի. զի թէ եւ անդր իսկ քան զաշխարհ
Փախչիցիմ յիւրոցն աչաց, ըմբռնեսցէ զիս աշ նորա:
Կամիմ զելըս տեսանել զահեղահրաշ չարչարանաց
Եւ զիտէլ ըզհանգամանըս նորասքանչ պատահարին,
Թէ միայն շորջ ըզնովաւ ըզկայցէն գագք երկնաւորաց,
Որոց աչք ըսպանականք արկանէին սոսկումըն յիս,
Մինչ յիւրոց երեսացըն խուսէի սուղ ինչ յառաջ:
Իսկ թէ զգեցայց զերկնայնոց գասուցն ըզգեկ պայծառութեան,
Եւ ի հրեշտակ լուսելին յանդըզնեցայց կերպարանէլ,
Ոչ արգեօք շանթք, բարձրելոյն մերկացուցեն զիս նոյնհետայն,
Եւ յիմ բուն կերպարանս յայնժամ տեսցին զիս Զըւարթունք:
Բայց ըզնոյն արար Սատան, որ մեծամեղ քան զիս եկաց,
Եւ ցարդ ցասուցանչ զԱստուած իւրովքըն յանցուածովք:
Ոչ բնաւ յիմ հառաչալիր սըրտիս ի խորըս թափուցեալ

Խորհուրդ չար զիս յորդորէ զի յանձանօթը լինիցիմ։
Սակայն իցէ՞ ինձ ի գէպ այսպէս զերես այլակերպէլ։
Ի բաց տար. կաց ի քում ըլւառութեան, ո՛վ անձն իմ հէքր։
Ընտրեմ մանաւանդ մընալ աստէն եւ ոչ զիտել
Ըզլախճան զարմանասքանչ վըշտակրութեանց տառապելոյն։
Զի ո՞րպէս կարիցեմ ես տեսանել ակն յանդիման
Ըզդէմը քրովբէից եւ ոչ իսկոյն փախչել ի բաց »։

Զայս խորհեալ, ի խորոցն ի վեր սլանայր, գեռ եւս յերկբայս։
Բայց այն ինչ ոսն յերկիր կոխեալ՝ հիացմամբ յետս ընկըրկեցաւ,
Յորժամ ետես զայն թաթաւեալ յահաւոր մութ գիշերայնոյ։
« Հիմ, ասէ, թանձր այդ խաւար յայս միջօրեայ տուբնչեան ժամու։
Եհան օր դառաստանին, եւ սըրբաջինջ լիցի երկիր։
Ալհակիր յաւերժ չին ահա մածեալ կամ բգնովաւ,
Եւ բուռն բզնըմմնէ հարեալ է աջ Գերազօրին։
Եւ է՞ր աղազաւ. արդեօք ի ծոց իւր ամփոփեաց
Ըզլախճանըն վեհագոյն, եւ պահանջէ՞ արդ զինքն Աստուած
Ի ձեռաց որդուց նորին, այլ նըմա հնա՞ր է մեսանել։
Յո՞ եւ գառնամ նորանոր խորհուրդք ըզմիս իմ ամբոխն։
Լաւ եւս իցէ ի խընդիր նորին զընալ, եւ զինք տեսեալ՝
Գիտել ինչ հաւաստեալ քան դանդաշէլ ասու միայնակ»։

Զայս եղ ի մոխ, եւ ել ի ծայր անտառախիտ լերին միոյ,
Եւ անդուստ սրաթեւ աչօք ընդ աղջամուղջս համատարած
Հետագոտեալ ըզգաղաքըն նուիրական հարուստ մի ժամ,
Հուսկ ուրեմն ի հեռաստանըն նըշմարեաց զերտսաղէմ,
Որ նըմա երեւէր իբրեւ ըզկոյտ աւերակաց,
Զորով շուրջ ծաւալեալ ծըփայցէ մէզ մասութլապատ։
Սարսուռ յոսկերսն ընթացաւ, եւ գողալով էտո ըզկերպ
Լուսեղէն Զըլարթնոյ եւ զգեղ տիոցըն մանկութեան,
Յոր երեմն ի հովտին երանութեան ծաղկեալ փայլէր։
Բայց էր այն հեռաւոր իմըն պատկեր նըմանութեան։
Զի թէպէտ պաղպաջուն վարսից գուտովքն հոսէին հոյլք,
Եւ ընդ փաղփոն խոսպուհօք հընչէին թեւքն ոսկեփետուրք,
Եւ նըշոյլք նորածընունդ այգոյ յերեսըն սըփուին,
Ալ հազիւ սակայն կարէր նա զարտասուս իւր արգելուլ։
Դողդոջուն թեւօք թոռոցեալ զայր մերձ ի բլուր անդըր մահու,
Զոր խաւար թանձրագոյն ի լուռ երկնից իջեալ պատէր։
Յանցանին առ ափամբք Մեռեալ ծովոն՝ լըւաւ անդէն
Զահաւոր մարնչին գոչման լեռնացելոցըն կոհակաց,
Խառնեալ ընդ ձայնս հեծութեանց գրժոխատանջ անյուսութեան։

Զերդ յորժամ պարտաւոր դատեալ քաղաք մի ամբարիչու,
Գետնատատան սասանմամբ խորասուզի յալս անդմնուց,
Անդ յայնժամ ընդ խուլ թընդմանց անդընդային վրիժուց սաստից
Անդ յայնժամ ընդ խուլ թընդմանց անդընդային վրիժուց սաստից
Բարձրանան ի խորոց անտի բարբառք մահաշըշուկք։
Միւսանգամ շարժի երկիր, եւ միւսանգամ խառն ընդ ձայնից
Կործանման տաճարացըն պըղծելոց եւ կըճեայ տանց
Կործանման տաճարացըն ի սոսին յոյժ յանկասկածի,
Լըսին թառանչք բնակելոցն ի սոսին յոյժ յանկասկածի,
Անցաւորն ի գոյն դական՝ ճիշ ի բերան փախչի ճեղով.
Հանգոյն եւ Աբբագոյն ի ծովն Ազտից լըսէր բոմբինս
Հանգոյն եւ Աբբագոյն ի ծովն Ազտից դառապարտից,
Ընդ գուժից աղաղակի ոգւցն երկուց դառապարտից,
Զորըս նա ծանեաւ խոկոյն, եւ սոսկացեալ քըսմեալ յահէն՝
Երերուն թեւօք փախեալ յաղետակոծ վայրաց անտի
Եւ եհաս մերձ ի տեղին՝ զոր քերովբէք պատէին շորջ.
Գողումն անհընաբին յանկարծակի կալւ ըզնա
Ի տեսիլ երկնահրաշ պարուց ոգւցն անարատից,
Խուն մի եւս եւ ահա լուսապայծառ դիմացըն գեղ
Փոխէր վերըստին ի մութ մըռայլ ժանտառեսիլ։
Գասք հրեշտակացն ի ֆըրկիչըն կառուցեալ զաըս խրեանց՝
Զիմացան զգալուստ նորին, սոսկ Ելովայ տեսեալ ըզնա,
Նոյնհետայն զինքըն ծանեաւ, եւ մըտախոն եղեալ ասէ.
« Առ ինչ մերժեալն յԱստուծոյ հէք քերովբէն մերձ այսոր գայ։

Արդեօք ցանկայ եղկելին ըզկաչեցեալըն տեսանել,
Զորոյ նախ ըզտագնապէին ետես ի լեպոնըն Զիթենեաց,
Եւ արդ զայ ըլւառականն այն ի խընդիր նորին այսրէն։
Զիմարդ մըշտառեւ ապաշաւանք մաշն ըզնա.
Գնակ յօրէ լինելութեանն ի նոյն ցընդեալ կայ յարուասուս։
Արասցէ Տէր զամենայն զոր ինչ վընձեաց վասրն նորա.
Եւ չէ ինձ պարտ զարմանալ ընդ վիճակեալ նըմայն նըսին,
Մինչդեռ նա, յորմէ անմահըն գոյացան, արդ ի խաչին
Զգմարդկան մեսանի մահ, զի յազթեսցէ անանց մահուն»։
Զայս խորհեալ, եւ առաջի ֆըրկչին անկեալ յերեսս ի վայր՝

Մատոյց աղօթըս լալազին. ապա յարեաւ եւ ակնարկեաց
Ալ մի ոմն ի Զուարթնոց, եւ նա եկեալ եկաց անդէն
Յանդիման քրովբէին, որ զայս առ նա բարբառեցաւ.
« Երթ ծանտ առ ժողովըս սրովբէից եւ նախանարց։

Զի ահիւ եւ վարանմամբ զայ հասանէ այդր Աբբագոյն։
Թէ մօտ մատչել կամիցի, մի արգելցին բընաւ ըզնա
Որ զայ լալով եւ անձկաւ ըզկենարարըն գիտելոյ։
Վի որ նըմա հրամայեսցէ ի բաց զընալ ի տեղուջէն,

Եւ մի յայդ դառնակըսկիծ ըսփոփանաց զըրկեսցէ զնա.
Զի քան զինքն անիծապարտ ոգիք ըզփաչըն պատեն շուրջ »:
Առ գասուք հրեշտակացըն զեգերէր զեռ Աբբագոն,
Եւ վարանմամբ մերթ սաւառնէր, մերթ կայր եւ մերթ սահէր զերկրատ:
Խորհեցաւ խուսափէլ. այլ ըզմըտաւ ածեալ յանկարծ
Զի ոչ այլ ոք բայց Փըրկիչն ինքնին անշուշտ զբանէր անդ,
Ուր կայր համախըմբէալ Զըւարթնոց պար ըզբեղաշուք,
Խիզախէաց մըտանել խառնիլ ի գունդն ահեղահրաշ:
Յորժամ հրեշտակըն զարձուցին զաչըս իւրեանց առ ի հայել,
Եւ տեսին զայլակերպ եւ զկասկածու դէմըս նորին,
Յոր ըզգոյր ոչ զուրպթ ժըմիտ, ոչ փայլ ոգւոց երանելեաց,
Այլ սոսկ ցաւ հազարաւոր ամաց եւ սուզ անյաղթելի,
Անդէն զիտացեալ եթէ նա ինքն է Աբբագոն,
Լըոին կարեկցութեամբ թողին ըզնա խաղալ յառաջ:
Իբրեւ մերձ յըստուերամած բլուրըն մահու հասեալ նորա
Յակն ըզփաչեալոն արկանէր, զաչըսն ի բաց շըրջեալ՝ ասէ.
« Ո՞հ, ոչ, ըզկամիմ ի մահանու երեսս հայել.
Յոյժ ի խոր զիս խոցուուն այդ խիստ ցաւոց նոցին տագնապք,
Եւ տըխրականս յոյժ պատկերս հանդէպ աշացըս նըկարեն,
Կարի բարձրաբարբառ բաղպէլով զինէն առ Տէր.
Զի ահա խունն այն եւ սուզ իսկ տեսութիւն վիրաց նոցուն
Արգէն զոգիս *իմ տոչորէ զանտ աղիտիք եւ կըտտանօր:
Ո՞հ թըշուառք իբրեւ զիս եւ վրիժապարտք են եւ նորա,
Ուրք զըրգեալք յիբրեաց՝ տստ յանդիման արեգական
Եւ անհուն բազմամբովի զրաւեն ըզկեանս եղբարց իւրեանց:
Մի տեսցեն աչքս ըզնոսա, զորբս մարդկան ատելութիւն
Կամ արգար իրաւունք դարձուցանեն այլպէս ի հող:
Մի եւս այլ պակուցանող եւ թազգալից խորհուրդք մահու
Կըռիեսցեն զեղկելիս: Զոր խընդրեմն ուր գըտանիցեմ:
Զուարթունք այդորիկ չեն վայրապար իշեալ յերկնից.
Կան բոլորեալ ըզնովաւ. է նա ի սուրբ վայրոս յայսոսիկ.
Սակայն ուր, անել խաւարն յոր թաթաւէր Գեթսեմանի,
Մինչ անդն էր նա, պատէ տստէն եւ ըզկատարըն գողգոթայ,
Եւ ըզնա ոչ նըշմարեմ: Ո՞հ թէ ինձ զոյր համարձակել
Քգիշեշտակ զոք հարցանել, եւ ինքն ըզնա ցուցանէր ինձ:
Բայց տեսեալ զիմ ըզտագնապ եւ ըզթափիծ յանկարծահաս,
Ո՞չ ծանիցեն զիս իսկոյն եւ վարեսցեն փախըստական:
Այլ նորա ոչ զընեն ինձ միտ, ի մեծամեծ խոկս ընկըդմեալք
Զանէն ասուուածայնոյ, առ որ յըզեաց Տէր ըզնոսա:

Մենացեալ իցէ արդեօք ի սըրբավայրըն տաճարին,
Եւ կայցէ յաղօթս անդէն, եւ ոչ օրէն իցէ ումճք
Յամենայն եղականացըս տեսանել ըզփիշարս իւր
Յզգիթեալն յերեսաց նորուն ըզքիրուն արիւնազանգ:
Եւ ըզգիթեալն յերեսաց նորուն ըզքիրուն Զըւարթնոց
Սակայն թէ ոչ վիլակիցիմ, աչք բոլորիցըն Զըւարթնոց
Ի բլուրըն մանաւանդ քան ի տաճարն են ուղերձեալ:
Ո՛հ եղուկ ինձ հիբիս. հասեալ կամ յայն անարգութիւն,
Զի չիման զիմ ամօթալից աչք յուխտապահըն համբառնալ,
Զի չիման զիմ ամօթալից աչք յուխտապահըն համանչագեղ:
Թէպէս իցեմ ըզգեցեալ զիւրեանց տեսիլ ճաճանչագեղ:
Ո՞չ արդեօք զըտանիցի նա ի տեղուշըն կառափան,
Թէքեւս անդ, ուր մահուամբ պատուհասին եղեմագործ,
Վըկայք բարձրագուչք մահկանացու մարգոյն անկման,
Ի լըրումն ածէ այժմիկ զոր յանձն էառ կըրել յերկոր,
Եւ ի կոյտս ոսկեց անկեալ մատուցանէ աղօթս առ Տէր.
Ազա հարկ ուրեմն է ինձ խընդրել ըզնա ի Գողգոթա»:
Յայս ասաց, եւ աճ բնդ աճ յամըր սլացմամբ իշեալ յերկիր,
Եւ սուր բըրօք ընդ երկար զըննեալ ըզգայրն ուր խաչքն էին,
Եզիս ըզգովհաննէս, եւ զակն յառեալ ուր հայէր նա,
Նըշմարեաց ըզգըրկիչն՝ որ ի մըման անդ կայր կախեալ,
Եւ թըւէր առկայծ աչքը խընդրել զիանգիստ գերեզմանի:
Եւ ի կոյտս յարաբածոց որ ոչ կըրեաց ինչ այնիցիս:
Ըսթափեալ յառաջին պակուցմանէն, յանձն իւր տսէ:
« Ոչ, այդ չէ հնար, մնաննէլ. օ՞ն ի բաց տար. անհնար է այդ:
Այլ, ո՞ւ երկինք, զի՞ է ինձ երկբայանալ այլ եւս յերկար.
Ոչ խարիմ. նկատեմ ըզնա. է ինքըն նոյն զոր տեսի ես
Ի երինըն զիթենեաց, ուր տառապէր նա յայն տագնապ,
Զոր ընաւ յարաբածոց որ ոչ կըրեաց ինչ այնիցիս:
Նըրիբեալ զանձն իւր ըսպանդ առ անողոքըն դատաւոր»:
Յայնժամ անկեալ յերեսս յերկիր եւ մըտախոն եղեալ յաւել.
« Աստանօր խոնարհեալ ի հով՝ կամիմ կալ եւ մընալ
Եւից կատարածի գատաստանից անքըննելւոյ,
Տեսանել ըզման նորա, թէ ստեղծուածոյ իցէ այդ մարթ:
Այլ ո՞ր անգորութիւն յանկարծ զոփս իմ խաղալք,
Թըմբութիւն իցէ ցաւոց թէ արգարեւ նըշմարիտ յոյս,
Յանկալին քան զամենայն յոյս զառնալոյ յոչէութիւն:
Ո՞հ քաւ ի քէն պատրել զիս, ով իմ միակդ ակընկալիք:
Ինձ թըւի զի կարիցեմ հայցել յէչն զոչընութիւն:
Եւ համարիմ թէ իմոցըս հայցուածոց լըլիցէ նա:
Ո՞վ Աստուած, որ գատաւորդ ես ամենայն տիեզերաց,
Յորժամ ըզգլուխ իւր խոնարհէ ի խաչն այրն ասուուածային,

Եւ դու ի խընդրել ըզվրէժ գործոցըն չալութեան,
Որոց մեր պատճառք եղեալ՝ ըզմարդն ի մեղըս դըրդեցաք,
Զոմանս յամպարըշտաց զոհես ոգւոյ մահացելոյն,
Եւ ըզնոսին առ շիրմաւ իւրով ի չիք դարձուցանես,
Ընտրեսջիր յայնժամ եւ զիս, որ քան ըզբնաւս եմ մեղապարտ,
Եւ զանձն իմ մատուծիր ընդ նոսին զոհ խաչեցելոյն:
Յայնժամ ես ոչ եւս իցեմ, ոչ եւս այլ զիս կեղեքեսցէ
Բոց մըշտատոչոր խաւարայնոցըն տանջանաց.
Դարձայց յանէութիւն, եղէց խսպառ հետակրոյս,
Եղծայց յէիցըս կարգէ եւ յաւիտեանըս չընջեցայց,
Մոռացեալ ի հրեշտակաց, յարարածոց եւ յԱստուծոյ:
Ասո հանդէպ գերազօր էիդ ըզգուիս իմ կարկառեմ.
Աղէ հարուած քո թաքուն եւ կամ շանթիք փայլատականց
Բարձցեն զիս ի սպառ ի միջոյ քումդ արարչութեան»:

Զայս մագթէր, այսօմ ակն ունէր, խընդայր ընդ յոյս իւր եւ սոսկայր.
Ապա յասաջ մատուցեալ՝ զաչսըն ի վեր դարձուցանէր
Եւ հայէր ի փայտ խաչին եւ ի Փըրկիչն օրհասական.
Հայէր ըստէպ եւ կարծէր եթէ ահա մեռանի նա.
Եւ զի յահէ ոչընչութեանն երեսքն ի մուլթ ներկանէին,
Զանահնար լինէր պահնէլ ըզկերպարանըն լուսափայլ:
Մինչ նա յայն նըկըրտէր եւ ի վարան կայր տագնապի,
Յանկարծ եւես մօտ առ իւր եւ ընդ աշմէ խաչափայտին,
Որ ամբանայր ի միջին բարձըր քան զայլս ահեղ տեսլեամբ,
Զահաւորն Աբդիէլ, զըստեղծակից իւր սիրելին՝
Կացեալ սաւառնաթեւ եւ զարդարեալ պայծառ փայլմամբ.
Քող մըթին ծածկեաց յաչացն ըզգըւարթունուն լուսագեղ,
Եւ անձուկ յայժ թըւէին նըմա ողջոյն իսկ տիեզելք,
Այնքան սաստիկ զանգիտէր տալ անդ ծանօթըս մըտերմին:
Բզբոլոր անմահական եւ զնոգելին իւր զօրութիւն
Յինք ժողովեալ՝ գուն գործէր մնալ յանձանօթս յԱբդիէլէ,
Եւ ըշտապաւ, որպէս այն թէ յԱստուծոյ իցէ յըզեալ
Ի հեռաւոր աշխարհաց ի հեռագոյն եւս յայլ աշխարհո,
Եւ յերկար գեղերէլ նըմա յերկրի չիցէ ինչ մարթ,
Դարձաւ յԱբդիէլ եւ զքանս ասաց երազաթեւս.

« Ասա ինձ, սիրելի. թերեւս դու զիտիցես ինչ,
Արդեօք ե՞րբ իցէ Փըրկիչն մեռանէլոյ սահմանեալ ժամ:
Հրաման է ինձ ճեպէլ. բայց տօնեցից ուր եւ իցեմ
Բզնըկատեալն ի Բարձրելոյն ըզժամըն սուրբ եւ զահագին»:

Աբդիէլ, որ կայրն անդ եւ ի թիկունս իւր ոչ հայէր,

Դարձաւ եւ եսես ըզկորուսեալն, եւ սաստկութեամբ՝
Զոր թախիծ իւր ամոքէր, զոչեաց անդէն. « Ո՞վ Աբբագոն »:
Զոր օրինակ նոյնժամայն թափին բընաւ գոյնք երեսաց
Ծաղկեալ պատանոյ, զոր ենար շանթն որութնդոստ,
Նոյն եւ գէմք Աբբագոնի ներկան ի մոայլ անդընդային.

Զըւարթունքն ի զնին կային. ինք զարհուրեալ փախեաւ անստի:

Զըւարթունքն ի զնին կային. ինք զարհուրեալ փախեաւ անստի:

Ցինչ ի հեռի եզերս երկնից՝ առ պուրակաւն արմաւենեաց

Իշանէր նա ի վայր, ի միւս կուսէ զայր ելանէր

Ոզի մի երերուն եւ խաւարին քան զԱբբագոն:

Միունն ի Զուարթնոցն ըզնա տեսեալ՝ ասաց իսկոյն.

« Ո՞վ է զա՝ որ ի միջոյ արմաւենեացն այսր առ մեզ զայ.

Զիարդ խարեալ է ճակառ նորին յաջոյն արդարութեան,

Եւ որպէս կերպարանքն անանց մահուամբ են խաթարեալ.

Սակայն ի՞ր յանդըգնի դա զալ առ մեզ ապաւինել:

Ոչ զարմանամ արդ ընդ այն. զի Յուգայի հոգին է զա,

Ոչ զարմանամ արդ ընդ այն. զի Յուգայի մատչի »:

Որ գէնին Ալբագոնի ակնարկելովն այսըր մատչի.

Ընդ մահու հրեշտակին մատնիչն ի խաչըն մերձենպյր.

Ընդ մահու հրեշտակին մինչ յասաջէր զերդ սեաւ ինչ բիծ

Զուարթունքն ի նա հայէին մինչ յասաջէր զերդ սեաւ ինչ բիծ.

Ի մըթան անդ զիշերոյն տարածելոյ յերես երկրի.

Զարհուրէր նա եւ իսկթայր թէ զուցէ շանթ բոցավառեալ

Զարհուրէր նա եւ իսկթայր թէ զուցէ շանթ բոցավառեալ

Ի զուսի իւր տեղայցէ հուր վրէժխընդիր՝ յո՛ եւ դարձի,

Կամ երկր ընդ ուսիւք նորա բացեալ ընկըւցէ զնա:

Յայս խուճապ տագնապի եհաս նա մերձ ի փայտ խաչին,

Ըստիպեալ կառուցանել զակն ի հրեշտակին մահաբէր,

Որ շարժեալ յահաւոր աշում ըզուրըն բոցեղին,

Եւ նովաւ հրամայեալ զարէր զզնա յո՛ եւ կամէր:

Եւ նովաւ հրամայեալ զարէր զզնա յո՛ եւ կամէր:

Մեկնեալ ի տեղուչէ անտի՝ տարաւ կացոյց ըզնա

Ի կատար ամպոյ միոյ, եւ զայս ասաց նա տիրաբար.

« Հայեաց եւ տես, այ մատնիչ, անդանօր կայ Բեթանիա.

Աստ ապարանք Կայիսափայ. անդ ի խոնարհ վերնատունն այն,

Ուր եղեր եւ գու հաղորդ նորա մահուանն յիշատակի.

Ուր գեթսեմանի եւ մափանօր գիակնըդ քո.

Աստ կայ Գեթսեմանի եւ մափանօր գիակնըդ քո.

Գզուրըն բոցավայլ, կըրկնեաց անդըէն օրինակ զայս.

« Ի վերայ բարձըր խաչին տես մեռանի փըրկիչն Յիսուս,

Զիւր անձըն մատուցեալ Աստուծոյ զոհ վասըն մարդկան,

Զիւր անձըն մեռանի բարձըր քաղցրացին կեանք եւ մահ իւրեանց,

Զիւր անձըն մեռանի բարձըր յաւիտենից ի մահուանէն՝ որով տանջիս,

Եւ ապրեալք յաւիտենից ի մահուանէն՝ որով տանջիս:

Վէրքդ այդորիկ, յոյց բըղիսէ այժմիկ արխւնդ այդ հաշտարար,
Փայլեսցէն յաւուրն յայնմիկ՝ յոր եկեսցէ գատել զաշխարհ։
Արդ բգհետ իմ եկեսջիր »։ Եւ նա չուաւ բգինի նորին,
Ընդ բեռամբ յուսահատ վըհատութեանըն կորացեալ։

Յորժամ նորա ի Զուարթնոցն աչաց եղեալ ամերեւոյթ՝
Հասին ի պարս ասուեղաց, պակեաւ մատնիչըն սարսափմամբ
Ընդ լըսին տիեզերաց անեզրափակ տարածութիւն։
Խոսովեցաւ եւ զողայր, ըզմուա ածեալ եթէ գուցէ
Յանդիման լինիցի ամենատես Գատաւորին,
Եւ հազիւ առ հրեշտակըն մահաբեր իշխեաց ասել։
« Ազէ գու, ով քերովքէդ ահեղափոյն քան զամինայն,
Հար զիս ասու կայծակնացայտ քոյով սըրովդ եւ սատակեա.
Սակայն, ո՞ւ, մի՛ զիս սանիր հանդէպ զահու Գատաւորին »։
« Լուս լեր, գոչեաց հրեշտակն անդէն, անսա իմոցըս հրամանաց »։
Եւ ըզնա մեծագոյն սըրումըտութեամբ վարէր յառաջ.
Եւ հասեալ ի մին յարփեաց, հրափայլ սըրովն ազգեաց նըմա
Դադարել անդանօր, եւ ինքըն մերձ առ իւր կացեալ,
Հեռուստ եցոյց նըմա զերկինս, ըզբնակարան Աստուածայնոյն,
Ուր յիւրումն ի մեծափառ վայելչութեան երեւի նա:
Թէպէտ յայնժամ շուրջ պատէր լլզնա խաւար նըմական,
Եւ զնովաւ լըոէին ալէլուք, տօնք եւ խրափութիւնը
Խւրցն արդարոց, այլ երկինք նոյն երկինք էին
Եւ նոյն օֆարան արժանաւոր ասուուածութեան,
Ուր նոցին իսկ ոգւցցն երանելեաց վեհագունից
Ոչ ընաւ պակասէին վայելք անհասք մըսուց մարդոյ։

Յայնժամ ասաց Ազբագոն. « Հայեաց գու արդ եւ տես զերկին,
Զերջանիկն հանդիսարան ասուուածայնոցըն յայտնութեանց,
Յոր էակն անճառուելի զիւր սիրելիսըն հրաւիքէ։
Ինքն յաշաց եղականաց այժըմ թաքոյց զերեսըս իւր,
Բայց յաթուն յայն պատեալ ահեղակերպ սուրբ զիշերաւ,
Զոյր երբէք ուրեք ըզնանըն չըունեսին աչք բոյին նորք,
Նըմատեմք մեք ըզնա յասուուածահրաշ ի փառըս իւր։
Անդ կայ Սիոն, բարձըր լեառնը երկնաւոր, ուր յաճախ նա
Ուր յըսկըզբանցն յաւիտենից զանձըն նուիրեաց վասլն մարդոյն,
Երեւեալ բաշխէ զընորհս իւր արդարոց կատարելոց։
Իսկ այդ երկոտասան թըւով աթոսքդ ոսկիածոյլք,
Զորս հանգոյն արեգականց պայծառ փայլեալըս տեսանես,
Ի Փըրկչէն սահմանեալ են ընտրելոցն աշակերտաց,
Ուր բազմնոցին ի նոսա եւ զատեսցէն զաշխարհս յապայս։

Պու եւս էիր աշակերտ, եւ արդ ցանկաս զասնալ ի չիք·
Սակայն ընդունայն լիցին հայցուածք քո զըլիսովին.
Փոխան առատ վայելից փառաց՝ զոր աչք քո նըկատեն,
Պատրաստեաց քեզ Աստուած պէսպէս կըստանըս տանջանաց։
Ընդվայր ջանաս ընճայել յերկինս ի վեր, այ ապիկար.
Ընդիր արդ զըլուուծոյ զամենազօր կարողութիւն։
Ծանիր արդ զըլուուծոյ զամենազօր մըլլըրկաց,
Եբը ի ծովու կանգնեալ ժայռ, զոր ոչ խախտեն սասար մըլլըրկաց,
Հարկ է քեզ կալ աստանօր եւ զամենայնըն տեսանել։
Մեռանի կենարաբըն բեւեռեալ ի փայտ խաչին,
Զի զսիրելիս իւր այսր յերկինս եւ յայս ամնանց հանգիստն հանցէ»։
Զի զսիրելիս իւր այսր յերկինս իւր ապիկ միոյ եպագ երկիր.

Ընդ բանին սլացեալ ի ծայր արփոյ միոյ եպագեալ,
Ապա դարձ արար այսրէն եւ առ մատնիչըն մասուցեալ,
Որ կայր եւ հայէր, խոսվեալ ահիւ յաւէժ մահուն,
Զայս առ նա բարբառեցաւ որոտագոչ ահեղ ձայնիւ.
« Օ՞ն արի եւ եկ ընդ իս, եկ եւ տարայց ըզքեզ այժմիկ
Ի գրժոխս, ի քո կայան բընակութեան յաւիտենից »։

Մօտ ի վիճ անդըր եկեալ լլւան զբարբառ աղաղակին,
Որ հընչեալ մեծաւ թընդմամբ ի վերջին ծագ տիեզերաց,
Ըզմոտաոր ասուեղաց խոր արձագանզու յարուցանէր։
Յանհուն միջոցին, յորում եկանն ի բարձրելոյն,
Գըժուքըըն թաւալին յախուն յածմամբ ի վեր ի փայր,
Անկուշեալ օրինաց երագ եւ կամ զանդաղ շարժման։
Ի կամելն Աստուծոյ պատուհասել սաստիկ բոցով,
Եւ սուր սլաքօք անհուն ըզնոր չարիս բնակչաց նորին,
Տայ նըմին փոթորկել երազագոյն եւս հոլովմամբ։
Ոգին մեղապարտ եւ առաջնորդ իւր միծազօր
Թողեալ ըզծազու աշխարհի հասին ի գոււրն դըժոխոց,
Մինչեւ վիճն ուժգին թափով ըըրջանակեալ տարաբերէր։
Անդէն հրեշտակըն մահու, որ կայր ի պահ տարսարոսին,
Ծանիւալ զԱլբագն, ետես եւ զըար մատնիչն Յուզաս,
Որ առ նըմին գալարեալ ջանայր փախչել ի տեղուղէն,
Ամլ սուրըն բոցափայլ բըննագատէր զինքն յառաջել.
Եւ քրոքէն, իշխեցողն եւ պահապան խորխորատին,
Ահագնադպորդ շառաչմամիք բանայր ըզգրունսն աղամանգեայ։
Լերինք ոչ բայեսցէն զանեղամիծ մուտսըն խընուլ,
Ամլ միայն առաւել գըժուարակոխ գործեսցէն զայն։
Անդանօր ընդ մատընչին արձանացեալ եկաց քրոքէն.
Զի չիք հանարարհ մինչեւ ի խորըս գըժոխոց,
Ուր բընութեամբ կայլակահոս հըրոյն հերձեալ հատորք վիմաց,

Թառալին յանյատակ անդունդս ի գրանց տարտարոսին:
Մինչ մատնիչըն լուս ափշեալ, եւ գալկահար տըժգոյն զիմօք
Եւ մհծամեծ աչըս բացեալ զիտէր ըպմիհըն սոսկալի,
Պաշտօնեայն վրիժուց իշխ եկաց անխռով մերձ առ նըմին
Յեղերըս վիրապին, ուրանօր մահն անքուն կայ միշո,
Դարձաւ յետկոյս, եւ սըրովս առ նա ցուցեալ ըզգիհն՝ ասէ.
«Այս է ոգւցըն չարաց եւ քոյդ կայան բընակութեան:
Փըրկիչըն մեռանի արդ ի վերայ խաչափայտին,
Զի մի մարդիկ կըրեսցեն ասս ըզտանջանս անտանց մահուն»:

Ասաց, եւ ըզմատնիչն հոսէալ ի խորըս վիրապին,
Հեռացաւ ի գրժոխոց, եւ սըլացեալ ընդ մէջ արփեաց
Եկն այսրէն ի Գողգոթա, մօտ ի սեղան պատարագին,
Եւ մընայր ցասուցելոյ. իշխ նորոցըն պատգամաց:

816



ԿԼՈՊԵՏՈՎԻ

ՄԵՍԻԱԿԱՆ



ԵՐԳ ՏԱՍՆԵՐՈՐԴ

ԿԼՈՊԵՏՈՎԻ

ՄԵՍԻԱԿԱՆ



ԵԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

1902 Թ Ա Հ

Աստուած Հայր յամռասոյ խոմե հայի միրդին օրհասական։ Խմանայ Մեսիայն զի Հայրն շեւ եւս է հաշտաեալ, եւ զի մերձենայ ժամ վախճանին։ Ակն ի գերեզման իւր արքանէ եւ աղօթէ վամ սգեվարաց։ Այս գարձուցանէ զաշմն ի ծովի Մեսեալ, և նովին հայեցուածովն, յորմէ Սադայէլ և Ադրամելէք զարհուրեալ դողան, միիթարէ զերամն սրբոցն շուրջ զիաշին կացելոց, և օրհնէ զհողին ապագայիցն սերնդոց, որք յայնժամ ի հրեշտակաց իւրեանց առաջնորդեալք զնան յաշխարհ՝ զգենուու զմարմին։ Բանք Ախմէովին ընդ Յովհաննու Մկրտչի։ Օրհնութիւնք Մարիամայ և Դեբոնվրայ։ Բազումք ի ծանօթիցն Յիսուսի ի բաց մեկնին ի լեռնէն Գոզգոթայ։ Ղաղարսո զնայ զիետ Ղերէոսի առ ի միիթարել զնա։ Դախահարցն լուեալ յնիրելէ զմերձենալ մահարեր հրեշտակին սրտառուչ մորմոքին, մանսաւանդ Ենովք, Հարէլ, Աւթ, Դաւիթ և Յովի, և քան զամնեսին զնոսա Շախածնողքն մեր։ Աղօթք նոցա առ զերեզմանաւ Փրկչին, որ զթալիր աչօք հայի առ նոսա։ Հայցուածք Ադամայ վամ ազգի մարդկան։ Ելավա յաշտարակէ տաճարին զեկուցանէ զգալուսա մահարեր հրեշտակին։ Գայ հրեշտակին, աղաշէ զՄեսիայն զօրացուցանել զնա, և կատարէ զհամանն ասուածեղէն։ Մահ Մեսիայի։

ԵՐԳ ՏԱՍՆԵՐՈՐԴ

Անդադար յառաջելով յահեղահրաշ ճանապարհիս,
Տակաւ մերձենամ ի մահ Որդւոյն աստուածայնոյ։
Ո՞հ, եթէ մահն այն՝ զոր նա յանձն էաւ անդուստ ի սկըզբանէ,
Զէր սիրոյ մահ, ընդ իմաստիցըն ծանրութեամբ ընկճէի ես։
Յաշմէ եւ յահեկէ իմմէ բացեալ կան կըրկին վիճք։
Սին ոչ ներէ հըռչակել երգովք զէակն աստուածային։
Միւսն յորդպարէ մանաւանդ երգել ըզնա վըսեմ տավիւք։
Այլ հոդ եմ ես։ Ո՞վ որ զքո հեղեր զարինդ ի Գողգոթա,
Որ ըզմիտս իմ քըննես եւ տեսանես յառաջազոյն,
Եւ ի լեզուիս իսկ չիք բան ծածկեալ ի քո զիտութենէդ,
Դու լիջիր ինձ առաջնորդ, եւ ներեսջիր՝ թէ սայթաքեմ։
Ճառագայթ մի լուսոյդ, մի սոսկ կաթիլ քումըդ չնորհաց
Եղիցի լիապատրա յագուրդ մըտացըն ծարւաւոյ։
Յաթուոյն, որ յառաջն յայտնատեսիլ փայլէր զեղով,
Իսկ այժմիկ կայր ամայի, պատեալ ի մոայլ սալսափածին,
Զորով ոչ ոք յանմահից կատարէր տօն ուրախութեան,
Այլ միայն հրեշտակապեսն եւեթ մահու կայր ձեռնամած
Ի վերջին երերալից անդ աստիճաննն ի գուճս հարեալ,
Եւ անշարժ զադօթանուէր աչսըն յառէր ըսպասելով,
Յաթուոյ անտի Աստուած զականողիսըն կառուցեալ
Հայեցաւ ի խոնարհ ի հաշտարարն աստուածային։
Ի միջոյ արեգականցըն խըսնելոց իբրեւ ըզկոյտ
Պայծառ փոշւոյ, ի միջոյ ալօտ արփեաց եւ լուռ բնութեան

Յարձեալն արկ լզհայեցուածս իւր ծանօթըս սոսկ նըմա՞
Յոր էին բեւենեալ ի բարձանց բիբըն աստուածեղէնք:
Խսոյն զագդ ակնարկութեանն այնմիկ էառ փըրկիչն Յիսուս.
Գիտաց զի Աստուած տակաւին ոչ հաշտեալ էր գեւ.
Եւ արհաւերք մօտալուս մերձեալ մահուն կալան ըզնա:
Տիեզերք դուպային ի թաքնազոյն խորս անդ իւրեանց,
Եւ անմահքըն համօրէն ահաբեկեալք եւ թաղծալիցք՝
Անբարբառ լըութեամք ակնարկէին յԱստուածորդին,
Մինչ նա ի սաստիկ հարեալ ի գոյն զալկան մահու,
Եւ խոնջ առկայժեալ աչաց նըւաղ հայեցուածովք
Հայէր յիւր գերեզմանն ի հինաւուրց ծառոց պատեալ
Եւ փորեալ ի վիմի հանդէս լերինըն Գողգոթայ.
Հայէր յայն, եւ մըտափոհ եղեալ՝ ընդ անձն իւր ասէր.

« Անդանօր ընդ հուպ մարմին իմ ըզմահու նընջեսցէ քուն.
Այդորիկ իսկ աղագաւ եղէ ես մարդ հողազանգուած.
Նիրհեսցէ մարմինս իմ անդ, եւ մընասցէ անապական:
Հայր, սըրբէա զարտասուս յաշաց նոցին որք լան զիս արդ.
Գթա ի նոսա, յորժամ կարգեալն ի քէն յետինն հասանէ ժամ.
Գըթա յամենեսեան որք հաւատան Միհածնիդ քում,
Եւ նովին հաւատով ընդ մահու մարտ եղեալ կըուուին:
Ո՛վ քանի՛ ահեղ է մահ. քաջ իմանամ ես զայն այժմիկ.
Բերէ նա յինքեան ըզիարձելոյն զահն եւ ըգհոյն,
Եւ է սուտեր սուր յաջում ամենակալ գերազօրին:
Ոչ ըընաւ մարդ եղական կրեսցէ յանձին զոր եսըս կրեմ.
Կաթիլ մի ծովուն՝ յորում արդ կամ խորասուզեալ,
Կարող է արհաւրօք շիրմին լընուլ ըզսիրս նորա:
Ոմանք ի սիրելեաց քոց նընջեսցէն, եւ այլք ոմանք
Սահու վախճանեսցին, այսպէս զու զայս սահմանեցէր:
Ողորմեա, Հայր, այնոցիկ, որք յոգորելն ընդ օրհասին
Կարուեալք օգնութեան, ըզշորհս եւ զիւր հայցեն ի քէն.
Այնոցիկ՝ որք ի միջոյ բազում ցաւոց տատապանաց
Ըզսոնջ վաստակաբեկ կեանսըն տարան ի գերեզման,
Կելով յաղքատութեան, բայց ոչ յուրաստ եղեալ ըզքեզ.
Որք վասն իւրեանց ուղղութեանն եղեն ի ծալր անըզզամաց,
Ոչ դըրժեցին մըտերմաց եւ օրհնեցին ըզթըշնամիս.
Արդեամբք ցուցին ըզցածութիւն, սէր առ եղբարս եւ առ մարդիկ.
Որք ոչ շըլացեալ ի մեծութեանց եւ ի փատաց,
Գործեցին նորօք բարիս եւ զըրկեցան ի նոցանէ.
Որք ըստ չափոյ զանազան չնորհացն ի քէն պարզեւելոց

Եւ ըստ վերին խընամոցն ազգեցութեան ի սիրու իւրեանց,
Անարատ եւ սերով կամակար քեզ ծառայեցին.
Ողորմեա նոցա, Հայր, ի հասանել յետին ժամուն.
Եւ յորժամ ըսկըսանին շիջանել աչք նոցին սորիեալք,
Եւ խընդրէ հողն ըզմարմինն եւ Արարիչն ըզշունչ նոցուն,
Առաքեա ի բարձանց ըզմխիթարիչ քո սուրբ Հոգիդ,
Զի յանձինըս նոցին աղօթենցէ անձառապէս,
Եւ դու չնորհեալ առաւել քան զոր խընդրենն եւ իմանան,
Քզնոսա ժողովեսցես ի քո հանգիստն երանելի:
Վզնոսա պողովեսցես ի քո հանգիստն վիրաց,
Հայր սիրոյ, վասն իմոցս աղբերահոս այսլց վիրաց,
Արիւնազանգ պըսակիս վարսելոյ խոր ի ճակատուս.
Վասըն մահուն տագնապի, որով ոսկերք իմ գըլըրդին,
Վասըն մահուն տագնապի, որով ոսկերք իմ գըլըրդին:
Եւ ցաւոց զոր կրեցի եւ զոր կըրեմս եւ կըրեցից.
Զայս խորհէր եւ աղօթէր մեծ քահանայն յաւիտենից,
Ի պահուն՝ յորում անգր ի սըրբութիւնսըն մըլանէր:

Յորժամ զախ ի տապանէ անտի զարձոյց ի ծովս Աղայի,
Ուր անկեալ դընէին Ադրամելէք եւ Մադայէլ,
Անդէն սարսափիւն ահազնագողորդ եւ ոլացաթեւ
Յաշաց խաչելոյն թըլուալ յանդունդս ալեաց ծովուն,
Եւ զոգիսն երկոսին կալաւ տագնապ անդոհական:
Անդ լըցաւ բան պատգամին, զոր ի գրախտին ասաց Աստուած
Թէ Փըրկիչն հանդերձեալ է ջախջախել ըզգլուի օձին:
Ի ժամէն՝ յոր ի խաչին վերայ ենեղ նա զարիւն իւր,
Ակին գըժուիք եւ մանաւանդ Ադրամելէք եւ Մադայէլ
Զագիր հանդիսի աստուածասատ պատուհասին:
Գգիորդ հանդիսի աստուածասատ պատուհասին:
Ար ցաւոցըն Սաղայէլ փըրեալ ըզգէմ մի անդընդոց,
Հազիւ թոթովիկով սկըսաւ ասել խուլ մըլընչմամք.

« Տանջի՞ս զու իւրիւ զիս հըրդեհարց խիստ կըտանօք,
Որք ես քան զեւս արծարծանին, եւ ի խորին խորչըս սըրտիս
Ըզման ի մահ յաւելեալ, զիս խոշտանգեն անանց մահուամբ:
Ըզման ի մահ յաւելեալ, զամ կատարեալ գատապարտեալդ անիծակուռ,
Ես, իւր ըզքեզ անիծակուռ գատապարտեալըս մըշտամեղ,
Նըկարել որքսն բաւեմօ՛ ըզըլկանացս ըզսեալ պատկեր:
Զիք յանդունդս գըժուից նըմանութիւն ինչ բաւական,
Որով զիմ ըզկիրս ողջոյն որպէս ցանկամս յայտնիցիմ քեզ:

Թէ չիմանաս զամենայն զոր ինչ ես յանձն իմ իմանամ,
Գէթ բանք իմ զօրեսցին կացուցանել ըգրեզ թըշտառ:
Քեզ պարտ է լինել տառապանաց իմոց հաղորդ,
Կամ գէթ խեթիւ մօտալուտ խոշտանգանացը զարհուրէլ:
Եւ արդ լուր: Այնքան վիշտը ցաւոց նըկուն զիս արարին,
Զի եւ ոչ ընդ տեսիլ քոց աղլուցից զուարճանամ:
Իմ բնաւ չէր ամենեւին խոնարհեալ յայդ նըւաստութիւն,
Մինչ ըստիպէլ մոլեզին վըհատութեամբ խոստովանիւլ
Թէ նա ինքն է Ասուած ամենակալ եւ գերազօր,
Իսկ ես՝ ճիւաղ տարուարոսին, քան ըզբընաւորն քասրնելի.
Դրժուք համօրէն հանդերձ իւրովքըն տանջանօր
Եւ համայն պատուհասիւքըն ծանրանան արդ յիմ վիրայ:
Արժանի անգամ նա ոչ ըզմշտամեռքս համարեցաւ
Խորովքըն շանթիւք հոսել ի խորըս վիրապին.
Հրեշտակի ուրուք բանիւ խուճապեցաք մեք ի փախուստ,
Եւ յոյը անուն պատուիրեաց նա, ո՞հ, ո՞ր ազդումն ըսպանալից
Չըտայ ինձ բընաւ թոյլ կարդալ ըզմեծ անուն նորին,
Զոր մեքս հալածեցաք, եւ թերեւս արդ մեռանի նա:
Այս յոյզք մըտաց՝ բոցաթեւ նետիւ խոցեն զանմահըս զիս:
Թաթաւելումս ի թանձրու մութ անհընարին է նըշմարել
Ըզմեծի խորհըրդոյն ըզիսուն նըշոյլ ինչ խուսափուկ:
Ո՞վ աղէտ. չըւառութիւն է ամենայն ինչ շուրջ զինեւ,
Եւ եմ նըւիրեալ նըմին ըսպանդ յաւիտենից:
Նոյն իսկ յոյս դառնալոյ խոպաւըսպու յոչութիւն,
Դրժնայ եւ չարառանջ յամրըն այն յոյս փախեաւ յինէն:
Ո՞վ երկին, եւ զուք ասուղը, փոխեցարուք ի թոհ եւ բոհ,
ի զիշեր եւ ի վիհ, եւ ի վերայ իմ տապալեալ
Թաքրուցք զիս յերեսաց սըրտմըտութեան գերազօրին »:

Ըզմակին զոռոզութիւնն ի բաց եղեալ Ազրամելէք,
Յուսահատ հայեցիւք եւ հատկըլեալ ձայնիւ ասէք.
« Տուր ինձ ձեւն, ո՞վ ոգիդ ժանտ, պազաւելով հայցիմ ի քէն,
Եւ թէ կամիս, այ ճիւաղ, եւ առաջի քո անկանիմ »:
Զայս մըրնէալ եւ երկաթի բազկաւ կալեալ ըզնա՝ յաւել.
« Զեռն ինձ տուր. անվանճան մահուն տանջանք կեղեքին զիս:
Յառաջըն կարէի բուռն ոխութեամբ ատել ըզքեզ.
Այլ արդ ոչ եւրս կարեմ, եւ այս ինձ ցաւ է դըժընդակ:
Եղուկ զիս. ցանկամ ըզքեզ անիծմանել եւ չեմ կարող.
Անիծմանել, զի քոյոցըդ նըպաստից կարօտացայ.
Սակաւիկ մի թերեւս ըսփոփութիւն զըսահէի»

Տեղալով անէծս ի զլուխ քո կատաղի վրէժիբնդրութեամբ.
Զայդ կամիմ, եւ բընաւ ոչ դադարեցից ի կամենլոյ »:
Զայս տանջանս հասուցանէլ նոցա յաղթողն ամենազօր,
Եւ առաւել հեռագոյնս ըզշանթընկէց աջ իւր ձըգեալ,
Դողումն ի սիրտ արկանէլ այլոց զոռոզ ապլստամբաց,
Եւ դըժոփք կըրկնէին ըզխուլ կանչիւնս անյուսութեան:
Մուսայդ Սիովիս, մի եւս այլ ինձ մերկանար դու
Զանդունգը խորոց խաւարատանջ տարարոսին.
Արաջի քո բացեալ կայ գերանրաշ այլ իմն հանդէս
Նուիրական թաղծութեան եւ զըթութեան ասուածայնոյ
Եւ այնըր մահու, որ քաղցրացոյց ըզմահըն մեր:
Զաշտըն գարձոյց ի ծովէ անտի Յիսուս եւ ակնարկեաց
Յերամս այնոցիկ՝ որք զիւրեւ շուրջ խըռնեալ էին,
Եւ անդ կէսք կացեալ յոտին, իսկ այլք ի գուճըս խոնարհեալ,
Լորիկ մըտախոն աղօթէին եւ կամ լային:
Փըրկիչըն զորովեալ անմահական սիրոյն զըթովք,
Ծնդ երկար հայեցաւ ակընկառոյց ի հոյլս ոգւոց,
Որք գեռ ոչ ի մարմասւոր տաճարս իւրեանց բնակեալ էին,
Եւ ոչ տակաւին սըրեեալ ըզյարկսըն հողեղէնս.
Այլ սակայն մերձենայր մի յայնց ժամուց երանելեաց,
Յոր յանկարծ փայլեն յերկրի յոգնահոյլ արք առաքինիք,
Ոյց հըզօր ազգեցութեամբ փոփոխին բարք ժամանակին:
Եթէ գործոց իւրեանց համբաւն աղօտանայ յընթացս ամաց,
Ազդումն օրինակի նոցին դրոշմեալ յուղպոցն ի սիրտ,
Եւ ի նոցունց աւանդեալ պազագյիցըն սերընդոց,
Ըզմաքուն իւր հետս անվէպ թողու ի դարս յաւիտենիս:
Այզէս յետ սուզանելոյ վիմին ի խորըս ծովակին,
Մընայ ի ծուրց մըկանունըն բոլորակ տարածասիիւս:
Զեւ հոգւոցն ընդ պահպան Զուարթնոց իւրեանց երթեալ յաշխարհ,
Ըզմին ի նոցանէ կալան վարանք տարակուսի.
Այլ անդէն իշանէր ի սիրտ նորին շող մի լուսոյն,
Որ սըրեելոցն էր ըզնա ի պանդիքանելն ասու ի յերկրի:
Անդ յայնժամ ըսկըսաւ նա մըտախոն լինել յանձին.
« Հաղ քան զիադ իմանամ թէ նա որդի է Ասուածոյ,
Զի անհաս սորհուրդք մըտացն յիւրոց դիմացըն ցոլանան
Իւրեւ զարփիս աստեղազարդ դաշտացն երկնից՝ զորըս թողաք,
Անհամարք իւր ըզնուին, այլ քաղցրագոյնք քան ըզնոսա:
Բայց է տեսիլ իւր օտար ի հրեշտակացըն սիրելեաց,
Անշքացեալ հանգոյն մարդկանըն կացելոց շուրջ ըզնովաւ,

Որոց թէպէտ նորայումն յար եւ նըման են կերպարանք,
Բայց թըլին անարգք, դըմնեայք, քինու վառեալք ընդէմ չաստչն:
Ո՞յք ուրեմն իցեն գոքա. թերեւս եւ մեք իսկ եղեալ մարդ,
Լզգեցցուք ըզմարմին մահկանացու իբր ըզգոսա,
Եւ սուլ կեանս յերկրի կեցեալ՝ առ յաւերժ ին գարձցուք այսրէն:
Արդեօք աջլք կայցեն մարդիկ, առ որս յըզէ Աստուած ըզմէզ,
Թէ սոքին իսկ իցեն սերունդք որդւոց նախամարդոյն:
Եթէ նորուն են ծընունդք, ապա եղբարք մեք եղիցին:
Ինձ սակայն, ոչ երեւի երկիրս այս նոյն զոր տեսի ես
Յըստեղմանն Ագամայ. յոյժ առաւել պայծառ էր այն:
Լիցի զոր Հայրըն սահմանեաց եւ զոր Որդին իւր կամեցաւ:
Այլ ի վեր քան զամենայն զըժուարահաս ինձ թըլի այս
Եթէ Որդւոյն Աստուածոյ զիմքը իցէ մարթ չարշարել:
Աչա նա կայ բարձրացեալ եւ բեւեռեալ ի փայտ խաչին,
Եւ իմանայ զի ելանէ տակաւ հոգի իւր ի մարմույն:
Թէպէտ հրեշտակք, որք յառաջն ըզտարակոյս իմ պարզէին,
Առդ կան լուռ եւ հարցուածոց իմոց ըզտան պատասխանի,
Բայց ես տեսանեմ զի նա մարմսովս ըզգեցելով
Մերոյին ըընութեան քան հրեշտակացն է ազգակից:
Այժմիկ սիրեմ ես բզնա որպէս իմ չքր երբեք սիրեալ:
Ո՛չ թէ եւ ինքն յանձն առնոյր ըզնոյն առ իս ցուցանել սէր,
Զընջէր արդեօք զարատըն զայն՝ որով հոգիս աղտեղացաւ,
Գոլով հաղորդակից նախաստեղծիցըն յանցուածոց.
Աղաչըր վասն իմ զիստուած, եւ իմ գրտեալ ըզթողութիւն,
Վայելէի երեսաց աստուածութեանըն տեսութեամբ:
Դու, Տէր, յիս յարարած քոյին ըզգործսըդ կատարեա.
Լից աղէ զեռանդնասէր եւ զբարեալ ըզթողութիւն,
Որ տենչիւ երանութեան վառեալ տապի հանապազօր:
Դու, Աթառուած, գու միայն ես նորայն բուն երանութիւն.
Առ քեզ մերձենալն՝ ուրախութիւն է անվախճան»:

Այսպէս նա մուսխոհ լինէր յանձին իւրում, ոչ վայրապար.
Զի Աստուած, որ տնօրինէ հեռուստ ըզգործսըն համօրէն,
Պատրաստէր նըմա ճըգունս եւ ըզվայելս անմահութեան:
Անդ յայնժամ զուարթաթուիչ թեւօք ճախրեալ սահէին ժամք,
Եւ անձկացեալն ի հրեշտակաց քաղցըը վայրկեանըն մերձենայր:
Մինչ Զուարթունքն, որք էին կարգեալ պահպանք հոգւցն յերկրի,
Զերմեռանըն փափագմամբ եւ լի ահիւ եւ հըրճուանօք
Ի խաչ անդպր կասուցեալ զաշըս խրեանց կային մնային,
Ախարկեաց փըրկիչն Ցիսու, եւ ըզգուլոցն երամս օգնեաւ

«Գրնացէք, ասէ, յաշխարհ, եւ հաւատովքը յաղթեցէք»:
Սիրեցի ես ըգձեզ նախ քան զլինելն իսկ աշխարհի»:
Եւ հոգիքն գնային առաջնորդեալք ի հրեշտակաց:
Պատմեա, Մուսայդ Սիրվսի, որպէս յերկրի կեցին նորա.
Զիարդ իւրաքանչիւր ոք ասու յիւրում նրժեհութեան՝
Ըստ առելոց պարգեւացըն նրէիրեաց զանձըն ֆըրկչին.
Էսու առելոց պարգեւացըն նրահարաշ՝ որով լըցան անձինք նոցա,
Ի՞ր այն եռանդըն նորահարաշ՝ որով լըցան անձինք նոցա,
Յորժամ տեսին աչք իւրեանց զԱստուածորդին ի փայտ խաչին,
Տակաւ աճեաց ի նոսին ընդ մարգկայնոց ծանօթութեանց
Եւ չնորհաց, զոր ֆըրկիչըն ծաւալեաց ի սիրա նոցուն:
Ի հոգիօն յայնոսիկ չըքնաղ փայլէր Տիմոթէոս,
Որ գեռ գոլով պատանի, յորդոր փութով հովուեաց հօտին,
Եւ քարոզեաց ըջիսուս Քրիստոս մեռեալ եւ յարուցեալ:
Պաւլոս, անօթն ընտրութեան եւ ախոյեանըն քաջազէն
Պաւլոս, անօթն հակառակացն յիսուսաւանդ ուսմանց կրօնից,
Ընդգէմ հակառակացն յիսուսաւանն եքեր նըմա յահեղ լուսոյն,
Ըզպաշոյն քարոզութեանն եքեր նըմա յահեղ լուսոյն,
Որ ի ֆըրկիչն երեսաց փայլատակեալ շըրտոյցն ըզնա:
Ըզճանապարհ Կենաց յօժար կամօք ուսաւ Տիմոթէոս,
Եւ զայն վարդապետեաց բիւրուց մարդկան՝ ոչ լոկ բանիւ,
Այլ եւ իւրումն մահուամբ, յորժամ անկաւ ընդ սրով դահճաց.
Կատարեաց անվըկանդ ոգուվ զընթացս ասպարիզին.
Եղեւ պայծառափայլ լուսատու ջահ եկեղեցւոյ
Եւ վրկայ զօրաւոր իբրեւ զՊաւլոս եւ ըզկենիաս:
Յաւուր միում յանդիման հանուրց մարդկան յարուցելոց
Կարդասց ֆըրկիչն Յիսուս զանուանս իւրոցըն վըկայից,
Եւ ըզնոսս ծայրագոյն պատուովս այնուիկ պըսակեսցէ:
Վաղ այնմ արժանացաւ հաւատարիմս այն Անթիպաս,
Զոյր զանմահ կարդաց զանունըն Դատաւորն արարածոց,
Յայնմ աւուր՝ յորում զատէր զեկեղեցիսն ի Պատմոսէ.
Քանզի սերտ հաւատով եւ սըրտեռանդըն սուրբ սիրով
Սնթիպաս ըզչարչարեալն Յիսուս սիրեաց մինչեւ ցըմահ:
Խընդութեամբ եւ արտասուօք ըզկենարարն երգեաց Երմաս,
Ըզմեռեալն, ըզյարուցեալ եւ զհամբարձեալն յերկինս երկնից,
Ըզբարեկութըն իննամող մահկանացու տըկար մարդկան,
Ըզյարուցիչըն մեռելոց եւ զդաւաւոր տիեզերաց:
Ի մենաւոր այրս անդ զիւր երգսըն երգէին հաւատացեալք,
Յորժամ ի զալ հասանել հրաւիրանաց կոչման ֆըրկիչն,
Ի միջոյ զուարձալից եւ սուրբ պարուց եղբարց իւրեանց
Զառուիալ վերանային ի վերագոյն պարս արդարոց:

Փիբէ անդր անցանելով քան ըզսահման բնութեան խրոյ
Եւ վառեալ սիրով Փըրկչին, յօժարաբար զինքըն նուիրեաց
Ի գործը բարիս եւ ի շահել զոգիս մարդկան:
Յանձն առեալ նորա զինամըս բովանդակ հօտի միոյ,
Յանձնանձեաց ըզըբքաւրս, ըզմօթացեալսըն դարմանեաց,
Զօրհասականսըն խոնջեալս ի մաքառելն անդ ընդ մահու՝
Զօրացոյց երկնայնով ըսփոփութեամբ եւ սուրբ օծմամբ,
Ըզկերին երանութիւնսըն քաղցր երգովք յայտնեալ նոցա,
Եւ ցուցեալ նոցա մատամբ ըզմըրցանակըս յաղթողաց:
Սակաւուց առաքինեաց ծանօթ զըռտա նա ի յերկրի,
Այլ հրեշտակք Աստուծոյ եւ վախճանեալք ծանեան ըզնա:

Ի խաքող յերկուանաց սրտապատիր իմաստութեան
Զանձն ի բաց հուսկ ուրեմքն թօթափեալ Հերովդիոն,
Դարձաւ եկն առ վարդապետն աստուածային, առեալ ի միտ
Զի նա իւրովքն ըսքանչելեօք եւ գերահրաշ ճշշմարտութեամբ
Կարող է բովանդակ ըզկամըս Հօրն յայտնել մարդկան,
Եւ զայն գիտելն եւ առնել՝ տանի առ ինն յաւիտենից:
Դեռ չեւ ամբարձեալ ի վեր ի լոյսն աստուածածագ,
Ընդ քանի փշայեց խուզից ընդ ծամածուռ ռահս էանց նախ,
Որքան դառն անձկութեամբ տագնապեցաւ նա վայրապար
Եւ ի խոր խոցեցաւ հոգի նորա, մինչեւ գիտաց
Զի նըժար մարդկելին իմաստութեան թեթեւ է յոյժ,
Մինչ ահեղ ծանրութեամբն ի վայր հակի միւսն այն նըժար:

Եկաց Եպափրաս Հերմինանդն այր աղօթական,
Եւ յորժամ բատ հրամանի բըննաւորին արժանացաւ
Ի կապանըս մըտանել ի միասին ընդ Փաւորսի,
Վասն հանուրց եկեղեցեաց մատուցանէր հայցուածս առ Տէր,
Մանաւանդ վասըն իւրոց կողոսացուցըն սիրելեաց,
Ոյց հըսկէրն անդուլ ճըզամբք, յորժամ լինէր մօտ առ նոսին:
Ըզգարծը վաստակոց իւրոց Աստուած հատուցանէր,
Անցուցեալ ի հօտին իւրում ըզպտուղըս սըրբութեան:
Եւս եւ ոմանք յընտրելոց եկեղեցւոյն Լաւողիկեայց
Ի ձեռըն նախանձու եւ աղօթից երանելոյն
Պահեցին յերկար յանձննո իւրեանց անշէջ ըզսէր Փըրկչին.
Այլ ապա Լաւողիկէ անկաւ անդրէն ի գաղութիւն.
Վասն որոյ՝ տեսանողըն Պատմոսի յայտնեաց նըմին
Ըզգուրկչին գատակնիք, խոստանալով սակայն ընորհու
Եւ հանդերձս ըսպիտակս եւ ըզպրսակըս յաղթութեան:
Պերսիդէ եղեւ կին դիւրագորով հանգոյն նոցա:

Փ
Զորս Աստուած թաքուն վըշոօք հասուցանէ յանանցն հանգիստ:
Ցորժամ նա ի լորիկ աղօթս առ Տէր աղաղակէր,
Ի ցաւոց արտասուտըն խառնէին ըլրմուանք երկնից:
Ոչ ոզգործ ինչ Ապեղէս նըթէք գործեաց վասն համբաւոյ,
Որ յամբ եւ ի կէս հասուցանէ վարձս ուղղութեան,
Հալածէ իսկ զայն յանանէ թունիչ լեզուաւ:
Ոչ ցանկացաւ ժաւանգել ըզգըրուատիս առն իմաստնոյ,
Ածեալ զմլուաւ զի որչափ եւ հանձարեղ ոք իցէ նա,
Ակայն չիցէ բաւական ընտրել ըզգործն ի դիտմանէն:
Քանզի գործն է սոսկ մարմին, իսկ մոաց գիտումն հոգի նորուն:
Յայն աղազս Աստուած միայն, որ զամենայն ինչ տեսանէ,
Եւ խոկումն հասուցմանցն առ որըս սուրբ իցեն սըրտիւք,
Եկն խոթան եւ կամ սանձ ամենայնի զոր նա գործէր:
Եկն խոթան եւ կամ սանձ ամենայնի զոր նա գործէր,
Կղեմայ ֆլաքիսի ոչ այն եղեն մեծ արժանիք,
Զի հրաժարեաց ի պատույ աղգակցութեան իւրոյ նոդ կայսեր.
Նըմա չէր գրժուարին ինչ քամահէլ ըզգըռնաւորն.
Արմա յորժամ ըզգօնագոյնք անգամ ըզնա եպէրէին
Այլ յորժամ ըզգօնագոյնք անպատեհ առն հոգմայեցւոյ,
Իբր հատեալ ի հեղգութիւն անպատեհ առն հոգմայեցւոյ,
Եւ մեռեալ յաչո հայրենեաց անփառունակ պըղերգութեամբ,
Կարեվէր ընդ այն խոցէր ըզգայուն սիրու առաքինույն.
Բայց ոչ լքեալ կասեցաւ ի քրիստոնէայ կրօնից պարտուց,
Զորս համարէր նախապատիս եւ գերափոյն քան զամենայն.
Եւրան հնար է մարդոյ՝ վարս ուղղութեան ցուցեալ յանձին,
Գըտաւ արժանի նահատակացըն պըսակաց:
Յանկայր նա մեր ենալ եւ ի զահոյսն արքունական,
Եւ իւրոց լաւութեանցն հանդէս առնել եւ անդանօր.
Եւ իւրոց լաւութեանցն հանդէս առնել եւ անդանօր.
Այլ գիտելով զի ծառայք շողոմարարը եւ տէր նորին
Զանսայցեն նմա, եւ լիցին աշխատութիւնք իւր անօգուտ,
Յանսայցեն նմա, եւ լիցին աշխատութիւնք իւր անօգուտ,
Այլաբար ընտրեաց մընալ յանձուկ յիւրումըն սահմանի,
Բարիս գործէլ ուր կարէր, խոկալ ըզման իւր հանապար,
Եւ վարել ըզկենցաղ արժանաւոր անմահ հոգւոյն:
Պաշարեալ ի հոգոց յանախելոց քան զկար մարդոյ,
Այլ ոչ թակարդեալ ամենեւին ի վարմ նոցուն,
Զոր ինչ առնելըն պարտէր՝ ժրութեամբ առնէր զայն Լուկիոս,
Ոչ պարծելով ինչ ընդ այն, եւ ոչ իսկ բնաւ վըհատելով՝
Զորժամ ոչ ըզցանելոց սերմանց զարդիւնսըն տեսանէր:
Իբր իմաստուն վաճառական ժամանակին՝ զանձէր ինսամով
Ըզնուիրական ժամս աղօթից եւ ըզփակմանց յասանձնութեան,
Պահուիրական ժամս աղօթից հասանէր ի կեանս անանց:
Եւ սովին հանապարհաւ զնայր հասանէր ի կեանս անանց:

Զանացարուք, օրիորդք, նմանող լինել Տըրիփոնայ,
Յորժամ բնակիցք ի մէջ մարդկան հեթանոսաց:
Ողախոհ եւ սուրբ սիրով սիրէր նա զոմքն պատանի,
Որ փայլէր ըքնաղ գեղով եւ ամենայն պայծառ ձըրիւք,
Այլ կոսպաշտ էր հաւատովք եւ մետանել կամէր ի նմին:
Տըրիփոնա զանգիտէր ի յանկուցիչ բանից նորա,
Մանաւանդ ի սիրոյն, այլ առաւել յոյժ յիւր սիրոյն.
Սակայն յաղթեաց այնոցիկ եւ ժառանգեաց զանգորութիւն
Ի վարձ փոխարինի հաստատութեան մըտաց իւրոց,
Որով զիտաց զիւր անմահ հոգին վըրկել ի վլուանգէն:

Ոչ ի շրոյ փառաց պատրեալ եւ կամ պարեալ ի նահրութեանց,
Որովք շաղեալ վարակին եւ արք անզամ բարեպարիշոք,
Եւ յաճախ բազում ճըզամբք ազատանան ի նոցանէ,
Նինոս փոյթ յանձին ունէր քըննել ըզմիտըս իւր եւ զիրոտ:
Խոկ ի լինելըն կենակից առաքինեացըն մըտերմաց,
Սիրելի էր նըմա չափել զմարդիկ նովին չափով
Որով սովոր է չափել իմաստութիւնն աստուածեղէն,
Ազբիւրն համայն իմաստից եւ բարձրագոյն վեհ խորհըրդոց:
Զուարձանայր նա ծաղկունս ըզտապահանւըն սրփուելով,
Եւ քաղցր յիշատակաւ վերջնոյ աւուրըն յարութեան:

Կաշկանդեալ ի խիստ կապանըս հրամանաւ Տըրյիանու,
Որ սովին արաւեաց զիւրոյ սըրտին մեծանձնութիւն,
Եւ ընկալեալ ի հալածէն իւրմէ զմանուն դատավըմիու,
Սիրով զՓըրկչին նախատինսըն յանձն էտո իգնատիոս:
Մի ժըպրհեսցի ոք բասրել ըզտիրանուէր անձն արդարոյն,
Որպէս թէ յոյժ իմն անչափ տենչմամբ իցէ նա ցանկացեալ
Ամբու փառաց, որ ըզգլուխ նահատակացըն պըսակէ.
Զըրպարտից եւ շամբշելոց մըտաց ծընունդք են այգորիկ:
Որպէս էրըն ծագեալ, ի մայրն եմուտ իգնատիոս,
Ըզնըշոյլ կենսացընցուղ ճառագայթիցըն ծաւալեալ:
Ուսոյց նա մեզ եթէ զիարդ քրիստոնէին իցէ արժան
Մեծագին յոյժ համարել ըզնուսկ վերջին ժամըս կենաց:
Մերձեալ ի կէտն յաղթութեան, խոնջ եւ ի քիրտըն թաթաւուչ,
Դեռ վաստակէր վասն այնոցիկ, որք մասնակիցըն էին մարտին
Եւ մեծաց փոխարինացըն հաստուցմանց հալորդակիցք.
Զեղարուն եկեալս ի տեսանել անդրէն ըզնա՝
Զանայր խրախուսել յուսով կենացն անվախնանից.
Խոկ զորս ոչ տեսանէին արտասուալից աչք իւր զըւարիք,
Թըղթովք սըրտապընդեալ զնոսա վառէր ի սէր Փըրկչին,

Փ
Մինչեւ մըտեալ անդի ի շուրջ տեսանելեացն հանդիսարան,
Անդանօր մանրէալ լինէր նա ի ժանեացըն գազանաց:
Հեթանոսով էին ծընովք, եղբարք եւ քորքըն կըզաւդեայ.
Հայրն էր բարի, մայրն հեզ, քորին եւ եղբարքըն տարփեւիք.
Կապադիա սիրէր զնոսա եւ էր սիրեալ ի նոցանէ,
Թէալէտ զօր մահուան իւրոյ տեւեալ եկաց նա քրիստոնէայ:
Ամպէտ զօր մահուան իւրոյ տեւեալ եկաց նա քրիստոնէայ:
Ամպղիս եթող զաշխարհս, բայց ոչ ատեաց ըզմարդկան ազգ:
Խորազնին մըտօք տեսեալ ըզմարդկեղէն տըկարութիւն,
Մըշտատեւ ջերմ նախանձու եւ երկիւլած խոնարհութեամբ
Հետեւէր պատուիրանին այնմիկ մեծի եւ սքանչելոյ,
Որ ըզմեզ յորդորէ գու կատարեալ իբրեւ զԱստուած:
Գերահրաշ ճառագայթք աստուածափայլ լուսոյն այնմիկ
Ի վերուսա փայլատակեալ վառեն ըզսիրոտ հողածնելոյն:
Յառեալ անդադար ակընկառոյց ի զուոնըն նեզ,
Դեղեւելով եւ մագլելով եւ ընդ անձուկըն զառիկեր:
Ծիւեւելով եւ մագլելով եւ ընդ անձուկըն զառիկեր:
Ըկալին նա իսկագոյն եւըս բարիս ընձեռելով,
Առաւել քան ըզմարմինսըն զարմանէր ըզիսիթ հոգիս,
Եւ խրատէր ըզմուրբեալոն ի խաւարի երկմըտութեան:
Ծըբազում քրիստոնէայս, յուղիդ հաւատուն թերացեալս,
Օր Աստուած դարձուցեալ՝ ասաջնորդէր նոցա յերկինս:
Ըզգաստ եւ խոնարհ միանգամայն գոլով նորա,
Զինք ցուցանէր իեր անդէս ոք երկրաւոր իմաստութեան,
Այլ ինչ ոչ ճանաչելով բայց ըզփըրկչին եւեթ Ցիսուն,
Ըզմիջնորդ եւ զապաւէնն հոգուոց ի կեանո եւ ի մահու:
Այլ յորժամ զիւրուս տեսանէր յուզեալս ի ծուփիս վարանաց,
Յայնժամ բըսեալ ի շըրթանց իւրոց ալբիւր անհատահոս,
Կենդանարար հոսանօքն ըզծարաւեալուն կազդուրէր:

Եկաց ընտրելագոյն ի գասըս մարց Տըրիփոսա,
Եւ զազնիւ բարսն առաւել ազնըւացոյց նա լաւութեամբք:
Ի հաւատուս Քրիստոսի սընոյց զորւուց իւրոց երամ.
Վաստակեաց անդուլ ջանիւ եւ անըսպատ իմաստութեամբ,
Եւ յանգէտս իմըն զոգցես եղեւ նեցուկ եկեղեցուոյ:

Այս ինչ զիւր ըզվերջին ծընեալ զորդին՝ մեռաւ լալով,
Զի ոչ ժամանեաց նա հրահանգել եւ ըզնա եւս.
Այլ ի վերայ զաւակաց իւրոց սրփոեաց Տէր զօրհնութիւն,
Եւ մանուկն յորժամ սընաւ խնամովք իւրոցն հարազատաց
Եւ ապա ի Քրիստոս վըկայեցաւ, զասք սրովբէից
Ըզնա տարան ի գըրկաց մահուն առ մայր իւր, որ ելաց,
Բայց ոչ նովին արտասուօք՝ զորըս հեղոյին յառաջազոյն,
Մինչ կայր մերձ հասեալ ի դուռըն բացելոյ գերեզմանին:
Մեծանձնութիւն է ոչ խրնդրել զիրաւացին անգամ վըրէժ.
Սիրելն ըզթշնամին՝ առաքինի լաւութեան ծայր.
Խոկ նմա օգնել զալու յանձկութեան՝ է սրանչելի քան զամենայն.
Զայդ արար Երաստոս, զոր անուանեմ մեծարանօք:
Յոսկի աթոռոցն յարեան Կացին զասք սրովբէից,
Յորժամ ըզնապատ հոգի նորուն գարձաւ անդրէն յերկինս առ Տէր:
Հոգիքս այսորիկ ընդ պահապան Զուարթնոց իւրեանց
Ի խաչէ անտի մեկնեալ գնային ի կեանը փորձութեան:
Ի լեռնէն Զիթենեաց իշեալ ի գեոլ Գեթսեմանի՝
Յորժամ հասին ի պուրակն արմանեաց քըսանեցունց,
Ուր նախ զառաջինն Հիսուս նեղեալ տագնապեցաւ,
Սարսու ընթացաւ ի սիրու իւրեանց առհասարակ:
Անդ երկնահրաշ գորովով խանդաղատեալ ի սէր նոցին,
Օրհնեցին ըզնոսա որ անդանօր կայինն արդարք,
Սիմէոն եւ այն որ գՏէրըն մըկըսել արժանացաւ,
Եւ եռես ի վերայ նորա իշեալ ըզնուրբ Հոգին,
Եւ լուս զեկեալն ի պայծառ ամպոյն ըզձայնն աստուածելին.
Որդին Ամովսայ, մեծ մարգարէն, քարոզ Փըրկչին.
Եզեկիէլ, որ ըզյառնել վախճանելոցըն գուշակեաց,
Եւ մինչ զիին պատգամն ազդեաց առ կոյտս ոսկեց ցամաքելոց,
Եղեւ բարբառ ի գաշտին եւ կանգնեցան կացին մեռեալք.
Նոյ, ամբիծն յաշս Աստուծոյ, Պովտ, Սամուէլ եւ Ահարոն.
Մելքիսեդէկ' մարգարէն Տէառն եւ քահանայ եւ թագաւոր.
Առաջին սիրելիքն եղեարք՝ Յովսէփ, Բէնիամին.
Մայրն եւ որդիք իւր եօթնեքին ի միասին նահատակեալք.
Դաւիթ եւ Յովսաթան, որք չիշխէին յիրեարս հայել,
Զի մի զթախիծ եւ ըզցաւ սըրտից իւրեանց սաստկացուցէն.
Մարիամ եւ Դեբովրա, որք երգեցին զիըրկուն Աստուծ:
Նըշմարեալ զերամն հոգւոցըն Ոիմէոն ամբարձ ըզձայն.
« Հոգիք երանեալք, ընտրեալ որդիքըն հաւատոց,
Օ՞ն երթայք, ընդ ձեզ է Տէր ասաւան ողորմութիւն.

Զեօք սրփոեալ ծաւալեսցի սէրն ի սերունդըս Ոդամայ,
Սէր սուրբ եւ գերապոյն քան զոր աշխարհս ուսուցանէ»:
Զայս ասաց, եւ դարձեալ առ Յովհաննէս՝ յաւել անդրէն.
« Ո՞վ քանի ըզքնաղ նըսէն եւ մեծ պարզեւք պահին սոցա:
Ո՞չ արդեօք արծարդեցաւ ոզիդ՝ տեսեալ զարդարոցդ հոյլ.
Ո՞չ խոն մի մեղմացան ծանրաթախիծ կըսկիծք ցաւոց,
Զորս ի մեզ յորդեալ տեղայ բլուրըն մահու արինազանգ »:
Զայս ասէր, եւ յառեալ հայէր յերեսըս սիրելոյն:
Զայս ասէր, « Թէ բաւէի զըտանել բանս
Յովհաննէս ասէ առ նա. « Թէ բաւէի զըտանել բանս
Ի յայտնել քեզ ըզմորհուրդս իմոց մըտաց եւ զիիս հոգւոյս,
Թէ արտօսըր ցաւոց եւ խընդութեան կարէր խօսել,
Կամէի քեզ պատմել զոր ինչ ես յանձն իմ իմանամ,
Յորմէհետէ մեռանի նա ի խաչին ըզմահ չարաց,
Յորմէհետէ մեռանի նա ի խաչին ըզմահ չարացուն.
Անու մտնուամբըն ցուցեալ թէ ողորմի ամինեցուն,
Այլ լուսել փափաքեմ, ցանկամ լըսել գեռ ընդ երկար,
Եւ զաջ իմ ի վերայ իմոց ըզթանց եղեալ պաշտել »:
Պատասխանի եռ Աիմէոն, « Բնդէր դարձեալ, ով սիրելի,
Զինեւ արկանես ըզբովանդակ բեռըն վըշտաց:
Ո՞ճ իցիւ թէ բընաւ ըլիսօսէիր ըզմահուանէ,
Մէն մի բանք քո իրեւ շանթք փայլատականց հարին զոգիս,
Վերըսախին զօրհասականըն կացուցեալ աչացս հանդէպ,
Եւ մինչ իմ նըկատէին միտք ըզցաւոց նորա զվախճան,
Եւ յաչս իմ ճառագայթք պայծառ վիրացըն փայլէին,
Ահա դարձեալ նորովին յին յիշատակքըն տըխրականք:
Այն՝ զոր ես երբեմն ի զիրկս իմ գրգուեցի արտասուելով,
Եւ ի զիր ըզնա կալեալ կացի անմոռունչ ի տաճարին,
Սինչեւ զըտեալ զըարբառ այյինս՝ կարող եղէ օրհնել ըզնա,
Կայ ի խաչին ներկեալ արեամբ եւ շորջ պատեալ յահօրինաց,
Թողեալ յԱստուծոյ եւ անծանօթ ի մարդկանէ:
Ինձ Աստուծած ըզկատարած նորա ցուցեալ էր ի հեռուստ,
Բայց ոչ այնպէս սոսկալի որպէս արդ աչք իմ տեսանեն »:
Յայց ոչ այնպէս սոսկալի որպէս արդ աչք իմ տեսանեն.
Ասաց եւ լըսեաց, ծըփեալ ի յոյզըս խորհըրդոց.
Առ որ դարձաւ Յովհաննէս կըրկնեաց անդրէն օրինակ զայս.
« Աղէ եւ գու զըթա յիս, եւ մի զաւուրսն առներ ինձ յուշ,
Յորս ըզնա մարմաւոր աչօք տեսար մեք կենդանի.
Յոյժ ի խոր սիրու իմ խոցի՝ յորժամ ածեմ զայդ ըզմըտաւ:
Յաճախ տեսանէի զըարձող մեղաց զառն Աստուծոյ,
Եւ զինէւ ծաւալէին երկնաւորացն հըրճուանաց շողք,
Զի ոչ ըզդաշտն արինանու այլ ըզյաղթովըն դիտէի.

Սակայն արդ լաւ է լըռել՝ մինչեւ վախճան լիցի գործոյն »:

Այսպէս սոքա ջանային ըզտառապահնուղն մոռանալ:
Խոկ թախիծ Մարեմայ եւ Դեբովրայ՝ լըռեալ յերկար,
Հուսկ ուրեմն փոխեցաւ ի մեղմ մըրմունշ լալահառաչ.
Քանզի խօսք անմահից յեղանակին ինքնին խոկ յերգ,
Մինչ կիրս յայտնեն հանգոյն կրիցըն Դեբովրայ եւ Մարեմայ:
Դուստրըն Ամրամայ եւ այն որ յիւր կոչեաց անուն
Ըզծառ արմաւենոյն ի գլուխ լերին անդ Եփեմայ,
Օրինակ զայս ըսկըսան փոխ ընդ փոխ երգս առնուլ ի նուագ.

« Եր նա գեղով վայելուչ քան զամենայն որդիս մարդկան.

Այլ արդ արեամբ եւ մահուամբ անշըքացաւ տեսիլ նորա »:

« Սիրս իմ յարասուըր փլովձկի եւ սեաւ թախիծ պաշարէ զիս,
Թէպէտ ինքն յարեան իւրում թըրի չըքնադ քան զէքս ողջոյն,
Քան ըզնաւ որդիս լուսոյ, յորժամ նորա վառեալ սիրով.
Առաջի Բարձրելոյն մատուցանեն զարերս իւրեանց »:

« Սուգ առէք, եղեւինք Լիբանանու, զի փայտ խաչին

Հատաւ ի ծառոյն՝ որ հողանի էր խոնջելոց »:

« Սուգ առէք, ծաղկունք հովտին. զի անդ առ ջրովք փուշքըն բուսան,
Որովք հիւսեալ կազմեցաւ պըսակ գըլիոյն աստուածայնոյ »:

« Զեռն այնորիկ, զորս ըստէպ յերկինս առ Հայր իւր ամբառայր,
Շընորհս հայցելով վասըն մարդկան մեղաւորաց,
Եւ ուրն որ ոչ վաստակէին զընալով յայց վըշտագնելոց,
Երկաթի բեւեռօք վիրաւորեալ են աւադիկ »:

« Ըզնակատն աստուածագեղ, զոր աստանօր յայսըմ լերին
Ի հող խոնարհեցոյց, մինչ հոսէին առ ի նմանէ
Փըրտունք խառն ընդ արեան, արդ խոցոտէ պըսակ փըշեայ »:

« Ընդ անձըն մօրն անցանէ սուր: Ո՞հ, խընայեա մօր քում, Փըրկիչ.
Զօրացո զնա, զի մի ցաւք զըրաւեսցեն զկեանըն նորին »:

« Թէ ես մայր էի նորա եւ յերկնայնոց կէի վայելս,
Ո՞հ, անշուշտ եւ անգանօր իսկ սուր ընդ անձն իմ անցանէր »:

« Աչք նորա շիջանին եւ պակասէ շունչ իւր տակաւ,
Եւ դէտակն ամբարձեալ՝ զյերին նըւագ հայի յԱստուած »:

« Ի մահու ներկանին ի գոյն երեսը իւր թարշամեալք,
Եւ ահա զյերին նըւագ ի վայր ըզզլուխ իւր արկանէ »:

« Հեղ արտասուս խընդութեան, ով երկնաւոր Երտուալէմ,
Զի այժմ աւանիկ մատուցաւ զոհ պատարագին »:

« Ողբաշջիր, Երկրաւորդ Երուսաղէմ, զաղէտըս քո,
Զի Աստուած ի քոց ձեռաց պահանջեսցէ զարին նորա »:

« Աստեղը համօրէն կան յընթացիցըն դադարեալ՝

Եւ լըռեն արարածք, զի քահանայն յաւիտենից

Ի սըրբութիւնսըն եմուտ, յածել զԱստուածիւն »:

« Կայ լուռ եւ երկիր, եւ արեգակըն խաւարեալ՝

Ամփոփէ զառազայթըս իւր յաշաց երկրածնելոց.

Ամուսն ի սըրբութիւնսըն քահանայն յաւիտենից,

Առ ի հաշու առնել ըզմարդն ընդ Աստուծոյ. ալէլուիա »:

Զայսոսիկ Դեբովրա եւ Մարիամ երգեցին անդ:

Խոկ Եւա վարեալ յուժգին յանկարծական իմն ազգմանէ,

Անդէն էջ յուըս խաչին, եւ մատուցեալ առ Մարիամ»

Հայեցաւ խանդաղակաթ ականողեօք յաշըս նորին,

Այլ ոչ կարացեալ ողորմ տեսլեանըն հանդուրժել,

Խոնարհեցոյց ըզմակատն ի վայր ի հողն արիւնազանգ.

Ապա թողեալ ըզգուղովթա՝ զնաց ի տապան անգըս Փըրկչին,

Եւ առ ահին ատանապի կացեալ անշարժ հարուստ մի ժամ

Առ լուռ գերեզմանաւան, յետոյ ուրեմնն մեկնեցաւ,

Ռզգեղ երկնաւոր պայծառութեանըն կորուսեալ:

Խոկ Յիսուս մերձ ի վախճան կենացն հասեալ կայր յայտնապէս.

Բազումք ի ծանօթից իւրոց ցըրուեալ էին տակաւ,

Ոչ եւս այլ հանդարտելով ի մահարիպ դէմս իւր հայել:

Գանդալ քայլիւր եւ անժարաթափ աչօք զընայր եւ Ղերէոս,

Եւ Ղազարոս ի հեռուստ երթայր ըզհետ աշակերտին,

Ոչ իւր ըզնա թաղծալից, սակայն յոզի հարեալ ցաւովք:

Հասեալ Ղերէոսի մերձ ի լեան անգըս Զիթենեաց,

Առ վիմաւ կիսակործան շիրմի միոյ էառ ըզկայ,

Փարեցաւ ըզնովաւ, անգը ըզմակատ իւր եղ խոնարհ,

Պատեալ ի մութ թանձրագոյն քան զոր յայնժամ ծածկէր զերկիր:

Ղազարոս կացեալ առ դրան զերեզմանին՝ կալաւ խօսել

Անպիսի մեղմական եւ քաղցրանոյց իմըն ձայնիւ,

Զոր լըռեն մըտագիւր եւ ցաւք անգամ դաւնակըսկիծք.

« Հիմ այդչափ, ով սիրելի, յուղորմ ի սուգ համակեալ կաս.

Լուր ինձ աղէ, բարձ ի վեր զերեսըս քո ի գամբանէդ:

Ո՞չ եւս ըզմայն իմ ճանաչէս. ահաւասիկ ես ինքն եմ այն,

Զոր միշտ սիրեցիր, եւ որ սիրեաց ըզքեզ սերափւ:

Յուշ ած զիարդ լացեր զու զիս, մինչ ես կայի զեռ ի շիրմին,

Եւ մարմին մեռելոյս ապականել ըսկըսանէր.

« Հիմ անձան խընդիւն եւ հիացմամբ եւ սիրտ ի թունդ

Մատուցեր չնորհըս Փըրկչին, որ զիս զարձոյց ի կիանս այսրէն:

Յանափ ընդ միմեանըս խօսէաք ըզչիսուսէ.

Դու կարծեաց աշակերտացն ըզհետ երթեալ համարէիր

Եթէ սոսկ երկրաւոր լիցի նախ խւրն արփայութիւն .
Զուր ջանայիր լուծանել զիմոց մըտացը տարակոյս ,
Եւ միտս ինչ երկրայինս ի նորա բանուըն զըտամնել ,
Մինչդեռ նա յայտնապէս զերկնաւորէն եւեթ ճառէր :
Արդ մերժեա ի մըտաց քոց զայդ տագնապ վարանական ,
Եւ խօսեաց զգվշտաց , որք կերկեն զիս իբր ըգեկ :
Յիրաւի ողբաս ըգնա , որ մեռանի յամըր մահուամբ
Ի վերայ խաչափայտին , տանջեալ անճառ չարչարանոք .
Այլ սակայն ոչ է արժան այդպէս յաղթիլ քեզ ի ցաւոց :
Այն որ էրն յառաջագոյն քան ըզինելն Աքրանամու ,
Կարող է իջանել գեռ ի խաչէն՝ եթէ կամի ,
Եւ յետ իսկ մահուն կալ եւ մընալ անպական » :

Զայս ասաց , եւ Ղերէոս՝ որ գեռ զիմաւըն վարեալ կայր ,
Դարձաւ եւ հայեցաւ ի սիրելին անքթիթ աչօք .
Անդէն դիմեաց Ղազարոս եւ ըզնովաւ զըրկախառնեալ
Եւ ապա կալեալ զաջոյն , ի բաց ընդ իւր տարաւ ըգնա
Ի տըլսուր զերեզմանէն . եւ մինչ կային եւ հայէին ,
Նրշմարեցին ըզծածկեալն ընդ մոայլ քողով զերուսալէմ՝
Ըզքաղաքըն խրոխտապանծ եւ ըզտաճարն ազօտափայլ ,
ԸզՍիոն նըսեմաստուեր եւ ըզկատարըն Գողգոթայ :
Յայնժամ Ղազար բարբառեցաւ առ մըուրիմ իւր Ղերէոս .

« Բարձ ի վեր զաչսրդ եւ տես . յաղջամըզջին յայդ խաւարի
Ահաւոր տեսարանիդ զաստուածութեան նըշմարեմ հնոս
Ի վերայ երեսաց երկրիս , մարդկան գերեզմանի :
Տեսէ՞ր երբեք օր այսափսի , եւ կամ արդեօք հայր քո եւ հաւ
Պատմեցին քեզ թէ տեսեալ իցէ նոցա զնըմանն այսմիկ :
Քանի մեծ ըզքեղութեամբ փառազգրգեաց Տէր զօրըս զայս .
Որպէս զերկին եւ զերկիր պատեաց իւրավս ահագնութեամբ ,
Եւ զիարդ զգեստուն ունակապէ լուութիւն մեռեալ :
Գործս անհասըս կատարէ անշուշտ Աստուած մահուամբ Աըրբոյն :
Քեզ եւ այլ ինչ ասացից , որով թերեւըս մարթացաց
Ըզըրտիդ մեղմել թախիծ . ապա թէ ոչ՝ լըոէի զայն :
Յորմէհնուէ կենարան հեղու զարիւն իւր ի խաչին ,
Ի ներքս յիս իմանամ անդորրութիւն իմն այնպիսի ,
Զոր չգիտեմ զիարդ լիով որպէս արժանն է պատմել քեզ ,
Եւ որ փոխէ ի քաղցրութիւն ըզդանութիւն անգամ վըշտիս :
Ամենայն սուրբ է զինեւ . յոր կոյս եւ զաչս իմ գարծուցից ,
Ականեմ ըզհետս լին եւ զողցես զինքն իսկ կացեալ մօտ :
Ոչ յանձին ըզզացի զանդորրսդ զայդ աստուածային ,

Փ

Մինչ Փըրկիչն եւանէր ընդ զառիվեր բըլոյն մահու .
Այլ ի ժամէն յորում նա ըեւեռեցաւ ի փայտ խաչին ,
Թըւիմ զանմահից ոգւոց լըսել ըզծայն զնալոյ ,
Այնմ հանգոյն՝ որ հընչեաց երբեմն յականջըս մեռելոյս :
Երբեք երբեք աչացս հանդէպ փայլէ նըշոյլ մի երկնաւոր ,
Որ այն ինչ երեւեալ անդէն լինի աներեւոյթ ,
Ի հոգուըս թողեալ խաղաղութիւն երանական » :
Մինչ գեռ բանքն էր ի բերան , Ղերէոս ձայն բարձեալ գոչեաց .
« Հայիս գու զարմացմամբ՝ ի հայցումն յափըշտակեալ .
Ո՞լ է այն , յոր քո աչքը այդպէս յառեալ կան ըզմայլմամբ » :
Հազիւ զբարբառն զըտեալ պատասխանի ետ Ղազարոս .
« Ի սըմին իսկ վայրկենի էանց անմահ ոմն առ ինեւ :
Լոմ չէր ցարդ տեսեալ այդպիսի շող պայծառութեան ,
Եւ ոչ զայդ երանութիւն հոգւոց վերնոցըն կայէնից :
Ըզաւու ածէր նա անդէր նա ի յերկնուսու ,
Ըզպատգամ ինչ Աստուածոյ թերեւս ածէր նա ի յերկնուսու :
Զի երագ իբրեւ ըզմիս ընթանայր գայլ փայլակնացեալ » :
Զայս ասաց , եւ մեծաւ ուրախութեամբ եւ արտասուօք
Գիրկս արկեալ Ղերէոսի՝ յաւել անդրէն թոթովելով .
« Ոչ , չէ բնաւ հնարաւոր ապականել մարմնոյ նորա ,
Զոյլ հրեշտակրտ այդոքիկ ըզուրբ ծընթունդըն տօնեցին » :
Ուրիէլ , զորոյ զփայլ լուսոյն ետես անդ Ղազարոս :
Եկեալ յարփույն եւ գեռ երեսն ի սուր սլացիցըն բորբոքեալ ,
Մատեաւ առ նախահարսն եւ առ նոսս բարբառեցաւ .
« Զոր ինչ աչք իմ տեսին , արդ պատմեցից ձեզ զամենայն :
Եշ՝ յերկնից մահու հրեշտակն եւ զայ ուղղորդ այսր ի յերկիր .
Մերթ ճախրէ , մերթ առնու զկայ եւ զովանալ կարծես խընդրէ .
Սակայն լըսեն արարածք , եւ յընթացիցն աստեղք կատեալ
Ուս սըսուս յարուցանեն ի կազդուրումըն խոնջելոյն :
Իսկ զիարդ իցէ ինձ հնար նկարել բանիւ ըզտեսիլ իւր .
Ոչ այնքան արհաւոր երբեք յէշն զինեցաւ նա ,
Եւ յօրէ արարչութեան չէր երեւեալ այնպէս ահել :
Ո՛վ քանի հըզօր է Տէր ի ժամ իւրոց զատաստանաց .
Յառաջոյ հրեշտակին ընթանան բոցք ցասման նորա .
Ի բախել անդ թեւոցն՝ հընչեն շառաչը հանգոյն մըրքկաց :
Եւ յիւրոց երեսաց ի բաց իւրուէ լուութիւն երկնից :
Թէ յանկարծ ըզմի յարփեացն հարկանէ սրովըն հրեվինաւ ,
Անդէն կիզեալ եւ փոշի եղեալ ցրուի յանբաւութեան :
Յոյժ առաւել ահընկէց եւ պակուցիչ են աչք նորա .
Քան յորժամ հոսէր յերկիր զուղիս նախնոյ պատուհասին ,

Եւ յածեալ ընդ սպիրիան ջուրցն ի յերկնուստ տեղացելոց,
Սատակիչ աջով իւրով կորուսանէր զամբնեսեան:

Ընդ հուռ տեսչիք գուռ ըգնա, եւ ահ էին կալցի եւ զձեզ:
Սակայն զիս առաւել քան զամբնայն ինչ ահացոյց
Խոժոռ երեսացըն թաղծութիւն անհընարին:

Ո՛ զիսէ, զայ նա թերեւս ազգել ֆըրկին ըզման նորա »:

Ասաց, եւ զնաց խառնեցաւ ի գունդ Զուարթնոցըն գողալով:
Նախահարքըն զարմանօք կարկեալ կացին նախ լուռ անշարժ.

Ապա կալաւ ըգնոսա սուր, զոր չըկարեն բանք առնել յայտ.
Սուր նորանըշան, դառնակըսկիծ եւ աղեկէզ,

Որ ի լալ յորդորէր եւ զարսասուսըն հատանէր:

Սիրոք նոցա մորմորէին՝ ի մըտախոհ լինել խրեանց

Զի Յիսուս, ի վեհագոյն քերովքէիցն անքըննելին,

Ըզմահ ճաշակէր ի փըրկութիւն ամենեցուն:

Անդ գերկարաւոր յայնժամ ըզկեանս եւ ըզմեղացըն չարութիւն

Ի միտուըն նըկարեալ ըզդողանի հարամ սաստիկ,

Թէպէտ տեսանէին զինքեանս հաշտեալս ընդ Աստուծոյ:

Յայս ծրփանըս խորհըրդոց յուզեալ Ենովք, ձախոյ ձեսամբն

Ի գերեզման մի յենոյր, եւ զաջն յերկինըս կարկառէր:

Զերկնայնոցն յերկրի զիենցազ վարեալ գոլով՝ չետես նա զմահ,

Կա եւ ոչ նորա մարմինն ապականեալ դարձաւ ի հող.

Բայց ոչ զըլիովին գըտաւ արդար յաշս Աստուծոյ.

Միայն ի փըրկիչն հանդերձ գործովքն հաւատալով,

Ապրեցաւ ադամածինն ի մահուանէն յաւիտենից:

Զարիեացըն տապալումն անխոսով կարէր նա նըկառել.

Այլ ըզմահ Փըրկչին տեսեալ վարակեցաւ դաւըն ցաւովք.

Զըւարթունքն, հարք եւ հոգիք եւ բնաւր յաշացն անհետացան,

Եւ հազիւ ըզմաչեցեալըն նըշմարել կարող լինէր:

Մերձ առ նըմին խոնարհեալ կայր ըզվիմաւ միով Հարէլ,

Որ թէպէտ Ազամայ մեղուցելոյն էր նա զաւակ,

Սակայն եկեաց անմեղութեամբ, նըւիրելով զանձն Աստուծոյ,

Եւ մեռաւ՝ ի մարդասպան ձեռաց եղօրին անկեալ տապաստ.

Եւ մինչ կայր ի ծըխաշունչ վրտակս արեանըն թաթաւեալ,

Ըզյետին ձայն բարբառոյն եւ զպալատանս իւր ուզերձէր

Առ անմեղըն գերագոյն, որ հանդերձեալ էր մեռանէլ,

Ոչ ըստ իւրումն օրինակի նընջեալ խաղաղ ըզքուն մահու,

Այլ համայն ոճիր գործովքն ադամայնոց ծանրաբեռնեալ,

Երշաւակ գոլով ցասման ամենակալ իշխեցողին:

Առաջնոյ մեռելոյն արժանաւոր եղբայրըն Աէթ,

Որ քարոզեաց կանխաւ ըզգոհըն քաւութեան մեղաց մարդկան,

Թէպէտ էր զամս հարիւրաւորըս խոկացեալ ըզմահ Փըրկչին

Եւ զարդիւնըս նորին, սակայն այժմիկ լեալ խելամուտ

Եթէ այն ամենայն աղօտ պատկիր էր այնորիկ՝

Զոր աչօքըն տեսանէր եւ իմանայր յանձին իւրում,

Ի ներքին խորոց սրբախն դպդոջ ըլլթամբք մըրմընչէր զայս.

« Դու միայն, Տէր, դատաւոր ես կենդանեաց եւ մեռելոց »,

Եւ անդէն զամնայր հայէր մերթ ի յերկինս ու ի փայտ խաչին,

Եւ մերթ յերամըս փըրկելոց եւ ի կարկառ քարանց շիրմաց:

Մինչ մուայլ ըըրօք եւ գործամբ այսըր եւ անդր յածէր Դատիթ,

Ի լըսելն յանկարծոյն զիւրիէլին զոյժ բօթալից,

Եկաց ուստականեալ, եւ կառուցեալ զակն ի Յիսուսուծոյ,

Ուշի ուշով զօրհասկանըն ալպաւորեալ էր յԱստուծոյ,

Ի հոգւոչն յառաջագոյն ալպաւորեալ յայլ ինչ խորհնէլ:

Մըտօքն յայն եւեթ յառեալ, անբաւական յայլ ինչ խորհնէլ:

Խոկ հատկըսկալ յորժամ ձայնիւ կարող եղեւ յօդել բարբառ,

Հեղալ արտասուլ՝ զայս ինչ ասաց հեղեկանօք.

« Ո՛վ Աստուծած, Աստուծած նորին, ընդէ՞ր լըքեալ թողեր ըզնա.

Առ քեզ կարդայ, եւ զու հեռի ես ի նորա փըրկութենէն.

Որդն է նա եւ ոչ մարդ. շուրջ անօրէնք կացեալ զիւրեւ,

Ծաղը առնէն այսամօք, զի յուսացաւ յԱստուծած բարձրեալ.

Հեղու իբրեւ ըզջուր, եւ ամենայն ոսկերք նորա

Յըրուեալ քայրային. սիլոտ իւր հալի որպէս ըզմում.

Չորանայ որպէս խեցոյ կար զօրութեան մարմնոյ նորա.

Լեզուն ի քիմըն կըցի. ընդ հուռ իջցէ ի հող մահու:

Զեն գորա մարդք, այլ զազանք, որք հատանէն զարեւ նորա:

Ո՛վ զիարդ ծակեցին ըզձեռու եւ զուռս խոցելոյն,

Եւ ըզնա ի վերայ խաչափայտին ուարածեցին.

Թըւեցին ըզնորա մարմնոյն զոսկերսըն զամնայն,

Եւ ինքեանք գըտուային հեշտանօք կան հային ի նա:

Բայց ապա հանդերձ գերայի նորին ընդ բավանդակ ծազս աշխարհի.

Յիշեսցին եւ առ Տէր դարձցին համայն որդիք մարդկան,

Եւ նըմա համաբոլոր ազգք եւ ազինք պազցեն երկիր »:

Որպէս հեղեղ ի բարձանց ծայրից լիրանց հոսհալ ի վայր,

Կամ յերեսը գալաւին կարկաչելով ընդ մէջ քարանց,

Ի լուութեան գիշերոյն հընչէ հեռուստ յունկն անցորդին,

Որ կարծէ լըսել զովոց եւ զիշեռութեանց բարձրագոչ ձայն,

Կայ յայնժամ եւ ըզիաչիւին կացելոց հընչեաց լալին:

Արդարն Յովլ, որ էսանց ընդ փորձ մեծաց տառապանաց,

Եւ մընաց անարատ, որքան մընալ կարող է մարդ,
Զոր Աստուած կամիցի առնել խոնարհ մինչեւ յերկիր.
Որ քաջ գիտաց եթէ զինչ զօգին ի զալ մահուն,
Մինչ արհաւիրք ամենակալ զերազօրին պաշարեն զայն,
Ոչ եւս այժմ հանդուրդէր խորհել ի մահ խաչեցելոյն,
Եւ ծարաւել անդորրութեան՝ սըստապընդէր զանձն ասելով.
« Կացցէ նա կենդանի եւ յարիցէ ի մեռելոց,
Եւ յաղթող բազկան ըզման եւ ըզդրժոխըս պարուսացէ.
Յայնժամ աչք ըզնա տեսցեն իւրով փառօքըն պըսակեալ »:

Այսպէս զարդարսն արխիցոյց գոյժ գալըստեան մահարերին.
Բայց չէր ոք ի նոսին այնպէս թաղծեալ ընդ ֆրոկչին մահ,
Որպէս մայրն առաջին եւ նախահայրն ազգի մարդկան:
Յորժամ չոզաւ Ուրիէլ թաքոյց ըզգէմնն ի մէջ Զուարթնոց,
Երկրին առընթեր միմեանց անշարժ արձանացեալ,
Եւ յերես իրերաց ըզմթին աչս յառեալ կացին,
Գեռ եւս այլ յայլմէ եղեալ յերկիւղալիր բանից Զուարթնոցն,
Մինչեւ հուսկ ուրեմն անդրէն ուշաբերեալ ծանեան զիրեարս:
Այսպէս յաւուրն անդ յետնում՝ բարեկամք չերսք եւ հարազառք
Ըզմիմեանըս տեսեալ՝ ոչ կարասցեն ճանաչել նախ.
Զի փորոյն ճայնն իշխանասասու եւ ըզդրդին շարժման երկրի՝
Յերեսաց երկանց հողոյն ի ժամ մարմնոցըն յառնելոյ,
Եւ մըտացն ափշութիւն ընդ նորոգ կեանս անձանց իւրեանց,
Զայլոց բզգայութեանցն արգելցն մուտս ի սիրո նոցին:
Եւս լալազին կարկառելով ըզենս յԱզամ,
Եւ հազիւ զօրելով արձակել ճայն, ասէ առ նա.

« Օ՞ն ասու, զինչ մեզ արժան իցէ առնել եւ կամ զինչ ոչ.
Երթիցն արթեօք խընդրէլ ըզինորագոյն վայրս անդրնոց,
Եւ անդանօք խոնարհեալ յերկիր՝ Աստուած պաշենցուք,
Զի գէթ ըզնորա մեղմացուցէ զոտանապ մահուն »:
Ազամ լալով ըզձեռանէ նորին կալեալ բարբառեցաւ.
« Քամ մեզ այդ, մայրըդ մարդկան. մեք եղականըս չեմք կարող
Ազերս առ Աստուած մատուցանել վասըն նորա.
Զի եթէ Յովը եւ Դանիէլ եւ Նոյ եւ ինքն իսկ Ելովայն
Անձառ գորովով եւ չերմեռանդըն մաղթանօք
Ընդ մեզ աղերսիցն, ընդ վայր հայցուածքըս լինիցին.
Զի զոր Աստուած սահմանեաց, պարտի կըրել նա զամենայն,
Առանց ամենեւին գիւր ինչ ցաւոցն ընդունելոյ:
Ո՛չ, մինչ զայդ ածեմ ընդ միտ, դողումն յոսկերս իմ ընթանայ:
Բայց եկ երթամք. զի ահա խորհուրդ մի յիս ազդէ Աստուած,

Եկ ընդ իս, եւ տեսեալ զոր ինչ առնեմս, արա եւ դու »:
Զայս ասաց, եւ աըրտմագին անձամբ անդէն թեւապարեալ,
Ի լեռնէն Զիթենեաց գնային ի կողմըն Պողոթայ.
Զարմացեալ գիտէին գասք հրեշտակաց եւ նախահարց.
Եւ որքան անձկութիւն եւ յոյզք մըտացըն ներէին,
Հայէին ակընկառոյց եղեալ ըզհետ գնացից նոցա՝
Ոյց տակաւ ըստ մերձնալն անդը ի կատարին մահառիթ,
Շիջեալ մըթագնէին փայլք երեսացըն թաղծելոց:
Երբեւ հասին ի տեղի գերեզմանին, յորում Յիսուս,
Ի Ալրումն ածեալ ըզգործըն մեծագոյն քան զամենայն,
Հանգչելոց էր ընդ հուպ հանգոյն մարդկան, եղբարց իւրոց,
Կացին լուսիկ՝ մին յաշմէ միւսն ի ձախմէ վիմի միոյ,
Որ էր թաւալեալ առաջի գրաց գերեզմանին:
Անդ յանկարծ ի վերայ վիմին Եւս նուազեալ անկաւ,
Այնքան ցաւք հարին ցոգիսն իրեւ ըզնես աստուածառաք:
Խոկամ զանձն իւր պընդեաց եւ զծես յերկինըս տարածեալ,
Երիցս ի սըրոտի իւրում կարդաց զանուն Փրոկչին,
Եւ գէտակն ընդ երկար անքթիթ աչօք հայէր ի նա,
Որ կախեալ կայր անդանօք յայնպիսի գոյն գալկան հարեալ,
Որպիսի երբէք բընաւ չերեւցաւ ինչ ի մարդիկ.
Բայց ոչ եւ ինքն հանդուրժեալ ողորմ տեսլեանն այլ եւս յերկար,
Անկաւ խոնարհ, եւ ըզձեռուն ի հակատուն վերայ կալեալ,
Զաշուըն կառոյց նախ ընդ երկիր, յորմէ Աստուած ըստեղծն ըզնա.
Երկիր անիժեալ, յոր առաջնոյց մեղուցելոյն
Եւ ազգի մարդկան ոսկերքն ընդ գարուց գարս ի հող դարձան,
Յէտոյ ուրեմն ըսկըսաւ աղօթս առնել մեծաբարբառ,
Զորոյ ըսւան գասք նախահարց եւ հրեշտակաց շուրջ կացելոց.
« Որ վասըն մեք յըսկըզբանցն յաւիտենից մատեար ի զո՞ն,
Լուր ի քումինէ սեղանոյդ, յորում զենեալ պատարագիս:
Մերցոց հայցմանց՝ զորս առ քեզ մատուցանեմք ի տապանէդ:
Եթող մեզ Աստուած ըզմեր յանցումըն ապիրառ,
Դէմ յանդիման նըկատեմք ըզնա ի բիւր ամաց հետէ
Այնպիսի երանութեամբ, որում երբեմըն վայրապար
Զանայաք լինել հասու, մինչ մեք գեռ սուրբ էին խորհուրդք.
Գոյովըդ մահուամբ հանդիպեցաք մեք թողութեան:
Այլ սակայն արդեօք յաւուր արաբութեանս այս երկորդի,
Յոր ըզմարդիկ վերածես յաստուածութեանըն տեսութիւն,
Զընջեալ ըզմելու եւ հըզօր կարողութեամբ ապրեցուցեալ
Ի պատժոյ անտի միկաց, ի մահուանէն յախտենից.

Յայսմ աւուր, յոր եւ վասն իմ խոկ նըլիրէս դու զանձըն քո, Զիցէ ինձ արժան յիշել զյանցանսըն զոր յանցեայ: Դիտեմ զի ոչ միւտանգամ դատաստանաւ դատեցես զիս, Յոյր աղազ այժմ աւագիկ ի սըրբութիւնսըն մըտանէս. Այլ թոյլ տուր ինձ խոստովանել զիմ մեզս այսրէն առաջի քո »:

Աստ ըզկայ էառ Ադամ զըւարճախառըն թաղծութեամբ: Յայնժամ Եւա, որ ընդ իւր յազօթըս կայր, ոչ բարբառվ Այլ սըրտիւն եւ երեսօր, ըզլբութիւնն հատեալ՝ ասէ.

« Այս, Փըրէիչ բարերար, պարտ է եւ ինձ յաւուրս յայսմիկ, Յոր զարիւն քո հեղուս եւ իշանս ի գերեզման, Յուշի մըտացըս նորոգել ըզյանցուածոյս իմ յիշատակ, Եւ ըզքին սուրբ տըրտմութեամբ եւ արտասուօքըս զոհաննալ »:

Զայս ինչ նա եկաց յազօթս, եւ ըսկըսաւ անդրէն Ադամ. « Այս, ի մէնջ եղեւ ըսկիզբն եւ կատարումըն յանցանաց: Եւ մէզ ըզէեշտին զայն ետ հրաման պատուիլանի. Դու ինքըն, Տէր, էակդ էից, բարի եւ վէճ քան զամենայն, Սեռըն սիրոյ արժանիդ, որ ըստեղեր զմեզ ի հողոյ, Ծանուցար մեզ եւ անճառ ըսպանչացմամբ լցուցեր զմեզ. Եւ ցորչափ ըզգուշացաք մեք ի պըտոյ անտի ծառոյն, Մերոցս ազօթից եւ հըպատակ ունկընդրութեան Փոխարէնս հատուցեր զերանականն ուրախութիւն. Ըզքեզ ցանգ եւուր յիշել գեղեցկութեամբ էից բիւրուց, Որոց տեսիլն ըզմայլմունըս նորանորս ազգէր ի մեզ, Ինձ ըզմայրըն մարդկան եւ նըմա զիս պարզեցեր: Քան այլովս ամենայնիւ որ յամենուստ պատէրն ըզմեզ, Ըզսիրս մեր ամբարձեր առ քեզ փառաց քոց յայսնութեամբ: Եւ սակայն ժըտեցաք քան ըզսահմանն եղականաց Արտաքըս վազեալ՝ քեզ անեղիդ հաւասարել. Խոկ գու, Հայր բարեզութ, ըզմեր յանցանսըն թողեր մեզ: Փառք, պատիւ եւ զոհութիւն եւ սիրալիր հնազանդութիւն Վայել են Փըրէին, որում եւուր, Տէր, ըստանձնել Բզմերս եւ ըզհանուր ազգի մարդկան զբեկըն պարտեաց »:

Զայս ազօթս արար Ադամ ընդ նախամօր ազգի մարդկան. Ադամ ի ձայն բարձրաբարբառ, խոկ Եւա լուռ ի խորս հոգւոյն: Եւ ահա յերեսաց Փըրէին եկեալ էջ ի նոսա Ողորմութիւն, խաղաղութիւն եւ զօրութիւն աստուածեղէն. Անդ ի միտ յայնժամ առին ըզմեծութիւն սիրոյ նորա: Նոր եռանդեամբ կարկառեալ ըզձեռսն ի խաչն յաւել Ադամ. « Ո՞՛ Տէր, զիարտ կարիցէմ մատուցանել քեզ զոհութիւն,

Զոր համայն յաւիտեանք ոչ բաւեսցեն ինձ ի յայտնել: Աստ կացից աղօթելով, մինչեւ ըզգլուխդ աստուածային ի վայր խոնարհեալ՝ վընարեցես ըզկեանըն քո. Եւ ոչ լըռեցից, բայց թէ ի գալ ահեղ Զուարթնոյն: Տէր, առ սէր քումզգ մահուան աղաչեմ լուր իմոցս հայցմանց Վասն իմոցըս զաւակաց, որոց թողեալ ըզհող երկրիս, Ըզլայնալիր զահաւոր ըզգերեզմանն ամենեցուն, Ըզծածկեալն այսուենեւ ծաղկամբք քոյոցըդ պարզեւաց, Ըզծածկեալն այսուենեւ ծաղկամբք քոյոցըդ պարզեւաց, Յօր հասուցմանն յարիցեն ընդ այլ մարմնոցըն թաղելոց Յընթացըս գարուց նախ քան զաւուրբըս վըրկութեան: Յորժամ զան լալով յաշխարհ, որկարք հոգուով քան թէ մարմնով, Գըթացեալ ի նոսա՝ մնջ ըզնոսին ի սուրբ քո ուխտ. Եւ անդէն յորժամ միար իւրեանց խորհել ըսկըսանին, Տուր նոցա յիշել ըստէպ եթէ քանի անհուն սիրով Որդեգեցեր զնոսա կանուխ, զի քո լիցին յաւիտեան: Պահպանեա զորս ընկալանն աւազանաւ ըզուրբ Հովին, Եւ զորս ընդ այլ ճանապարհ տանիս ի կեանս յաւիտենից, Եւ զորս ընդ այլ ճանապարհ տանիս ի կեանս յաւիտենից, Եւ զնոսա զամեննեսին զորս զնեցեր արեամբը քո. Եւ զնոսա զամեննեսին նոցին ըզգեռափթիթ բովովչոս ոստոց, Մըշակեա զորիոց նոցին ըզգեռափթիթ բովովչոս ոստոց: Զի բերցեն հասուն պլոտով ըստ արկելոցն ի քէն սերմանց: Կամբընձայ քոյոց շնորհացըդ ճաւագայթք եւ հուր սիրոյդ Կամբընձայ մնուի աղօտացեալ մնջիցին մնուի. Մի բընաւ ի նոսին աղօտացեալ մնջիցին մնուի. Մանաւանդ ի զարգացեալուն հասակաւ, զորս կարգես Լուսատուս տիեզերաց եւ քարոզիչս աստուածութեան, Կամ յայնոսիկ, զորս ընտրեալ ի գերազոյն ամբանաս բարձ, Զի մարդկան, եղբարց իւրեանց, լիցին պաշտպանք եւ բարերար, Կամ աւալեալ զարդարութիւն ընդ անվըրդով խաղաղութեան: Տուր զիտել ամեննեցուն եթէ զիտեր ունիցին կեալ Ի կարճատե յայս ի կեանս եւ ի կենցալըս փորձութեան, Զի լիցին արժանի զանանց ըզկեանսըն ժառանգել: Զի լիցին արժանի զանանց ըզկեանսըն ժառանգել: Մի նըժգէնն ըզքնով անկեալ առ հովանուտ աղբերակամբ, Կորուցէ զարսակըն զայն՝ զոր Տէր եցոյց նըմա հեռուստ, Կամ ունայն ըզքոսանաց տոռամբք կապեալ՝ խոտեցէ զայն: Պէսպէս վըշտօք ի մոլար շաւզաց իւրեանց դարձո զնոսա, Ուր յանչափ ի լինդիր լինին փառաց եւ զըրուտեաց, Ի մոռացօնս արկեալ զկատուած, որ ըզպարսաւ եւ զզովութիւն ի մոռացօնս արկեալ զկատուած, որ ըզպարսաւ եւ զզովութիւն Վարկանի պըղպըջակս օգոյ, եւ աչք իւր յայտնապէս Տէր եռանդեամբ կարկառեալ ըզձեռսն ի խաչն յաւել Ադամ: Տէսաննեն զամենայն եւ ի համար արկեալ դատեն: Տրատեա զնոսա, որի թէպէտ պահեն զանձինս ի հեշտութեանց, Խրատեա զնոսա,

Այլ սակայն զառածեալ ի փափկութիւն սըտապատիր,
Հեռանան ի վայելից լաւագունացըն բերկութեանց.
Որք ոչ խանդակաթ սիրով զընկերս իւրեանց սիրեն,
Եւ միայն վասըն փառաց եւ կամ ի ցոյցս առնեն բարիս.
Որք ոչ ներեն թըշնամեաց, եւ խըստացեալ չկամին բընաւ.
Ապաստան յԱստուած առնել զզվէժ անձանցըն զըրկանաց,
Եւ ոչ օրհնեն ի բոլոր սըրտէ զիւրեանցըն զանիծիչ.
Որք չախորժեն դառնալ ցանգ եւ զգերեզմանն յակն արկանել
կամ խորհել յանմահութիւն, յոր ըստեղծանն ի յԱստուծոյ,
Եւ ոչ լըսեն ըգձայն չնորհաց, զզհայրական զայն քալցըր ձայն:
Խոկ որք զԱստուած ուրանան, եւ զմոլութիւն անձանց պատուեալ,
Զայպանող ըզբընաւորին զայն պաշտեն ծառայաբար,
Աղիսիք զարթո զնոսա ի մահաբեր թըմբութենին,
Շարժեա քոյովրդ սիրով ըզբարեղէն սիրուս նոցա,
Զի քեւ նորոգեալք եւ անարատք զարձցին առ Տէր,
Լըսիցեն ըզգոչումն արեանն հելլոյ ի Գողգոթա,
Որ առաւել քան զամենայն երկրաւորացս իմաստութիւն
Ըզնոսա զօրացուսցէ անխով հայել յերես մահուն:
Ոչ շիշեալ աչք ախտացելոյն եւ ոչ դիակնըն տարածեալ,
Ոչ երը եւ մէց վիրապին եւ ոչ հրատին լավիխող բոց,
Ոչ աճիւն մեռելոյն՝ ցըրուեալ յանդունդ տիեզերաց,
Եւ ոչ խոկ մահ, պաշտօնեայն քոյց վրիժուցըրդ բարկութեան,
Արհաւորն ըզնոսա երկեցուսցէ այսուհետեւ,
Յորմէհետէ հաճեցար լըսել իմոցըս հայցուածոց:
Ըզհոգիս նոցա զարթո նախ քան զմարմնոցն հանգիստ մահու,
Զի ահիւ եւ դորութեամբ խընդրեսցեն զայն երանութիւն,
Զոր չետես ակն, ոչ ունկըն լոււաւ եւ ոչ ի սիրտ անկաւ մարդոյ:
Բնաւ եւ ոչ ինչ ըզնոսին անջատեսցէ ի քո սիրոյդ.
Մի հակեսցին ընդ հողեղէն մարմնոյն բեռամբն հոգիք նոցա,
Զորըս սուրբ Հոգին կազմէ ինքեան տաճար բընակութեան,
Այլ քըրտամբք եւ արտասուօք եւ յարատեւ պատերազմաւ.
Արժանի մեծամեծ վարձուց բարեացըն լինիցին:
Յորժամ զաս ի յերկնից առնել զյետինըն դատաստան,
Եւ բարձեալ զանէծս յերկրէ փոխես ի նոր զայն Ազին դրախտ,
Արա զի դասք արդարոց եւ մըտելոց ի փառուն քում
Լինիցին անհամարք իբրեւ զաւազ յափին ծովու:

« Ոչ յինէն ծածկեցեր եթէ յաճախ մըթագին ամպք
Նանրահաւատ սընոտեաց եւ նախանձու մոլար կրօնից
Յուրջ տարածեալ պատեսցեն ըզհօս որդուց քոց ընտրելոց :


Կորին իշխանքն իսկ երկրի, զորս ամբարձեր յայն բարձրութիւն,
Զի զմարդիկ՝ զելքարս իւրեանց իբրեւ զանձինըս սիրիցէն,
Եւ ոչ կապեալք կարօտութեամբ՝ զիւրեանց սիրոյն ցուցցեն զհանդէս.
Որոց պարտն էր խոնարհեալ ի հող զԱստուած փառաւորել,
Որոց պարտն էր խոնարհեալ ի հող զԱստուած փառաւորել,
Որ առաջի նոցա եբաց լայն ասպարէզ գործոց բարեաց,
Որ առաջի զայն քայլութիւն ինու եռանդեամբ
Ուրացեալք ի նմանէ՝ արիւնախանձ խոլ եռանդեամբ
Զելքարսըն կելեսցեն, կամ ընդ ինքեանս առեալ տարցին
Յանապատ ամայի, ուր ոչ գոյ չուր քոյցդ աղբերց
Եւ ոչ լաւագոյն աշխարհի յոյս վասն եղելեաց:
Յորժամ խաւար զիշերոյն այնմիկ եկեալ ծածկէ զերկիր,
Կարմեա զաւուրսըն զայնոսիկ, զի մի՞ նոր այլոց մեղաւորաց
Սիրելք քո մոլորեալք՝ յայնց ըըսակացըն զըրկիցին,
Զայն քոյս արեամբ եւ մահուամբ քով ըստացար վասըն նոցա:
Զանգոյն ցողոյ առաւուու կամ աստեղաց պայծառ երկնից
Անհամարք իցեն նոքա զրես մուծցես ի փառըն քում:
Ո՞վ Փըրկիչ բարերար, որ սիրեցեր ըզմեզ սիրով,
Որում ոչ հասու լինին երկինք ինքնին ըրքանչացեալք,
Լուր հայցմանց առաջնասուեղծ մեղապարտիցըս փըրկելոց,
Զորս ահա ի խորոց սըրտէ առ քեզ մատուցանեմք »:
Զորս ահա ի խորոց սըրտէ առ քեզ մատուցանեմք,
Մինչ նա զեռ աղօթէր, ամբարձ զերեսըն նըլովա,
Դարձաւ անգը՝ ուր կային դասք նահապեստացն, եւ ի ձայն միձ՝
Որ զզըրգեաց ըզսըրբարանն եւ զըստորոս սըրբոյ լերին,
Ի ձայն թաղծութեան եւ ահագին զարհուրանաց,
Որպիսի չէր ինչ ուրուր յանմահ ոգւոց լըւեալ երբէք,
Գոչեաց անգէն. « Աւաղիկ գայ »: Եկն Աստուծոյ պատգամաւորն,
Էջ ի գլուխ լերին Աինայ եւ սարսափմամբ զզկայ էտո.
Զի թըւէր իմըն նըման եթէ ահա երկինք՝ երկիր
Ի բաց խուսեսցեն եւ տապալեալ զարձցին ի չիք.
Եւ ինքն իսկ անկանէր, թէ Աստուած չէր զօրացուցեալ:
Հուսկ ուրեմն երկաթի բազուկ ահին եթող ըզնա,
Բայց զեռ կայր հիացեալ եւ համակեալ ի ցաւս ողջոյն:
Հազիւ աջ նորա զօրէր բառնալ ըզսուրըն բոցեղէն,
Հզողեան արիւներանգ աղօտափայլ ճառագայթիւք,
Որոց մէն մի ցոլք հանգոյն աստուածառք հրացան շանթից
Կարող են սատակել, ըզկայծակունս արձակելով:
Այսպէս նա ի տեսիլ Փըրկչին սարսեալ եւ սասանեալ,
Ի վերայ երեսաց իւրոց խոնարհ անկաւ յերկիր,
Եւ աղօթըս մատոյց՝ չէր կատարեալ զիին պատգամ.
Եւ թէպէտ ձայն բարբառոյն փոխեալ ի մեղմ մըրբունչ թաղծից,


Ոչ իբր յառաջն որոտայր, բայց հասանէք յունկըն սրբոց։
 Եւ յալօթել իւր ասէ. « Զիս եղականս առաքէ այն,
 Զոր քոյով պատարազամուդ եւեթ մարթէր ածել ի հաշու։
 Ազէ դու, էակդ անեղ, զիս ըգտըկարըս գօրացու։
 Զի զհրամանն աստուածեղէն կարող եղէց յարդիւնս ածել։
 Յորմէհետէ անքընին դատաստանաւ կաս ի խաչին,
 Հրամանին մեծի պատուէրն այն ի վերայ իմ ծանրանայ
 Իբրեւ ըզբեռն աշխարհի միոյ զինեւ կործանելոյ։
 Ո՞վ իցեմ ես, Փըրկիչ Տէր, ես ով իցեմ զի առաքիմ
 Ծանուցանել ըզպատզամն ահեղազոյն քան զամենայն։
 Հոգի եմ երիկեան, եւ ամփոփեալ կամ ի մարմիի,
 Զոր դու կազմեցեր ի մոայլ ամպոց եւ ի բոցոյ։
 Արհաւիրը եւ թափիծ եւ անձկութիւն պաշարեն զիս։
 Սակայն պարտիմ կատարել զոր հրամայեաց բարձրեալըն Տէր։
 Ասաց նա զայս, եւ մինչ կայր ի գլուխ լերինըն դողալով,
 Անդրէն գարձոյց Աստուած ի նա զահարկութիւն իւր բովանդակ։
 Եկաց կանգուն հրեշտակն ահեղ, կալաւ ի կողմըն Գողգոթայ
 Զիւր սուսէր փայլակնացայտ, եւ ի թիկանցն յարեաւ մըրրիկ.
 Ընդ մըրզկին փոթորկելոյ հընչեաց եւ ձայն հոգեղինին,
 Մորնչեցին արմաւենիք, Գեննէսարէլթ եւ Յորդանան,
 Եւ ի վայր ըըրջեցան երեկորին զոհիցըն բոցք։
 Ոնդ յայնժամ բարբառեալ ասաց հրեշտակըն մահարեր.
 « Ծնկալաւ բարձրեալըն Տէր ըզքո նըւէրդ աստուածային։
 Արկեր ըզքեզ ի ներքոյ անհուն ցասմանըն բարկութեան
 Դու միայնակ, ոչ ընդ քեզ ունելով զոք յեղականաց։
 Եհաս առաջի նորա զոչումն արեանըդ քո,
 Հայցելով ըզթողութիւն ի յերկնաւոր դատաւորէն։
 Սակայն նա եթող ըզքեզ եւ տակաւին լըքեալ թողցէ,
 Մինչեւ քոյովըդ մահուամբ կատարեցին ըզհաշտութիւն։
 Դեռ քըթթել մի ական, եւ դու մեսցիս ըզմահըդ զայր։»
 Զայս հրեշտակըն բարբառեալ, ի բաց զերեսըս իւր դարձոյց։
 Խոկ Յիսուս ըզկըկոցեալ աչսըն ամբարձ յերկինս ի վեր,
 Եւ ի ձայն՝ ոչ մահացուի մերձ ի վախճան իւր հատելոյ,
 Այլ Աստուածոյ կարողի, որ ի զարմանս արարածոց
 Զանձն ի մահ նուիրէր կամաւ, կարդաց ի ձայն մեծ եւ ասէ.
 « Աստուած իմ, Աստուած իմ, առ իմէ՞ թողեր դու զիս։»
 Անդ ըզդէմսըն ծածկեցին երկինք հանդէպ վեհ խորհըրդոյն։
 Զյետին նըւագ ըզզածեալ բոլոր կարեօքըն մարդկութեան,
 Եղուաւ պապակելով աղաղակեաց. « Ծարտի եմ։»

Եարբ սարսուալով, զալուկ ի գէմս, յարիւն թաթաւ,
 Եւ մեծ զոչեաց. « Հայր, ըզհոգիս իմ աւանդեմ ի ձեւըս քո։»
 Ալպա յաւել ասելով. « Արդ կատարեալ է ամենայն։»
 Եւ անդէն ի վայր ըզգլուխ իւր խոնարհեալ՝ եհան զոգի։

1002







ՀՀ Ազգային գրադարան



NL0169942

4278

83

4-55